

20 APR 2006
17 NOV 2010

84

Հ-66

ար.

ՎԻՔԻԱՐ ՀԻՒՅ

ԹՇՈՒԱՐՆԵՐ

ԶՈՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԵՐԵՎԱՆ. — ՄԱՐԻՍԻՄ

◆ Ե. ՀԱՏՈՒՔ ◆

ԿԵԴՐՈՆ ՏԵՂԻ ՊԱԼԵԽ ԳՐԱՏՈՒՆ

6788

1922
Տպագր. Մ. ՏԵՐ-ՍՈՒՀԱԿԵԱՆ
ԳՈԼԻՑ

12.06.2013

Nosperian

6403

W.B. Nop brand

Regn.-P 1929



4657
47



40040

4010



ԵՐՐՈՐԴ ՄԱՍ. — ՄԱՐԻՈՒՍ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

ԲԱՐԻԶ ԻՐ ՀԻՒԼԷԻՆ ՄԷԶ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԱԾ

ԳԼՈՒԽ Ա.

ՄԱՆՈՒԿ

Բարիզ մանուկ մը ունի, անտառն ալ թռչուն մը:
Թռչունը ճնճղուկ, մանուկն ալ ստամբակ կ'անուան-
ուի:

Զուգաւորէ՝ այս երկու գաղափարները, որոնց մին
կը պարունակէ ամէն կիզողական հուր, միւսն ալ ա-
մէն արշալոյս, շփէ՛ իրարու այս երկու կայծերը, այ-
սինքն Բարիզը, մանկութիւնը, և ահա պզտիկ մարդ
մը կը ժայթքի: Մարդուկ ըսէր թերեւս Բլօթ:

Այս փոքր անձը զուարդ է, Ամէն իրիկուն բան
չուտեր, բայց՝ եթէ սիրտը ուզէ՝ ամէն իրիկուն թատ-



րոն կ'երթայ։ Մարմինը շապիկ չունի, ստքը չկայ, գլխուն վերեւն ալ յարկ չկայ։ օդին ճանճերուն կը նմանի, որոնք ասանկ բաներ չունին բնաւ։ Եօթնէն ասաներեք տարեկան է։ խումբով կ'ապրի, փողոցները կը թափառի, դուրսը կը բնակի, հօրը վարտիքներէն մին կը հագնի որ իր ներբաններէն աւելի վար կ'իջնէ, ուրիշ հօր մը վերաբերող հին զիխարկ մը կը դնէ որ ականջներէն աւելի վար կ'իջնէ։ միայն մէկ փոկ ունի որու եզրը գեղին է։ կը վազէ, կը լրտեսէ, կը խնդրէ, ժամանակ կը վատնէ, միշտ կը ծխէ, սոսկալի գեհենապարտի մը պէս կը հայնոյէ, կապելաները կը յաճախէ, գողեր կը ճանչնայ, փոխանակ դուք բաելու, դու բաւլով կը խօսի աղջիկներու հետ, արկօթեան լեզու կը խօսի, լրբենի երգեր կ'երգէ, և որտին մէջ ամենեւին չարութիւն չունի։ Հոգիին մէջ ունեցածն է մարգրիտ, այսինքն անմեղութիւն, և մարգարիտները տիղմին մէջ չեն ապականիր։ Այնչափ որ մարդու տղայ է, այնչափ Աստուած կ'ուզէ որ անմեղ ըլլայ ան։

Եթէ հարցուելու ըլլայ ահազին քաղքին թէ ի՞նչ է այն։ — Պղտիկը է, պատասխանէ թերեւս։



Գ լ ո ի և Բ.

ԱՆՈՐ ՔԱՆԻ ՄԸ ՄՋՄՆԱԽԱՐ ՆՇԱՆՆԵՐԸ

Բարիզի ստամբակը տիտանին՝ թզուկն է։ Ծայրայեղապէս չդատենք, փողոցի տղմէն այս քերովբէն երբեմն շապիկ մը ունի։ բայց մէկ հատ ունի միայն։ Երբեմն կօշիկներ ունի, բայց անոնք ներբան չունին։ Երբեմն բնակարան մը ունի, զոր կը սիրէ, վասն զի մայրը հոն կը գտնէ։ բայց փողոցը նախապատիւ կը սեալէ՝ վազն զի ազատութիւն կը գտնէ հոն։ իրեն յատուկ խաղեր ունի։ իրեն յատուկ չարամառութիւններ ունի։ որոնց հիմն է քաղքենիի դէմ ատելութիւն։ իրեն յատուկ այլաբանութիւններ ունի, մեռնիլը կ'անուանուի վայրի հազար տևել արևատես։ իրեն յատուկ գործ ունի, որ է կառք բերել, կառքերու սանդուղները իշեցնել, սաստիկ անձրե եկած ժամանակ բաժ առնել՝ փողոցին մէկ կողմէն միւս կողմը անցք հաստատելով, զոր ճարտարութեանց կամուրջներ կ'անուանէ։ իշխանութեան կողմէն Ֆրանսայի ժողովուրդին համար ըսուած ձառերը հռչակել, քարայտակին միջնամասը քերել՝ իրեն յատուկ դրամ ունի, այս զրամը կը բաղկանայ այն ամէն յօրինուած պղնձի կտորներէ որոնք հրապարակը կրնան գտնուիլ, աս հետաքրքրական դրամը՝ որ կտորներ կ'անուանուի՝ այս թափառական տղաց մէջ անփոփոխ և խիստ կանոնաւոր զին մը ունի։

Վերջապէս իրեն յատուկ կենդանիներ ունի զոր ուշադիր կը զննէ. ինչպէս է կարմիր միջատը, մեռելագուխ տիզը, դաշտասարդը, «սատանան» որ իր երկու եղիւրով զինուած՝ պոչը քալարելով սպառնացող սեղոուն մըն է: Իրեն յատուկ տուսպելական հրէշ մը ունի որու փորին վրայ թեփեր կան և որ մողէզ մը չէ. որու կռնակին վրայ պալարներ կան և որ գորտ մը չէ. որ կիրի հնոցներու և ցամքած ջրփոսներու ծակերուն մէջ կը բնակի. որ սե է, մազոտ է, կը փակչի. կը սողայ՝ երբեմն արագապէս, երբեմն լամրապէս, և որ այնքան սոսկալի է որ ոչ ոք տեսած է զայն բնաւ. ստամբակը «սուղամանդր» կ'անուանէ այս գաղանը: Քարերու տակ սաղամանդր վնտուելը սոսկալի զուարժութիւն մըն է: Ուրիշ զուարժութիւն մըն ալ ունի, որ է յանկարծ սալաքարը վերցնել և նեպուկներ տեսնել: Բարիզի ամէն մէկ կողմը երեւելի է հետաքրքրական իրերով որոնք հոն կրնան գանուիլ: Իւրսիլինի փայտանոցները ակոնցամուտներ կան, Բանթէօնը ու ձասանդրեր կան. Նան որ Մարսի խրամներուն մէջ գորտի ձագեր կան:

Այս տղան իրեն յատուկ խօսքեր ալ ունի թալէյրանին պէս:

Բաւական լիբր է, նաև բաւական պարկեշտ: Զգիտեմ ինչ անակնկալ զուարթութիւն մը կայ բնաւորութեանը մէջ: Իր լիմարական ինդումովը խանութպանը կը շփոթենէ: Իր ձայնագիրները ընտրելազոյն կատակերգութեանէ մինչև զաւեշտ կ'երթան համարձակապէս:

Յուղարկաւորութիւն մը կ'անցնի: Մեռելին հետ գացողներուն մէջ թժիշկ մը կայ. — Վայ, կը պոռայ ստամբակ մը, թիշկները ո՞րքան ժամանակէ ի վեր ըսկած են իրենք տանիլ իրենց գործը:

Ուրիշ ստամբակ մըն ալ բազմութեան մէջ կը գըտնուի: Ծանրաբարոյ մարդ մը, որ ակնոց ունի և զարդեր, զայրանալով ետեր կը զառնայ, և կ'ըսէ. — Սրիկայ, ինչո՞ւ կնկանս մէջքը բանեցիր:

— Ե՞ս, պարոն, նայէ՛, բան մը կա՞յ ձեռքս:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

Ս Տ Ա Մ Բ Ա Կ Բ Հ Ա Ճ Ե Լ Ի Լ

Իրիկունները քանի մը սուի շնորհիւ զոր հայթայթելու միջոց մը կը գտնէ միշտ, մարդուկը թատրոն մը կը մանէ: Այս հմայական սեմէն ներս մտնելով այլակերպութիւն մը կ'առնէ. ստամբակ էր ոհա թիրի կ'ըւլայ. թատրոնները գլխիվայր դարձած տեսակ մը նաւերու կը նմանի որոնց յատակը վերն է: Թիթիները այս յատակին մէջ կը գիզուին: Ինչ որ է գիշերային թիթեռնիկը թրթուրին նկատմամբ, նոյնն է և թիթին ստամբակին նկատմամբ: Երբ այս թիթին հոն կը կենայ՝ երանութեան ճառագայթովը, աւիւնի և ուրախութեան զօրութեամբը, ծափահարութիւններովը որ թեւերու ընդհարումին կը նմանին, այս նեղ, զարշահոտ, մթին, գձուձ, առողջավնաս, սոսկալի և զարշելի յատակը Արքայութիւն կը դառնայ:

Տուր անձի մը ինչ որ անօգուտ է և վերցուր իր վրային ինչ որ հարկաւոր է, և ահա ստամբակը կ'ունենաս:

Ստամբակը գրական յայտնատեսութիւն ունի փոքր

ի շատէ: Վայլածին չափ ցաւելով կ'ըսենք թէ անոր միտումը գասական հաշտկը չէ թերեւս: Իր բնութեամբը ոչ այնքան ազատեմիական է: Օրինակի համար օրիորդ Մարս անուանի գերասանուհիին հանրածանօթ անունը այս կրակոտ տղոց բազմութեան մէջ հեգնութեան խայթով մը համեմուած էր: Ստամբակը օրիորդ Միւշ կ'անուանէր զայն:

Այս աղան մնածածայն կը շաղաղրատէ, կը ծաղրէ, կը կատակէ, կը կոռւի, մանկիկի մը պէս քուրջեր, փիլխոփայի մը պէտ հնոտիներ ունի, կոյուղիին մէջ ձկնորսութիւն, կոյանացին մէջ որսորդութիւն կ'ընէ, աղբնոցէն զուարթութիւն կ'արտադրէ, յիմարական յօժարութեամբը քառուղիի բերանները կը յաճախէ, կը հեգնէ և կը խաճնէ, կը սուլէ և կ'երգէ, կը կայթէ և կը բարբանջէ, ալէլուփան ծիծաղաշարժ խօսքերով կը բարեխառնէ, կ'երգէ ամէն դաշնակաւոր երգերը, յուղարկաւոր քահանաններուն Փառի ի բարձունեն սկսելով մինչեւ բարեկենդանին դիմակաւորաց բազոսերգութիւնները. կը գանէ առանց փնտուելու, գիտէ ինչ որ չգիտեր, ճարպիկ գող մը ըլլալու չափ սպարդեան, իմաստուն մը ըլլալու չափ յիմար, գարշտիօս մը ըլլալու չափ քնարերու է. թերեւս Ոլիմպոսի վրայ կը սմքի, աղբնոցին մէջ կըթաւալի և աստեղազարդ դուրս կ'ելլէ, Բարիզի ստամբակը պղտիկ Ռազըլէ մըն է:

Դոհ չէ իր վարտիքէն եթէ ժամացոյցի քսակ չունի:

Քիչ կը զարմանայ, վախը ինչ է չգիտէ, աւելորդապաշտութիւնները կը հեգնէ՝ երգելով, չափանցումները կը մեղմէ, գաղտնիքներու նկատմամբ սուտումուտ կերպով կը զրաբանէ, ճիւղները կը ծաղրէ լեզուն զուրս հանելով, բանաստեղծական համարտակութիւններու վրայ կը ծիծողի, զիւցազնական մեծ երեւոյթներուն հետ անհեղեղ պատկերներ կը խառնէ: Սակայն

մի՛ կարծեր թէ բանահիւսութեան թշնամի է. ընդհակառակը կը սիրէ ինչ որ բանաստեղծական է. բայց հանդիսաւոր տեսիլին տեղ ուրուականի ծիծաղաշարժ պատկեր կը դնէ: Եթէ Ատամասթօնը երեւի ստամբակը թերեւս ըսէ. Վայ, խրտուիլակն է եղեր:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԱՅԱՄԲՈՋԻ ԿՐՆԱՅ ՕԳՏԱԿԱՐ ԸԼԼԱԼ.

Բարիզը պանդոյրով կ'սկսի և ստամբակով կը վերջանայ, ուրիշ քաղաքի տրուած չէ ունենալ այս երկու անձերը. մէկը կրաւոր ընդունելութիւն է որ նայելով գոն կ'ըլլայ. միւսն նախաձեռնութիւն է որ սպառիլ չղիսեր. բրուտօմն է և միւսն ալ Ֆույես: Այս միայն Բարիզի բնական պատմութեան մէջ կայ: Պանդոյրը ամբողջ միապետութիւնը կը ներկայէ. ստամբակը բոլոր անշխանութիւնը կը ներկայէ: Բարիզի արուարձաններուն այս գունատ պատանին կ'ապրի և կը զարգանայ, կը վախնայ և կ'աճի, տառապանաց մէջ և ընկերային իրականութիւններու և մարդկային իրերու առջև իբր խոհուն ականատեսու: Կը կարծէ թէ անհօգ է ինք, թէն չէ: Կը նայի՛ խնդալու պատրաստ ըլլալով. բայց ուրիշ բանի ալ պատրաստ է: Ա՛վ կ'ուզէք եղէք, դուն որ Նախապաշարում, Զեղծում, Խայտառակութիւն, Հարստահարութիւն, Անօրէնութիւն, Բըռնամոլութիւն, Անիբաւութիւն, Մոլեռանդութիւն, Բանակալութիւն կ'անուանուիք, վախցէ՛ք բերանաբաց ստամբակէն:

Այս պղտիկը պիտի մեծնայ:

Ի՞նչ կաւով շենուած է ան.— Որ և իցէ տիղմով։
Ափ մը տիղմ, շունչ մը, և ահա Ադամը կը շինուի, կը
բաւէ որ աստուած մը անցնի. Ստամբակին վրային
Աստուած մ'անցած է միշտ. Բաղդը կը բանի այս պըզ-
տիկ անձին համար. Բաղդ ըսելով նաև գիտւած կ'ի-
մանանք քիչ մը։ Այս թզուկը, որ հողին մէջ հասա-
րակ հաստ հողով շաղուած է, և որ տգէտ, անուս, ա-
պօւշ, շինական և խուժան մըն է, յոնիսցի՞ մը պիտի
ըլլայ թէ պէօթիացի մը։ Սպասէ՛, Բարիզի ոգին, այն
դեւը որ բաղդին զաւակները և ճակատագրին մարդերը
կը կազմէ, լատին բրուտին հակառակ՝ ջուրի փարչը
պինեչափ մը կ'ընէ։

Գ Լ Ո Ւ Խ Ե.

ՍՏԱՄԲԱԿԻՆ ՍՈԼՅԱՆԱԳԼՈՒԽՆԵՐԸ

Ստամբակը քաղաքը կը սիրէ, մենական վայրերն
ալ կը սիրէ իմաստունի յատկութիւն ունենալուն հա-
մար. Ֆիւսղամին պէս քաղաքը կը սիրէ. Քւազիւսին
պէս ալ դաշոերը կը սիրէ։

Մտածել վ թափառիլ, այսինքն դեգերիլը իմաս-
տասէրին համար ժամանակը լաւ գործածել է. Թափա-
ռիլ մենաւանդ այն փոքր ինչ որի, բաւական տգեղ
բայց այլանդսկ և երկու բնութեամբ բաղադրուած
դաշտային վայրերը որոնք կը շրջապատեն քանի մը մեծ
քաղաքներ, ինչպէս է Բարիզ։ Երջակաները դիտելը

երկակենդանը դիտել է։ Մառերը կը վեր 'անան; յար-
կերը կ'սկսին. խոտը կը վերջանայ, քարայտակը կը
սկսի. ակօսները կը վերջանան, կրպակները կ'սկսին.
անիւի հետքերը կը վերջանան, իերքերը կ'սկսին. երկ-
նային շուկը կը վերջանայ, մարդկային շուկը կ'սկսի,
ասկէ կը հետեւի տորօրինակ հետաքրքրութիւն մը։

Այս պատճառաւ է որ սաստիկ մտախոհը՝ առերե-
ւութապէւ առանց նպատակի՝ ման կուգայ այս տեղերը
որք ոչ այնքան հրապուրելի են և որոնց անցորդը
ժիւուր մակդիրը տուած է մշտնչենապէս։

Այս տողերը զրողը շատ ժամանակ Բարիզի դուռ-
ներու մօտ տեղուանքը թափառած է, և այս թափա-
ռումը անոր համար անմոռանալի յիշատակներու աղ-
բիւր մըն է։ Այն ողորկ դայտարիները վիմուտ պօզու-
աները, կաւիճները, կրաի առն հողերը, բուռերը,
խոպան երկիրներու և անմշակ անդերու տաղտուկ միա-
կերպութիւնները, բանջարեղինաց պարտիզաններուն
երախայրիքի նորաբողբոջ տունկերը որոնք յանկարծ
մեկուսի տեղ մը կը նշմօրուին, վայրենական և շինա-
կան իրերու խաճառուրդը, և ընդարձակ ամայի խորչերը
ուր պահապան զինուորներու թմբկահարները աղմուկ
կ'ուսանին և պատերազմի տեսակ մը թոթովումը կը
ներկայացնեն, այն տեղուանքը որ ցորեկը խորունկ
միանութիւններ են և գիշերը աւազակներու որջ, քայ-
քայուն աղօրիքը որ հովէն կը դառնայ, քարահատներու
անիւնները որոնք քար հանելու կը ծառայեն, գերեզ-
մաննոցներու ծալրի աշխարհաւանդները, և վերջապէս
մեծ և ախուր պատերու խորհրդաւոր և հմայական
հրապոյը, որոնք արեւի ճառագայթներով ողողուն և
թիթեռնիկներավ զեղուն ոմայի լայնածաւալ երկիրներ
կը ձեւեն քառակուսօրէն, կը հրապուրէին զինքը։

Երկրիս վրայ գրեթէ ոչ ոք կը ճանչնայ հետեւեալ զարմանալի տեղերը, այսինքն Լա կլասիէր, Գիւնէթ, Կրընիլի սոսկալի պատը որ զնդակներէ պիսակուած է. Մօն-Բարսաս, Ֆօսո-Լու, Օպիէ՛ որ Մարնի գահաւանդին վրայ է, Մօն-Սուրի, Թօմպ-Խոռւոր, Բիէր-Բլաթ ար Շաթիյեօն ուր սպառած հին քարահանք մը կայ ուրու մէջ ա՛լ սունկ կը բուսնի և որ փտտած տախտակէ կտփարիչով մը գետնին հաւասարութեամբ կը փակուի: Հոռմի դաշտային վայրերը գաղափար մըն են. Բարիզի շրջակայ վայրերն ալ գաղափար մըն են. հորիզոնի մը տեսքին մէջ մի միայն դաշտեր, տուներ կամ ծառեր տեսնելը մակերեւոյթէն անդին չանցնիլ է. իրերու ամէն տեսքերն Աստուծոյ ծրագիրներն են. Այս տեղը ուր տափարակ դաշտ մը քաղաքի մը հետ կը միանայ՝ չզիտեմ ինչ ազդու մեկամաղձութեան մը դրոշմը կը կրէ միշտ. Հոն բնութիւնն ու միանգամայն մարդկութիւնը հետդ կը խօսին. աեղական նորանշան իրերը հոն կ'հրեւան:

Ով որ մեզի պէս թափառեր է այս առանձնական տեղուանքը, որոնք Բարիզի լիմպուր սեպուող արուարձաններու կից են, հոն հոս, ամենէն լքուն տեղերը, չորաբեկ ցանկի մը ետեւը կամ սոսկալի պատի մը անկինը, ամենեւին միտքէն չանցած վայրկեանին՝ սղմըկալի կերպով մը խմբուած, գարշահոտ, աղմուկ, փոշոտ, կէս մը մերկանդամ և անհամբոյր տղաքներ տեսած է, որոնք հովիտի շուշաններով պսակուած՝ բիկօշ կը խաղան:

Անոնք ամէնքն ալ աղքատ ընտանիքներու պղտիկ փախստականներն են: Արտաքին պուլվարը անոնց չնչելի միջավայրն է. շրջականները անոնց կը վերաբերին. ուր մշանչենապէս կը թափառին իրը դպրոցէ խոյս տուող տշակերտներ: Հոն միտմատապէս կ'երգեն այն

ամէն անտամօթ երգերը զոր գիտեն: Հոն են կամ լաւ ևս է ըսել հոն կ'ապրին՝ ամէն նայուածքէ հեռու, մայխոի կամ յանիոի անուշ արեւին մէջ հոն գետինը ծառ կի մը բոլորտիքը կը կէկուին, բթամատով քարէ գընդակներ կը մղեն, փուլի մը համար կը կռուին, պատասխանատուութին չօւնին, կը թոխն, ազատ են և երջանիկ. և երբ մարդ մը կը նշմարեն, կը յիշեն թէ արհեստ մը ունին և թէ պէտք է իրենց ապրուստը հայթայթել, և ահա ծառի ընդերներով լի ասոււի հին գուլպայ մը կամ փունջ մը շեփորուկ կը բերին՝ առաջարկելով անոր որ գնէ: Բարիզի շրջականներուն զմայլելի ու միանգամայն կսկալի գեղեցկութեանց մէկն է հանդիպիլ այսպիսի տարի րինակ պատանիներու:

Երեեմն այս խուռներամ տղոց մէջ պղտիկ աղջիկներ ալ կան.— անոնց քոյրե՞րն են արդեօք,— զրեթէ շափահաս աղջիկներ, որոնք նիհար, տենդոտ, արեւահար, կարմիր բիծերով արատաւոր, հաճարի հասկերով և հարսնուկներով զարդարուն, զուարթ, վայրենատես և բոկոտն են: Այս աղջիկներէն ոմանք ցորեններու մէջ կեռաս կ'ուտեն: իրիկունը անոնց խնդումը կը լսուի: Այս խումբեր՝ որոնք կէսօրուան պայծառ լոյսէն ջերմապէս կը լուսաւորին կամ լերջալոյսի ժամանակ կը նշմարուին. մտախոնին ուշը կը գրաւեն ժամերով, և այս տեսինները անոր երազին հետ կը խառնուին:

Բարիզ կեգրոն է. արուարձաններն ու անոր շրջանակը կը կազմեն. այս պատանիներուն համար այս է ահա բոլոր երկիրը: Ամենեւին դուրս չեն ելներ այս շրջանակէն: Ինչպէս ձուկերը չեն կրնար ջուրէն ելնել, անոնք ալ Բարիզի մթնոլորտէն չեն կրնար ելնել: Բարիզի գուռներէն երկու մղոն տնդին անոնց համար ալ բան մը չկայ. իվրի, Ժանթիյեի, Արդէօյլ, Պէլվիլ, Օպէրվիլէ, Մէնիլմօնթան, Շուազի-Լը-Բոււա, Պիյլանգուր,

Մէտուն, Խմի, Վանվրը, Սէվրը, Բիւթօ, Նէյեի, Ժէ-
նրվիլիէ, Գոլօմակ, Ռօմէնվիլ, Շաթու, Ամիէր, Պուժի-
վալ, Նանթէր, Էնկիէն, Ն ռազի Լը Սէզ, Նօժան, Կուր-
նէյ, Տրանսի և Կոնէի էութիւն չունին անոնց համար.
աիեղերքը հոն կը վերջանայ:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Ֆ Ի Չ Մ Ը Պ Ա Ց Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Այն ժամանակ ոո գրեթէ արդի ժամանակը ըսել է
և ուր գրքիս գործողութիւնը տեղի կ'ունենայ, հի-
մակուան պէս ամէն մէկ գործի անկիւնը պահապան մը
չկար (բարիք մըն է այս ոուր վրայ վիճելու ժամա-
նակը չէ). Բարիզի մէջ խուռներամ թափառաշրջիկ ար-
դաքներ կային: Վիճակագրութիւնը միջին հաշիւով կը
ցուցնէ թէ այն ատեն ոստիկանութեան զիշերապահ-
ները տարին երկու հարիւր վաթսուն անապաւէն տղայ
կը հաւաքէին անփակ տեղերէ, կիսաշին տուներէ և
կամուրջներու կամարներուն տակէն: Այս բոյներէն
մէկը որ հոչս կուած է, «Արգոլի կամուրջին ծիծու-
նիկները» արտաբերեց: Ընկերային ախտանշաններու
ամենէն աղէտալին է այս: Մարդուս ամէն օճրագոր-
ծութիւնները տղաքներու թափառաշրջութեան ժամա-
նակ կ'սկսին:

Բայց բացառութիւն մը կը համարինք Բարիզը:
Յարաբերական չափով մը նկատելով, և առանց դիտե-

լու ինչ որ քիչ մը առաջ յիշեցինք, կը հաստատենք
թէ իրաւացի է այս բացառութիւնը: Մինչդեռ ուրիշ
մէն մեծ քաղաքներու մէջ թափառաշրջիկ պատանի մը
կորսուած մարդ մըն է, մինչդեռ, գրեթէ ամենուրեք,
ինքնիւ են ձգուած պատանին կերպով մը կը նուիրուի
և կը լքուի աղէտապէս ընկղմելու համար հասարա-
կալին մոլութեանց անդունդը, որ անոր պարկեցու-
թիւնը և խիղճը կը լափէ: կը կրկնենք թէ Բարիզի
ստամբակը, որքան ալ մաշուած և կեղեքուած ըլլայ
արտաքուստ, ի ներքուստ գրեթէ անարատ է: Եքեղ
բան մը կայ զոր տէտք է հաստատել և որ մեր ժողո-
վըրդային յեղաշլջումներու սքանչելի անբծութեան Շէջ
կ'երեւի յայնապէս: այն է անապական յատկութիւն
մը որ Բարիզի օդին մէջ գտնուած գաղափարէն կ'ար-
տագրուի՝ աղին պէս՝ որ ովկիանոսին ջուրին մէջ կը
գտնուի: Բարիզի մէջ չնչելը հոգին պահպանել է:

Բայց այս ըսելով բնաւ չպակսիր մեր այն սրտա-
ղեկ վիշուը զոր կ'զգանք երբ կը հանդիպինք այն պա-
տանիներէն մէկուն, որոնց բոլորտիքը աղէտաբեկ ըն-
տանիքի զաւակներուն տարուբերիլը տեսնել կը կար-
ծենք: Արդի քաղաքակրթութեան մէջ, որ դեռ չատ
անկատար է, խիստ անկերպարան բան մը չէ ընտա-
նիքներու այս բեկորներուն մթութեան անդունդը թա-
փելով պարագուիլը, բեկորնե՛ր որոնք լաւ մը չգիտեն
թէ ինչ եղած են իրենց զաւակները, և որոնք գտեհը
կը նետեն իրենց աղիքը: Այս անկումը, ըստ որուժ
տխուր եղելութիւնը մտնաւոր ասութիւն մը ունեցաւ,
այս անկումը, կ'ըսենք, «Բարիզի փողոցը նետուիլ»
կ'անուանուի:

Հոս յարմար կը թուի մեզ ըսել թէ կին միապե-
տութիւնը տղոց այսպէս երեսի վրայ ձգուիլը արգիւե-
լու փոյթ չէր տաներ: Վարի մարդերուն սակաւ ինչ

Եզիպտոս, և Պօհէմիոյ նմանիլը վերի մարդերու հաշխին կուգար և հզօրներու գործին կը նպաստէր։ Ժողովուրդին մտնկանց կրթութեան դէմ ատելութիւնը հաւատքի դաւանանք մըն էր։ Ի՞նչ բանի կը ծառայէ «կիսակատար լուսաւոր թիւնը»։ Այս էր ահա նշանախօսը։ Արդ մանկան թափառաշրջութիւնը մանկան արդիտութեան հետեւանքն է։

Մանաւանդ թէ միապետութիւնը տղաքներու հարկաւորութիւն մը ունէր, և ահա փողոցէն կը հայթայթէր իր պէտքը։

Աւելի հեռու չերթալու համար Լուի Ժ.Դ.Ի. իշխանութեան ժամանակը կը յիշենք ուր թագաւորի իրաւամք՝ կ'ուզէր նաւատորմիզ մը կազմել։ Լաւ էր այս գաղափարը։ բայց տեսնենք թէ ի՞նչ էր գործադրութեան միջոցը։ Նաւատորմիզ մը ունենալ կարելի չէ՝ եթէ՝ արագաստաւոր նաւին քով որ հովերուն խաղալին է, չըլլայ այնպիսի նաւ մը որ ի պահանջել հարկի կարենայ քշել տանիլ զայն և որ ուզած տեղը կ'երթայ թէ՛ թիով, թէ չոգիով։ ինչ որ են աւսօր չոգենաւները նաւատորմիզի մը նկատմամբ, նոյնն էին նաև թիափ նաւերը այն ժամանակի նաւատորմիզին համար։ Ուստի թիանաւերու պէտք կար, բայց թիանաւը թիավարով կը շարժի միայն։ հետեւարար թիավարներու ալ պէտք կար։ Գոլպէր կրցածին չափ թիավարտներ կը կազմէր գաւառներու կառավարիչներուն և իորհրդարաններուն շնորհւը։ Դատաւորները հաճախթեամբ կը նպաստէին Գոլպէրի գիտաւորութեամբ գործադրութեանը։ Մարդ մը թափօր մը անցնելու միջոցին զիսարկը չէր հանէր։ զողոքականի դիրք մըն էր այս, հետեւարար թիանաւ կը զրկուէր մարդը։ Փողոցին մէջ տղայ մը կ'երեւար, և եթէ տասնըհինգ ատրեկան ըլլար և պառկելու տեղ

չունենար, թիանաւերը կը զրկուէր։ Մէծ իշխանութիւն, մէծ դար։

Լուի Ժ.Դ.Ի. իշխանութեան ժամանակ պատանիները Բարիզի մէջէն անյայտ կ'ըլլալին։ ոստիկանութիւնը կ'առեւանգէր զանոնք չգիտեմ ի՞նչ գաղտնի կիրառութեան համար։ Մարդիկ թագաւորին բաղանիքին ծիրանեգոյն ջուրերուն վրայօք սոսկալի ենթադրութիւններ կը փսփսային սարսափավ։ Պարզիէ այս իրերուն վրայ կը խօսի միամտաբար։ Երբեմն ոստիկանութեան նուիրակներուն վրայ կը յարձակէին։ Այն ատեն յօրհրդարանը կը միջամտէր, և կախել կուտար։ բայց զո՞վ, նուիրակնե՞րը։ — Ոչ, այլ հայրերը։

Գ Լ Ո Ւ Խ Է.

ՍՏԱՄԲԱԿՐ ԹԵՐԵՒԾ ՀՆԴԿԱԾԱՆԻ

ԿԱՍԱԽԱՐՈՒԹԵԱՆՑ ՄԷՋ ԶԵՏԵՂՈՒԽԻ

Բարիզան ստամբակները գրեթէ գաս մը կը կազմեն։ Կրնայ ըստուիլ թէ ամէն ուզողը չկրնար ստամբակ ըլլալ։

Այս ստամբակ, կամեն, բառը ասածին անգամ 1834ին տպուեցաւ, և աշխարհիկ յեզուէն զրաբառին տնցաւ։ Գլոս կէօ անուն գրքոյին մէջ երեւցաւ այս բառը։ Մէծ զայթակղութիւն տուաւ, բայց բառը մնաց։

Խիստ կը զանազանուին այն տարրերը որոնք ըստամբակներու համարումը կը կաղմեն նոյնիսկ ստամբակներու մէջ։ Ասոնց մէկը ճանչցած և հետեւ թիւն ըրած ենք. այս ստամբակը շատ յարդ և համարում ունէր՝ Նօթը Տամ եկեղեցին աշտարակներուն վերէն մարդու մը իյնալը տեսած ըլլալուն համար. ուրիշներ ալ կային որոնք նոյնպէս իրենց ընկերներէն կը յարգուէին և անոնց զարմանքը կը գրաւէին, զան զի մին կրցած էր մտնել այն յետնաբակլը, ուր էնվալիտի գմբէթին արձանները դրուած էին առժամանակեաց կերպով, և անոնց վրայէն կապար գողնալ. երրօրդ մը՝ կտոքի մը տապալիլը տեսած ըլլալուն համար. ուրիշ մըն ալ վասն զի կը ճանչնար զինոր մը որուն մազ մը մնացած էր քաղքենիի մը աչքը հանելու համար։

Ասով կը մեկնուի բարիղեան ստամբակի մը սա աղաղակը որ վճռողական նրբիմաստ վերջաբան մըն է և որու վրայ գուեհիկը կը խնդայ առանց հասկնալու։

— Տէ՛ր իմ տէ՛ր. ՞նէ զդրալլութիւն է այս որ տակախն մեկու մը հինգերրորդ յարկէ մը իյնալլ յտեայ։

Գիւղացիի մը սա խօսքը աղւոր խօսք մըն է անշուշտ. — Հայր այսինչ, ձեր կինը իր հրանգութեանէն մեռաւ. ինչո՞ւ բժիշկ մը բերիլ չտուի. — Ե՞ն, պարոն, մեզի պէս խեղճ մարզիկ առանց բժիշկի միջամտութեան կը մնունին։ Բայց եթէ գիւղացիին բոլոր կրաւորութիւնը այս խօսքին մէջ կ'ամփոփուի, արուարձանի ստամբակին բոլոր աղատամարտին անիշխանութիւնն ալ սա խօսքին մէջն է։ Մահապարտ մը զլխատուելու համար երբ ճամբար կ'ելլէ, սալլին մէջ իր խօստովանահայրը իր մեղանաւորին կը խօսի. վայ խաթերայ վայ, կ'ըսէ ստամբակը։

Ստամբակը աւելի փառաւորութիւն կ'առնէ կրօնական իրերու նկատմամբ տեսակ մը յանդզնութիւն ցուցնելով։ Անհաւատ ըլլալը կարեւոր բան է։

Մահապարտութեան ականատես ըլլալը պարտք մըն է։ Ստամբակները կառավինառը մէկ մէկու կը ցուցնեն և կը խնդան։ Ամէն տեսակ պղտիկ անուններով կ'անուանեան զայն. օրինակի համար՝ բանին վերջը, մրւուացող, կապտագոյն (երկնից) մայրը, յետին պատառը, և այն, կ'անուանեն զայն։ Դիմատութեան ամէն պարագաներն ալ անթերի տեսնելու համար պատերուն վրայ կը մազլցին. պատշ գամներու վրայ կը կանգնին, ծառերու վրայ կ ելլեն, վանդակներէ կը կախուին, բուխերիկներու կը կառչին։ Ստամբակը ծնած օրէն ինչպէս նսւաստի, նոյնպէս և յարկի է։ Ինչպէս նաւի մը կայմէն չվախնար, նոյնպէս տունի մը յարկէն չվախնար ամենեւին։ Զկայ հանդէս մը որ կրէմի հանդէսէն աւելի ախորժելի ըլլայ անոր։ Սամսոն և Մօնթէսսօ աբրան բուն ժողովրդային անուններ են։ Եռ՛ւ հա, կը պուան մահապարտին՝ անոր սիրտ տալու համար։ Լասընէր՝ ստամբակութեանը ժամանակ՝ սոսկալի Տօթէօնին քաջօրէն մեռնիլը տեսնելով սա խօսքը ըստ որու մէջ ապագայ մը կայ. կը նախանձեի իր վիճակին։

16

Մահապակութեան մէջ վոլթէր անձանօթ, բայց բարավուէն ծանօթ է։ Միեւնայն աւանդութեան մէջ կը խառնուէին «քաղաքագէտները» մարդաստաններու հետ։ Ամէնուն ալ վերջին հազուստին աւանդութիւնները կը յիշուին։ Կը յիշուի թէ Թօլըրօն հրագործի գդակ մը ունէր. Ավրիլ՝ գրասամոյրի զլխանոց մը, Լուվէ՛ բոլորածիր զլխարկ մը. թէ Տըլաբօրթ չիկագոյն էր և բաց գլուխ. թէ Գասթէն՝ բոլորովին վարդագոյն և գեղանձն. թէ Պօրի վիպային ժօրուսիկ մը ունիմ. թէ Ժան Մարթէն վարտիքին փոկերը պահած էր, թէ Լըգուէ մայրին հետ կը կոռուէր. — Զեր յանցանելի իրարուերեաին մի՛ զարնէֆ, պուաց անոնց ստամբակ մը։ Ուրիշ մըն ալ որ բազմութեան մէջն է, շատ պղտիկ ըլլալով։

Տըպաքէրի անցնիլը տեսնելու համար քարափին լավտերը միաքը կը բերէ և վրան կը մազլցի: Հոն սպասող ոստիկան մը յօնքը կը պոսուէ: — Թող տուէ՞ք որ եղնեմ, պարոն, կ'ըսէ ստամբակը ոստիկանին, և իշխանութեան գութը շարժելու համար կ'աւելցնէ. Զեմ իշնար: — Իյնալդ հոգս չէ, կը պատասխանէ ոստիկանը:

Ստամբակներուն մէջ նշանաւոր վտանգ մը մեծ բանի տեղ կը դրուի: Ով որ մարմինը խորունկ կերպով, «մինչև ուկրը» կը կարէ, ամենամեծ տկնածութեան արժանի կ'ըլլայ:

Ակնածութիւն վայելելու կարեոր յատկութիւններուն մնկն ալ կոռուփն է: Ստամբակը շատ բաներ կ'ըսէ յօժարակամ որոնց մին սա է. Գնա՛ բանդ, ես յեզմէ ուժեղ եմ: Ով որ ձախլիկ է, խիստ նախանձելի կ'ըլլայ: Շիլ նայիլը յարզի բան մըն է:

Գ Լ Ո Ւ Խ Ը.

ՈՒՐ ՎԵՐՋԻՆ ԹԱԳԱԼԻՈՒԹԻՆ ՄԷԿ

ՍԻՐՈՒՆ ԽՕՍՔՔ ՊԻՑԻ ԱՅՐԴԱՑՈՒԻ

Ստամբակը ամառը գորտի կը փոխուի. և իրիկունները՝ մութը կոխելու միջոցին՝ Աւստրուիցի և իշխայի կամուրջներուն առջև ածուխի լաստերուն և լաթլուացող կիներու նաւակներուն վրայէն զլիսիվայր Սէն գետը կը նետուի՝ ամօթխածութեան և ոստիկանութեան ամէն կանոնները առ ոչինչ համարելով: Բայց քաղքին ոս-

տիկանները կը հսկին. և այս հսկումէն կը հետեւի խիստ թատրերգային կացութիւն մը որ անգամ մը եղբայրական արժունայիշատակ աղաղակի մը տեղի տոււաւ. այս աղաղակը որ 1830ին երեւելի էր, ստամբակ առ ստամբակ սազմագիտական աղգարարութիւն մըն է: Հոմերական ոտանաւորի մը պէս կը չտափաբերի և ինչպէս Համաթենասական տօնախմբութեանց էլէօղիական երգերու եղանակը, նոյնպէս և այն գրեթէ չկրնարձայնագրիլ, և լսողը կ'զգայ թէ հին ժամանակի էնօգէին նման բան մըն է ստամբակներու այս աղաղակը. — Ուհա, թիթի՛, ուհա՛նա՛, բա՛նտ կայ, ծե՛ծ կայ, լաթերդ ա՛ս և փախի՛ր, կոյուղիէ՛ն անցի՛ր:

Երբեմն այս մժղուկը, — այսպէս կ'անուանէ ինքը կը քը. — կարդալ, երբեմն ալ զրել, և միշտ մրուտել զիտէ: Զգիտեմ ինչ իրերավարժական գաղտնի ուսումով մը չվարանիր ստանալու այն ամէն տաղանդները որոնք հասարակային իրերու օգտակար են. 1815էն մինչև 1830 հոդկահաւին պէս ձայն կը հանէր. 1830էն մինչև 1848 պատերուն վրայ տանձ մը կը նկարէր անհեղեղ կերպով. Ումանային իրեկուն մը լուի Ֆիլիպ երբ կը վերադառնար հետի, պղտիկ և կարճուկ ստամբակ մը տեսաւ որ արիւն քրտինք կը թափէր և վեր կը բարձրանար Նէօյեիի վանդակին սիւներէն մէկուն վրայ ածուխով ահազին տանձ մը մրուտելու համար. թագաւորը միամտութեամբ մը որ Հանրի Դ.էն մնացած էր իրեն, օգնեց ստամբակին, լմնուց տանձը, և լուիճ մը տալով պատանիին, ըսաւ. Ասոր վրան ալ տանձ կայ: Ստամբակը վլվուկը կը սիրէ, Տեսակ մը կրակութիւնը հածելի է անոր: Սաստիկ կ'ատէ «Ժողովրդապետները»: Օր մը իւնիվէրսիթէի (համալսարան) փողոցը այս նորատի շուտիկներէն թշնամանք մը կը մրուտէր մէկը մեծ դուռին 69 թիւին վրայ: — Ինչու ատանկ

Նախատական բան մը կը մրոտես այդ գուռին վրայ,
հարցուց անցորդ մը :— Ներսը ժողովրդապետ մը կայ,
պատասխանեց պատանին : Իրօք հոն կը բնակէր բարին
նուիրակը : Սակայն ստամբակը որքան ալ վոլթէրական
ըլլայ . փոխառաց տիրացու մը ըլլալու առիթը եթէ պա-
տահի, կարելի է թէ ընդունի, և եթէ ընդունի, մար-
դավարութեամբ կը ծառայէ պատարագին : Երկու բան
կայ որու Տանտաղոսն է ստամբակը և զօր միշտ կը
փափաքի առանց բնաւ համնելու այս փափաքին . այ-
սինքն կառավարութիւնը տապալել և վարտիքը իտար-
կրտել տալ :

Կատարեալ ստամբակը Բարիզի բոլոր ոստիկանները
կը ճանչնայ , և երբ անոնց մէկուն հանդիպի, միշտ կը ը-
նայ անունը երեսին տալ : Մի առ մի կը համրէ զանոնք
ճանաչումով : Անոնց վարմունքը կը զննէ , և ամէն մէ-
կուն վրայօք մասնաւոր տեղեկութիւններ ունի : Ու-
տիկանութեան հոգին մէջ ինչ որ կայ , բաց գրքի մը
մէջ տեսնելու պէս կը կարդայ : Շուտով և առանց սր-
խալելու կրնայ բսել թէ այսինչը մասնիչ մըն է , այնինչը
խիս յարակիրէ է , այսինչը մեծ է , այնինչը ծիծաղելի
է . (այս մատնիչ , չարասիրտ , մեծ , ծիծաղելի բառերը
անոր բերնին մէջ մասնաւոր նշանակութիւն մը ունին) :
— Ուրիշ մը կ'երեւակայէ թէ նոր կամուրջը իրն է , և
չթողուր որ մարդիկ կամուրջին եզրէն գուրս ծնօանե-
րուն վրայ պտտին . ուրիշ մըն ալ անձեռու ականջը
քաշելու ախտը ունի . — և այլն , և այլն . . . :

Գ Լ Ո Ւ Խ Թ

ՖՐԱՆՍԱՅԻ ՀԻՆ ՀՈԳԻՆ

Վաճառանոցի զաւակ Բօգրէնի մէջ ստամբակի յատ-
կութիւն ալ կար . Պօմարչէ եւս ստամբակութիւն ունէր :
Ստամբակութիւնը գաղղիական ոգիի զանազանութիւն
մըն է , երբ ուղիղ խելքի հետ կը խառնուի . երբեմն
ոյժ կուտայ անօր ինչպէս ալգոլը գինին : Երբեմն պակ-
սութիւն է այն , Հօմերոս կը կրկնաբանէ . լաւ . կրնայ
ըսուիլ թէ Վոլթէր կ'ստամբակէ : Գասիլլ Տէմուլէն ան-
ուանի յեղափոխականը արուարձանի ստամբակ մըն էր ,
Շամբիոնէ զօրապետը , որ տմարդորէն կը վարուէր հը-
րաշքներու հետ , Բարիզի գռեհներու զաւակ մըն էր .
մանկութեան ժամանակ Սէն-Ժան-ալ-Պօվէի և Սէնթ
էքիէն տիւ Մօնի դահլիճները խուժած էր . բաւական
անքաղաքավարութեամբ վարուած էր սրբուհին Ժընք-
վիէվի սրբատուփին հետ՝ սուրբ ժանվիէի սրբուակին
հրամաններ տալու համար :

Բարիզի ստամբակը սովորութիւն ունի ակնածե-
լու , հեգնելու և լրբանալու : Յոսի ակուաներ ունի ,
վասն զի լաւ չսնիր և վասն զի իր ստամբակը կը տա-
ռապի . բայց աղոր աշքեր ունի , վասն զի ուշիմ է :
Եհօվայի առջև թերեւս Արքայութեան սանդուղէն վեր
ցատկէ մէկ ոտքով : Հետի սուրհանդակութիւն ընելու
շատ յաջողակ է : Ամէն աճումներու ընդունակ է : Ճիղ-
մին մէջ կը խաղայ և ապստամբութեան ժամանակ

կանգուն կը կենայ մեծամտաբար. իր լրբութիւնը ոռում-
բին առջև կը յամառի կը մնայ. սրիկայ մըն էր, և ահա
դիւցազն կ'ըլլայ. պղտիկ թէպացին առիւծին մո՛թը
կը ցնցէ. Պարա անուն թմբկահարը բարիզեան ստամ-
բակ մըն էր. Բարիզի ստամբակը: 0'ն, յառաջ երթանք,
կը պօռայ՝ սուրբ Գրքի երիվարին պէս որ վա՛հ կ'ըսէ,
և մանկիկ մը ըլլալէ դազրելով հսկայ մը կը դառնայ:

Այս տիզմերու դաւակը նաև տեսլականին զաւակն
է: Զափէ՛ այն անջրպետը որով Մօլիէր կը հեռանայ
Պարաէն:

Վերջապէս, և ամէն ինչ մէկ բառով համառօտելու
համար կ'ըսենք. Ստամբակը էակ մըն է որ կը զրօս-
նու, վասն զի դժբաղգ է:

Դ Է Ո Ւ Խ Փ.

ԱՀԱ ԲԱՐԻԶ, ԱՀԱ ՄԱՐԴԸ

Ամէն ինչ անդամ մը եւս համառօտելու համար
կ'ըսենք թէ Բարիզի ստամբակը՝ կին ժառանակի Հռոմի
յօնիկին պէս տղայ ժողովուրդն է՝ ճակատին վրայ կին
աշխարհի խորշոմը ունենալով:

Ստամբակը չնորհք մըն է ազգին համար, ու միան-
գամայն հիւանդութիւն մը, հիւանդութիւն զոր պէտք
է բուժել:

Ի՞նչպէս:

Լոյսով:

Լոյսը կ'առաջազործէ:

Լոյսը կը վառէ:

Բնկերային ամէն վեհ փողփողումները գիտութենէ,
դպրութենէ, ճարտարութենէ և ուսումէ կ'արտազրուին:
Մարդեր կազմէ՛, մարդեր կազմէ՛: Լուսաւորէ մարդերը
որպէս զի անոնց լոյսովը տաքնաս, ուշ կամ կանուխի
ընդհանուր երթութեան շքեղ ինդիրը երեւան պիտի
ելլէ բացարձակ ճշմարտին անդ՛մարդելի իշխանու-
թեամբը, և այն ատեն անոնք որ ֆրանսական տեսի-
լին հսկողութեան ներքեւ կառավարութիւն պիտի ընեն,
պիտի ստիպուին ընտրութիւն մը ընելու. պիտի պար-
տաւորուին կամ Ֆրանսայի զաւակներ և կամ Բարիզի
ստամբակներ ունենալ, այսինքն լոյսին մէջ բոցեր կամ
խաւարին մէջ շրջմոլիկ հուրեր:

Ստամբակը Բարիզը կ'արտայայտէ, և Բարիզն ալ
աշխարհս կ'արտայայտէ:

Վասն զի Բարիզ ամբողջութիւն մըն է: Բարիզ
մարդկային սեռի ձեղունն է: Այս ահազին քաղաքը մե-
ռոած բարքերու և կենդանի բարքերու համառօտութիւն
մըն է: Ով որ Բարիզը կը տեսնէ, բոլոր պատմութեան
տակը, երկինք և տեղ տեղ համաստեղութիւններ տես-
նել կը կարծէ: Բարիզ ունի Գարիթօլ մը որ է քաղա-
քացիներու խորհրդարանը Բարթենօն մը որ է Նօթրը
Տամ. Մօն Ավանթէն մը որ է Սէնթ Անթուանի ար-
ուարձանը. Ասինարիում մը որ է Պուլվար Տէղ իթա-
լիէնը, Հովերու Աշտարակ մը որ է կարծիքը, և Ժէ-
մօնիայի տեղ ինեղկատակութիւն ունի: Բարիզը մածոն
փարո (նաւազար), բեռնակիր և այլն) կ'անուանուի.
Թրանսթէվիրեանը աւանարնակ կ'անուանուի, համար
վաճառնոցի բեռնակիր կ'անուանուի, լածծարօնին
բէկը կ'անուանուի. գոգնէլլը կանտէն, պճնամոլ, տիտա-
կ'անուանուի: Խնչ որ ուրիշ տեղ կայ, Բարիզի մէջ ալ
կայ: Տիւմարսէի ձկնավաճառ կինը էօրի բիտի խոտա-

զամառ կնոջ կրնայ պատասխանել . լարախաղաց . Ֆօրիօն վէժանիւս անուն ափսէձիդ ըմբիշին էութիւնը կը շարունակէ . Վատրպօնդէօր կրնատիոն թէրաբօնթիկնիւս Միլի հետ թե թեւի կուտայ , Նամագիր փերեզակը կրնար երջանիկ ըլլալ փերեզակներու կրպակը , Վէնսան՝ Սոկրատը կը բրոնէ թերեւս ինչպէս Ակօրա Տիարօյին գլուխը կը չտկէր . Կրիմօ Տը Լա Բէյնիէր ճարպուտ րօպիֆը (խորոված միսը) հնարեց՝ տապկուած ողնին հնարող Գիւթիլիւսի պէս . Արդ ար Լէթուալի օդապարակին ներքե նորէն կ'երեւայ Բլօթի պատմած տրապէզը . Բէօփիր սրակէրը որու հանդիպած է Արիւլէ , Բօն նէօփի վրայ թրակու է . Ռամօլի եղբօրորդին և Գիւթիլին հացկատակը զոյդ մը կը կազմեն . Երկազի՝ Տէրը Փէօլի առաջնորդութեամբը թերեւս Գամպասէրսի տունը ներկայացնէ . Հոռմի չորս պճնասէր սրբիկաները , որոնք են Ալսէսիմար Միւս , Ֆէօտրօմիւս , Տիապօլիւս և Արժիրիք , Գունըթիյեէն կուգան արբշիո և Լապաթիւյի արագաթե կառքը կը մտնեն . Ինչպէս Շարլը Նօտիէ Բիլիշինէլի առջե երկար ատեն չկենար , Նոյնպէս և Օլիւ Ժէլ Գօնկլիիօի առջե չէր կենար երկար ժամանակ . Մարթին էգ վագր մը չէ . բայց Բարտիսգա վիշապ մը չէր . Բանթօլապիւս ծաղրածուն անգլիական սրճարանին մէջ Նօմանթանիւս աշխարհամոլին սուտեր կը կլեցնէ . Հէրմօժէն Շանզ Ելիզէի մէջ թիեօր է , և անոր բոլորտիքը՝ Թրամփոս մուրացկանը որ Պօպէշի պէս հագուած է . ողորմութիւն կը խնդրէ . Ճանձիրը որ Թիւիլըրի մէջ թիկնոցիդ կոճակը բռնելով քեզի կը կեցնէ . Երկու հազար տարիէն ետք քեզի կրկնել կուտայ Թէաբրիօնի յանդիմանութիւնը : Սիւրէնի գինին Ալպի գինին նմանելու խեղկատակութիւնը ունի . Տէզօժիէի (զինիին) ծայրալիր բաժակը Պալաթրօնի մեծ բաժակին հետ կը հաւասարակշուրէ , Բէր Լաշէզը

գիշերային անձրեւի ժամանակ էսպիլիի պէս միեւնոյն նշոյները կ'արտարուրէ և տղքատին հինգ տարուան համար ծախու առած փոսը գերիին վարձու առած գագաղէն վար լը մնար :

Ժնտուէ՛ բան մը որ Բարիզի մէջ չգտնուի : Թրօֆօնիոսի կրնքին մէջ չկալ բան մը որ Մէսմէրի տաշտին մէջ չգտնուի . Երկաֆլաս յարութիւն աննելով Գալլիոսթրրօյի անունը տուած է . Վազա Ֆանթա Պրահմինը (հնդիկ քուրմը) նորէն աշխարհ եկած է . և կանուանի Սէն Մէտարի գերեզմաննոցն աւ Դամասկոսի Ուսումնիյէ անուն մզկիթին պէս հրաշներ կը գործէ :

Բարիզի Եգովբոս մը ունի որ է Մայէօ , և Գանիտի մը ունի , որ է օրիորդ Լընօրման : Բարիզ՝ Դէլիբսի պէս կ'ահաբեկի ուրուականին փալփլուն իրականութիւններէն . սեղանները գարնել կուտայ Տօտօնի պէս որ եռուանի աթոռները դարձնել կուտար : Բարիզ անուանական կինը գահը կը բազմեցնէ , ճիշդ Հոռմի պէս որ պոսնիկ մը կը բազմեցնէ . և՝ վերջապէս՝ եթէ Լուի Ժէ . Գլոտէն աւելի պէտք է , տիկին Տիւպարի աւելի աղէկ է քան թէ Մէսալին : Բարիզ՝ յունական մերկութիւնը , երրայական բոլորտութիւնը և կասկոնեան անհամ կատակարանութիւնը կ'ամփոփէ անլուր տիպարի մը մէջ որ էութիւն ունեցաւ և զոր հարեւանցի կերպով մը նկարեցինք : Դիոգինէսը , Յորնու Բայլեասը մէկ տեղ կը խառնէ . Գօնարիիրիունէլ լրագրին հին թիւերովը ճիւաղ մը կը հագուեցնէ և Շօտրիւզ Տիւզլուը կը կազմէ :

Թէւ Պլուտարքոս կ'ըսէ թէ բռնակալը գրեք չծեռանար , Հոռմ՝ Սիւլալի ինչպէս նաև Տօմիթիէնի իշխանութեան ժամանակ կը համակերպէր և իր պահանջումները կը չափաւորէր : Տիւբէրիս գետը Լէթէ մըն էր

եթէ պէտք է հաւատալ փոքր ինչ վարդապետական գուվեստի մը զոր Վարիւս Վիպիսգիւս կուտար Տիբերիսին. Բարիգ օրը մէկ միլիոն լիթրա ջուր կը խմէ. բայց ասով չարգիլուիր ընդհանուր զօրաժողովին թմրուկը զարնելու և վտանգի զանգակը հնչեցնելու.

Եթէ ի բաց առնենք այս ամէնը, Բարիգ լաւ տրղայ մըն է. Ամէն բան կ'ընդունի թագաւորապէս. Աստղիկի մասին գժուարակամ չէ. իր Գալիբիմը Հօթանաթօթուհի է. անյիշաչարութիւն կը ցուցնէ՝ բաւական է որ խնդայ, տգեղութիւն զուարթութիւն, տձեւ ութիւնը զուարծութիւն, մոլութիւնը զրօսում կուտայ անոր. Եթէ զուարթ ես, ազատ ես, կրնաս անառակ մը ըլւլալ. Երկդիմութիւնը անդամ որ լրութեանց յետին է՝ զայլոյթ շտար Բարիգի. այս այնքան գրասէր է որ Պազիլի առջեւ քիթը չըռներ հոա չառնելու համար, և երբ Թարթիւֆի աղօթք ընելը կը տեսնէ չգայթակղիր ինչպէս Հօրաս (Ովրատիսու) ալ չխրաչիր Բարիարիզ հեծկառւմէն. Տիեզերական գէմքի գծերու և ոչ մէկը կը պակսի Բարիգի կերպարանքին վրայ. Մապիյլի հասարակաց պարահանդէսը Ժանիդիւլի բոլիմիթական պարը չէ. բայց պճնազարդ փերեզակուհի Մապիյլի մէջ անընդհատ լորէթին կը նայի՝ ճիշդ Սթաֆիլա կաւատուհին պէս որ Բլանսիոմ կոյսը կը դիտէր ծածկապէս։ Բարիգին կոխի շրջափակ կրկէսր Գոլիզէ մը չէ, բայց այս կրկէսին մէջն ալ անդթութիւն կը գործուի իրր թէ Կեսար հանդիսական ըլլար։ Առորիացի պանդոկապետուհին աւելի վայելուչ է քան թէ Սակէ անունով կինը, բայց եթէ Վիրքիլիս հոսմէական կապելաները կը յաճախէր, Տավիտ տ'Անժէ, Պալզագ և Շարլէ բարիգեան խոհատունի մէջ սեղան նստած են ուտել խմելու համար։ Բարիգ կ'իշխէ. հանճարները հոն կը փայլատակն, չարագործները բարերաստօրէն կը յառաջանան։

Ատօնան անկէ կ'անցնի իր շանթային և փայլակնալի կառքովը որ տասներկու անիւ ունի. Սիլէն հոն կը մտնէ իր էշովը։ Ես Սիլէն ըսի, զու կարդա՛ Բամբօնօ։

Բարիգ աշխարհի հոմանիչն է։ Բարիգ Ալէնքը է, Հոռմ է, Սիպարիս է, Երուսաղէմ է, Բանթէ է։ Ամէն քաղաքակրթութիւն, նոյնպէս ամէն բարբարոսութիւն անոր մէջ կ'ամփոփուի համառօտապէս։ Բարիգ թերես շատ պիտի զչարէր եթէ կիյլօթին մը չունենար։

Փոքր ինչ կրէվի հրապարակ ունենալը յաւ է։ Առանց այս համեմունքի ի՞նչ պիտի ըլլար այս յաւիսենական տօնախմբութիւնը։ Մեր օրէնքները խոհեմութեամբ ճարեցին այս համեմունքը. և՝ փա՛ռք անընց՝ այս կարսցին վրային բան մը կը կաթի բարեկենդանի այս վերջին օռուան վրայ։

Գ Լ Ո Ւ Խ Փ Ա.

ԾԱՂԻԵԼ, ԻՇԽԵԼ

Բարիգ բնաւ սահման չունի։ Ոչ մէկ քաղաք ունեցած է այն տիրապետութիւնը որ երրեմն կը ծաղրէ իր լուծին ներքն հնագանդողները։ Զեզի հաճելի ըլլալ, ո՛ Սրենացիի. կ'աղաղակը Ալեքսանդր։ Բարիգ օրէնք հաստատելը բաւական չհամարիր, այլ նաև մօտա կը հաստատէ. մօտա հաստատելն ալ բաւական չհամարիր, և սովորութիւն ալ կը հաստատէ։ Բարիգ՝ եթէ սիրտը ուզէ՝ կրնայ ապուշ ըլլալ. Երրեմն այս շռայլութիւնը կ'ընէ, այն ատեն տիեզերք անոր հետ ապուշ կ'ըլլայ.

յետոյ Բարիգ կը զարթնու , աչքերը կը շփէ , և կ'ըսէ .
Մի՞թէ ապօւշ եմ . և քահ քահ կը խնդայ , մարդկային
սեսի երեսին : Ա՛հ , ի՞նչ հրաշալիք է այսպիսի քաղաք
մը . մարդ կը զարմանայ տեսնելով թէ այս շքեղու-
թիւնն ու ծաղրածութիւնը միատեղ կ'ապրին , թէ այս
ամէն վեհափառութիւնը անհանգստութիւն մը չկրեր
այս ամէն ծաղրելի նմանութիւններէ , և թէ միեւնոյն
բերանը կրնայ այսօր վերջին գատաստանի փողարը և
վաղը սոխէ սրինդ մը հնչեցնել : Բարիգ բացարձակ
զուարթութիւն մը ունի : Իր զուարթութիւնը շանթե-
ղէն է և զաւեշտը արքայական գաւազան մը կը կրէ :
Իր փոթորիկը երբեմն դէմքի ծոռւմէ մը կ'արտադրուի :
Իր պալթիւնները , նշանաւոր օրերը , հրաշակերտները ,
սքանչելիքները , դիւցազներգութիւնները տիեզերքիս
ծայրը կ'երթան , բայց իր լդրճուկ խօսքերն ալ կ'եր-
թան նոյնպէս : Իր խնդուկը հրալեռնային բերան մըն է
ուրիէ ցեխ ու հրափրփուր կը տեղայ բոլոր երկրի վր-
րայ : Իր խեղկատակութիւնները կալծակներու կը չմա-
նին : Իր ծաղրանկարները , ինչպէս նաև տեսլականը
բռնի բնդունել կուտայ ժաղովուրդներուն , մարդկային
քաղաքակրթութեան ամենէն բարձր յիշատակարանները
անոր հեղնութիւնները կ'ընդունին և իրենց էութեան
պէս անօր սրիկայութիւններն ալ կը յաւերժացնեն : Հո-
յակապ է Բարիգ . զարմանալի թուական մը ունի , որ
է յուլիսի 14ը և որ երկրագունատը կը փրկէ . ամէն ազ-
գերը կ'ստիպէ զնդախաղի հրաւարտկին երդումը ընե-
լու . իր օգոստոս 4ի գիշերը 3 ժամի մէջ հազար տար-
ուան աւատականութիւնը կը լուծէ . իր տրամարանու-
թիւնը ամէնուն համակամութեան ջրդը կ'ըլլայ . Բա-
րիգ վսեմութեան ամէն ձեւերով կը բաղմապատկուի .
Իր նշուլովը կ'ողողին վաշինկթըն , Գոշիուաքօն , Պոլի-
վար , Պօցարիս , Բիէկօ , Պէմ , Մանէն , Լորէզ , ձան

Պրաօն , Կարիպալտի . ուր որ ապագան կը վասի , հոն է
նաև Բարիգ . 1779ին Պօսթօն , 1820ին Լէոնի կղզին ,
1848ին Բէշթ և 1860ին Բալէրմօ էր . զօրաւոր նշանա-
խօս մը կայ որ է Ազատութիւն և զոր կը փսփսայ Հար-
բէրս Ֆէրիի լաստին մէջ համախմբող և գերութեան
բարձումին պաշտպան ամերիկացիներու ականջին , նաև
Անգոնայի հայրենասէրներու ականջին որք ծովեղերը
Կոցդիի պանդոկին առջև Արգիի մէջ և Մուքին գումար-
ուած են . կ'ստեղծէ Գանարիսը , կ'ստեղծէ Գրինկան ,
կ'ստեղծէ Բիզարանէն , վեհ ճառագայթներ կ'արձակէ
աշխարհիս վրայ . լորա Պայրըն և Մազէ իր շունչէն մըզ-
ուելով կ'երթան ուր որ կ'երթայ այն շունչը . և կը
մեռնին՝ լորա Պայրըն Միոլօնկիի , և Մազ՝ Պարսէլո-
նիալի մէջ . Միրազօյի ոտներուն տակ բեմ , իսկ Բօ-
պէսբիերի ոտներուն տակ հրալեռնային խառնարան մըն
է Բարիգ . իր գիրքերը , թատրոնը , ճարտարաբուեստի ,
զիտութիւնը , փիլիսոփայութիւնը մարդկայեն սեսի
զասատերերն են , Բասգալ , Բէներէ , Գորնէլ . Տէ-
գարթ , Ժան Ժանի . Վոլթէր ունի ամէն բուէի հա-
մար , Մոլիէր ունի ամէն դարերու համար . իր լեզուովը
խօսիլ կուտայ բոլոր տիեզերքի բերանին , և այս լե-
զուն Բան կ'ըլլայ . ամէն միտքերու մէջ յառաջդիմու-
թեան տեսիլը և շինէ . սերունդներու համար սնարի
քով պահուելու ուուրեր են այն ազատարար վարդա-
պետութիւնները զոր կը զարբնէ , և 1789էն ի վեր ա-
մէն ժողովուրդներու ամէն հերոսները անոր խորհողնե-
րուն և բանահիւներուն հոգիով էութիւն ունեցած են .
բայց և այնպէս ստամբակէ զդաղրիր այն . և այն ահա-
գին հանձարը որ Բարիգ կ'անուանուի , իր լոյսովը
աշխարհս այլակերպելով հանդերձ Թէզէի տաճարին պա-
տին վրայ Պուժինիէն քիթը կը մրազը և բուրդերուն
վրայ Գրիսլվիլ Գող կը զրէ :

Բարիզ միշտ ակռանքը կը ցուցնէ. երբ չյանդի-
մաներ, կը խնդայ:

Այս է ահա Բարիզը: Եթ յարկերուն մոխերը տիե-
զերքիս գաղափարներն են: Տիզի և քարերու դէզ մըն
է, ըսէ, եթէ կ'ուզես, բայց ամէն բանէ տուաջ բարո-
յական էակ մըն է, ոչ թէ մեծ այլ անբաւ է: Եւ ին-
չո՞ւ անբաւ է. վասն զի կը համարձակի:

Համարձակի՛լ. այս զինով միայն յառաջդիմու-
թիւն կ'ըլլայ:

Ամէն վեհ յաղթութիւնները յանդգնութեան աւելի
կամ նուազ մրցանակներ են: Ֆրանսուայի յեզափոխու-
թիւնը ըլլալու համար՝ զայն Մօնթէսպիէօյի նախազ-
գալը, Տիտրոյին քարոզելը, Պուարչէյին ծանուցանելը,
Գոնտէրսէի հաշուելը, Սրուէի (Վոլթէր) պատրաստելը,
Բուսոյի նախամտածելը չը բաւեր. պէտք է որ Տանթօն
ալ յանդգնի գործելու:

Յաղնութիւն աղաղակը եղիցի լոյս մըն է: Մարդ-
կային սեռը դէպ յառաջ քալելու համար պէտք է որ
գագաթներու վրայ արիութեաւ, վսնմ գասեր տրուին
յարաւաւ: Յանդգնութիւնները պատմութիւնը կը լա-
ցընեն և մարդուս մեծ ճառագայթներէն մէկն են: Սր
շալոյսը կը յանդգնի երբ կը ծագի: Փորձել, առ ոչինչ
գրել, զի լանալ, յարաւաւել, ինքնիրեն հաւատարիմ
մնալ, ճակատագրին հետ մօտէն և անվեհեր կոսիիլ,
զարմացնել աղէտը՝ ոչ այնքան վախնալով իրմէ, երբեմն
արհամարհել անիրաւ զօրութիւնը. երբեմն նախատել
արբշիռ յաղթութիւնը, հաստատ կենալ, դէմ զնել.
ահա այս է այս օրինակը որուն պէտք ունին ժողո-
վարդները. և այն լոյսը որ անոնց ելեկարական ոյժ
կուտայ: Միեւնոյն փայլակը բրօմէթի ջահէն դէպ ի
կամպրօնի պղտիկ ծխափայտը կ'երթայ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ ԹԱԳՈՒԽ ԱՊՈԳԱՆ

Սակայն Բարիզի ժողովուրդը, նաև մարդ ըլլալէն
ետք, միշտ ստամբակ է. մանուկը նկարագրելը քա-
ղաքը նկարագրել է, հետեւաբար մենք ալ այս ճշմա-
րիտ ճնճղուկով զննեցինք այն արծիւր:

Բարիզեան ցեղը՝ պնդելով կ'ըսենք թէ՝ ամէն տե-
ղէ աւելի արուարձաններու մէջ կ'երեւոյ. հոն է բուն
արիւնը, հոն է իրական կերպարանքը. հոն այս ժո-
ղովուրդը կ'աշխա սի և կը տառապի. արդ տառապան-
քը և աշխատանքը մարդուս երկու ճշմարիտ պատկերն
են: Հոն անձանօի էակներու ահազին բաղմութիւններ
կան, որոնց մէջ ամենէն տարօրինակ տիպարները կը
վխտան, Բարէի բեռնաթափէն սկսելով մինչև Մօն
Ֆօգօնի զրաստ մորթողը: Rex urbis (այս լատիներէն
խօսքը կը նշանակէ. քաղաքին մրուրը): Կը պօռայ կի-
կերոն. խուժան կը յաւելու Պիւրք՝ զայրանալով. խու-
ժան, բազմութիւն, ուամիկ: Այս բառերը շուտով կ'ըս-
ուին. լաւ. բայց որո՞ւ հոգ. ինձի ի՞նչ եթէ բոկոտն կը
քալեն անոնք: Կարդալ չգիտեն. աւելի դէշ: Միթէ այս
պատճառաւ պիտի թողո՞ւս զանոնք. միթէ անէծք մը
պիտի համարիս անոնց այս թշուառութիւնը. լոյսը
միթէ չկրնար թափանցել այս բազմութիւնները: Նո-
րէն կրկնենք սա աղաղակը. Լոյս, կրկին և կրկին ան-
գամ աղաղակենք. Լոյս, Լոյս: Ո՞վ զիտէ թէ այս ան-

Թափանց մարմինները թափանցիկ չպիտի ըլլան . յեղա-
փոխութիւնները մի՞թէ այլակերպութիւններ չե՞ն: Օ՞ն
ուրեմն, փիլիսոփաներ, գացէ՛ք և ուսուցէ՛ք, լուսա-
ւորեցէ՛ք, վառեցէ՛ք, բարձր մտածեցէ՛ք, բարձր խօ-
սեցէ՛ք, զուարթօրէն դէպ ի մեծ լոյսը դիմեցէ՛ք ար-
շաւակի, եղբայր եղիք հասարակաց հրապարակներու
հետ, տարածեցէ՛ք բարի լուրերը, ցրուեցէ՛ք առատօրէն
այբբենարանը. հրապարակեցէ՛ք իրաւունքները, երգե-
ցէք Մարսէլեէզները, եռանդ սերմանեցէ՛ք կաղնիներէն
դալար ոստեր կարեցէ՛ք և առէք: Գտղափարը մրրիկ
մը ըրէ՛ք: Այդ բազմութիւնը կրնայ վսեմանալ: Գիտ-
նանք գործածել սկզբանց և առաջինութեանց այս հա-
մատարած հրդեհը որ ժամանակ առ ժամանակ կայծեր
կ'արձակէ, կը բորբոքի և կը սարսոի: Այս բոկանինե-
րը, մերկ թեւերը, հնոտինները, աղիտութիւնները, զըձ-
ձութիւնները, խաւարները կրնան գործածուիլ տես-
լականը յաղթութեամբ վաստիելու համար: Նայեցէ՛ք
ժողովուրդին մէջէն և ճշմարտութիւնը պիտի նշմարէք:
Այն գծուծ աւազը զոր ոտքիդ տակ կ'առնես, թո՛ղ
վասարանը, թո՛ղ փուռը նետուի, թո՛ղ անոր մէջ հա-
մար, թո՛ղ անոր մէջ եռայ, և ահա շքեղ բիւրեղ մը
կ'ըլլայ, և ահա անօր շնորհիւ կալիէ և նիութըն
աստղերը կը գտնեն:



Գ Լ ՈՒ Խ Ժ Գ.

Պ Զ Տ Ի Կ Կ Ա Վ Ո Շ Ը

Պատմութեանս երկրորդ մասին մէջ պատմուած
դէպքերէն գրեթէ ութ կամ ինը տարի ետք թամբլիք
պուլվարին վրայ և Շաթօ-Տ'Օի կողմերը տասնըմէկ կամ
տասներկու տարեկան պղտիկ տղայ մը կը նշմարուէր,
որ ճշգապէս կրնար մեր նախորդ գլուխներուն մէջ
ծրագրուծ ստամբակին տեսլական իրողութիւնը կ'սզ-
մել՝ եթէ՝ իր տարիքի խնդումին հետ, որ շուրջերուն
վրայ կ'երեւէր, սրտին մէջ կատարեալ տիրութիւն և
գատարկութիւն չունենար: Այս պատանին տաբատ մը
հագած էր, բայց հօրմէն ընդունած չէր զայն, նաև
կնոջ շապիկ մը, սակայն մօրմէն առած չէր զայն: Այս
կամ այն անձինք մեղքնալով հագուեցուցած էին զինքը
հինուփաւտ լաթերով: Սակայն հայր մը և մայր մը ու-
նէր պատանին: Բայց հայրը միաւրը չէր բերեր, մայրն
ալ չէր սիրեր զայն: Շատերուն պէս ան ալ արգահա-
տանքի արժանի այն պատանիներէն մէկն էր որոնք
հայր, մայր ունին և որոնք որը են:

Այս պատանին փողոցին մէջ միայն հանգստու-
թիւն կը գտնէր: Քարայատակը սրտին չափ կարծր չէր:
Ծնողքը ոտքի հարուած մը տալավ կեանքի աս-
պարէզը նետած էին զայն:

Պատանին պարզապէս թռելով փախած էր հայրա-
կան տունէն:

Աղմկասէր, դալկագէմ, արագաշարժ, արթուն,
խեղկատակ տղայ մըն էր, և կայտառ ու հիւանդոտ
կերպարանք մը ունէր:

Կ'երթար, կուգար, կ'երգէր, կը ի ազար, ուզիսերը
կը քերէր, փոքր ինչ կը գողնար, բայց կատուներու և
ճնջուկներու պէս զուարթօրէն կը գողնար, կը խըն-
դար եթէ շուտիկ ըւէին իրեն, և կը զշարէր եթէ լա-
կոտ ըսէին: Ոչ խրճիթ, ոչ հաց, ոչ կրակ և ոչ ալ սէր
ունէր, բայց ուրախ էր, վասն զի ազտա էր:

Այս խեղճ էակները երբ առնութեան հասակը կը
մտնեն, զրեթէ միշտ ընկերային կարգաւորութեան եր-
կանաքարին կը հանդիպին և անոր տակ կը փշրուին,
բայց պատանութեան ժամանակ խոյս կուտան, վասն զի
պկտիկ են, ամենափրիկ ծոկ մը կը փրկէ զանոնք:

Թէև բոլորովին լքեալ էր այս պատանին, սակայն
երկու կամ երեք ամիսը անդամ մը՝ երթամ ժաման
տեսնեմ, կ'ըսէր, և Պուլվարէն, Կրկէսէն, Բօրթ-Սէն
Մարթնէն կը մեկնէր, Սէնի քարափները կ'իջնէր,
արուարձանները կուգար, Սալբէթթիէն կը հասնէր և
կուգար, ուր, ձիշտ այն 50—52 երկթիւը զ որ ընթեր-
ցողը դիտէ և որ է Կօրպօյի տունը:

Այն ժամանակները 50—52 աւերուն տունին մէջ
որ սովորաբար ամայի և մշտնչնագէս «վարձու սեն-
եակներ» ծանուցագիրը կը կրէր, բազմաթիւ անձեր կը
ընակէին, — զարմանալի՛ բան, — որոնք՝ ինչպէս սովո-
րութիւն եղած է Բարիզի մէջ՝ իրարու հետ ամենեւին
կապ կամ յարաբերութիւն մը չունէին: Ամէնքն ալ կը
վերաբերէին այն չքաւոր գասուն, որ նեղութեան մէջ
ինկած յետին պկտիկ քաղքենիէն կ'սկսի և որ ընկե-
րութեան ստորոյ յատակները օթեւ անելով թշուառութե-
նէ թշուառութիւն կը շարունակուի և կը հանսնի մինչև
սա երկու անձերը որոնց կը յանդին քաղաքակրթու-

թեան ամէն նիւթական իրերը, մին է կոյուղի մաք-
րողը, միւսն է քուրջ հաւքողը:

Ժան Վալժանի ժամանակուան «գլխաւոր վարձա-
կալը» մեռած և տեղը ճիշդ անոր նման պառաւ մը յա-
ջորդած էր: Զգիտեմ որ փիլիսոփան ըսած է թէ պա-
ռաւ կիներ չեն պակսիր բնաւ:

Այս նորեկ պառաւ տիկին Պիւրկօն կ'անուանուէր,
և իր բոլոր կեանքին մէջ նշանաւոր բան մը ունեցած
չէր եթէ ի բաց առնենք թութակներու տոհմը, որոնք
յաջորդաբար իշխած էին անոր սրտին վրայ:

Տունին մէջ բնակողներուն աւենէն թշուառներէն
էին ընտանիք մը կազմող չորս անձեր, հայր մայր և
երկու մեծկակ աղջիկներ, որոնք միասին կը ընակէին
միեւնոյն խրճիթի մը, այսինքն այն խուցերէն մէկուն
մէջ որոնց վրայօք խօսեցանք արդէն:

Այս ընտանիքը նախ իր յետին աղջատութենէն
ի զատ խիստ ուշագրութեան արժանի բան մը չէր յաւց-
ներ, հայրը սենեակը վարձու բռնած ժամանակ ըսած
էր թէ ժօնտրէթ կ'անուանուի ինք: Այս ընտանիքը
Կօրպօյի տունը կրուելէն քիչ մը ետք, որ զլխաւոր
վորձակալին նշանաւոր խօսքին համեմատ՝ ոչինչ բանի
մը կրուելուն նմանած էր տարօրէն, ժօնտրէթ ըսած էր
պառաւ վարձակալին որ՝ իր նախորդուհին պէս՝ դրս-
նապանութիւն կ'ընէր ու միանդամայն սանդուխը կ'աւ-
լէր. — Եթէ երբէք հոս եկող և բոլոնիացի կամ իտալա-
ցի, և կամ թերեւս սպանիացի մը փնտող ըլլայ,
ես եմ:

Այս ընտանիքը ուրախ և բոկոտն ստամբակի ըն-
տանիքն էր: Բոկսար հոն կուգար և կը գտնէր յետին
թշուառներիւն, իսկ որ աւելի տրտմալին է՝ ժպիտ
ըսուած բանը չէր գտներ. կրակարանն ալ ցուրտ, սիր-
տերն ալ ցուրտ էին: Երբ ներս կը մտնէր, կը հար-

ցուէ անոր .— Ռւրկէ՝ կուզաս :— Փողոցէն կը պատաս-
խանէր : Եթի կը ձգէր կ'երթար, կը հարցուէր անոր .
— Ռւր կ'երթաս :— Փողոցը, կը պատասխանէր : Մայրը
բոկտին կ'ըսէր .— Ինչո՞ւ եկար :

Սյս պատանին այսպէս գորովէ զուրկ կ'ապրէր այն
աշնահար խոտերուն նման որոնք նկուղներու մէջ կը
բռւսնին : Այսպէս ապրելուն ոչ կը վշտանար և ոչ ալ
մէկու մը դէմ կը գանգատէր բնաւ : Ճշգապէս չէր գի-
տեր թէ ի՞նչպէս ըլլալ կը պարտաւորուի հայր մը ,
մայր մը :

Սակայն մայրը պատանիին քոյրերը կը սիրէր :

Մոոցանք ըսել թէ պուլվարին վրայ պղտիկ կավ-
ոզը կ'անուանուէր այս պատանին : Ինչո՞ւ կավոզ կ'ան-
ուանէր : Թերեւս հայրն ալ ժօնտրէթ անուանելուն հա-
մար ,

Դերձանը կարել կարծես թէ տեսակ մը թշուառ
ընտանիքներու բնազդումն է .

Ժօնտրէթի ընտանիքին կօրպօյի տունին մէջ բնա-
կած սենեակը նրբանցքին ծայրի վերջին սենեակն էր :
Քովի խուցին մէջն ալ խիստ աղքատ երիտասարդ մը
կը բնակէր որու անունն էր պարոն Մարիուս :

Ըսենք այս պարոն Մարիուսին ո'վ ըլլալը :



ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

ՄԵԾ ՔՍՂՔԵՆԻ ՄԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա .

ԻՆՆԸՆՈՒԻՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐԵՄՈՒՆԵՐԿՈՒ ԱԿՈՒՑ

Պուշքրայի , Նորմանտիւյի և Աէնթօնֆի փողոցնե-
րուն մէջ տակաւին քանի մը հին բնակիչներ կան ո-
րոնք գեռ կը յիշեն Պ . Ժիլնօրման անունով միամիտ
մարդ մը , և որոնք խնդութեամբ կը խօսին : Այս միա-
միտը ծեր մըն էր անոնց երիտասարդութեան ժամա-
նակ : Անցեալ ըսուած մթութեանց վիտումին թախ-
ծութեամբ նայողներու համար այս ստուերային նկարը
բոլորովին անհետ եղած չէ Թամիլի մօտակալ գոենե-
րուն լարիւրինթոսէն որոնց՝ Լուի ԺԴ . ի իշխանութեան
ժամանակ՝ Ֆրանսայի ամէն գաւառներուն անունները
առւած են ինչպէս որ հիմակ ալ Թիվոլիի նոր թաղին

փողացները Եւրոպայի բոլոր մայրաքաղաքներու անուններով մկրտուած են. տեղն է ըսկ թէ յառաջում մըն է այս, ուր յառաջդիմութիւնը կ'երեւայ:

Պ. Ժմինօրման օր 1834ին գեռ կատարելապէս կ'ապրէր, այն մարդերէն մէկն էր զոր մարդու լոկ տեսնելու հետաքրքրութիւն կ'զգայ վասն զի շատ տարիներ ապրած են անոնք, և որոնք զարմանալի կ'երեւան վասն զի ժամանակաւ ամին մարդու նմանած են, մինչդեռ հիմա մարդու մը չեն նմանիր: Մասնաւոր ծեր մըն էր, ուրիշ դարու մը իրական մարդն էր, տասնըութերորդ դարու վերաբերող անթերի. փոքր ինչ հպարտ և ճշմարիտ քաղաքենիներէն էր, և իր լաւ ու հին քաղաքենութիւնը՝ իրենց մարքեղութիւնը ցուցնող մարքիներուն պէս կը ցուցնէր: Իննսուն տարի անցուցած էր. ուղիղ կը քալէր, բարձր կը խօսէր, յայտնապէս կը տեսնէր, գինիին մրուրը անզամ կը խմէր, կուտէր, կը քնանար և կը խորդար: Երեսուներկու ակույ ունէր: Կարգալու ամար միայն ակնող կը գործածէր: Քընութեամբ սիրահար մըն էր, բայց կ'ըսէր թէ հինգ տասը տարիէ ի վեր վճռապէս և բոլորովին հրաժեշտ տուած էր կիսերուն: Ա'լ չէր կրնար հաճելի ըլլալ, կ'ըսէր. և այս տհաճութեան պատճառ կը բռնէր չէ թէ իր խորին ծերութիւնը, այլ յետին աղքատութիւնը: Եթէ տնանկացած չըլլայի... հէ՛, հէ՛, կ'ըսէր:

Իրօք ա'լ գրեթէ տասնըհինգ հազար ֆրանքի չտփ եկամուար Ֆացած էր: Իր երազն էր ժառանգութեան մը վիճակի և հարիւր հազար ֆրանքի եկամուարի տէր ըլլալ՝ սիրուհիներ ունենալու համար, ինչպէս կը տեսնուի, նա չէր վերաբերեր այն հիւանդոտ ութսունամեաներու դասին որոնք՝ Պ. աը Վոլթէրի պէս՝ իրենց բոլոր կեանքը մեռնողի պէս անցուցած են, դիզուն անօթի մը երկարակեցութեան չէր նմաներ Ժիլնօրմանի երկա-

րակեցութիւնը. այս կայտառ ծերը միշտ քաջողջապէս ապրած էր: Տկարամիտ և չոյտ ծեր մըն էր և չուտ կը բարկանար: Ամէն առթիւ, շատ անգամ ճշմարտութեան հակառակ կրակուբաց կը կարէր: Եթէ դիմադարձ պատասխան ընդունէր, գաւազանը կը վերցնէր: Ասոր անոր ծեծ կը քաշէր ինչպէս սովորութիւն էր մեծ դարուն մէջ: Յիսուն տարու և ամուրի աղջիկ մը ունէր զոր շատ կը ծեծէր բարկացած ժամանակը և դոր թերեւս կամովին մտրակէր: Աղջիկը կարծես թէ ո.թը տարեկան պատանուհի մը կ'երեւար անոր: Սաստիկ ապսակներ կուտար սպասուհիներուն, և կ'ըսէր. Գա՛, բո՛զ: Իր հայոցութեանց մէկն էր. Կրողին բերանը զացէ՛, շունի զաւակներ: Տարօրինակ հանգարատութիւններ ունէր. ամէն օր կ'ածիլուէր սափիրիչէ մը որ ինեւցած էր և որ կ'ատէր զայն, վասն զի Պ. Ժիլնօրմանէն կը նախանձէր իր կնկան պատճուաւ որ գեղեցիկ և պչրասէր սափիրուհի մըն էր:

Պ. Ժիլնօրման ինք իր վրայ կը զմայլէր կարծելով թէ ամէն բանի նկատմամբ ընտրողութիւն ունի, և շատ սրամիտ կը դաւանէր ինքզինքը. ահաւասիկ իր խօսքերէն մէկը. «Ստուգի փոքր ի շատէ սրամիտ եմ, երբ լու մը զիս խայթէ, կարող եմ ըսկու թէ ո՛ր կընկան կողմէն իսձ եկած է այն»: Ստէպ յիշած բառերն էին Զգայուն մարդը, բնուրինը: Այս վերջին բառին չէր տար այն մեծ նշանակութիւնը զոր մեր ժամանակը տուած է: Բայց կրակին քով նստած և մանր մունք պարսաւներ ըրած միջոցին այն բառն ալ կը գործածէր իր հասկցած կերպովը: — Բնութիւնը, կ'ըսէր. զուարձալի բարբարոսութեան օրինակներ անգամ կուտայ քաղաքակրթութեան որպէս զի ամէն բան գտնուի անոր մէջ: Եւրոպան Ասիայի և Աֆրիկէի իրերու փոքրադիր օրինակներ ունի: Կատուն սրահի վագր մըն էր, մողէ-

Ա գրադանի կոկորդիլոս մըն է : Օքերտյի պայուս հիները վարդագոյն վայրենուհիներ են որոնք չէ թէ մարդու միսը , այլ անոնց քսակը կը լտփեն : Կամ թէ մոգու հիներ են որոնք ոստրէի կը փոխեն մարդս և կը կլւեն : Գարաբանները ո՞խայն ոսկորը կը թողուն , իսկ անօնք միայն կեղեւը կը ձգեն : Այս է մեր բարքը : Զենք լափեր , այլ կը կրծենք , հետաշինջ չենք ըներ , այլ կը ճանկուտենք :

Գ Լ Ո Ւ Խ Բ .

ԱՍՏԵՆԿ ՏԻՐՈՉ ԱԾԱՆԿ ՏՈՒՆ

Պարոն Ժիլնօրման Մարէի թաղը Ֆիլ տիւ Գալվէրի փողոցին մէջ , թիւ 6 տունը կը բնակէր , որ իր սեպհականութիւնն էր : Այս տունը փլցուեցաւ և ետքը նորէն շինուեցաւ . հաւանական է թէ թիւն ալ փոխուեցաւ այն թուանշաններու յեղափոխութեանց ժամանակ որոնց կ'ենթարկեն Բարիդի փողոցները : Առաջին յարկի մը վրայ հին և ընդարձակ բնակարանի մը մէջ կը նստէր , որու մինչև ձեղունները կօպըլէնի և Պովէի օթոցներով զարդարուած էին , այս օթոցները հովուական տեսարաններ ունէին . ձեղուններուն , ինչպէս նաև դաւոններու , պատուհաններու երեսներուն վրայի առարկաները թիկութուուններու վրայ ալ նկարուած էին փոքր ձեւով : Անկողնին առջև ընդարձակ հողմարգել մը կար , որ Գօրօմանաէլի ջրգեղով ծեփուած ինը թերթ ունէր : Պատուհաններուն երկայնասփիւո վարադոյրները կը

աըրուած , մեծ և խիստ շքեղ ծալքեր կը կազմէին : Պարտէզը ճիշդ պատուհաններուն տակն էր , որոնց մէկը անկիւն մը կը ձեւացնէր տասներկու կամ տասնըհինգ տստիճան ունեցող սանդուղի մը միջոցաւ . սանդուղին իշնողը պարտէզի մէջ կը գտնուէր . բարեմիտ ծերը կայտութեամբ կ'ելլէր ու կ'իջնէր այս սանդուղին : Իր սենեակին կից թանգարանէն ի զատ մենախուց մըն ու ունէր , զոր շատ կը սիրէր և որ շքեղազարդ սենեակ մըն էր . այս մենախուց մէջ շուշանակերտ և ծաղկազարդ յարդեայ պատուական օթոց մը փոռւած էր որ Լուի Ժ. ֆ ցոկանաւերուն վրայ հիւսուոծ էր և զոր Պ. Վիվօն՝ տարփուհին տալու համար՝ իր թիսապարտներուն տպապրած էր : Պ. Ժիլնօրման այս օթոցը ժառանգած էր վայրենաբարոյ մեծ մօրթայրէ մը որ հարիւրամեայ հասակի մէջ մեռած էր : Երկու կին տռած էր : Իր կերպերը պալատականի մը կերպերուն կը նըմանէին քիչ մը , թէև ամենեւին արքունիքը յաճախած չէր , նաև քիչ մը դատաւոր կերպերուն , և իրօք կըրնար դատաւոր մը եղած ըլլալ : Զուարթ , նաև՝ ուղած ժամանակը՝ շողոմարար մարդ մըն էր : Երիտասարդութեանո այն մարդոց կարգին վերաբերած էր , որոնք միշտ իրենց կնոջմէն կը խարուէին՝ առանց երեւք խարուելու իրենց տարփուհիէն , վասն զի խիստ անշնորհ ամուսիններ ու միանգամայն խիստ սիրուն սիրահարներ են : Պատկերհանութեան նկատմամբ տեղեկութիւններ ունէր : Սենեակին մէջ հրաշալի պատկեր մը կար որ չգիտեմ որունն էր և զոր ժօրտաէն էր . նշանաւոր վրձինի մը արտադրութիւնն էր , հազարումէկ մանրամասն կէտմրով , խառն ի խուռն կերպով և ըստ զիապուածի քաշուած պատկեր մըն էր այն : Ժիլնօրմանի հագուստը ոչ Լուի Ժ. ֆ ժամանակուան զգեստներուն և ոչ ալ Լուի Ժ. ֆ ժամանակուան հագուստներուն

ձեւը ունէր . Տիրէքթուարի զէվզէկներուն պէս կը հագուէր Ժիւնօրման : Մինչև այն ժամանակ ինքինքը նորածիլ երթասարդ մը սեպած և մօտաներուն հետեւած էր : Թիկնօցը՝ որու նիւթը նրբաթել ասուի էր՝ լայն դարձեր, երկայն պոչ մը և պողպատեայ լայն կոճակներ ունէր, Նաև կարճ վարտիք մը և ճարմանդաւոր մուճակներ կը հագնէր : Չեռքերը միշտ գրապաններուն մէջ կը դնէր : Խշխանաբար կ'ըսէր թէ թրանայի յեղափոխութիւնը արիկաներու դեզ մըն էր :

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ԼԻՒԳ - ԷՍԲՐԻ

Երբ տամնըվեց տարու էր, գիշեր մը Օրերա թատրոնին մէջ պատիւ ունեցած էր ակնոցով դիտելու լադամարկօէն ու միանգամայն լա Սալէէն որոնք այն ատեն երկու արթուն և անուանի գեղուհիներ էին, և որոնց վրայ ովսաննա կարդացած է Վոլթէր : Երկու կըրակի մէջ մնալով՝ ետ քաշուած էր դիւցազնաբար՝ Նահէնաի անոիւով անպատիւ պարուհիի մը դիմելով, որ անոր հասակակից էր և կատուի մը պէս աննշան, և որու սիրահարած էր Ժիւնօրման : Այս ծերը բիւրաւոր բաներ կը յիշէր պարուհիին նկատմամբ : — Ո՛քան աղուոր էր այն Կիմար-Կիմարտինի-Կիմարտինիկը երբ վերջին անգամ Լօնշան տեսայ զինքը . ո՞հ, ո՛քան սիրուն կ'երեւար իր անյողդողդ զգացումներովը, լազուարթէ զարդերով, թխագոյն բօպայովը և մուշտակէ ծփուն

ձեռնապահովը : — Երիտասարդութեան ժամանակ թզուկ լոնտացիի բաճկոնակ մը հագած էր որու վրայօք հաճութեամբ և աւինով կը խօսէր : — Արեւելեան Արեւելքի Թիւրքի մը պէս հագուած էի, կ'ըսէր, Երբ քսան տարու էր Ժիւնօրման, տիկին Տը Պուլֆէր պատահաբար տեսած և օսիրուն փախուկ մը» անուանած էր զայն : Քաղաքականութեան և իշխանութեան բոլոր մարդոց անունները գայթակղութիւն կը պատճառէին, ստորին և շինական անուններ կ'երեւային իրեն : Լրագիրները կը կարդար՝ նոր թերեւըր, կասկրաները, կ'ըսէր՝ քահ քահներ արձակելով : Ո՞հ, կ'ըսէր, ի՞նչպիսի մարդեր են ասոնք . Գօրպիէ՛ր, Հիլման, Գաղիմի՛ր Բէրիէ՛, ահա այսպիսի մարդեւ պաշտօնեայ եղեր են : Եթէ օրին մէկը օրագրի մը մէջ կարդացաւի թէ Պ. Ժիւնօրման պաշտօնեայ է . Ընթերցողը պիտի ծիծաղի . բայց այս մարդիկը այնքան ապուշ են որ այս ալ անկարելի բան չէ . Ժիւնօրման ամէն բան մաքուր կամ աղտօտ բառով կ'անուանէր . զուարթութեամբ, և չէր գիտեր թէ ի՞նչ է կիներու առջև պատկառելի ըսրւած բանը : Տմարդի, լրբենի և նողկալի բաներ կ'ըսէր չգիտեմ ինչպիսի հանդարտութեամբ և զրեթէ առանց զարմանքի որ վայելչութիւն մը ունէր : Իր գարօն անքաղաքավարութիւնն էր այս : Դիտելի է թէ ուտանաւոր շրջասացութեանց ժամանակ բիրտ արձակաբանութեանց ժամանակը եղաւ : Իր կնքահարը մարդ մը պիտի ըլլայ այն, և սա երկու նշանակելի մակդիրները տուած էր . Լիւզ-Էսբրի (Ղուկաս-Հանձար) :

Գ Լ ՈՒ Խ Ե.

ՀԱՐԻՒՐՍԵՐՈՒԹԵՈՆ ՀԵՏՈՒԽ

Ժիլնօրման՝ որ Մուլէնի մէջ ծնած էր՝ պատանենեկան հասակին մէջ մրցանակներ ընդունած էր նոյն քաղաքին վարժատունէն, նաև պսակուած Նիվէրնէի գուշաբին ձեռքով, զոր Նըվէրի գուշա կ'անուանուէր։ Ոչ Պուազններու դարձը, վերջապէս ոչ ինչ կրցած էր սրբել այս պսակումին յիշատակը։ Նըվէրի Դուխը անոր համար դարուս մեծ պատկերն էր։—Ի՞նչ սիրուն և մեծանուն իշխան էր ան, և ի՞նչ լաւ կերպարանք ունէր իր կապոյտ ժապաւէնով, կ'ըսէր։ Ժիլնօրման կը կարծէր թէ Ռուսաց Կատարինէ Բ. կայսրուհին Բօլոնիոյ բաշխման ոճիրին փոխարէնը հատուցած էր՝ ոսկեգոյն ցքիին գաղտնիքը Պէսթիւշէֆէն երեք հազար ոռւբլիի գնելով։ Այսպէս կարծելով եռանդով կը վառէր և կ'աղաղակէր։—Ոսկեգոյն ցքին, Պէսթիւշէֆի գեղին ջուրը, լամօթ զօրապետին կաթիլները, տասնըսութերորդ դարու մէջ սիրոյ աղէտից մեծ դեղը, Աստղիկին դէմ հանրադարման մըն էին, և կէս տրամը սըրուակի մը մէջ քանան Փրանքի կը ծախուէր։ Լուի ԺԵ. երկու հարիւր սրուակ զրկեց բարին։ Եթէ մէկը համարձակէր ըսելու Ժիլնօրմանի թէ սոկեգոյն ցքին ոչ այլ ինչ է եթէ ոչ երկաթի քլորաջուրը, անոր համբերութիւնը պիտի հատցնէր և սաստկապէս պիտի բարկացնէր զայն։ Պ. Ժիլնօրման Պուրպօնները կը պաշտէր

և 1789ին դէմ անհնարին ատելութիւն ունէր. կը պատմէր անդուլ թէ ինչ կերպով ազատած էր Ահակալութեան ժամանակ, թէ ո'րքան զուարթութիւն ունեցած և ո'րքան խելք բանեցուցած էր որպէս զի զլուխը կտրեն։ Եթէ մէկը անոր առջև ուզէր հանրապետութեան գովեստը տալ, Պ. Ժիլնօրման կասկապոյտ կը դառնար և նուազելու աստիճան կը բարկանար։ Երբեմն իր իննուսունամեայ հասակին ակնարկելով կ'ըսէր։ Քաջայոյս և՛ թէ երկու անգամ չպիտի տեսնեն իննուսուներեց բուակամը։ Երբեմն ալ իմաց կուտար անոր ասոր թէ միտք ունի հարիւր տարի ապրելու։

Գ Լ ՈՒ Խ Ե.

ՊԱՍԳ ԵՒ ՆԻԳՈԼԷԹ

Ժիլնօրման տեսութիւններ ունէր, որոնցմէ մէկը հետեւեալն է.

«Երբ մարդ մը հոգի կուտայ կիներուն, և երբ ինքն ալ իրեն յատուկ կին մը ունի որու նկատմամբ անտարբեր է և որ տգեղ, հետ, օրինաւոր, շատ մը իրաւունքի տէր, օրէնքի վրայ դարող և ի հարկին նախանձոտ է, անոր ձեռքէն ազատելու և հանդարտ ապրելու մէկ միջոց ունի միայն, որ է քսակին բանալին իր կնոջ յանձնել։ Այս հարաժարումով ազատ կ'ըւլայ։ Այն ատեն կինը կը զբաղի, խելքը միտքը ստակ բռնելու, համբելու կուտայ, մատները կը ժանգէ։ Ազարակի բանւորները և վարձակալները հրահանգելու

և ուղղելու կը ձեռնարկէ, փաստաբանները ժողովի կը կոչէ, նօտարները ժողուելով անոնց կը նախագահէ, գիւղին նօտարներուն ատենաբանութիւն կ'ընէ, իրաւագէտներու այցելութիւն կուտայ, դատերը կը վարէ, վարձամօւրնակները կը շարադրէ, պայմանագիրներ կը թելագրէ, կը զգայ թէ միապետունի մըն է, կը վաճառէ, կը գնէ, կը կարգադրէ, կը հրամայէ, կը խոստանայ և կը վանդէ, կը կապէ և կը քակէ, կը թողու, կը չորհէ, կը վերաշնորհէ, կը կարգէ, կ'անկարգէ, կը գանձէ, կը վանէ, անմտութիւններ կ'ընէ տիրական և անձնական երանութիւն որով գոհ կ'ըլլայ ան: Մինչդեռ երիկը կ'արհամարհի կինը, կինը իր երիկը կործանելու գոհունակութիւնը կը վարէ:» Պ. Ժիլնօրմանի պատմութիւնը եղած էր այս տեսականը. վասն զի նոյն իսկ ինք զործադրած էր զայն: Իր երկրորդ կինը անոր գոյքը այնպիսի կերպով մատակարարած է որ մեռած ժամանակ՝ պարոն Ժիլնօրմանի տասնընինդ հազար ֆրանքի չափ եկամուտը մնացած էր միայն, զոր գրեթէ ամբողջապէս ցկեանս շահու տալով պիտի կրնար ապրիլ Ժիլնօրման և որու երեք չորրորդը իր հետը պիտի սպառէր: Ժառանգութիւն մը ձգելու մտատանջութիւնը գրեթէ չունենալուն համար՝ առանց գեղեւումի ցկեանս եկամուտի յատկացուցած էր զայն: Մանաւանդ տեսած էր թէ ժառանգութիւնները վտանգներու կ'ենթարկուեին և՝ օրինակի համար՝ ազգային ինչյ կ'ըլլային: Տեսած էր թէ ի՞նչ փոփոխութիւններ կրած էր թիեր զօնացիւն ըստած դրամագութիւնը զոր Տէրութիւնը մամնաւորներու կը պարտաւորէր, և մեծ վատահութիւն չունէր մայրումարին ուր կ'արձանագրեն տէրութեան հաստատուն պարտքերը. Գենեգամբուա փողոցի քանից են ասոնի, կ'ըսէր: Ֆիլլ-տիւ-Գալվէրի փողոցը ունեցած տունը, ինչպէս ըսինք արդէն, իրն էր: Երկու սպասաւոր ու-

նէր, «ԱԵկը արու, միւսը էզ»: Երբ սպասաւոր մը ծառայութեան կը մանէր անոր քով, Պ. Ժիլնօրման նորէն կը մկրտէր զայն. մարդկուուն իրենց գուասոի անուններ կոտար, ինչպէս Նիմից, Ֆրանչ-Գօնթէցի, Բուսթէնցի, Բիգարցի: Վերջին սպասաւորը յիսնամեայ հաշմուն և թասուն գէր սարդ մըն էր և չէր կը թար քսան քայլի չափ անգամ վազել. բայց Պայօնինիկ ըլլալով Ժիլնօրման Պասգ անոււանած էր զայն: Իսկ սպասուհիներուն ալէնքն ու լ (նաև Մանհօն որու վրայ պիտի խօսինք ետքը), և իքոլէթ կ'անոււանուէին անոր տան մէջ: Օր մը սէզ խոհարարուհի մը, ամենաքաջ խոհարարուհի մը որ գոնապաններու ընտրելագոյն տոհմէն էր. Ժիլնօրմանին ներկայացաւ: — Ի՞նչ ամօսական կ'ուզես տոնել, չարցուց անոր Պ. Ժիլնօրման: — Ի թասուն ֆրանք: — Անունդ ի՞նչ է: — Օլէմիի: — Յիսուն ֆրանք պիտի տոնես, բայց նիքոլէթ պիտի կոչուիս:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

ՈՒՐ ՀԱ ՄԱՆԵՍ ԵՒ ԻՐ ԵՐԿՈՒ ՊԶՏԻԿՆԵՐԸ Կ'ԵՐԵՒԻՆ

Եթէ Պ. Ժիլնօրման կոկիծ մը ունենար, կը բարկանար. եթէ յուռահատէր կատաղութեամբ կը գրաւուէր: Միտքը ամէն տեսակ նախապաշտումներու ընդունարան. և բերանը ամէն տեսակ ապերասանութեանց սովոր էր: Իր արտաքին փառքը և ներքին գոհունակութիւնը կազմող իրերէն մէկն էր, ինչպէս ըսինք արդէն, կայտառ կնասէր մը մնալ և ազգու-

Թեամբ իրը այն սեպուիլ ամէնուն առջեւ։ «Արքայական հոչակ» ունենալ կ'անուանէր այնպէս մնալ և սեպուիլը։ Արքայական հոչակը երբեմն տարօրինակ և անակնկալ շտհեր կը բերէր անոր։ Օր մը սատրէի յառակ կողովի նման հաւկթաձեւ կողովի մը մէջ դրուած գէր նորածին մը բերուեցաւ անոր տունը։ Խանձարուրով լաւ մը պլուած էր և լալագին կը ճչէր նորածինը զոր վեց ամիս առաջ Պ. Ժինօրմանի տունէն արտաքսուած սպասուհի մը կ'ըսէր թէ անկէ ունեցած էր։ Այն ժամանակ Պ. Ժինօրման ճիշդ ութսունըսորս տարեկան էր։ Սովորաբար իր ընկերութիւնը կազմող անձերը սկսան զայրանալ և վլվլուկ հանել։ Այս անամօթ անառակուհին որո՞ւն կը յօւսայ կլլեցնել այս բանը։ Բ՞նչ յանդգնութիւն, ի՞նչ նողկալի զրպարտութիւն, կ'ըսէին։ Բայց Պ. Ժինօրման ամենեւին չբարկացաւ։ Էնդհակառակը զրպարտութենէ ողոքեալ ծերուկի մը սիրուն ժպիտով նայեցաւ մանկիկին և իրողութիւնը զիտցողներուն ըստ մեկուսի։

— Բայց ի՞նչ կայ, ի՞նչ է, ի՞նչ ունիք։ Կը զարմանամ որ այդպէս կը չուարիք մեղմիկ։ Իրը թէ տգէտ անձերու կարգն ըլլայիք։

Անկուլէմի դուքսը, որ Նորին Վեհափառութեան ծարլը Թ.ի պիտակն էր, ութսունըհինգ տարեկան հասակին մէջ տասնըհինգ տարու թեթեւսօլիկ աղջկան մը հետ կարգուեցաւ։ Պ. Վիրժինալ որ Ալիւյեի մարքիզ և Պորտօյի արքեպիսկոպոի կարդինալ Սուրբի եղբայրն էր, ութսուն երեք տարու էր երբ տիկին ժաքէնի սպասուհիներուն մէկէն զաւակ մը ունեցաւ, իրապէս սիրային զաւակ մը, որ Մալթայի ասպետ և երեւելի զինուորական եղաւ։ Ներկայ դարուս մեծ մարդերէն մէկը, այսինքն թափարօ արբան, ութսունըհօթը տարեկան մարդու մը զաւակն է։ Ասանկ բաները սովու-

րական բաներ են։ Հապա կը մոռնա՞նք Աստուածաշունչը։ Բայց և այնպէս կը հաստատեմ թէ իմ չէ այս պզտիկ պարոնը։ Թող իր ճարը նայուի։ Յանդանքը իրը չէ։

Այս խօսքերը խիստ մարդասիրական էին։ Սպասուհին, այն որ Մանեօն կ'անուանուէր, տարիէ մը ետք Պ. Ժինօրմանին երկրորդ նորածին մըն ալ զըրկեց որ միւսին պէս արու էր։ Այս անգամ Պ. Ժինօրման դաշինքի մտաւ։ Երկու մանկիկները մօրը յանձնեց և անոնց սնունդին համար պարտաւորուեցաւ ամիսը ութսուն ֆրանք տալ անոր, այն պայմանով որ յիշեալ մայրը մէյ մըն ալ չընէ այնպիսի բան մը։ Նաև ըստաւ։ — Կ'ուզեմ որ մայրը լաւ խնամք տանի անոնց։ Մերթ ընդ մերթ պիտի երթամ տեսնեմ զանոնք։

Իրօք խօսքը բռնեց։ Եկեղեցական եղբայր մը ունէր որ երեսուն երեք տարի Բուաթիէի ճեմարանին տեսչութիւնը վարած և վաթսունըինը տարեկանին մէջ մեռած էր։ «Դեռ երիտասարդ էր երբ կորսնցուցի վինքը», կ'ըսէր Ժինօրման։ Այս եղբայրը որ ալ քիչ կը յիշուէր և որ հանդարտարարոյ ագահ մըն էր, եկեղեցականութեանը ժամանակ կը կարծէր թէ պարտաւոր էր ողորմութիւն տալու իր առջեւ ելլող ամէն աղքատի, բայց միշտ հին և անարժէք դրամներ կուտայ, ինչպէս նաև այնպիսի լումաներ որոնց դրամական դրոշմը սրբուած էր։ ահա այսպէս բքա ութեան ճամբով դժոխք երթալու միջոցը կը գանէր։ Խսկ առջինեկ Պ. Ժինօրման սղորմութիւնը չէ թէ տգահօրէն՝ այլ յօժարակամ, աղնուութեամբ խսկ կուտար։ Բարեսէր, դաժան և կարեկից էր։ Եթէ հարուստ մը ըլլար, թերեւս պերճութեան միտում ունենար։ Կ'ուզէր որ իրեն վերաբերող ամէն բան, նաև խարեթայութիւնները վեճ կերպով կստարուին։ Օր մը ժառանգութեան գործի մը

մէջ գործակատաք մը տամարդորէն և յայտնապէս Պ. Ժիլնօրմանը կողոպտած ըլլալով, ոտ հանդիսաւոր կերպով մը բաւու.—Վահ. անարժան յափշտակութիւն մընէ այս. եթէ ես ըլլալի կ'ամէնալի այսպիսի նուռաստ կերպով մը գողութիւն ընելու։ Այս դարուս մէջ ամէնքան, սրիկաներն անգամ այլասերած են։ Վա՛յ ապօչ վա՛յ, ինծի պէս մարդերը պէտք չէ որ այս կերպով կողոպտուին։ Անտառի մը մէջ կողոպտուելու պէս կողոպտուեցայ. բայց ոչ այնպէս ինչպէս կը վայլէր կողոպտուիլ։

ինչպէս ըսինք արդէն . երկու անգամ կարգուած էր . առջի կնոջմէն աղջիկ մը ունէր որ կոյս մնացած էր . երկրորդէն ալ ուրիշ աղջիկ մը ունեցած էր որ երեսուն տարու հասակի մօտ մեռած էր և որ կամ սիրելով՝ կամ պատահաբար և կամ չգիտեմ ինչպէս կարգուած էր ստորին աստիճանէ բարձր աստիճանի հասնող զինուորականի մը հետ . այս զբուորականը հանրապետութեան և կայսրութեան բանակներու մէջ ծառայած , Աւստրիայից մէջ պատուոյ խաչ ընդունած և Վաթէրլոյի մէջ գնդապետի աստիճան առած էր : «Ինտանիացա նախատինքն է այն», կ'ըսէր ծերունի քաղքենին :

Շատ քթախոս կը քաշէր . ձեռքին տրտաքին կողմովը շապիկին պարանոցին շղարշեայ ծոպը զարնելով ձգմելու մասնաւոր վայելչութիւն մը ունէր : Խիստ քիչ կը հաւատար Ասառւծոյ :

P L A T I N U M

ԿԱՆՈՆ ՄԸ ՈՐ Է ԳԻՇԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԱՐԴ ԸՆԴՈՒՆԻԼ.

Ահա այսպիսի մարդ մըն էր Պ. Լիւզ կորրի Փել-
նօրման որ իր աւելի ալեւոր քան թէ սպիտակ մազե-
րը կորսնցուցած չէր և որ սիշտ չնականջներ կը գնէր
գլուխը : Վերջապէս և այսու հանդերձ պատկառելի
մարդ մըն էր ան : Տասնըութերորդ դարու վերաբերող
այսինքն չնչին և մեծ մարդ մըն էր ան :

Պ. Ժիլնօրման 1894ին և վերահաստատվածեան
առջի տարիները, — այն ատեն դեռ երիտասարդ կը
սեպուէք՝ տակաւին եօթանասունըսպրորդ տարու ըլ-
լալուն համար, — Սէն Ժէրմէնի արուարձանին մէջ, Սէն
Միւլբիսի մօտ Սէրվանտօնի փաղոցը բնակած էր: Աշ-
խարհիս հրաժեշտ տալէն, ութառունամեսյ հասուկը մըտ-
նելէն շատ ետքը Մարէի թաղը քաշուած էր: Աշխար-
հէս քաշուելով իր սովորութեան մէջ փակուեր մացեր
էր: Այս սովորութեանց առաջինն էր գորեկը բոլորովին
գոց պահել դուռը և միայն երեկոյին ընդունիլ իր տու-
նը եկողը ո՛վ կ'ուզէր թող ըլլար, և ի՞նչ գործի
մար կ'ուզէր թող եկած ըլլար, Պ. Ժիլնօրման ամենե-
փն չէր շեղեր իր ալդ սովորութենէն ժամը 5ին Շնթ+
րէր, յետոյ իր դուռը կը բացուէր: Իր ժամանակին նո-
րութիւնն էր այս, և ամենեւին չէր կոնար հակառակ
կերպով փարուիլ: Ցորեկը սինթքոր մըն է, և մէկ
փողկի արժանի, կ'ըսէր: Ականաւոր ս'նձինք, իրենց
միտքը կը վառին երբ զէնիթը իր աստղերը կը վառէ:
— Եւ Պ. Ժիլնօրման տունին մէջ կը փակուէր կը մնար
ամենեւին մարդու մը, նաև թագաւորին չերեւալու
համար: Իր ժամանակի հին վայելչապիքութիւններէն
մէկն էր այս:

Գ Լ Ո Ւ Խ Ը.

ԵՐԿՈՒՔԸ ԶՈՅԴ ԶԿԱԶՄԵՐ

Պարոն Ժիշնօրմանի երկու աղջիկներուն վրայ քիչ
մը առաջ խօսեցանք : Մէկը միւսէն տասը տարի ետք
ծնած էր : Երիտասարդութեան ժամանակ խիստ քիչ
նմաներ է /ն իրարու , և թէ՛ բնաւորութեամբ և թէ
դէ՛քով կարելի եղածին չափ նուազ քոյր եղած էրն .
Կրտսերուհին սիրուն անձ մըն էր . խելքը միտքը տը-
ւած էր ուր որ լոյս կար . ծաղիկներու , բանահիւսու-
թեան և երաժշտութեան կը պարապէր . փառաւոր
անջրպետներու մէջ կը թեւարկէր . եռանդուն լը , ե-
թերական էր և մանուկ հասակէն ի վեր տեսլական
աշխարհի մէջ զիշազնական անորոշ պատկերի մը հետ
նշանուած էր : Անդրանկուհին նոյնպէս երեւակայկան
նպատակներ ունէր . բարձրէն թռելով բանակի մեծա-
հարուստ համբարապետ մը . պաշտամու մը , շքեղա-
պէս ապուշ էրիկ մը , մարդու կերպարանք առած մի-
լիոն մը կամ թէ կուսակալ մը կ'երազէր . կուսակա-
լութեան ընդունելութիւններ , նախասենեակի նուիրակ
մը վիզը շղթայով , պաշտօնական պարահանդէսներ ,
քաղաքապետներու ճառախօսութիւններ , «տիկին կու-
սակալուհի», ահա ասոնք էին իր երեւակայութիւնը
մրցապէս տակնուվրայ ընող իրերը : Երկու քոյրերը
իրենց ծաղկահասութեան ժամանակ այսպէս կը մօլո-
րէին . իւրաքանչիւրը իր երազովք : Երկուքն ալ թեեր
ունէին , մէկը հրեշտակի , միւսը սագի մը պէս :

Զկայ փառասիրութիւն մը որ գէթ այս աշխարհի

մէջ կատարելապէս կատարուի : Մեր օրերուն չկայ
դրախտ մը որ երկրային ըլլայ : Կրտսերուհին կար-
գուած էր իր երազներու մարդուն հետ , բայց մեռած
էր : Անդրանկուհին կարգուած չէր :

Սյս միջոցիս ուր Պ. Ժիշնօրմանի առջիննեկ աղջիկը
պատմութեանս մէջ կը մտնէ , հինորեայ առաքինութիւն
մըն է , անկիզելի զգոն երես մըն է , ամէնէն սրածայր
քիթերէն և ամէնէն թանձր միտքերէն մէկն է նէ : Նը-
շանակութեան արժանի պարագայ մըն ալ կայ . ընտա-
նիքին սակաւաթիւ անձերէն զատ ոչ ոք դիտած էր
բնաւ անոր պղտիկ անոնը , որ է «անդրանիկ օրիորդ
Ժիշնօրման» :

Անդրանիկ օրիորդ Ժիշնօրման վարդապետական
զգոնութեան մասին կրնար երեք քար հանել անզու-
հիի մո , որու յատուկ է այս կատարելաւթիւնը : Օրիորդ
Ժիշնօրմանի սին պարկեշտութիւնը ողորմ չունէր բնաւ :
Կենացը մէջ սսսկալի միշտառակ մը ունէր այս աղջիկը .
օր մը մարդուն մէկը անոր ծնրակապը տեսած էր :

Տարիքին հետ նաև այս անողորմ և կեղծ պար-
կեշտութիւնը աւելցած էր : Լանջանակը ո՛րքան ալ
անթափանց ըլլար , օրիորդը կը կարծէր թէ թափանցիկ
է ան , և ո՛րքան ալ վերէն կապուած ըլլար , կը կար-
ծէր թէ բաց կը մնար կուրծքին վերի կողմը : Ճար-
մանդները և գնդասեղները կը շատցնէր ուր որ ոչ ոքի
միտքէն կ'անցնէր նայիլ : Բերդը յարձակումի վատանդէն
որքան աւելի ազատ ըլլայ , այնքան աւելորդ պահ-
նորդներ զնելը սուտ պարկեշտութեան առաջին յատ-
կութիւնն է : Բայց նիզակաւոր զօրաց պաշտօնատար
թէօտիւլ անունով երիտասարդ մը կար որու հետ օ-
րիորդ Ժիշնօրման կը հաւանէր պազնուելու առանց
տհաճութեան և որ անոր քեռորդիին տղան էր . կըր-
տողը թող մեկնէ անմեղութեան այս հին զաղտնիքները :

Այս բարեբախտ նիզակաւորը յիշելով հանդերձ կը հաստատենք թէ օրիորդ ժիշնօրմանի բացարձակապէս կը յարմարի «կեղծ զգօնուհի մակդիրը զոր տուինք անոր»: Տեսակ մը վերջալուսական հոգի էր ան: Կեղծ պարկեց տութիւնը կէս առաջինութիւն և կէս մոլութիւն է:

Այս կեղծ պարկեց տութիւնը յարմար աստառ մըն ալ ունէր, որ էր կեղծ բարեպաշտութիւնը: Օրիորդ ժիշնօրման կոյսին ընկերութեան անդամակից էր, քանի մը տօներու առթիւ սպիտակ քող մը կ'առնէր, մասնաւոր աղօթքներ կը կմկմար, «սուրբ արիւնը» կը յարգէր, «նուիրական սիրտը» կը պատուէր. ամէնէն հասարակ հաւատացնալներու համար զոց մնացող մատուռի մը մէջ ժէզուիթութեան և կիսորեայ խորանի մը առջեւ ժամերով կը հիանար, և հօն կը թողուր որ իր հոգին մարմարեայ ամպիկներու և սովկեղօծ փայտէ մեծ շառաւիզներու մէջ թեւարկէ:

Մատուոի բարեկամունի մը ունէր օրիորդ Վօպուա անունով, որ անոր պէս պառաւ կոյս մըն էր, որ բացարձակապէս ապրւշ մըն էր և որու քով օրիորդ ժիշնօրման արծիւ մը բլլալու ուրախութիւնը ունէր: Հաւատամքէն և Տէր Ողորմեաէն ի զատ օրիորդ Վօպուաին ունեցած բռլոր հմտութիւնն էր զանազան տեսակ անուշեղէններ շինել: Իր տեսակին մէջ անթերի էր օրիորդ Վօպուա, և ապշութեան սպիտակ աքիսը կը սեպուէր, որու վրայ իմացականութեան բիծ մը անգամ չկար:

Կը խոստովանինք թէ օրիորդ ժիշնօրման ծերանալով աւելի շահած էր քան թէ կորմնցուցած: Կրաւոր բնաւորութեանց յատուկ է այս: Ամենեւին չարասրտութիւն ունեցած չէր. չարասիրտ ըլլալը յարաբերական բարութիւն մըն է, և որովհետեւ տարիներ

անհարթութիւնները կ'ուղղեն, ժամանակը ամոքած էր զայն: Տրտում էր անորոշ արամութեամբ մը որու պատճառը ինքն ալ չէր գտաեր: Իր բռլոր անձին վրա շուարում մը կար, չուարում վերջացած կեանքի մը որ դեռ սկսած չէ:

Հօրը տունը կառավարողը ան էր, Պ. ժիշնօրման իր աղջիլը ունէր քովը Պիէնվընիւ եպիսկոպոսին պէս, որ ինչպէս զիտէ ընթերդողը, իր քոյրը ունէր քովը: Այս տեսակ ընտանիքները որոնք ծերէ մը և պառաւ աղջիկէ մը կը բաղկանան, հազուազիւտ չեն, և իրարու վրայ կոթնող երկու տկարութիւններու սրտառուց կերպարանքը ունին միշտ:

Տունին մէջ այս պառաւ աղջկան ու ծերին հետ մանուկ մըն ալ կար որ Պ. ժիշնօրմանի առջեւ միշտ կը դողար և չէր խօսեր: Պ. ժիշնօրման միշտ խստութեամբ և երբեմն ալ զաւազանը վերցնելով կը խօսէր այս մանուկին հետ.—Հօ՛ս եկուր, պարոն,—մօ՛տ եկուր խարեբա՛յ, սրիկայ.—Պատասխան պիտի տա՞ս, անառա՛կ:—Տեսնե՛մ քեզ անգամ մը, անպիտա՞ն, և լն: : Բայց Պ. ժիշնօրման հոգեւին կը սիրէր զայն: Իր թոռն էր այս մանուկը որու վրայ ետքէն պիտի խօսինք:



այս մարդոց կարգէն չէր . առանց երբեք իր անձնական պատիւը վնասելու կը տիրէր արքայականներու ակումբներուն մէջ ուր կը յաճախէր : Պատգամ էր ամենուրեք : Շատ անգամ Պ. ուր Պօնալին և Պ. Պանի Բիւյ Վալէին անգամ դէմ կը դնէր :

1817ի միջնորդուն շաբաթը երկու օր անփափոխ կերպով կէս օրէն ետք Տը Թ... պարոնուհին տունը կ'երթար որ Ֆէրու Փողոցին մէջն էր . արժանապատիւ և յարգի անձ մըն էր այս պարոնուհին , որու Էրիկը Լուիզ ԺԶ.ի իշխանութեան ժամանակ Պերլինի մէջ Ֆրանսայի դեսպան էր : Տը Թ... պարոնը , որ կենդանութեանը ժամանակ խելքը միտքը մագնիսական երեւոյթներու տալով եռանդագին կը յափշտակուէր , վտարանդութեան մէջ տնանկ մեռած էր , իբր հարստութիւն ոչ այլ ինչ թողլով բայց միայն Մէսմէրի և իր տաշտին վրայօք խիստ հետաքրքրական տեղեկագիրներ , որոնք կարմիր սեկով կազմուած և ոսկեզօծ էին , և ձեռագիր տասը հատորներէ կը բաղկանային : Տիկին Տը Թ... պարոնուհին իր արժանապատուութեան արատ չբերելու համար հրատարակած չէր այս տեղեկագիրները , և կ'ապրէր պզտիկ եկամուտով մը որ մնացած էր չգիտեմ ինչպէս : Պարոնուհին միայնութեան մէջ կ'ապրէր ազնուօրէն , սիֆապէս և աղքատութեամբ , առանց յարաբերութիւն ունենալու արքունիքին հետ , որու համար կ'ըսէր թէ «խիստ խառն մարդկանց ընկերութիւն» մըն է : Նաբաթը երկու անգամ քանի մը բարեկամներ այրի պարոնուհին կրակարանին բոլորիքը կը գումարուէին և զուտ արքայականներու կահառ մը կը կազմէին : Թէյ կը խմէին հոն , և հովը եթէ եղերերգութեան ըլլար , ահաբեկ աղաղակներ կ'արձակէին դարուս , սահմանադրութեան , պօնաբարդեաններու , Հոգւոյն Սրբոյ կապոյտ ժապաւէնի շքանշանին

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

ՄԵԾ ՀԱՅՐԸ ԵՒ ԹՈՌԸ

Գ. Լ. Ա.

ՀԻՆ ԱՆՁԵՐԹԻ ԱԿՈՒՄԲ ՄՐ

Պարոն Ժիլնօրման երբ Սէրվանտօնի փողոցը կը ընակէր . շատ մը ամենալաւ և գերազնիւ անձերու տունը կը յաճախէր , որոնք կ'ընդունէին զինքը , թէև քաղքենի մըն էր ան : Պ. Ժիլնօրման կը փնտռուէր իսկ և կը տօնուէր , վասնզի երկու խելք ունէր . մէկը իր ունեցած խելքը , միւսն ալ այն զօր կը կարծուէր թէ ունիք : Տիրելու պայմանով կ'երթար ուր որ երթար : Կան մարդիկ որոնք ամէն միջոց ի զործ կը դնեն ազգեցութիւն ունենալու և ուրիշներու ուշադրութիւնը իրենց վրայ հրաւիրելու համար . ուր որ չեն կընար պատգամ ըլլալ , ծաղրածու կ'ըլլան : Պ. Ժիլնօրման



շինականներու ալ տրուելուն , և Լուի Ժ. Փ. սոսկալի ազատականութեան համար . և ցած ձայնով կը խօսակցէին արքային անդրանիկ եղբօր վրայ , որ այն ատենաները յոյսեր կուտար , և սր ետքէն Շարլը Փ . անունով Ֆրանսայի թագաւոր եղաւ :

Այս արքայական ակումբին մէջ ուրախալի աւիւնով մը կ'ընդունէին այն աղառա երգերը որոնց մէջ «Նիքոլա» կ'անուանուէր Նարուէոն : Դքսուհիներէն ումանք որոնք անուանի կիներուն ամէնէն փափուկ և ամէնէն չնորհալիներն էին . կը սքանչանային ռդաշնաւորներուն ուղղուած յետագայ երգին նման երգերուն վրայ .

Շապիկնուդ ծայրը դուրս է ելեր,
Վարդինուդ մէջ խօթեցէք .
Որ չըսուի թէ ազգասէրներ
Ճերմակ դրօս պարզեցին :

Այս արքայականներու ակումբը կը զուարձանար երկրմի կատակներով որք սարսափելի կը կարծուէին , անմեղ բառախաղերով որք թունալի կը սեպուէին .

Ազգային Պատգամատունի անդամներուն ցուցակը կր շինէին , «Հարապիղ յեղափոխականներու . Պատգամատուն անուանելով զայն , և այս ցուցակին վրայ անուններու միաւորութիւններ կը կարգադրէին այնպեսի կերպով որ օրինակի համար սա անունները կը կազմէր . Տամա , Սապրան , Կուվիէն , Սէն Սիր : Այս ամէն բաները զուարթութեամբ կ'ըլլային :

Յեղափոխութիւնը այս ակումբին մէջ հեգնալի նըմանութեամբ կը ծաղրուէր : Յեղափոխութեան միեւնոյն բարկութիւնները հակառակ մտքով այսինքն պօնաբարդեաններու դէմ գրգռելու չգիտեմ ի՞նչ կամէութիւններ ունէին այս արքայականները , որք իրենց

յատուկ «Սա իրա» պղտիկ երգը կ'երգէին . և որք այս երգին մէջ պօնաբարդեանները կախազան կը դրկէին : Երգերը կիյեօթինի կը նմանէին . անտարբերութեամբ այսօր այս , վաղը այն գուխը կը կտրեն : Երգը և կիյեօթինները միեւնոյն բանն էին փաքր ինչ զանազանութեամբ :

Այն ժամանակ , այսինքն 1816ին , երբ Ֆիւալտէզի գատար բացուեցաւ , արքայականները Պասթիտի և Ժողովոնի կողմը կը բռնէին , վասնզի Ֆիւալտէզ «պօնաբարդեան էր» : Ազատականներուն «Եղբայր» և «Բարեկամ» անունը կը տրուէր . թշնամանքին յնտին ծայրն էր այս անունը :

Եկեղեցիի տեսակ մը զանգակատուններուն պէս Տը . . . պարսուհին ակումբը երկու աքաղաղ ունէր : Մին էր Պ. Ժիկորման , միւսն էր Լամօթ Վալուայի կոմմը , որու համար իրարու ականջին սափսփուքը կ'ըլլար տեսակ մը ակնածութեամբ . «Զգիտէի՞ր , քառամանետակի դատին Լամօթն է ան : Կուսակցութիւնները այսպիսի տարօրինակ անյիշաբութիւններ ունին :

Հոս հարկ կը համարինք ըսել թէ քաղքենիներու դասին մէջ պատուաւոր գիրք ունեցողները իրենց յարգը կը կորսնցնէն եթէ անխտիր տեսութիւն լնեն ստորին մարդու հետ . պէտք է զգուշութեամբ ընդունիլ տունդ եկողը . ինչպէս որ ջերմութիւնը կը նուազի երբ ցուրտ մարմիններու կը մօտենայ , նոյնպէս և համարումը կը նուազի երբ վարնոց մարդերու կը մօտենայ : Հին մեծամեծներու ակումբը , ինչպէս ուրիշ ամէն օրէնք նոյնպէս և այս օրէնքը ոտքին տակ կ'առնէր : Մարինեի , որ Յօմրատուրի եղբայրն էր , Սուպիզ Իշխանին տունը կ'ընդունուէր . գործին թեեւը մի փըսառեր , այլ վանզին : Տիւ Պարի , որ Տիկին Վուլէրնիէր

կնքահայրն էր, մարէշալ Ռիչլիէօյի տունը սիրով կ'ընդունուէր: Սյս երիւելիներուն ակումբը Ովմբռս է. Հերմէս և Կըմէնի իշխանը անխտիր կը տեսնուին այն ակումբին մէջ: Գող մը կ'ընդունուի հոն, բաւական է որ Աստուած ըլլայ: Լամօթի կոմսը որ 1815ին եօթանասունընինդ տարու ծերունի մըն էր, իր լոին և ծանրակաց կերպարանքէն, անկիւնաւոր և ցուրտ դէմքէն, կատարելապէս մարդավար կերպերէն, մինչեւ փողկապը կոճկուած թիկնոցէն ի զատ նշանաւոր բան մը չունէր. ոչ նոււազ նշանաւոր էին նաև իր մեծ սրունքները, զար միշտ իրարու. վրայ կը գնէր խաչաձեւ. երկայն և թոյլ բանթալօն մը ունէր, որու զոյնը սիէնեան հողի զայն էր: Լամօթ կոմսին երեսն ալ բանթալօնին զոյնը ունէր:

Պ. Տը Լամօթ մեծ մարդու մը տեղ կը դրուէր այն ակումբին մէջ, իր «հոչակաւորութեան» և որ աւելի զարմանալին բայց ճիշդն է՝ վալուա անունին պատճառաւ: Իսկ Պ. Ժիլնօրման բացարձակապէս բարեկշիռ ակնածութեամբ կ'ընդունուէր այն ակումբին մէջ ուր մեծ ազդեցութիւն ունէր: Ստոյգ է թէ թեթեւսոլիկ մըն էր ան, բայց այս պատճառաւ իր զուարթութեանը առանց զրկում մը ընելու՝ պատկառելի, արժանապատիւ, մարդավար և քաղքենիի յատուկ ամբարտաւան կենցաղավարութիւն մը ունէր. որու վրայ կը յաւելուր իր մեծ տարիքն ալ: Մարդս չկրնար դարաւոր հասակ մը ունենալ առանց պատիժը կրելու: Ֆարիները հուսկ յետոյ հերարձակ պատկառելի գլուխ մը կը կազմէն:

Պ. Ժիլնօրման նուե այնպիսի խօսքեր ունէր որոնք հինաւուրց բարքերու կայծն են բոլորովին: Բըրուսիոյ թագաւորը Լուի Ժլ. վերահաստատուելէն ետք երբ կոմս Ռիւրէնի անունը առնելով այցելութեան

եկաւ անոր, փոքր ինչ Պրանտբուրկի մարքիզի պէս և ամենափափուկ անամօթութեամբ ընդունուեցաւ Լուի Ժլ. թոռնէն: Պ. Ժիլնօրման հաւանեցաւ: — «Այս ատեն թագաւորները որոնք մրանսայի թագաւոր չեն, զաւառի թագաւորներ են» ըստ: Օր մը անոր առջեւ յետագայ հարցումը եղաւ և պատասխանը արուեցաւ: — «Գուրիի Ֆրանսէ» լրագրին խմբագիրը ինչի՞ դատապարտուեցաւ:

— Լրագիրը հաստարակելէ դադրելու: — Ապրելի ըսելը աւելի աղէկ է, ըստ Պ. Ժիլնօրման: Այս տեսակ խօսքերը երեւելի դիրք մը կուտան մարդուս:

Պուրապօնեան գահին վերահաստատութեան տարեդարձի մը օրը երբ «Զքեզ Աստուած փառաբանենք» հանդիսաւոր ժամերգութիւնը կ'ըլլար, Պ. Ժիլնօրման Պ. Տը Թալէլիրանի անդնիւը տեսնելով, ըստ: «Ահա նորին Վսեմութիւն Զարութիւնը»:

Պ. Ժիլնօրման սովորաբար հետը կ'առնէր իր աղջիկը, այն երկայնահասակ օրիորդը որ այն ատեն քառասունը անցուցած էր և յիսնամեայ կ'երեւար, նաև հօթնամեայ գեղանձն պատանի մը, որ սպիտակ, վարդագոյն և առոյգ էր և որ ուրախ և համարձակ աշշեք ունէր. այս տղան ամէն անդամ որ այն ակումբին քեր ունէր. ամէն կողմէ սա շշունչները կը լսէր: Ո'րքան գեղեցիկ է, մեղք. իս'ղճ պատանի: Այս այն պատանին էր որու վրայ դեռ քիչ մը առաջ մէկ երկու խօսք ըսինք: «Ուեղճ պատանին» անուանելուն պատճառն էր հայր մը ունենալը որ «Լուարի աւազակ» մըն էր:

Այս Լուարի աւազակը Պ. Ժիլնօրմանի փեսան էր զոր արդէն միշեցինք և զոր Պ. Ժիլնօրման «իր ընտանեաց նախատինքը» կ'անուանէր:

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԱՅՆ ԺՅՄԱՆԱԿԻ ԿԱՐՄԻՐ ՀԻՒԱՂՆԵՐԻՆ ՄԵԿԻ

Եթէ այն ժամանակները մարդ մը՝ Վէրնօն անուն
պղափկ քաղաքէն անցնելու տահեն՝ ձեմէր այն հոյաշէն
գեղեցիկ կամուրջին վրայ որու՝ յուսանք թէ՝ քիչ ա-
տենէն երկաթաշար տճեւ կամուրջ մը պիտի յաջորդէ,
և եթէ այն կամուրջին պարիսպին վրայէն վար նայէր,
գրեթէ յիսնամեռայ մարդ մը պիտի նշմարէր որ կոշիէ
դիսանոց մը, գորշագոյն հաստ չուխայէ բանթալօն և
բաճկոնակ մը, և սանդղալներ հագած էր. բաճկոնակին
վրայ գեղին բան ըր կարուած էր, որ ժամանակաւ կար-
միր ժապաւէն մըն էր:

Մարդը արեւահար, դէմքը գրեթէ սեւ և մազերն
ալ գրեթէ ճերմկած էին. ճակատին վրայ լայն սպի մը
կար որ այտէն վրայ կը շարունակուէր. ճոռած, կը ճ-
կուած, ժամանակէն առաջ ծերացած էր, և ձեռքը
բան մը և յատոց մը առնելով գրեթէ ամէն օր կը շրր-
ջէր այն խորշերէն մէկուն մէջ որոնք կամուրջին մօ-
տակայ պատերը կը շրջապատեն և իբր դարաստափնե-
րու շարք Սէնի ճախակողմեան քարտափին երկայնու-
թիամբ կ'եղերին: Մաղիկներով իի էին առ շրջափակ
սիրուն խորշերը որոնք կրնային պարտէզներ սեպուիլ
եթէ շատ աւելի մեծ ըլլային:

Ամէն մէկ խորշին մէկ ծայրը գետին կը յանգի,

միւսը տունի մը: Բաճկոնակ և սանդալներ հագած
մարդը, որու վրայ կը խօսինք, 1817ին միջոցները
այն խորշերէն ամէնէն նեղին և տուներուն առէնէն
անշութին մէջ կը բնակէր: Հօն մինակ և տունձնակի
լուելեայն և աղքատորէն կ'ապրէր կնոջ մը հետ որ ոչ
նորատի, ոչ պառաւ, ոչ գեղանի, ոչ տգեղ, ոչ գիւ-
ղացի և ոչ ալ քաղքենի էր, և որ ծառայութիւն կ'ը-
նէր անոր: Այն ածուն զոր / ր պարտէզը կ'անուանէր,
երեւելի էր քաղաքին մէջ ծաղիկներուն աղուորու-
թեան համար որոնք հոն կը մշակուէին: Ծաղիկներն
էին անոր զբաղումը:

Ախատութեան, յարատեւութեան, ուշադրութեան
և ոռոգումի չնորհիւ՝ Արարէն ետք՝ ան ալ յաջողած
էր ստեղծելու և հնարած էր տեսակ մը կակաչներ և
«տալիխաներ որ կ'երեւի թէ մոոցուած էին բնութե-
նէն: Հանճարամիտ էր ան: Ամերիկայի և Զինասաւանի
հազուագիւտ և թանկաղին թուփերու մշակումին հա-
մար աւելուաի անտառակներ կազմելու արհեստին մէջ
Սուլանժ Պօտէնը գերազանցած էր: Ամառը առաւն կա-
նուին կ'ելլէր և ծառուղիներուն մէջ կ'աշխատէր ծա-
կելով, կարելով, անպիտան խոտեր հանելով, ջրելով,
և ժամերով իր ծաղիկներուն քավերէն կը քալէր, բա-
րեսէր, տրառում, անուշ, երբեմն ալ մտախոն և ան-
շարժ կերպարանքով մը՝ ծառի մը վրայ թոչոնի մը
զեղգեղումը, տունի մը մէջ մանկան մը ծոռողումը
լսելով կամ թէ աչքերը չի դի մը ծայրը կաթիլ մը ցո-
ղի վրայ յառելով որ արեւին մէջ կարկեհանի կը նմա-
նէր: Այս մարդը մանկիկի մը առջեւ կը զիջանէր, սպա-
սուհիէն յանդիմանութիւն կը կրէր: Այնքան վեներու
էր որ կարծես վայրենի մըն էր, քիչ անգամ դուրս
կ'ենէր, ոչ զոք կը տեսնէր բացի պատուհանը զարնող
աղքատներէն և իր ժողովրդապետէն, որ Մապէօֆ ար-

բան էր և որ ծեր և բարի մարդ մըն էր: Բայց տեղացիները կամ օտարականները երբ անոր կակաչներն ու վարդերը տեսնելու հետաքրքրութիւն ունենային, ժըպտելով դուռը կը բանար անոնց: Ահա այս մարդն էր կուարի աւաղակը:

Սակայն եթէ մէկը ուզմական տեղեկագիրները, կենսագրութիւնները, «Մօնիթէօր»ը և մեծ բանակին օրաթերթերը կարդալու ըլլար, պիտի զարմանար անոնց մէջ բաւական ստէպ յիշուած անուն մը կարդալով, որ էր ժօրժ Բանմէրսի անունը: Այս ժօրժ Բօնմէրսին երիտասարդութեան ժամանակ Աէնթօնժի գունդին մէջ զինուոր մըն էր: Յեղափոխութիւնը ծագեցաւ: Աէնթօնժի գունդը Բէնի բանակին հետ միացաւ, վասն զի միապետութեան հին զօրագունդերը նաև միապետութեան անկումէն ետք իրենց գաւառական անունները պահեցին, և 1794ին զօրաբաժիններ կազմեցին: Բօնմէրսի կոռուցաւ Սրիրի, Վօրմսի, Նէսութատի, Թիրքհայմի, Ալդէի, Մայանսի մէջ ուր Հուզարի թիկնապահ գունդը կազմող երկու հարիւրներուն մէկն էր: Բօնմէրսի որ ասոնց 12րդ.ն էր, Անտէրնախի հին պարսպին հետեւէն Հէսի իշխանին բանակին դէմ դրաւ և գաղղիական բանակին ամփոփ մասին հետ միանալու համար այն ատեն ետ քաշուեցաւ միայն երբ թշնամին թնդանօթը ոկսաւ ոմբակոծել պարսպին շրջանակէն սկսելով մինչեւ անոր լեփածեւ դարուվարը: Քլէպէրի հրամանակալութեան տակ պատերազմած էր Մարշինի և Մօն Բալիսէլի կոիւին մէջ ուր պիսգայեան զնդակ մը անոր թեւը կտրեց: Ապա իտալիոյ սահմանագլուխը զնաց և ժուպէրի հետ Թափտի կիրճու պաշտպանող երեսուն կրլնատիչներէն մէկը եղաւ: Այն առթիւ ժուպէր զօրապետին օգնական և Բօնմէրսի երկրորդ փոխ տեղակալ անուանուեցաւ: Բօնմէրսի

ոմբատարափի ժամանակ Պէրթիէի քով կը կոռւէր Լօտիի այն պատերազմին մէջ որու ակնարկելով ըստ Պօնաբարթ, «Պէրթիէ ոմբաձիգի, ձիւորի և կրընատիէի պէս կոռւեցաւ»: Նօվիի մէջ իր վաղեմի զօրապետ ժուպէրի վիրաւոր տապալիը տեսաւ երբ թուրը քաշած կը պոռար. 0'ն, յառաջ երթանք: Պատերազմին պիտայիցը համար իր զօրաց խումբին հետ ձենովայէն չփոտեմ ծովեզերքին ո՛ր նաւահանգիսար գացող պատերազմական պղտիկ նաւ մը մտած ըլլալով, եօթը կամ ութը թշնամի, այսինքն անգլիական առագաստաւոր նաւերու հանդիպեցաւ, Նաւին ձէնովայի հրամանատարը կ'ուզէր թնդանօթները ծովը նետել, զինուորները նաւէն միջնայարկը պահել և վաճառական նաւի մը պէս մութին սպրզիլ անցնիլ: Բօնմէրսի զրօշակայմի չուանին վրայ պարզել առւաւ եռագոյն գրօշակը, և բրիտանական ֆրէկաթներու թնդանօթներուն մէջէն անցաւ անվեհեր: Քսան մղոն անգին յանդգնութիւնը աւելնալով իր պղտիկ նաւովը յարձակեցաւ և տիրեց անգլիական մեծ նաւի մը որ զօրք կլ տանէր Սիկլիա: այս նաւին մէջ այնքան մարդ և ձի կար որ համբարները մինչեւ բերանը բեռներով լեցուած էին: 1805ին Մալէրի բաժինին մէջն էր, այսինքն այն քաջերուն հետ որոնք Ֆէրտինան արհիդուքսին յազթելով կիւնզպուրկի տիրեցին: Ուկթինժէնի մէջ զնդակներու աեղատարափի մը միջոցին իր թեւերուն վրայ առաւ Մօքքթի զնդապետը որ վիշապազօրաց թ. գունդին առջեւէն կոռւելով մահածին վէրք ընդունած էր: Աւատերլիցի մէջ երեւելի հանդիսացաւ երբ գաղցիական բանակը աս օհճաններու բամնուելով թշնամին կրակին տակէն զարմանալի կիրպով յառաջ քալեց: Երբ ուսաց կայսերական պահակներու ձիւորները հետեւակներու չորրորդ վաշտը ջախջախնեցին, Բօնմէրսի

փոխարէնը հատուցանողներուն և այն պահակները
տապալողներէն մէկը եղաւ : Կայսրը խաչի նշանը տը-
ւաւ անոր : Բօնմէրսի Վիւրմսէրի՝ Մանթուայի մէջ ,
Մէլասի՝ Ալէքսանտրիայի (Խտալիա) մէջ և Մաքի՝ իւլ-
մի մէջ գերի բռնուիլը հետզհետէ տեսաւ : Բօնմէրսի մեծ
բանակին ութերորդ գումարտակին հետն էր որու կը
հրամացէր Մօրթիէ և որ Համգուրիի տիրեց : Յետոյ
հետեւակներու 55րդ գունդին հետ միացաւ , որ Ֆլանտ-
րի հին գունդն էր : Էլոյի մէջ նաև ինքը այն գերեզ-
մաննոցին մէջն էր ուր գիրքիս հեղինակին հօրեղբայրը
կուի Հիւկօ արի հարիւրապեար միայն ութուներեք
զօրքով երկու ժամ շարունակ դէմ դրաւ թշնամիբն
բանակին յարձակումներուն : Այս գերեզմաննոցին կեն-
դանի ելնող երեք հոգին մէկն էր Բօնմէրսի : Ֆրիէտ-
լանտի պատերազմին ալ կոււեցաւ : Յետոյ հետզհետէ
տեսաւ Մոսկուան , Պէրէզինան , Լիւցէնը , Պօցէնը , Տը-
րէզար , Վաշօնը , Լէյբսիքը և Ժէլբնհառուզնի կիրճերը .
Մօմիրայր , Շաթօ Թիէրին , Գրաօնը , Մարնի ափերը .
Կանի ափերը և Լաօնի ահարկու կայանը : Արնէյ լր Տիւ-
քի մէջ՝ հարիւրապեատ ըլլալով՝ տասը խաղախ սրէ ան-
ցուց , և ազտաեց չէ թէ իր զօրապեար այլ տասնապե-
տը : Այս առթիւ Բօնմէրսի յօշուեցաւ և խորտակուած ոս-
կորի քսանրեօթը շերտ միայն ձախ բազուկէն հանուե-
ցաւ : Բարիզի անձնատւութիւնէն ութը որ առաջ լն-
կերոջ մը հետ փոխանակութիւն ըրած և ձիաւոր զօ-
րաց զասը մտած էր : Բօնմէրսի ունէր ինչ որ հին վար-
չութեան ժամանակ «կրկին-ձեռք» կ'անուանուէր , այ-
սինքն իբր զինուոր թուր կամ հրացան զործածելու , և
իբր պաշտօնատօր հետեւակ կամ ձիաւոր վաշտի մը
հրամանակալութիւնը ընելու հաւասարապէս կարող ըլ-
լալ . ուազմական կրթութեամբ կատարելազործուած
այս կարսղութենէն ծնած են ահա կարգ մը զինուոր-

ներ , օրինակի համար վիշապազօքերը , որոնք ձիաւոր
ու միանգտմայն հետեւակ զօքք են : Երբ Նարօլէոն
ելաւ կղզին գնաց , Բօնմէրսի ալ հետը գնաց , Վա-
թէրլոյի մէջ Տիւպուայի ձիաւորներու գունդին մէկ
մասը կազմող զրահաւորաց վաշտին պարագլուխն էր :
Բօնմէրսին էր Լիւպուրկի հետեւականներու վաշտին
զրօշը առնողը , զրօշը բերաւ կայսեր ոտքերուն քով
նետեց : Արիւնաթաթիւ էր Բօնմէրսի . զրօշը կորզելու
միջոցին երեսին վրայ թուրի հարուած ծը առած էր :
Կայսրը գոյն ըլլալով՝ պոռաց . Գնդապետութեան , պա-
րոնութեան աստիճան , Պատուոյ լէզէնի շքանշանը
կուտամ քեզ : Բօնմէրսի պատասխանեց . «Վեհափա՛ռ
տէր , չնորհակալ եմ այրի կնոջս համար» : Մէկ ժամ
վերջ Օհէնի հեղեղատին մէջ ինկած էր : Արդ ո՞վ էր
այս ժօրժ Բօնմէրսին : Նոյն իսկ ան կուարի աւազակն
էր : Ընթերցողը արդէն անոր պատերազմէն ետք Բօնմէրսի , ինչ-
պէս գիտէ ընթերցողը , Օհէնի խորոնկ ճամբէն հան-
ուելով կրցած էր բանակին գտնուած տեղը համայլ , և
հիւանդանոցէ հիւանդանոց փոխադրուելով մինչեւ
լուարի զօրանիստ զիւղերը գացած էր :

Վերահաստատութիւնը կէս թոշակ առնողներու
կարգը դասած էր զայն , և Վէրնօն զրկած էր՝ հնա քնա-
կելու , այսինքն հսկուելու համար : Լուի ֆի . թագա-
ւորը Հարիւր Օրերու միջոցին կատարուած ամէն բա-
ները իբր չեղած սեպելով , անոր ոչ լէֆիօն Տ'Օնէօրի
պաշտօնավարութիւնը , ոչ զնդ սպետի աստիճանը և ոչ
ալ պարօնութեան տիալոսը ճանչցած էր : Բայց Բօն-
մէրսի երբ որ առիթ ունենար զրելու , «Գնդապետ Պա-
րոն Բօնմէրսի կը ստորագրէր : Միայն մէկ և հին կա-
պոյտ թիկնոց մը ունէր , և լէֆիօն տ'Օնէօրի պաշտօ-
նաւորութեան վարդանշանը առանց գնելու դուրս չէր

ելներ բնաւ : Տէրութեան փաստաբանը լուր դրկեց անոր թէ դատի պիտի հրաւիրուի այն շքանշանը տպօրինաւորապէս կրելուն համար : Երբ պաշտօնական միջնորդի մը կողմէ այս լուրը հաղորդուեցաւ, Բօնմէրսի գառն ժպիտով մը պատասխանեց . Զգիտեմ թէ ա'լ եւ ֆրանսերէն չեմ հասկնար թէ դուք չէք զիտեր խօսիլ . բայց սույզ է թէ չեմ հասկնար ի'նչ կ'ըսէք : — Յետոյ ութ օր շարունակ դուրս ելաւ իր վարդաճեւ շքանշանով : Ոչ ոք համարձակեցաւ բան մը ըսելու անոր : Պատերազմի պաշտօնեան և գաւառին հրամանակալ զօրապետը երկու կամ երեք անդամ նամակ գրեցին այս հասցէով . «Առ Պ. հրամանատար Բօնմէրսի» : Ետ զըրկեց նամակները առանց բանալու : Նոյն միջացներուն նարօլէն ալ Սուրբ Հեղինէի մէջ մինւնոյն կերպը ի գործ կը գնէր Հիւասըն Լօվի նամակներուն նկատմամբ որոնց հասցէն էր «Առ զօրապետն Պօնաբարդ» : Թող ներուի մեզ ըսել թէ ինչ որ էր իր կայսեր բերնին լորձունքը . վերջապէս նոյն լորձունքը գոյացած էր նաև Բօնմէրսի բերնին մէջ :

Հռոմի մէջ ալ կարդապինեան կալանաւոր զինւորներ կային որոնք կը մերժէին բարեւել Ֆլամինիուսը և որոնք Անիբալի հոգին ունէին քիչ մը :

Բօնմէրսի առատու մը կառավարութեան փաստաբանին հանդիպեցաւ Վէրնօնի փողոցի մը մէջ, քովր գնաց և ըստւ . — Պարոն, ներելի՞ է ինձ երեսիս սպին կը:

Իբր ձիւորներու վաշտի հրամանատար, միայն կէս ամսական կ'առնէր, որ չնչին գումար մըն էր . ասկէ ի զատ բան մը չունէր : Վէրնօնի մէջ ամենափոքր տուն մը վարձած էր : Հօն մինակ կ'ապրէր, և ինչպէս ապրիլն ալ արդէն ըսինք : Կայսրութեան ժամանակ պատերազմի մը վերադարձած և նորէն պատերազմի

երթալու միջոցին ժամանակ գտած էր ամուսնանալու օրիսրդ Ժիլնօրմանի հետ : Մեր քաղքենին թէւ ի ներքուստ սրտմտած էր, բայց հաւանութիւն տուած էր այս ամուսնութեան, հառաչելով և ըսելով . «Ամէնէն երեւելի ընտանիքները կը բռնպատուին զիջանիլ այս պիսի ամուսնութեանց» : Տիկին Բօնմէրսի որ պէտք է խոստովանիլ թէ զմալելի, բարեկիրթ, հազոււագիւտ կին մըն էր և արժանի իր լակցին, 1815ին մեռած էր, զաւակ մը թողլով : Այս զաւակը գնդապետին միայնութեան մէջ անոր ուրախութիւնը պիսի ըլլար անշուշտ . բայց մեծ հայրը տիրաբար պահանջած էր իր թոռը, յայտնելով թէ ժառանգութենէ կը զրկէ զայն եթէ իրեն ցանձնուի : Հայրը զիջած էր, պղափկին շահը մտածելով, և չկրնալով իր զաւակը սիրել՝ սկսած էր ծաղիկները սիրել :

Մանաւանդ թէ ա'լ ամէն բանի հրաժեշտ տուած էր, ոչ կը խլրտէր և ոչ կը դաւադրէր : Իր միտքը կուտար թէ՞ այն անմեղ գործերուն զոր կ'ընէր և թէ այն մեծ գործերուն զոր ըրած էր : Շահոքրամ մը յուսալով կամ Աւստերլիցը յիշելով կ'անցընէր իր ժամանակը :

Պ. Ժիլնօրման ամենեւին յարաբերութիւն չունէր իր փեսային հետ : «Աւազակ մը» կը սեպէր գնդապետը, այս ալ շամիթա մը կը համարէր զայն : Պ. Ժիլնօրման գնդապետին վրայ բնաւ չէր խօսեր, և եթէ երբեմն խօսէր, անոր «պարոնութեան» հեզնակի ակնարկութիւններ ընելու համար կը խօսէր : Յատկապէս պայման դրուած էր որ Բօնմէրսի բնաւ չպիտի տեսնէ իր զաւակը, ոչ ալ պիտի խօսի հետը . եթէ այս պայմանին հակառակ կը վարուէր, զաւակը արտաքսուելով և ժառանգութենէ զրկուելով ետ պիտի յանձնուէր անոր : Ժիլնօրմանի ընտանիքը ժանտախտակար մը կը

սեպէր Բօնմէրսին : Կ'ուզէր իրէն յարմար կերպով կը թել մանուկը : Գնդապեաը զուցէ սիւալեցաւ այս պայմանը ընդունելով . բայց ստիպուեցաւ զլուխ ծոելու կարծելով թէ լաւ կ'ընէ և միայն ղինքը կը զոհէ :

Ժիլորմանի ժառանգութիւնը պզտիկ բան մըն էր բայց անդրանիկ օրիորդ Ժիլորմանի ժառանգութիւնը մեծ էր : Այս մօրաքայրը՝ որ աղջիկ մնացած էր՝ մօրը կողմէն մեծ հարուսութիւն ունէր . և քրոջը տղան իր բնական ժառանգն էր : Տղան որ Մարիու կ'անուանուէր, գիտէր թէ հայր մը ունի, բայց ուրիշ բան չէր գիտէր : Իր հօրը վրայ ոչ ոք բան մը կ'ըսէր անոր : Բայց այն ակումբին մէջ ուր կ'երթար մեծ հօրը հետ, փափուշները, ակնարկութիւնները . ակնթարթները ժամանակ անցնելով՝ կրցեր էին մինչեւ պզտիկին միտքը սպրզիլ, և Մարիուս վերջապէս բան մը հասկցած էր և որովհետեւ կերպով մը և յամրաբար իր մտքին մէջ կը մղէին և կը թափանցէին այն գաղափարները ու կարծիքները զոր կրնայ ըսուիլ թէ իր ծծած օղին հետ կը շնչէր, կամաց կամաց սկսաւ ամօթ և սասատիկ վիշա զզալ ամէն անզամ որ միտքը կը բերէր հացըր :

Մինչդեռ այսպէս կը մեծնար Մարիու, զնդապետը երկու կամ երեք ամիսը անզամ մը կը փախէր Վէրնոնէն : Բարիզ կուգար՝ աքսորէն փախչող վաղեմի զատապարտի մը պէս, և Սէն Սիւլբիսի եկեղեցին երթաւով կ'սպասէր մինչեւ այն ժամը, ուր մօրաքոյր Ժիլորման Մարիուսը պատարագին կը բերէր : Գնդապետը սիւնի մը ետք առաջար շարժելու, առանց շնչել համարձակելու, և Ժիլորման մօրաքոյրին ետեւ դառնալու հաւանականութենէն դողալով՝ իր զատակին կը նայէր : Այս վիրակիրը կը վախնար այն պառաւ աղջիկէն :

Սէա այս առթիւ յարաբերութիւն հաստատած էր պարոն Մապէօֆ արբային հետ որ Վէրնոնի ժողովրդապետն էր :

Այս արժանապատիւ եկեղեցականը Սէն Սիւլբիսի եկեղեցպանին եղբայրն էր : Եկեղեցպանը նշմարած էր զնդապետին զմայլումով իր զաւկին նայիլը, այտին վրայի սպին և աչքերուն արտասուքի մեծ չիթը : Այս անձը որ կատարելապէս մարդու մը կերպարանքը ունէր և որ կնոջ մը պէս կուլար, եկեղեցպանին ուշադրութիւնը զրաւած էր : Եկեղեցպանը այս պատճառաւ մոռցած չէր անոր կերպարանքը : Անգամ մը նվրայը տեսնելու համար Վէրնոն գացած ըլլալով, կամուրջին վրայ Բօնմէրսի զնդապետին հանդիպեցաւ և ճանչցաւ Ս . Սիւլբիսի մարդը : Եկեղեցպանը եղելութիւնը հասկցուց ժողովրդապետին, և երկուքը միասին պատրուակ մը զանելով այցելութիւն տուին զնդապետին : Այս այցելութիւնը ուրիշ այցելութեանց առջի տուաւ :

Գնդապետը ի սկզբան միշտ զոց բնրան էր, բայց վերջապէս բացուեցաւ անոնց . ժողովրդապետը և եկեղեցպանը որ անոր պատմութիւնը ամբողջապէս իմացան, և հասկցան թէ ինչպէս Բօնմէրսի իր երանութիւնը կը զոհէր զաւկին ապագային համար : Այս պատճառաւ ժողովրդապետը սկսաւ յարգանօք պատուել զնդապետը . ան ալ սկսաւ սիրով յարիլ ժողովրդապետին : Մանաւանդ թէ ծերունի եկեղեցական մը և ծերունի զինուոր մը եթէ պատահաբար անկեղծ և երկուքն ալ բարեսիրտ ըլլան խիստ մեծ զիւրութեամբ իրարու միտքը կը հասկնան և կը բարեկամանան : Մէկը վարի հայրենիքին համար անձը նուիրած է, միւսն ալ վերի հայրենիքին համար, ասկէ զատ տարբերութիւն չկայ երկուքին մէջ :

Մարիուս տարին երկու անգամ, այսինքն Յուն-
վար մէկին և Սէն Ժօրժի տօնին օրը շնորհաւորութեան
նամակ կը գրէր իր հօրը, այս նամակները զոր իր Յօ-
րաքոյրը կը թելադրէր և ինք կը տողէր, կարծես թէ
նամակագրքէ մը օրինակուած էին, Պ. Ժիլօրման միայն
այս նամակագրութեան թոյլտուութիւն կ'ընէր։ Հաւը
գորովալի պատասխաններ կը գրէր զոր Մարիուսի մեծ
հայրը առանց կարդալու կը գրապահէր։



Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ ։ 9

ԿԸ ՀԱՆԳՉԻՆ

Մարիուս Բօնմէրսի բնկերական աշխարհի մէջ տի-
կին Թ...ի տունը յաճախող անձերու ակումբէն ի զատ
ոչ զոք և ոչ ինչ կը ճանճնար։ Այն էր միայն իր պա-
տուհանը ուրկէ կրնար նայիլ աշխարհի։ Տիսուր էր այս
պատուհանը, որմէ Մարիուս աւելի ցուրտ քան թէ լոյս կը ստանար։
Այս պատանին որ՝ երբ սկսաւ յաճախել այն մարդերու
ակումբը՝ ուրախութիւն և լոյս էր քիչ ժամանակի մէջ
արտմութիւն, և՝ որ աւելի ներհակ է այս հասակին՝
ծանրաբարոյութիւն մը առաւ։ Անխառվ զարմանքով
կը նայէր այն ամէն պատկառելի և տարօրինակ անձե-
րուն որոնց մէջ կը գտնուէր ինք։ Ամէն ինչ մէկտեղ
եկած էր անոր այս շուարումը աւելցնելու համար։
Տիկին Թ...ի սրահին մէջ խիստ պատկառելի ազնուա-
կան պառաւներ կային որոնք Մաթան, նոյ, Լէվի
կ'անուանուէին. այս անունները քիչ մը տարբերու-
թեամբ կ'արտաբերուէին, ինչպէս Գամպի անունը
Գամպիչ կ'արտասանուէր։ Այս հինաւուրց դէմքերն ու
աստուածանչային անունները պատանիին մտքին մէջ
հին կտակարանին հետ կը խառնուէին զոր գոց կը
սորվէր։ Պառաւները ամէնքն ալ ժողովելով երբ գրե-
թէ մարած կրակի մը բոլորտիքը կը նստէին՝ հազիւ
հազ լուսաւորուելով կանաչագոյն ծածկոցի տակ վա-
ռող ճրագէ մը, երբ Մարիուս այսպէս կը տեսնէր ա-

նոնց գժնէատեսիլ կիսադէմքը, ալեւոր կամ սպիտակ-
մազերը, ուրիշ ժամանակի մը յատուի երկայն րօպա-
ները որոնց սոսկալի գոյները միայն կ'որոշուէին. երբ
մերթ ընդ մերթ և խիստ քիչ անդամ վեհ ու միան-
գամայն անողօք խօսքեր կ'ընէին այն պառաները,
Մարիուս ահաբեկ նայուած քով մը կը դիտէր զանոնք.
կարծելով թէ նահապետուհիներ և մոգուհիներ, և չէ
թէ կիներ, ուրուականներ և չէ թէ իրական անձեր կը
տեսնէ:

Այս ուրուականներուն հետ կը խառնուէին բազ-
մաթիւ եկեղեցականներ որոնք այս հին սրահին յաճա-
խորդներն էին, և քանի մը ազնուատոհմ մարդիկ.
Տը Սաս...մարզիզը, որ տիկին աը Պէրի առաջին
քարտուղարն էր. Տը Վալ...դերկոմար, որ Շարլ Ան-
թուա կեղծ ստորագրութեամբ միայանդ տաղեր կը
հրատարակէր. Տը Պօֆ...իշխանը որ երիտասարդ հա-
սակին մէջ ալեւոր զլուխ մը, աղուոր ու խելացի կին
մը ունէր. կին մը որուն ծիրանեգոյն թաւիչէ և մեր-
կածե րօպայէն և ասոր ոսկեղին աղբներէն կը խրտ-
չէր այս խաւարամած ակումբը. Տը Ս... Տի... մար-
զիզը որ «ճամեմատական քաղաքավարութիւնը» ամե-
նէն աւելի գիտցողն էր Ֆրանսայի մէջ, Տ'Ամ... կոմ-
սը, բարեսէր կզակ ունեցող պարզամիտ մը, որ Բօր-
Տը Կիւի ասպետ և թագաւորին դահլիճը ըսուող լուլվ-
րի թանգարանին մոյքն էր. Պարօն Տը Բօր-Տը-Կիւ
որ շիկագէմ և աւելի հինցած քան թէ ծերացած էր,
կը պատմէր թէ 1793ին երբ տասնըլեց տարեկան էր,
իբր ապստամբ թիարանը նետուած և շղթայուած էր
ութսունամեայ ծերի մը հետ որ Միլրոյի եափսկոպոսն
էր և որ անոր պէս ապստամբ. մինչեռ ինք իբր զին-
ուոր, թուլօնի թիարանը դրուած էին: Իրենց պաշ-
տօնն էր զիշերը երթալ և կառափնատին վրայէն ժո-

գովել ցորեկը կտրուած գլուխները և մարմինները.
շալկելով կը տանէին այս արիւնաթաթաւ մարմին-
ները, և իրենց թիապարտի կարմիր կրկնոցին ետեւը
շրօչակին վրայ արիւնային կեղեւ մը ունէին որ առ-
տուն չոր կ'ըլլար և զիշերը խոնաւ: Այսպիսի բիւր
կոկծալի պատմութիւններ կը պատմուէին տիկին թ...
ի սրահը, ուր այնքան կ'անիծուէր Մարա որ վերջա-
պէս կը ծափանարուէր Թրսթալօնի համար: Միշտ կա-
ռավարութեան կողմը բնող քանի ճը ազգային երես-
փոխաններ ույսիր կը խաղային, ինչպէս են Պ. Թիպօր
տիւ Շալար, Պ. Տըմարզան Տը Կոմիգուր, և Պ. Գօրէ-
Տէնդուր, որ երեւելի էր երր ազգային պատգամառու-
նի աջակողմեան երեսփոխանները ծաղրող: Ֆէրէթի
գատաւորը, իր կարճ վարտիքովն ու վախտ սրունքնե-
րովը երբեմն այս սրահէն կ'անցնէր Պ. Տը Թալէյրանի
տունը երթալու ժամանակ: Զբոսանքի մասին պարոն
Տարթուա կոմին ընկերը եղած էր, եւ՝ Արփատաէլին
հակառակ որ Գամբասրի վրայ կծկւած էր՝ Լա Կիմար
անուն անուանի պարուհին չօրս թաթի վրայ քայլել
տուած և այսպէս փիլխոփայի մը վրէմին դատաւորի
մը շնորհիւ լուծուիլը ցուցուցած էր զարերու ժակ տի-
կին թ...ի սրահին եկեղեցական յաճախորդներն էին
Հաւմս աբբան որու կ'ըսէր Պ. Լարոս իր Լամուտը
լրագրին խճբագրակիցը. Վաշ, թերեւս բանի մը անմօ-
ռուսները երկ բացառութիւն սեպենի, միթէ անկեն մարդ
յիսնամեայ չէ: Լըթուրնէօր աբբան որ թագաւորին
քարոզին էր, Ֆրէյսինու աբբան որ տակաւին ոչ կոմս,
ոչ Լափիսկոպոս, ոչ պաշտօնեայ, ոչ տաենակալ էր, և
որ առանց կոճակի հին պատմուճան մը կը հագնէր, և
Քէրազնան աբբան որ Սէն-Ժէրմէն, Տէ-Բրէ եկեղեցին
աւագերեցն էր, նաեւ բարին նուիրակը որ այն տաեն
գերապայծառ Մազգի նիսիպի արքապիսկոպոս էր,

որ ետքը կարգինալ եղաւ, և որ նշանաւոր էր իր երկայն և խոհուն քիթովը. ուրիշ գերապայծառ մըն ալ կար որ էր Բալմիէրի արքան, սա՝ եկեղեցական ընտանի առաջնորդ, սուրբ-աթոսին մասնակցող եօթը դըպրապետներէն մէկը, լիպէրեան հոյակապ մայր. եկեղեցին կանոնիկոսը, և սուրբերու փաստաբանն էր. այս պաշտօնը եկեղեցականաց սրբաւորութեան ինդիրներուն կը յարաբերի և զրեթէ կը նշանակէ. Դիւանապետ Դըրախտի պաշտօնատան. վերջապէս երկու կարգինալ, որոնց մէկն էր Պ. Վը լա Լիւգէրն, և միւսը Պ. Տը Գլ... թ...: Պ. Տը լա Լիւգէրնի կարգինալը գրագէտ մըն էր, և քանի մը տարիէն ետք Գօնսերկադէոն լրագրին մէջ յօդուածներ սաորագրեց Շաթօպրիանին հետ քով քովի. Պ. Տը Գլ... թ... Թուլ... ի արքեպիսկոպոս էր, և ստէպ Բարիզ Կուգար օդափոխութեան համար և իր եղբօրորդին Տը թ... սեպուհին տունը կ'իջնէր. Տը թ... սեպուհը ծովային գործոց պատերազմի պաշտօնեայ եղած է: Տը Գլ... թ... կարգինալը զուարթ ծերուկ մըն էր որու կարճ պատմուանին տակէն կարմիր գուլպաները կ'երեւային. իր յատկութիւնն էր Հանրագիտարանը ատել և գնդախաղ խաղալ մոլեգնապէս, և այն միջացներուն անոնք որ ամառը երեկոյները Մ... փողոցէն կ'անցնէին ուր էր Տը Գլ... թ... ի ապարանքը, կանգ կ'առնէին գունդերուն ընդհարումը և կարգինալին սուր ձայնը լսելու համար, որ Գարամպոլ ըրի, նշանակէ, արքա, կը պօռար գերապայծառ Գօթրէին. Գօթրէ անոր ետեւէն Գօնգլավ կ'երթար և Գարիսթի եպիսկոպոս էր ափազոսով, Տը Գլ... թի... կարգինալը տիկին թ... ի ակմբային սրահը մտած էր իր մտերեմ բարեկամ Պ. Տը Թօգրլօրի չնորհիւ որ Սանլիի վաղեմի եպիսկոպոս Աքատէօիի քառսուն անմահներէն մէկն էր. Պ. Տը Թօգրլէօր իր բարձր հաօսկո-

վը և Աքատէմիին բնաւ չպսակելովը երեւելի էր այն ժամանակները Աքատէմիի անդամները թանգարանին մէջ նիստ կ'ընէին, և հետքրքիները այս թանգարարանին մօտակայ սրահին ապակիաւոր դուռնէն կրնային ամէն հինգչաթի օրեր Սանլիի վաղեմի եպիսկոպոսին նայիլ ակնապիչ, որ սովորաբար ոտքի վրայ կանգուն կը կենար, որուն մազերուն վրայ փոշի ցանուածէր, որուն գուլպաները մանիշակագոյն էին, և որ կը ունակը գուռին կը դարձնէր, թերեւս իր փողակապը աւելի աղէկ ցուցնելու համար: Այս ամէն կրնաւորները, որոնց մեծագոյն մասը պալատական ու միանգամայն եկեղեցական էր, տիկին թ... ի սրահին շուքը կ'աւելցնէին, սրահ մը որու իշխանական տեսքին շեշտերը կը սեպուէին Ֆրանսայի հինգ ատենակալներ, այսինքն Տը Վիպ... մարքիզը, Տը թալ... մարքիզը, Տէրպ... մարքիզը, Տամպ.. Դերկոմար և Տը Վալ Դուքսը — թէեւ Մօն... ի իշխան, այսինքն օտար վեհապետ մը, — այնքան մեծ համարում ունէր Ֆրանսայի և անոր ատենակալներուն վրայ որ ամէն բան անոնց մէջէն կը տեսնէր: Կարդինալները Հռոմին Ֆրանսայի ատենակալներն են. լուտերը Ինկիլիերային Ֆրանսայի ատենակալներն են. կ'ըսէր: Բայց այս աւատական ակումբին, ինչպէս ըսինք արդէն, քաղքենի մը կը տիրէր, վասն զի ներկայ դարուս մէջ պէտք է որ յեղափոխութիւնը ամէնուրեք ըլլայ: Տիրողն էր Պ. Ժիլնօրման:

Այս տիկին թ... ի սրահին մէջ կը գումարուէր ահա բարիզեան անբիթ ընկերութեան էտկան և ազնուագոյն մասը: Հոչակաւոր անձերու, արքայական հոչակաւորներուն անգամ զոց էր այս սրահին դուռը: Հոչակը միշտ անիշխանութիւն կը պարունակէ. Շաթօպրիան եթէ հոն մտնելու ըլլար, Բէր Տիւշէնի աղ-

դումը պետի ունենար : Ստկայն կային քանի մը անձինք որոնք անոնց հետ միացած ըլլալով թողատութեամբ կը մտնէին այս ուղղափառ ընկերութեան մէջ : Պէօկ... կոմոք այս ակումբին մէջ կ'ընդունուէր՝ զգաստութեան դաս առնելու . համար :

Մեր ժամանակի «ազնիւներու» ակումբները այս ակումբներուն չեն նմանիր ա՛լ : Հիմակուան Աէն-ժէրմէնի թաղը հերոսութիւն կը հոտի : Արդի արքայական-ները՝ ի ջատագովութիւն անոնց կ'ըսենք թէ ուամկավարներ են :

Տիկին Թ. . . ի տունը ակմբողները երեւելիքներ ըլլալով, ընտրելագոյն քաղաքավարութեան մը հետ ընտիր և սէգ ճաշակ ունէին : Այս ակումբին սովորութեանց ներելի էին ամէն տեսակ ակամայ նրբութիւնները որոնք բուն հին ընկերութեան բարքը կը կազմէին, բարք որ թաղուած այլ տակաւին կենդանի է : Այս սովորութեանց մէկ քանին այլանդակ կ'երեւային, մանաւանդ խօսքի մէջ : Հարեւանցը հմու աներ թերեւս գաւառական սովորութիւն կարծէին ինչ որ հնութիւն էր միայն : Զօրապետի կինը տիկին զօրապետուի կ'անուանուէր : Տիկին զնիապետուի բոլորովին անգործածելի չէր : Շնորհալին տիկին Տըլէօն՝ անշուշտ ի յիշտակ լոնկուիլ և ծըլքէօզ գքսուհիներու՝ իր իշխանուի իր տիտղոսուն աւելի վեր կը սեպէր տիկին զնիապետուի տիտղոս : Տը Գրէզի մարքիզունին նոյնպէս տիկին զնիապետուի կ'անուանէր :

Այս պգտիկ երեւելիները թիւիւրիի պարատին մէջ թագաւորին հետ մտերմաբար խօսելու առթիւ՝ փոխանակ ձեր վեհափառութիւնը ըսելու, երբորդ գէմքով միշտ քագաւորը ըսելու քաղաքավարակ մն նրբութիւնը հնարեցին, գասն զի «յափշտակիչը» (Եարոլէոն) աղոտած էր Ձեր վեհափառութիւն խօսքը:

Այս ակումբին մարդերը իրերը և մարդիկը կը գատէին : Դարս կը ծաղրէին, հետեւաբար հարկ չունէին հասկնալու անոր ոգին . ամէնքն ալ իրաբու զարմանք կուտափին, մէկը միւսին կը հազորդէր որքան լոյս որ ունէր . էրմիշնիտ Մաթիւսաղէմէն ուսում կառնէր . կոյրը խուլէն տեղեկութիւն կ'ստանար : Անվաւեր կը սեպուէր այն ժամանակը որ ազնուականներուն Կոպլէնց գողիկէն ի վեր անցած էր : Խնչպէս Լուի Ժ. առանց իխած ըլլալու՝ Աստուծոյ չնորհիւն իր թագաւորութեան քսան հնոգերորդ տարին հասած էր, նոյնպէս և վտարանդիները ըստ իրաւանց՝ իրենց չափահասութեան քսանը հնգերորդ տարին նոր մտած ըլլալ կը կարծէին :

Ամէն բան ներդաշնակութիւն ունէր . չկար բաւ մը որ շատ ապրէր . խօսքը հազիւ թէ շունչ մըն էր . լրագիրը՝ որ սրահի ակումբներու հետ համամիտ էր, կարծես թէ պապիրոս մըն էր : Երիտասարդներ կային, բայց սակաւ ինչ մեռած էին : Նախասեներակը կեցող սպասարներուն համազգեստները ծերի համազգեստ էին : Բոլորովին անցելոյն վերաբերող այս անձերու ծառայութիւն ընօղներն ալ իրենց տիրոջը պէս անցելոյն զաւակներ էին գլխովին : Ասոնց ամենքն ալ երկար ժամանակէ ի վեր ապրողի, և զերեզմանին հակառակ յամառողի կերպարանք ունէին : Պահպանել, Պահպանողական, զրեթէ այս էր անոնց բոլոր բառարանը, խնդիրը լաւ հոտ ունենալուն վրայ էր : Իրօք այս պատկառելի ակումբներուն կարծիքները հատաւէտ խունկեր ունէին, և իրենց տեսիլքները (վէթիվէր) ըսուած տանկին հոտը կը բուրէին : Մօմիայի կը նմանէին անոնք : Տէրերը զմասեալ, սպասաւորներն ալ յարդապատ էին :

Արժանապատիւ պառաւ մարքիզուհի մը որ վտարանդի էր և անանկ՝ թէե ա՛լ միայն աղախին մը ունէր, սակայն տակաւին՝ (ծառաներս), կ'ըսէր:

Տիկին թ...ի սրահին մէջ ակմբողները ի՞նչ կընէին: Անդրային էին: Անդրային ըլլալ. այս խօսքը ա՛լ այսօք նշանակութիւն չունի, թէե գուցէ աներեւոյթ եղած չէ ինչ որ կը նշանակէ այն: Բացատրենք այս խօսքը:

Անդրային ըլլալը անդին երթալ կը նշանակէ. անդրային ըլլալն է յանուն գահին՝ իշխանութեան գաւազանին, և յանուն խորանին՝ քահանայապետական խոյրին վրայ յարձակիլ, տարուած իրը թշնամանել, տանող համալուծ ձիերուն վրայ խուժուլ, հերետիկոսներու կիզումին աստիճանին նկատմամբ հրակոյտը խծեծել, կուռքը յանդիմանել՝ նուազ կռապաշտութեանը համար. ծայրակեղապէս յարգելով նախատել, բարին վրայ նըստազ բարութիւն, արքային վրայ նուազ արքայութիւն և խուարին մէջ ա՛լ շատ լոյս նշմարել. յանուն սպիտակութեան սպիտակ կիճրն, ձիւնէն, կարապէն և շուշանէն դգտոհ ըլլալ, իրերուն պաշտպան ըլլալ՝ պաշտպանութիւնը մինչև թշնամութիւն տանելով, կողմնակից ըլլալ՝ կողմնակցութիւնը մինչև հակառա. կորդութիւն տանելով:

Անդրային սոդին մասնաւորապէս վերահաստատութեան առաջին կերպարանքը կը յատկանչէ:

Զկայ պատմութեան մէջ բան իր որ 1814ին սկսող և 1820ին վերջացող վեղամեայ միջոցին նմանի, միջոց մը որու վերջը Պ. Տը վիլոլ որ աջակողմին փորձառու մարդն էր, պաշտօնէութեան կը համանի: Այս վեց տարիները տարօրինակ միջոց մը կազմեցի, աղմէալի և միանգամայն սպալի, զուարթ ու միանգամայն տխուր, կարծես արշալուսային ճառագայթներէ լուսաւոր ու միանգամայն մեծ աղէտներու խուարով սքողուած,

աղէտներ որոնցմով տակաւին լի էր հորիզոնը և որոնք յամրաբար անցելոյն անդունդը կը սուզէին: Այն միջոցին, այն լոյսին և այն մութիւն մէջ պղտիկ մարդերու ամբողջ ընկերութիւն մը ապրեցաւ. նոր ու հին, ծաղրածու և տրատում, նորատի և ծեր մարդերու ընկերութիւն, որ արթնցօղի պէս աչքը կը չփէր, չկայ բան մը որ զարթումի կը նմանի որքան կը նմանի վերադարձը. մարդեր որոնք ֆրանսայի կը նայէին զուարթօրէն և որոնց ֆրանսան հեգնապէս կը նայէր. մելամաղձային, ծեր և բարեմիտ մարդիկներ որոնք ամենուրենք կը վիտային վերադարձողներ և ճիւազներ, ժամանակաւ ամեն բանէ շու արողներ, արի և ազնիւ ազնուականներ որոնք կը ժամէին և միանգամայն կուլային՝ ըստ որում ֆրանսայի մէջ էին, կը հրձուէին իրենց հայրենիքը նորէն տեսնելով և կը յաւսահատէին ա՛լ միւպետութիւնը չդանելով. խաչակրութեան ազնուականներ որոնք կայսրութեան այսինքն սազմային ազնուականները կ'անարգէին. պատմական տոհմեր որոնք ա՛լ պատմութիւնը ըմբռնելու կարողութիւն չունէին. Ծարլըմանների մարտիկներուն թոռներ, որոնք նախուենի զինուորները կ'արհամարհէին:

Ինչպէս ըսինք քիչ մը առաջ, սուրերն իրարու վրայ նախատինք կը թափէին. Ֆօնթընօյի պատերազմին սուրը ծաղրելի և ժանգահար էր, Մարէնկօյի սուրն ալ սոսկալի էր, մեծ դանակ մէր միայն: Հին ժամանակը չէր ճանշնար նորը: Ալ մարդիկ չէին զգարին որ վսեմ, և ոչ ալ ինչ որ ծիծաղելի էր: Գտնուեցաւ այնպիսի մարդ մը որ Սգարէն անուանեց Պօնարացը: Այս մարդկային ընկերութիւնը մեռած է ա՛լ: Հիմակ անկէ մնացած բան մը չկայ: Երբ պատահարար այն աշխարհի մարդերէն մէկ քանիին կերպարանքը կ'առնենք և կը չանանք միտքով կենդանացնել, ան-

դըրաջընեղեղեան մարդերու պէս տարօրինակ կ'երեւան մնզ : Իրօք այն մարդերն ալ երկու յեղաշրջումներու տակ սուզելով աներեւոյթ եղան : Ո'հ, ի՞նչ կոհակներ են գաղափարներ . ի՞նչպէս շուտով կը ծածկեն ինչ որ պաշտօն ունին ջնջելու և թաղելու, ի՞նչպիսի արագութեամբ ահարկու անդրւնդներ կը բանան :

Այս էր ահա այն հեռաւոր և անարատ ժամանակներու ակումբներուն նկարագիրը, ուր Պ. Մարթէնվիլ վոլթերէն աւելի խելք ունէր :

Այն ակումբները իրենց յատուկ գրականութիւն մը և քաղաքականութիւն մը ունին : Ֆիէվէին կը հաւատային : Պ. Օժիէ օրէնք մըն էր որու կը հն սզանդէին : Պ. Գոլնէի գիրքերը կը մէկնէին . Պ. Գոլնէ հրատարակիչ էր և Մալագէ քարափին վրայ կրպակ մը ունէր ուր հինուփուտ գիրքեր կը վաճառէր : Բոլորովին մարդակեր ճիւաղ մը կը սեպէին նարօլէնը : Ետքէն արքայական բանակներուն ընդհանուր տեղակալ Պ. Տը Պօնաբարդէ մարքիզին պատմութեան մէջ յիշուիլ դարուս ողիին զիջում մը սեպօւեցաւ :

Այս ակումբներուն անարատութիւնը շատ չտեսեց : 1818էն քանի մը վարդապետականներ սկսան երեւիլ անոնց մէջ, տագնապալի՛ գանազանութիւն : Ասոնց կերպին էր թագաւորութեան կողմնակից ուլալ և ինքիննին արդարացնել : Ուր որ անդրայինները խիստ սէգ էին, վարդապետականները ստկաւ ինչ ամօթահար կ'երևային : Ասոնք ուշիմ էին . լուել զիտէին . ասոնց քաղաքական վարդապետութիւնը մէծ խօսքներով օծուած էր վայելչապէս: Վարդապետականները իրենց նպատակին պիտի հասնէին : Սպիտակ փողկապներ և կոճկուած թիկնոցներ կը գործածէին ծայրայեղապէս, և այս հագուստի ծայրայեղութիւնը ապարդիւն չէր մնար : Վարդապետականներու կուսակցութեան յան-

ցանքը կամ դժբաղդութիւնն եղաւ ծեր երիտասարդ՝ ները կազմելը : Վարդապետականները խոհեմի դիրք կ'առնէին : Բացարձակ և ծայրայեղ սկզբանց վրայ չտփաւոր իշխանութիւն մը պատուաստել կ'երազէին, Քանդողական ազատամիբութեան դէմ պահպանողական ազատամիբութիւնը կը պաշտպանէին, և երեմն մէծ հանձարամտութեամբ կը պաշտպանէին : Ասոնք կ'ըսէին . "Ներենք արքայականութեան . շատ ծառայութիւններ ըրաւ ան . աւանդութիւնը, կրօնքը, հաւատքը, պատկառանքը վերահաստատեց . հաւատարիմ, արի, ասպետական, սիրող և անձնուեր է : Միապետութեան դարաւոր վսեմութիւնները ահա ազգին նորանոր վսեմութեանց հետ խառնեց, թէև ակամայ: Արքայականք յեղաշրջումը, կայսրութիւնը, փառքը, ազատութիւնը, նորածին գաղափարները, նորաբոյս սերունդները և դարուս ոգին հնասկընալու յանցանքը ունին . բայց անոնց մեղի դէմ ըրած այս անիրաւութեան փոխարէն միթէ մենք ալ երբեմն անոնց դէմ անիրաւութիւն չենք ըներ : Յեղափոխութիւնը, որուն ժառանգներն ենք մենք, կը պարտաւորի հասկնալ ամէն բան : Արքայականութեան դէմ կոռուիլը ազատամիբութեան հակառակ վարուիլ է : Ի՞նչ անիրաւութիւն, և ինչ կուրութիւն : Յեղափոխական ֆրանսան չի յարգեր պատմական ֆրանսան, այսինքն իր մայրը, ինքինքնքը : Սեեպտեմբերի հինգէն ետք միապետութեան ազնուականներու նկատմամբ ինչ ընթացք որ բանուեցաւ, ույն ընթացքը բոնուեցաւ նաև կայսրութեան ազնուականներու նկատմամբ յուլիսի ութնէն ետք : Արքայականները անիրաւութիւն ըրին արծիւին, մենք ալ նոյն անիրաւութիւնը ցուցուցինք շուշանադրուշմին : Միթէ պէտք է տարագրելու բան մը ունենալ միշտ : Լուի ֆԴ.ի թագին ոսկեջուրը սրբելը, Հանրի Դ.ին

զինանշանը քերթելը մի՞թէ մեծ օգուտ մը ունի: Մենք կը ծաղրենք Պ. Տէ վօպլանը որ իէնայի կամուրջին վրայի Ն. տառերը կը ջնջէր: Ի՞նչ կ'ընէր ան: — ինչ որ մենք կ'ընենք: Ինչպէս Պուլին, նոյնպէս և Մարէնկօ մերն է: Շուշանագրոշմը, ինչպէս նաև Ն. մեր սեպհակմնութիւնն է: Մեր ժառանգութիւնն է: ի՞նչ հարկ կայ նուազեցնել այս ժառանգութիւնը: Պէտք չէ ուրանալ հայրենիքը ոչ անցեալին և ոչ ներկալին մէջ: Ինչո՞ւ չսիրենք համայն պատմութիւնը: Ինչո՞ւ չսիրենք համայն ֆրանսան:

Վարդապետականները ահա այսպէս կը քննադատէին և կը պաշտպանէին արքայականները, որոնք կը դժունէին՝ քննադատուելէ և կը կատղէին վասն զի կը պաշտպանուէին.

Անդրայինները արքայականութեան առաջին ժամանակը նշանակեցին. վարդապետականները երկրորդ ժամանակը յատկանեցին: Կրակոսութեան յաջորդեց վարդատութիւնը: Հոս վերջ կուտանք մեր ծրագրին:

Քիրքիս հեղինակը պատմութեանս շարունակութեան մէջ ժամանակակից պատմութեան այս հետաքրքրական ժամանակը գտաւ իր ճամբուն վրայ, և անկէ անցնելու միջոցին պարտաւորեցաւ անգամ մը դիտել և գծագրել այն ընկերութեան տարօրինակ ծրագիրներէն մէկ քանին. ընկերութեան մը որ այսօր անձանօթ է: Բայց արագօրէն և առանց դառն կամ հեգնալի գաղափար մը ունենալու կը կատարէ այս պարտաւորութիւնը: Հեղինակը այն անցելոյն էր յարի յիշատակներով, յիշատակները որոնք գորովալի և յարգի են, վասն զի իր մօքը կը մօտենան: Մանաւանդ կը խոստովանինք թէ այն պզտիկ ընկերութիւնն ալ իր մեծութիւնը ունէր: Կրնանք անոր վրայ ժապտիլ, բայց չենք կրնար արհամարհել, ոչ ալ ատել: Ուրիշ ժամանակի ֆրանսան էր այն:

Մարիուս Բօնմէրսի այս կամ այն կերպով ուսում առաւ ամէն պատանիներու պէս: Երբ մօրաքոյրին ձեռքէն ազատեցաւ, Պ. Ժիլնօրման գասական ամենայըստակ անմեղութեան վարժապետ արքանապատիւ մարդու մը յանձնեց Մարիուսը, որպէս զի կրթութիւն առնէ: Այս նորածիլ սիրար՝ որ կը փթթէր՝ կեղծ համեստուհիի մը ձեռքէն տմարդի իմաստակի մը ձեռքը անցաւ: Մարիուս վարժարանի ուսումները աւարտելէն ետք իրաւագիտութեան դպրոցը մտաւ: Արքայական, մոլեռանդ և խստաբարոյ էր: Քիչ կը սիրէր իր մեծ հայրը, որուն զուարձութիւնն ու լրբութիւնը ծանր կուգային իրեն, իսկ իր հօրը նկատմամբ տիուր էր:

Բայց եռանգոստ և ցուրտ ազնիւ, սէզ, երկիւղած, վառվուսն՝ տմարդի ըլլալու չափ պարկեցա, վայրենի ըլլալու չափ անարատ տղայ մըն էր ան:

Գ Լ Ո Ւ Խ Դ Ր.

ԱՒԱՉԱԿԻՆ ՎԱԽՃԱՆԸ

Մարիուս իր գասական ուսումները աւարտած միջոցին Պ. Ժիլնօրման ալ ընկերական յարաբերութիւնները գաղղրեցուց: Մնաս բարեաւ ըսաւ ԱԷն. Ժէրմէն արուարձանին և տիկին Թ...ի սրահին, և Մարէի թաղը քաշուելով իր տունը բնակեցաւ որ Ֆիլ-տիւ-Դալվէրի գուեհին մէջն էր:

Մարիուս 1827ին տասնըեօթը տարու էր: Իրիկուն մը երբ տունը դարձաւ, տեսաւ որ մեծ հօրը ձեռքը նամակ մը կար:

—Մարիոն, ըսաւ Պ. Ժիլնօրման, վաղը Վէրնօն-
պիտի երթաս :

—Ինչո՞ւ, հարցուց Մարիոն :

—Հայրդ տեսնելու համար :

Մարիուսի վրայ դող եկաւ : Ամէն բան անցած էր
միտքէն, բայց բնաւ միտքէն չէր անցներ թէ օր մը
հարկ պիտի ըլլար իր հայրը տեսնել : Մարիուսի համար
ասկէ աւելի անտինկոլ, աւելի զարմանալի և՝ փու-
թանք ըսելու աւելի տհաճոյ բան մը չէր կրնար ըլլալ :
Հեռաւորութիւնը մերձաւորութեան կը բռնադատուէր :
Հայրը տեսնելու պարագը չէ թէ կսկիծ մըն էր, այլ
բռնի յոգնութիւն մը :

Մարիուս՝ քաղաքական հակակրութեան պատճառ
ներէն ի զատ՝ համոզուած էր նաեւ թէ չէր սիրեր զին-
քը իր հայրը, սուսերաձիզը, ինչպէս կ'ըսէր Պ. Ժիլնօր-
ման իր հեզութեան օրերը : Յայանի էր թէ հայրը չէր
զգար թէ կը սիրուի անկէ : Ամենեւին չեմ զարմանար,
կ'ըսէր իւրովի :

Այնքան չուարեցաւ որ Պ. Ժիլնօրմանին բան մը
չհարցուց . Մեծ հայրը կրկնեց . — Կ'երեւայ թէ հիւանդ
է : Քեզի կ'ուզէ : Պահ մը լուելէն յետոյ, շարունակեց :

— Վաղը առառու մեկնէ : Կարծեմ թէ ֆօնթէնի
բակը կտոք մը կայ որ ժամը վեցին կը մեկնի և իրի-
կունը կը համնի : Կ'ըսէ հայրդ թէ ստիպողական է եր-
թալու :

Յետոյ ձմլեց նամակը և գրպանը դրաւ :

Մարիուս կրնար այն իրիկաւն մեկնի և հետեւեալ
օրը առառուն հօրը քով գտնուիլ : Այն ժամանակները
Պուլօի փողոցը ուղեկառք մը կար որ զիշերով Բոււան
կ'երթար և Վէրնօնէն կ'անցնէր : Ոչ Պ. Ժիլնօրման,
ոչ ալ Մարիուս կամք ըրին տեղեկանալու :

Հետեւեալ օրը իրիկուան Մարիուս Վէրնօն հասաւ :

Ճրագները կ'սկսէին վառիլ, Հարցուց մարդու մը թէ
ո՛ւր էր Պ. Բօնմէրսի տունը : Վասնզի Մարիուս
միտքովը Վերահաստատութեան հետ համակարծիք էր,
եւ անոր պէս ինքն ալ չէր հանչնար իր հօրը ոչ պարո-
նութիւնը և ոչ գնդապետութիւնը :

Մարդը ցուցուց տունը : Մարիուս դուռը զարկաւ,
կին մը եկաւ բացաւ՝ ձեռքը պղտիկ ճրագ մը բռնած :
— Պ. Բօնմէրսիին տունը այս է :

Կինը գլուխը շարժեց՝ այս՝ ըսելու միտքով :

— Կրնամ տեսնուիլ հետք :

Կինը բացասական նշան մը ըրաւ :

— Բայց իր աղանձն են ես, կրկնեց Մարիուս : Ինձ
կ'սպասէ ան :

— Ա՛լ չսպասեր, ըսաւ կինը :

Այն ատեն նշմարեց որ կինը կուլար :

Կինը մատովը ստորին սրահի մը դուռը ցուցուց :
Մարիուս ներս մտաւ :

Այս սրահին մէջ զոր բուխերիկին վրայ գրուած
ճարպի ճրագ մը կը լուսաւորէր, երեք մարդ կար .
մէկը ուղի վրայ էր, միւսը ծունը դրած . և մէկն ալ
գետինն էր շապիկով և երկնցած պառկած էր տախ-
տակամածին վրայ : Գետինը երկնցողը գնդապետն էր :

Միւս երկուքը բժիշկ մը և քահանայ մըն էր որ
աղօթք կ'ընէր :

Գնդապետը երեք օրէ ի վեր ուղեղի տենդով պառ-
կած էր : Հիւանդութիւնը սկսած ժամանակ յոոի նա-
խազացում մը ունենալով՝ նամակ գրած էր Պ. Ժիլ-
նօրմանին, զաւակը ուղեղի համար : Հիւանդութիւնը
ծանրացած էր : Մարիուսի Վէրնօն հասած իրիկունը
գնդապետը բանդագուշած էր . առանց սպասուիին
խօսքը մաիկ ընելու անկողնէն ելած էր, պօռալով .
Տղաս չեկաւ գեռ, ուրեմն ես երթամ զինքը տեսնելու :

Յետոյ իր սենեակէն ելած, նախասենեակին տախտակամածին վրայ ինկած և հոն մեռած էր:

Բժիշկը և ժողովրդապետը կանչուեր էին: Բժիշկը շատ ուշ եկած էր, ժողովրդապետը շատ ուշ եկած էր. զաւակը նոյնպէս շատ ուշ հասած էր:

Ճրագին աղօտ լոյսովը գետինը երկնցած դալկադէմ գն յապետին այտին վրայ մեծկակ կաթիլ մը արցունք կ'երեւար որ անոր մեռած աչքէն հասած էր: Աչքը մարած էր, բայց արտօսրը չորցած չէր: Այս արցունքը իր զաւկին յապաղումն էր:

Մարիուս այս մարգուն նայեցաւ զոր առաջին և վերջին անգամ կը տեսնէր, դիտեց անոր պատկառելի և առնական դէմքը, բաց աչքերը որոնք չէին նայեր, սպիտակ մազերը և ջղապինդ անդամները: Այս անդամներուն վրայ տեղ տեղ թխագոյն գիծեր կը նշմարու էին որոնք սորրի նշաններ էին, և տեսակ մը կարմիր աստղեր որոնք գնդակներու ծակեր էին: Դիտեց այն ահագին սպին որ այս դէմքին վրայ դիւցազնութիւն կը դրոշմէր, դէմք մը ուր Աստուած բարութեա գրոշմը զարկած էր: Մատեց թէ այս մարգը իր հայրն էր և թէ մեռած էր այն, բայց անգամ մնաց:

Զգացած արտօմութիւնը այն արտօմութիւնն էր զոր պիտի զգար ուրիշ օրեւէ մարգու մը առջեւ եթէ զայն մեռած և գետինը փոռուած տեսնէր:

Այս սենեակին մէջ սուգը, կսկծալի սուգ մը կը տիրէր: Սպասուհին անկիւն մը քաշուած կուլար հեծկլումով, ժողովրդապետը կ'աղօթէր, միանդամայն իր հեծկլաւը կը լսուէր, բժիշկը աչքերը կը սրբէր. դիակը անգամ կուլար:

Այս բժիշկը, քահանան և կինը մէկ կողմէ կը կծանօք կը ցաւէին, միւս կողմէ Մարիուսի կը նայէին անմոռնչ. Մարիուսն էր օտարտկանը: Մարիուս որ

իիստ քիչ յուղուած էր, աճնալ և իր գիրքէն չփոթիլ զգաց. գլխարկը ձեռքը ըլլալով թողուց որ իյնայ՝ կարծել տալու համար թէ վիշտը ոյժ չէր թողուր իրեն որ կարենայ բռնել զայն:

Միանգամայն խղճի տագնապ մը կ'զգար և ինքինքը կ'անարգէր այսպէս վարուելուն համար: Միթէ թէ իրն էր յանցանքը: Սէր չունէր իր հօրը վրայ. ինչ կրնար ընել:

Գնդապետը բան մը չէր թողած: Կահ կարասին ծախուեցաւ, և ստակովը հազիւ հազ թաղումին ծախքը վճարուեցաւ: Սպասուհին թուղթի կտօր մը գտաւ և Մարիուսին յանձնեց: Այս թուղթին վրայ հետեւեալ տողերը կալին զոր գնդապետը իր ձեռքով զրած էր.

«Զաւակիս համար. — Կայսրը Պարոնութեան տիտղոս տուաւ ինձ Վաթէրլոյի պատերազմի գաշտին վրայ: Քանի որ Վերահաստատութիւնը չուզեր ճանչնալ իմ այս տիտղոսս զոր արիւնս թափելով առած եմ, զաւակս պիտի առնէ և կրէ զայն: Աւելորդ է բսել թէ ան կը պարտաւորի այս տիտղոսին արժանի վարմունք ունենալ:

Գնդապետը թուղթին ետեւը կ'աւելցնէր.

«Այս Վաթէրլոյի պատերազմին մէջ յիսնապետ մը կեանքս ազատած է: Յիսնապետին անունն է Թէնարտի: Վերջին ժամանակներս կարծեմ թէ Բարիզի շրջակայ գիւղերէն մէկուն մէջ, Շէլի կամ Մօնֆէրմէլլի մէջ պանդոկ մը կը բանեցնէր: Զաւակս եթէ հանդիպելու ըլլայ այս թէնարտիէին, թող ընէ անոր այն ամէն բարիզը զոր կարող է ընելու:»

Մարիուս այս թուղթը առաւ և պահեց չէ թէ հաւատարիմ ըլլալուն, այլ զգալուն համար մահուան այն անորոշ պատկառանքը որ միշտ կը գրաւէ մարգուս սիրտը: Գնդապետէն բան մը չմնաց: Պ. Ժինորման հնա-

վաճառի մը ծախեց անոր սուրբ և համազգեստը : Դրացները պարտէզը թալլեցին, և հազուագիւտ ծաղիկները կողպատեցին : Միւս տունկերը մորենի և մացառ դարձան և չարցան :

Մարիտւս միայն քառասունը թը ժամ մնացած
էր Վէրնօն։ Թաղումէն ետք Բարիզ վերադարձած, և
նորէն իր իրաւագիտութեան դասերը ուսանիլ սկսած
էր, ա'լ միտքը անգամ չբերելով իր հայրը, իրը թէ
էութիւն ունեցած չըլլար ան։

Գնդապետը երկու օրուան մէջ թաղուած և երեք օրուան մէջ մոռցուած էր: Մարիուս գլխարկին վրայ սեցար, մը դրաւ և ահա ամէն ինչ եղաւ լմացաւ:

ՑԵՂԱՓՈԽԱԿՈՆ ԸԼԼՈԼՈՒ ՀԱՄԱՐ ԵԿԵՂԵՑԻ ԵՐԹՈԼՈՒ

0 9 8 0 4 0 0 0 1 0 0 1 0 1 0 1 0 1 0

Մարիուս իր մանկութեան կրօնական սովորութիւնները պահած էր։ Կիրակի օր մը պատարագ տեսնելու համար Սէն Սիլվան եկեղեցի գացած և մտած էր ճիշդ Աստուածածնի այն մատուռը ուր կուգար իր մօրաքոյրին հետ մանկութեանը ժամանակ։ Այն օրը սովորականէն աւելի թարթափուն և մտախոն կացութեան մէջ ըլլալով, սիւնի մը ետեւը կեցած և անուշադրութեամբ ծնրադրած էր իւթրէչի թուաշապատ աթոռի մը վրայ որուն ետեւը զրուած էր Պ. Մապկօֆ,

Եկեղեցպան : Պատարագը հազիւ սկսած էր , և ահա
ծեր մը եկաւ և Մարիուսին ըստաւ .

— Պարսն իմս է այդ տեղը

Մարիուս աճապարանքով մէկ կողմ քաշուեցաւ, և
ծերը իր աթոռոր առաւ :

Երբ պատարազը լմնցաւ, Մարիուս քանի մը քայլ
անդին կը կենար և կը խորհէր, ծերը նորէն մօտեցաւ
և ըստաւ.

— Ներողութիւն կը խնդրեմ ձեզմէ, պարոն, քիչ
մը առաջ ձեզ անհանգստութիւն տալուս և հիմակ իսկ
նորէն անհանգստութիւն պտտնառելուս համար, բայց
անշուշտ նեղացած էք ինձի դէմ, ուստի պէտք է որ
բաղատրութիւն տամ:

— Անօգուտ է բացատրութիւն տալդ, պարոն, ըստ Վարիուս:

— Այս, պէտք է որ տամ, կրկնեց ծերունին. չեմ
ուզեր որ զէշ կարծիք ունենաք իմ վրայ: Այն տեղը
սիրելի է ինձ: Կը կարծեմ թէ հոն պատարագը լաւ-
դոյն կ'երեւայ ինձ: Հիմայ պիտի ըսեմ թէ ինչո՞ւ հա-
մար, ինզ և բարեսիրտ հայր մը որ ընտանելիան կար-
գաղութեանց համար արգիլուած էր տեսնելու իր զա-
ւակը, ամէն երկու կամ երեք ամիսց անգամ մը կա-
նոնաւորապէս կուգար այնտեղ կը կենար իր զաւակը
տեսնելու համար, վասն զի ուրիշ առիթ և ուրիշ մի-
ջոց չունէր զայն տեսնելու. տասը տարի այսպէս ա-
նոր հօն զալ և կենալը աեսած եմ: Հոն կուգար
ճիշդ այն ժամուն յորում իր զաւակը եկեղեցի կը բեր-
ուէր: Պգտիկը ամենեւին չէր զիտեր թէ հոն էր հայրը:
Ան մեղը թերեւու և ոչ իսկ հայր մը ունենալը զիտեր:
Հայրը սիւնի մը ետեւը կը կենար որպէս զի չտեսնուի:
Զաւակին կը նայէր ու կուլար: Այս խեղճ մարդը կը
պաշտէր իր պատիկը: Ես տեսայ այս բանը: Այնտեղը

կարծես նուիրական տեղ մը եղաւ ինձիք համար , և սովորութիւն ըրած եմ հոն կենալու՝ պատարագը մտիկ ընելու համար : Ընտրելի է ինձ հոն նստիլ քան թէ դասի նստարանին վրայ ուր իրր եկեղեցպան իրաւունք ունիմ նստելու : Փոքր ինչ ճանչցայ . իսկ այն աննսիմ մարդը : Աներ մը , հարուստ քենի մը , ազգականներ և ուրիշ չգիտեմ ինչեր ունէր , որոնք կ'սպառնային զաւակը ժառանգութենէ զրկել . եթէ ան , այսինքն հայրը տեսնելու ըլլար զաւակը : Խեղճ մարդը զոհուած էր , որպէս զի իր զաւակը օր մը հարուստ և երջանիկ ըլլայ : Այն ազգականները քաղաքական կարծիքի պատճառաւ զաւակը հօրմէն զատած էին : Անշուշտ կը հաւանիմ քաղաքական կարծիքներու , բայց կան այնպիսի անձինք որոնք կանգ առնել չգիտեն : Տէր իմ Աստուած , մարդ մը Վաթէրլոյի մէջ պատերազմս ծըլլալով հրէշ մը չըլլար . այսպիսի պատճառի մը համար զաւակը հօրմէն չզատուիր : Պօնաբարդի զնդապետներէն մէկն էր ան : Կարծեմ թէ մեռած է : Վէրնօն կը բնակէր ուր եղբայրս ժողովրդապետ է , և անունը Բօնմարիի կամ Մօնիքրսիի պէս բան մըն էր . . . : Իրաւ է որ աղէկ սուր գործածել գիտէր :

— Բօնմէրսի , ըսաւ Մարիուս աժգունելով :

— Ճիշդ լսիք , Բօնմէրսի է : Միթէ կը հանչնայի՞ք զայն :

— Հայրս էր , պարօն , րսաւ Մարիուս :

Ծերունի եկեղեցպանը ձեռքերը իրարու միացուց և պոռաց :

— Ահ , դո՞ւք էք տղան : Այո՛ , այնպէս է , հիմայ հասակը առած մարդ մը եղած ըլլալ պէտք է : Էհ , խե՞ղ՝ տղայ , կրնանք ըսել թէ այնպիսի հայր մը ունեցաք որ շատ սիրած է ձեղի :

Մարիուս թեւը ծերունիին տուաւ , և մինչև բնակարանը տարած զայն :

Հետեւեալ օրը Մարիուս Պ . Ժինօրմտնին ըսաւ :
— Քանի մը բարեկամներու հետ որսորդութեան երթալ և զբունուլ որոշեցինք : Կը հաճի՞ք հրաման տալ ինձ որ երեք օր բացակայիմ :
— Զո՞րս օր , պատասխանեց մեծ հայրը . զնա՛ :
զուարձացի՛ր : Եւ աչքը թարթելով կամաց մը ըսաւ աղջկանը :

— Կ'երեւի թէ աղջիկ մը գտած է :

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Թէ Ի՞նչ Հետեհիթիին Կ'ՈՒՆԵՆՈՑ ԵկեղեցՊԱՆԻ ՄԸ
Հ Ա Ն Դ Ի Պ Ի Լ Ը

Քիչ մը ետք պիտի տեսնենք թէ ուր զնաց Մարիուս : Մարիուս երեք օր բացակայ եղաւ : Յետոյ Բարիզ դարձաւ , ուղղակի իրաւագիտութեան գպրոցի թանդարանը զնաց և «Մօնիթէօր» պաշտօնական լրացրին կազմուած ամբողջ թերթերը ուզեց :

Կարդաց «Մօնիթէօր» , կարդաց հանրապետութեան և կայսրութեան բօլոր պատմութիւնները , «Մէմօրիալ Ըլ Սէնթ էլէնաը , ամէն տեղեկադիրները , լրագիրները , օրաթերթերը , յայտարարութիւնները . ամէնն ալ լափեց , լմնուց : Երբ առաջին անգամ մեծ բանակն օրաթերթերուն մէջ իր հօրը անունը տեսաւ , ճիշդ շաբաթ մը տենդով համակուեցաւ : Գնաց տեսաւ այն զօրապետները , և մանաւասնդ Հ... կոմսը , որոնց հրամանին

տակ ծառայած էր Փօրթ Բօնմէրսի: Մապէօֆ եկեղեցպանը զոր նորէն տեսնելու գացած էր, պատմած էր Մարիուսին իր հօրը Վէրնօնի մէջ անցուցած կեանքը, զնդապետին զինական ծառայութենէ քաշուիլը, ծաղիկները, միայնութիւնը: Մարիուս հետզետէ ճանչցաւ կատարելապէս այն հաջուազիւտ, վեհ և քաղցր մարդը, այն առիւծ-գառնուկը որ իր հայրը եղած էր:

Բայց ա՛լ գրեթէ չէր տեսներ Ժիլնօրմանները, վասն զի այս ուսումին պարապելով իր բոլոր ժամերը, ինչպէս նաև բոլոր միտքը անոր տուած էր: Ընթելու միջոցին կ'երեւար. ապա կը մրմոար: Պ. Ժիլնօրման կը ժամէր.—Վա՛շ, վա՛շ, կ'ըսէր, աղջիկները սիրելու ժամանակն է հիմայ:—Երբեմն ալ կ'աւելցնէր ծերունին:—Շուախ'կը տանի: կը կարծէի թէ տարփական յարաբերութիւն մըն է այս: Բայց կ'երեւի թէ ձշմարիտ տորի մըն է:

Իրօք տորի մը ունէր Մարիուս: Այս երիատասարդը հետզէտէ կը պաշտէր իր հայրը:

Միւնոյն ժամանակ տարօրինակ փոփոխութիւն մը կ'առնէին իր գաղափարները: Այս փոփոխութիւնը բազմաթիւ և յաջորդական կերպարանքներ ունեցաւ: Այս մեր ժամանակի միտքերուն պատմութիւնո ըլլալով, օգտակար կը սեպենք քայլ առ քայլ զիտել այս կերպարանքները և ամէնն ալ ցուցնել:

Մարիուս խոռվութեամբ կը համակռւէր պատմութիւնը կարգալով: Ընթերցումին առաջին հետեւութիւնը եղաւ սքանչանալ:

Հանրապետութիւնը, կայսրութիւնը մինչև այն առեն Մարիուսի համար հրէշային բառեր երեցած էին: Հանրապետութիւնը կառավինատ մըն, էր մշուշի մէջ: Կայսրութիւնն ալ թուր մը գիշերային մթութեան մէջ: Հիմայ նայած էր անոնց, և ուր որ կը կարծէր մնմիայն

խաւարամած քառս մը նշմարել, երկիւղով ու ուրախութեամբ խառն տեսակ մը անլուր զարմանքով աստղերու փողփողումը տեսած էր, աստղեր որոնք էին Միրապօ, Վէրներիո, Սէն-Ժիւսթ, Թօպէսբիէր, Գամիլլ Տէմուլէն, Տանթօն, նաև արեւի մը ծագումը որ էր Նաբոլէն: Զէր զիտեր թէ ո՛ւր կը գտնուէր հիմայ: Ճառագայթներէ կուրնալով կ'ընկրկէր: Զարմանքը անցնելէն ետք Մարիուս քիչ քիչ վարժուեցաւ այս ճառագայթներուն, գործողութիւնները զիտեց առանց վացումի, երեւելի անձերը քննեց՝ առանց սարսափի: Իր տեսլահարը բիբը յեղափոխութեան և կայսրութեան հեռաւօր և լուսաւոր տեսքը զիտեց: տեսաւ պատահարներու և մարդերու այս երկու խումբին ամէն մէկը. մէկը հանրապետութիւնն էր քաղաքացին իրաւունքներուն վեհապետութեան մէջ, որուն կրկին տէր եղած էին ժողովուրդները. կայսրութիւնը զաղղիական գաղափարի վեհապետութեան մէջ որ եւրոպայի իշխած էր, տնօսաւ որ յեղաշրջումէն ժողովուրդին մեծ կերպարանքը և կայսրութենէն Ֆրանսայի մեծ կերպարանքը կ'ելէր: Խղճովին խոստովանեցաւ թէ լաւ էր այս ամէնը:

Մենք հարկ չենք համարիր նշանակել հոս ինչ որ Մարիուսի զմայլումը չէր նշմարեր՝ իրերու կացութեան էական արժէքը առանց մանրագննին քննութեան կշռած ժամանակ: Յառաջաքայլ մտքի մը վիճակը կը նշանակենք: Մարդս անգամ մը օթեւանելով ամէն տեսակ յառաջգիմութիւն չկրնար ընել: Այս ճշմարտութիւնը՝ մեր արդէն ըստաներուն և միանգամայն այսուհետեւ ըստելիքներուն համար անգամ մը հաստատելէն ետք կը շարունակենք:

Մարիուս այն ատեն նշմարեց թէ մինչև հիմա հասկցած չէր թէ ինչ էր իր հայրը և ինչ էր իր հայ-

րենիքը . ոչ մին և ոչ միւսը ճանչզած էր , և իր աշ-
քերը կտմայական տեսակ մը խաւարով վարագուր-
ռուած էին : Հիմա աչքը կը տեսնէր , և մէկուն վրայ կը
սքանչանար , միւսն ալ կը պաշտէր :

Ցաւերով և տագնապներով համակուած էր . և
յուսաբեկ կը մտածէր . ա՛լ միմիայն գերեզմանի մը
կրնար ըսել ինչ որ ունէր իր հոգիին մէջ : Ո՞հ , եթէ
ապրէր հայրը , եթէ տակաւին հայրը կորսնցուցած չըր-
յար . եթէ աստուած իր կարեկցութեամբն ու բարու-
թեամբը թոյլ տուած րլլար որ տակա ին կենդանի մնայ-
ան հայրը , ի՞նչպէս պիտի վագէր , ի՞նչպէս պիտի շտա-
պէր , ի՞նչպէս պիտի աղաղակէր իր հօրը :

— Հա՛յր իմ , ահա եկայ ե՛ս եմ , իմ սիրտս ալ քու-
սրտիդ համատիպն է , քու զաւա՛կդ եմ : Արգեօք ի՞նչ
պէս պիտի համբուրէր անոր սպիտականեր գլուխը ,
ի՞նչպէս իր արտասուբովը պիտի ողողէր անոր մազե-
րը , ի՞նչպէս ակնապիշ պիտի նայէր անոր սպիին , ինչ-
պէս ձեռքերը պիտի սեղմէր . զգեստները պիտի պաշ-
տէր , ոտքերը պիտի համբուրէր : Աւա՛զ , այն հայրը ին-
չո՞ւ արգեօք այսքան չուտ , տարիքը չառած . արդա-
րութիւնը , իր զաւկին սէրը չվայելած մեռած էր : Մա-
րիուս սրտին մէջ անընդհատ հեծկլտում մը ունէր որ
անդադար «ափսոս» կ'ըսէր : Միանդամայն հետզհետէ
աւելի զգօնութիւն . աւելի ծանրութիւն կ'ստանար
ստուգիւ . և աւելի կը վստահէր իր հաւատքին ու
մտածումին : Ամէն մէկ բոսէ ճշմարտութեան նշոյներ
կ'երեւէին և անոր միտքը կ'ամբողջացնէին : Կարծես
թէ ներքնապէս կ'աճէր Մարիուս : Կ'զգար թէ տեսակ
մը բնական ընդարձակութիւն կ'ստանար սա երկու ի-
րերէն , որոնք նոր էին իրեն համար , այսինքն հայրն ու
հայրենիքը :

Ամէն բան կը բացուէր բանալի մը ունեցողին առ-
ջեւ բացուելուն պէս : Ինքն իրեն կը բացատրէր ինչ որ
ատած էր . կը հասկնար ինչ որ քամահրած էր . ա՛լ
ակներեւապէս կը տեսնէր թէ ինչ նախախնամական ,
երկնային և մարդկային նշանակութիւն ունէին այն
վսեմ իրերը զոր ատել սորված էր , և այն մեծ մարդե-
րը զոր անիծելու հրահանգ առած էր : Երբ միտքը կը
բերէր իր նախսորդ կարծիքները , որոնք առջի օրուանն
էին և որոնք ստկայն արդէն շատ հին կ'երեւնային ի-
րեն , կը սրտմտէր և կը ժողովէր : Իր հօրը ի՞նչ երեւելի
մարդ ըլլալը ճանչնալին ետք բնականապէս սկսած էր
ճանչնալ նաեւ նաբոլէոնին ի՞նչ երեւելի մարդ մը ըլլալը

Բայց պէտք է ըսենք թէ Մարիուս առանց աշխա-
տութեան ստացած չէր այս ճանչումը :

Մանկութեան ժամանակէն ի վեր իր միտքը 1814ի
կուսակցութեան Պօնաբարդի վրայ ըրած դատումներով
տոգորուած էր : Արդ Վերահաստատութեան ամէն նա-
խսապաշտարումները նաբոլէնը տծեւացնելու նպատակ
ունէին : Նաբոլէնը Ռոպէսրիէրէն շատ աւելի ատելի էր
Վերահաստատութեան : Պուբլիկանք ազգին յազնութե-
նէն և մայրերու ատելութենէն օգուտ քաղած էին բա-
ւական վարպետութեամբ : Պօնաբարդ գրեթէ ասուսպե-
լակո՞ն տեսակ մը հրէշ սեպուած , և 1814ի կուսակցու-
թիւնը այս հրէշը նկարագրելու համար ժողովուրդին
երեւակայութեան՝ որ ի՞նչպէս քիչ մը առաջ կ'ըսէինք՝
մանկական երեւակայութեան կը նմանի , հետզհետէ ե-
րեւան կը հանէր ամենէն ահոելի , սոսկալի ու միան-
գամայն մեծ իրերէն սկսելով մինչև ինչ որ սոսկալի
ու միանգամայն ծիծաղելի է , Տիբերէն սկսելով մինչև
Գարաղանհալօղը : Հետեւաբար Պօնաբարդի վրայ իս-
ողը ազատ էր կամ հեծկլտալու կամ խնդալու . բա-

ւական էր որ ատելութիւնը ըլլար այս հեծկլտումին կամ ինդումին շարժառիթը:

Մարիուս իր մտքին մէջ ահա այս գաղափարները ունէր միայն այն մարդուն վրայ: Այս գաղափարները խաղնուած էին այն յամառութեան հետ զոր ունէր իր բնաւորութիւնը: Մարիուսի ինքնութեան մէջ փոքր և յամառ մարդ մը կար որ Նաբուէոնը կ'ատէր:

Երբ կարդաց պատմութիւնը, և երբ մանաւանդ տեղեկագիրները և նիւթերը հետազօտելով քննեց զայն նարուէտնը վարագուրադ քօղը կամաց կամաց պատուցաւ անոր առջեւ: Անրաւ բան մը նշմարեց, և կասկածեցաւ թէ գրւցէ մինչև կիմա սխալած էր ինչպէս ուրիշ բաներու նոյնպէս և Պօնաբարդի նկատմամբ. ամէն օր աւելի լաւ կը տեսնէր, և՝ յամրաբար, քայլ առ քայլ, ի սկզբան զրեթէ չուզելով, ապա եռանդով և կարծես հմայական անդիմադրելի զօրուխ ենէ մը մղուելով սկսաւ աւիւնի նախ մթին, ապա աղօտապէս լուսաւոր, և վերջապէս լուսաւոր և փառաւոր տսափաններէն վերանալ:

Գիշեր մը տանիքին տակ շմնուած իր պղտիկ սենեակին մէջ նստած էր առանձին: Մոմը կը վասէր. ինք բաց պատուհանին քով սեղանի մը վրայ կոթնելով կը կարդար: Անջրպետութեան մէջէն ամէն տեսակ մտախոհութիւններ կուգային իր վրայ և իր մտածումին հետ կը խառնուէին: Կա՞յ արդեօք գիշերին պէտեսարան մը. խորին շնչիւններ կը լսուին որոնք չգիտես թէ ուրկէ կուզան. խարոյկի պէս կը փալփլի լուսնթագը որ երկրէս հաղար երկու հարիւր անգամ մեծ է. երկինքը խաւորամած է, աստղերը կը փողփողին. ահագին է այս տեսարանը:

Մարիուս մեծ բանակին օրաթերթերը կը կարդար, այն օրաթերթերը որոնք պատերազմի դաշտին վրայ

գրուած հոմերական երգերու տօւներ են: Անոնց մէջ տեղ տեղ իր հօրը անունը և ամճնուրեք կայսեր անունը կը տեսնէր. մեծ կայսրութիւնը ամբողջապէս կ'երիւար իրին. կարծես թէ մակնթացութիւն և տեղատուութիւն մը կ'զգար որ իր սրտին մէջ կ'ուռէր և կը բարձրանար. մերթ ընդ մերթ կը կարծէր թէ հայրը իր քովէն կ'անցնէր չունչի մը պէս և ականջին բան մը կը փսփար, սակաւ առ սակաւ տարօրինակ մարդ մը կը դառնար. թմբուկները, թնդանօթը, փողարները, վաշտերու չափաւոր քայլը, ձիաւորներուն խորին և նեռաւոր արշաւը լսել կ'երեւակայէր. ժամանակ առ ժամանակ աչքերը դէպ երկինք կը վերցնէր, անյատակ անգունդներու մէջ ահազին համաստեղութեանց փայլիլը կը դիտէր. յետոյ գիրքին վրայ կը նայէր և հօն ալ ուրիշ անագին բաներ կը տեսնէր որոնք խառն ի խուռն կը յուզուէին: Սիրար կը ճնշուէր: Մարիուս անսակելի աւիւնով և գոզումով զբաւուած և շունչը կտրուած էր. յանկարծ՝ առանց ինքն ալ գիտնալու թէ ի՞նչ կ'ըլլար, և ի՞նչ բանի կը հնազանդէր. ելաւ կանգնեցաւ երկու թեւերը պատուհանէն գուրս հանելով տարածեց, ակնապիշ նայեցաւ մթութեան, լուսութեան, խաւարամած անսահմանութեան, յափտենական անբաւութեան, և ակեցցէ կայսրը, աղաղակեց:

Նոյն բոսէէն սկսելով ամէն բան եղաւ լմնցաւ. Գօրսիգայի ձիւաղը, — Յափտակիչը, — Բռնակալը, — Հրէշը, որ իր քոյրերուն սիրողն էր, — Հտպիտը որ թալմայէն դաս կ'առնէր, — Եափայի թունաւորիչը, — Վազըթ, — Պօնաբարդէն, — ասոնց ամէնն ալ աներեւոյթ եղաւ իր մտքին, և տեղը յաջորդեց անորոշ և լուսափայլ ճառագայթ մը որու մէջ անմատչելի բարձրութենէ մը կը չողար կեսարի մարմարեայ և գալկադէմ ուրուականը: Կայսրը իր հօրը նկատմամբ վար-

ուած էր միմիայն տմենասիրելի գօրավարի մը պէս ո-
րու վրայ մարդ կ'սքանչանայ և որու համար իր անձը
կը զոհէ . բայց Նարուէն Մարիուսի համար միայն ա-
մենասիրելի գօրավար մը չսեպուեցաւ : Մարիուսի հա-
մար կայսրը տիեզերաց տիրապետութեան մէջ հոսմէա-
կան խումբին յաջորդող գաղղիական խումբին վերա-
կազմիչը . փլուած աշխարհի մը սքանչելի ճարտարա-
պետը , Շարլըմանեի , Լուի Ժ.ի . Հանրի Գ.ի . Թիլ-
լիէօի , Լուի Ժ.ի . և հասարակաց փրկութեան մասնա-
ժողովին շարունակիչը եղաւ , անշուշտ ինքն ալ տ-
րատներ , յանցանքներ և ոճիրներ անգամ ունենալով ,
այսինքն մարդ ըլլալով . բայց իր յանցանքներուն մէջ
վեճ . արատներուն մէջ փառաւոր , ոճրագործութեանը
մէջ հզօր մնալով :

Ճակասագրային մարդ մը եղաւ այն որ ամէն
ազգերը բռնադատած էր ըսելու . — Մեծ ազգը : Նա-
բուլէոն աւելի յաւագոյն երեւցաւ Մարիուսի . նոյն իսկ
մրանսայի մարմնաւորութիւնը սեպուեցաւ՝ բռնած
սուրովը Եւրոպային տիրելով և արձակած լոյսով աշ-
խարհիս իշխելով : Մարիուս տեսաւ թէ Պօնարարդ ակ-
սախտիղ ճիւաղ մ'էր որ սահմանազլուխը կանգուն պի-
տի սպասէ միշտ և որ ապագան պիտի պահէ : Տեսաւ
որ բռնակալ . բայց ինքնիշխան հրամանակալ մ'էր , յե-
զափօխութենէ մը հետեւող և յեղափօխութիւն մը ամ-
փոփող բռնակալ մ'էր : Նարուէն Մարիուսի համար-
մարդ - ժողովուրդը եղաւ ինչպէս Յիսուս Մարդ - Աս-
տուած եղած է :

Ինչպէս կը տեսնէ ընթերցողը . ամէն նորահա-
ւատներու պէս Մարիուս իր հաւատափ լոյսութեամբը
արբայ էր , շտապաւ կ'ընդունէր իր նոր կրօնքին ամէն
դաւանանքը . և շատ հեռու կ'երթար : Այսպէս էր իր
բնաւորութիւնը . երբ դարուվարի մը վրայ գտնուէր ,

կասիլը անկարելի էր : Սուրի նկատմամբ մոլեուան-
դութիւնը կը գրաւէր զայն և անոր մտքին մէջ կը
խառնուէր այն աւիւնին հետ որով կը համակուէր գա-
ղափարին նկատմամբ : Զէր նշմարեր բնաւ թէ հանձա-
րին և՝ խառն ի խուռն կերպով՝ նաև զօրութեան վրայ
ընէր կ'այսինքն իր կռապաշտութեան երկու
կ'սքանչանար , այսինքն իր կռապաշտութեան երկու
խորչերուն մէջ կը զետեղէր մէկ կողմէ ինչ որ երկ-
նային է և միւս կողմէն ինչ որ անասնային : Շատ կէ-
տերու մասին սկսած էր այլապէս սիսալիլ : Կ'ընդունէր
ամէն բան : Դէպի ճշմարտութիւն դիմելու ատեն մո-
լորութեան հանգիպելու կերպ մը կայ : Տեսակ մը ան-
գուստ գիւրահաւանութիւն ունէր որ ամէն բան միա-
համուռ կ'ընդունէր : Այն նոր շաւզին մէջ ուր մտած
էր , հին վարչութեան սակառութիւնները դատելու
ինչպէս նաև նարուէնի փառքը կշռելու ժամանակ
մեղմացուցիչ պարագաները զանց կ'ընէր :

Բայց ինչ և է , ահագին քայլ մը առած էր : Ուր
որ առաջ միազետութեան անկումը տեսած էր . հիմա
մրանսայի գահակալութիւնը կը տեսնէր : Իր դիրքը
փոխուած էր . ինչ որ արեւելուաքն էր , արեւելք եղուծ
էր : Մարիուս արեւելքի կողմը դարձած էր :

Մինչդեռ այս ամէն յեղափօխութիւնները կը կա-
տարուէին Մարիուսի մտքին մէջ . իր բնաւնիքը և ոչ
իսկ կ'երեւակայէր թէ այսպիսի փոփօխութեան մը են-
թարկուած է ան :

Այս խորհրդաւոր աշխատութեան մէջ երբ բոլո-
րովին հանեց վրայէն իր պուրպօնեան և անդրային հին
մորթը . երբ իր ազնուազետութեան , կրօնամոլու-
թեան և արքայականութեան շապիկը մերկացաւ , երբ
բոլորովին յեղափօխական մը , եռանդուտ հանրիշխանա-
րովովին յեղափօխական մը , եռանդուտ հանրիշխանա-
րութէ հանրապետական մը եղաւ . Տէղ-Օր-
կան մը , գրեթէ հանրապետական մը կը կրպակը
ֆէվը քարափը երթալով փորագրիչի մը կը կրպակը

մտաւ, և հարիւր այցատոմս ապսպրեց սա անունով.
Մարիուս Բօնմերսի, պարոն :

Սյս անոր կրած փոփոխութեան խիստ բնական հետեւութեանց մէկն է. փոփոխութիւն որու մէջ ամէն բան դէպ իր հայրը կը ձգտէր:

Միայն թէ ոչ զոք ճանչելուն և իր այցեւումանը այս կամ այն գոնապանին տունը ցրուել չկրնալուն համար, գրպանը դրաւ:

Ուրիշ բնական հետեւութեամբ մըն ալ հետզհետէ քանի որ կը մերձեն ար իր հօրը, անոր յիշատակին, և այն իրերուն որոնց համար գնդապետը քսանը հինգ տարի պատերազմած էր, Մարիուս երկար ժամանակէ ի վեր չէր ախորժեր Պ. Ժիլնօրմանի բնաւորութենէն: Երկուքին մէջ արդէն կային այն ամեն անհամաձայնութիւնները որոնք կ'երեւան ծանրաբարոյ երիտասարդի մը և թեթեւաբարոյ ծերունիի մը մէջ: Թեթեւամիտ ծերունիի մը գուարթութիւնը վերթէրի պէս երթասարդի մը թախծութեան վիշտ և զայրոյթ կուտայ: Մարիուս քանի որ Պ. Ժիլնօրմանի հետ մի և նոյն քաղաքական կարծիքներն ու գաղափարները ունէր, կամուրջի մը վրայ հանդիպելու պէս անոր հանդիպած և հետը միացած էր. բայց երբ վերցուեցաւ այս կամուրջը, վիճ մը բացուեցաւ: Անկէ իզատ Մարիուս անասելի կերպերով կը զայրանար երբ կը մտածէր թէ ծիծաղելի պատճառներով Պ. Ժիլնօրման զինքը գնդապետէն զատած էր անգիտար, հայրը զաւակէն և զաւակը հօրմէն զրկելով:

Մարիուս այն աստիճան արդահատանք կ'զգար իր հօր վրայ որ գրեթէ ա'լ կ'ատէր իր մեծ հայրը:

Սակայն, ինչպէս որ ըսինք, երիտասարդը իր կը բած յս փոփոխութեանց նկատմամբ բան մը չէր յայտներ: Միայն թէ հետզհետէ անտարբերութիւն կը

ցուցնէր, քիչ կը խօսէր կերպկուրի ատեն, և չատ չէր կենար տունը: Այս մասին երբ յանդիմանութիւն կը լսէր իր մօրաքոյրէն, հեզութեամբ կը պատասխանէր և պատրուակ կը բանէր իր ուսումները, դասերը, քննութիւնները, բանակցութեան համար իր անվրիպելի գուշակութենէն անդին չէր անցներ.— Աիրահար է, ինձ ալ պատահած է այս բանը, կ'ըսէր:

Մարիուս ժամանակ առ ժամանակ կը բացակայէր:

Ո՞ւր կ'երթայ այսպէս, կը հարցնէր մօրաքոյրը:

Այս ճամբորդութեանց ժամանակ որոնք միշտ կարծ կը տեւէին, Մարիուս հօրը իրեն ձգած տեղեկութեան հնագանդելու համար՝ անգամ մը Մօնֆէրմէլլ գացած, և Վաթէրլոյի վաղեմի յիսնապետը, Թէնարտիէ անուն պանդոկապետը վիճուած էր:

Թէնարտիէ սնանկացած, պանդոկն ալ գոցուած էր. իսկ թէնարտիէ ինչ և ուր ըլլալը յայտնի չէր: Այս խուզարկութեանց համար Մարիուս չորս օր տունէն պակուցաւ:

— Հարկաւ, խառնագնաց կեանք մը վարել սկսած է, Մարիուս, ըսաւ իւրովի մեծ հայրը:

Կարծեր էին նշմարել թէ Մարիուս կուրծքին վրայ և շապիկին տակէն բան մը ունէր որ սեւ ժապաւէնով մը կապուած և վիզէն կախուած էր:



Գ Ա Խ Խ Ե .

ԿԻՆ ՄԸ

Ասկէց առաջ նիզակաւորի մը վրայ խօսեցանք։ Գ. Ժինօրմանին համար հօր կողմէ թոռնորդի տղայ մըն էր այս նիզակաւորը, որ ընտանիքէն դուրս և ամեն ընտանեկան տունէ հեռու պահապան զինուորի կեանք կը վարէր։ Թէօտիւ Ժինօրման տեղակալը, — այս է անոր անունը, — անթերի կերպով ունէր այն ամեն պայմանները որոնց պէտք ունի պաշանատար մը, որպէս զի կարենայ ըլլալ ինչ որ գեղեցիկ պաշտօնատար մը կ'առնուի։ Աղջիկի հասակ մը ունէր, սուրը մէջքէն յաղթական կերպով մը կախել և պեխին ակիչի ձև տայ գիտէր։ Խիստ քիչ անգամ Բարիզ կուգար, այնքան քիչ որ մարիսու բնաւ ճանչցած չէր զայն։ Երկու ազգական երիտասարդները անունով միայն կը ճանչնին զիրար։ Կարծենք սինք արդէն թէ Թէօտիւ սիրելի էր Ժինօրման մօրաքոյրին որ զայն ստէպ չտեսնելուն համար աւելի կը սիրէր։ Մարդեր չտեսնել արտօնութիւն կուտայ ենթադրելու թէ անոնք ամեն տեսակ կատարելութիւններ ունին։

Առտու մը օրիորդ անդրանիկ Ժինօրման իր անգրովութեան ներածին չափ յուղուած և սենեակը մտած լէր։ Մարիսու պղտիկ ճամբօրդութիւն մը ևս ընելու համար գարձեալ հրաման ուղած էր մեծ հօրմէն, ըսեռվ թէ նոյն օրը իրիկունը պիտի ուղեւորէր։ — Գնա՛, պատասխանած էր մեծ հայրը, և Պ. Ժինօրման յօնքերը ճակատն ի վեր մղելով շարունակած էր մեկուսի, Դիշերը ուրիշ տեղ կը պառկի վերապարտութեամբ։

Օրիորդ Ժինօրման՝ սաստիկ շուարելով՝ իր սենեակը ելած և սանդուղին վրայ՝ Զարևանի՛ աղաղակած էր միջարկութեամբ, և «Յ սյց ո՞ւր կ'երթայ արդեօք»։ Հարցուցած էր ինքնին։ Սիրալին աւելի կամ նուազ ապօրինաւոր արկած մը, կիսաստուերի մէջ կին մը, ժամադրութիւն մը, գաղտնիք մը կ'ընդնչմարէր, և չպիտի դժուարէր եթէ կարենար իր ակնոցը դէպի հոնուղիել։ Գաղտնիքի մը համը գալթակղական տեսարանի մը երախայրիքի եղանակին կը նմանի։ Սրբասուն անձերը չեն քածահրեր այս համը։ Սուտ բարեպաշտութեան թագուն դարաններուն մէջ հետաքրքրութիւն մը կայ գայթակղութեան նկատմամբ։

Արդ, օրիորդ Ժինօրման դէպի պատմութիւն մը գիտնալու անորոշ ախտօրժակով մը զրաւուած էր։

Քիչ մը մոռնալու համար այս հետաքրքրութիւնը, որ ով իր սովորականէն քիչ մը աւելի կը յուզուէր, օրիորդը իր տաղմանդներուն ապաւինելով սկսած էր բամբակով բամբակի վրայ յօրինել կայսրութեան և Վերահաստատութեան ժամանակի այն ծաղկահիւս նըկարներէն որոնց մէջ չատ կառանիւներ կան։ Գործը ձանձրալի, գործաւորն ալ զիս էր։ Քանի մը ժամէ ի վեր իր աթոռին վրայ նստած էր երր դուռը բացուեցաւ։ Օրիորդ Ժինօրման քիթը վեր վերցուց, տեղակալ Թէօտիւ իր առջեւն էր, և սազմական ձեւով բարեւ կուտար անոր։ Օրիորդը երանութեան աղաղակ մո հանեց։ Կին մը, թող պառաւ մը, թող զգօներես մը, թող կրօնասէր մը, թող մօրաքոյր մը ըլլայ, հոգ չէ, երր իր սենեակին մէջ նիզակաւոր մը կը տեսնէ, միշտ հաճոյք մը կը զգայ։

— Ի՞նչպէս եղաւ որ Հոս եկար, Ժէօտիւ, պոռաց։
— Ասկէ կ'անցնէինք և ահա առիթ ունեցայ գալու, մօրաքոյր։

— Համբուրէ ուրեմն զիս :
 — Պատրաստ եմ, ըստ Թէօտիւլ :
 Եւ համբուրեց զայն : Ժիլնօրման մօրաքոյրը դնաց
 իր դպրոցը բացաւ .
 — Անշուշտ չարաթ մը մեզի պիտի մնաս :
 — Այս իրիկուն պիտի մեկնիմ, մօրաքոյր :
 — Անկարելի բան :
 — Ճիշգը կ'ըսեմ :
 — Կ'աղաշեմ, մնացի՛ր, իմ պղտիկ Թէօտիւլս :
 — Սիրոս այս՝ կ'ըսէ, բայց պատուէրը ոչ : Խըն-
 դիրը պարզ է, ահա պատմեմ . ուրիշ տեղ կը փոխադ-
 րուինք պահպանութեան համար . Մըլէօն էինք, հիմա
 կայլեօն պիտի փոխադրուինք : Հին պահնորդարանէն
 դէպի նորր երթալու համար պէտք է Բարիզէն անցնիլ :
 Երթամ մօրաքոյրս տեսնեմ ըսի :
 — Ահա ուրեմն յոգնութեանդ փոխարէնը, ըստաւ :
 Եւ տաօը լուիծ տուաւ անոր :
 — Ուրախութեանս համար ըսել կ'ուզէք, սիրելի
 մօրաքոյրս :
 Թէօտիւլ երկրորդ անգամ զրկելով համբուրեց իր
 մօրաքոյրը, որու վիզը անոր համազգեստին փշաւոր
 դարդերէն կեղեգուելուն ուրախութիւնը ունեցաւ :
 — Գունդիդ հետ ձիո՞վ կը ճամբորդես, հարցուց
 օրիորդ ժիլնօրման :
 — Զէ՛, մօրաքոյր: Փափաքեցայ ձեզի տեսնել, և
 ասօր համար մասնաւոր երաման առի : Զիադարձանը
 երիվարս կը տանի . ես ուղեկառքով կ'երթամ : Աղէկ
 միտքւ ինկաւ, կ'ուզեմ բան մը հարցնել ձեզ :
 — Ի՞նչ :
 — Մօրաքեռորդիս Մարիուս Բօնմէրսի եւս ճամ-
 բորդութիւն կ'ընէ եղեր, այնպէս չէ :

— Ուրկէ՞ զիտես, ըստա մօրաքոյրը յանկարծ և
 ստատկապէս հետաքրքրութիւնը շարժելով :
 — Երբ հոս եկայ, գացի ուղեկառքին մէջ տեղ մը
 բռնելու ինծի համար :
 — Ե՛, ե՞տքը :
 — Ուղեւոր մը արդէն եկած և ուղեկառքին վրան
 տեղ մը բռնած էր : Թուղթին վրայ անոր անունը կար-
 դացի :
 — Ի՞նչ անուն :
 — Մարիուս Բօնմէրսի :
 — Մրիկա՞ն, աղաղակեց մօրաքոյրը : Ա՛ն, մօրա-
 քեռորդիդ քեզի պէս խելքը գլուխը տղայ մը չէ : Գի-
 շերը ուղեկառքին մէջ մնա'լ :
 — Ինծի պէս :
 — Բայց դու պարտաւորութեան համար կը մնաս,
 մինչդեռ նա անառակութեան համար ,
 — Վա՛յ լակոտ վա՛յ, ըստա Թէօտիւլ :
 Հոս օրիորդ ժիլնօրման երեւելի դէպք մը ունեցաւ .
 այսինքն գաղափար մը ծնաւ մտքին մէջ : Եթէ էրիկ
 մարդ մը ըլլար, թերեւս ձեռներով ճակատը զարնէր :
 Յանկարծ ըստա Թէօտիւլին :
 — Գիտե՞ս որ Մարիուս չճանչնար քեզի :
 — Ոչ, ես տեսայ զինքը բայց ինքը ծանրէն քա-
 շելով չզիջաւ զիս նշմարելու :
 — Հաել է թէ հիմայ միատեղ պիտի ճամբորդէք :
 — Ան ուղեկառքին վրայ, իսկ ես ներսու :
 — Ուր պիտի երթայ այդ ուղեկառքը :
 — Անտըլիս :
 — Հսել է թէ Մարիուս հօն պիտի երթայ :
 Եթէ ինծի պէս ճամբան կանգ չս ոնէ : Ես Վէրնօն
 պիտի իջնեմ ուրիշ կառք մը մտնելու և կայլեօն եր-
 թալու համար : Մարիուսի ուղեգիծը բոլորովին անձա-
 նօթ է ինձ :

— Մարիուս, ի՞նչ խորդ անուն: Ի՞նչ խելքավ Մարիուս անունը տուեր են անոր: Գէթ դու Թէօտիւլ կ'անուանիս:

— Աւելի կը փափաքէի Ալֆէրտ անուանիլ, ըստ պաշտօնատարը:

— Մտիկ ըրէ՛, Թէօտիւլ:

— Ականջս քեզի է, մօրաքոյր իմ:

— Ուշադրութիւն ըրէ՛:

— Խելքս քեզի է:

— Պատրաստ ես:

— Ոյո՛:

— Լաւ. Մարիուս մերթ ընդ մերթ կը տարակայի:

— Հէ՛, հէ՛:

— Կը ճամբորդէ:

— Հա՛, հա՛:

— Դիշերը գուրսը կ'անցունէ:

— Օ՛, օ՛:

— Կ'ուզէինք հասկնալ թէ ի՞նչ կայ ասոր տակը:

— Կնիկ մը, պատասխանեց Թէօտիւլ փորձառու մօրդու մը հանդարտութեամբ, և ի նշան ստուգութեան քթին տակէն խնդալով, կրկնեց.

— Պղտիկ աղջիկ մը:

— Յայտնի է, պօռաց մօրաքոյրն որ կարծեց իւէ Պ. Ժիլնօրմանն էր խօսողը, և որ զգաց թէ անդիմադրապէս պարզուեցաւ իր համոզումն այս պղտիկ աղջիկ խօսքէն, զոր զրեթէ միեւնոյն կերպով շեշտած էին հաւեղբայրը և թոսնորդին: Օրիորդ Ժիլնօրման կրկնեց.

— Շնորհք մը ըրէ մեզ. նայէ՛ փոքր ինչ թէ ուր կ'երթայ և ի՞նչ կ'ընէ Մարիուս: Դիւրին բան մըն է ոյս քեզի համար վասն զի այն չճանչնար քեզի: Բանի որ աղջիկ մը կայ բանին մէջ, աշխատէ՛ աղջիկը տես-

նելու և գրէ՝ մեզ եղելութիւնը, որ զուարձութիւն պիտի տայ հաւին:

Թէօտիւլ այս տեսակ լրտեսութեան ամենեւին ծայրայեղ ախորժակ մը չունէր, բայց տասը լուիծէն շատ յուզուած էր և կը կարծէր թէ կրնար շարունակսւթիւն ունենալ պարզեւը: Ուստի ընդունեցաւ յանձնարարութիւնը և ըստ: — Պատրաստ եմ ձեր դամբը կատարելու, մօրաքոյր իմ:

Եւ մեկուսի շարունակեց.

Ահա տասնինգ մը հղայ:

Օրիորդ Ժիլնօրման Թէօտիւլին փարեցաւ, ապա ըստ:

— Դո՛ւ, Թէօ՛տիւլ, դու այսպիսի յախուռն անմտութիւններ չես ըներ: Դո՛ւ զինուորական հրահանգին կը հնազանդիս, մեծիդ հրամանին զերին ես, պարտաւորութիւնդ ճանչցող և խոճամիտ մարդ մ'ես, և անշուշտ ընտանիքէդ չպիտի հեռանայիր վարնոց աղջիկի մը հետ տեսնուելու համար:

Նիզակաւորն ի նշան գոհունակութեան ձեւ մը բրաւ գէմքովը՝ ուղղասիրութեանը նկատմամբ գովեստ լոսղ Փարթուշի մը պէս:

Այն օրը յօրում այս որամտխօսութիւնը տեղի ունեցած էր, գիշերուան գէմ Մարիուս ուղեկառը մտաւ առանց կասկածելու թէ զիտող մը պիտի ունենար: Իսկ զիտողին առաջին գործն եղաւ քննանալ: Կատարեալ և անրնդհատ քուն մը քաշեց: Արկոսը մինչեւ առաւօտ նորդաց:

Երբ լուսցաւ, կառավարը պօռաց.

— Վերնօնն եկանք, Վէրնօնի կայանը հասանք, Վէրնօնի համբորդները թող ելլեն:

Տեղակալ Թէօտիւլ արթնցաւ:

— Լաւ, մը մաց Թէօտիւլ որ քունը դեռ գլուխն էր, հոս պիտի իջնեմ:

Յետոյ երբ յիշողութիւնը աստիճանաբար մաքրը-
ուեցաւ զարթումին ազդումովը, միտքը բերաւ մօրա-
գոյրը, տասը լուիժին և Մարփուսի ընթացքին և շար-
ժումներուն վրայ տեղեկութիւն տալու պաշտօն ունե-
նալը: Այն ատեն սկսաւ խնդալ:

— Դուքէ ա'լ կառքին մէջ չէ, ըսաւ միտքէն, իր
համազգեստին բաճկոնակը կոճկելով: Հարկաւ Բուտ-
սիի կայանը կանգ առած է. թերեւս թրիէլի կայանը.
Կթէ Մէլուան իջած չէ, Մանթ իջած ըլլալու է, ուրիշ է
եթէ Թօշպուազ իջած է կամ մինչև Բասի գացած է
կվրէօ ուղղելու համար ձախ կողմը կամ Լարօշ-Կիւյ-
եօն երթալու համար աջ կողմը դառնալու ընտրու-
թեամբ: Ետեւէն վազէ', մօրաքոյր: Ի՞նչ տեսայ որ
ի՞նչ գրեմ հիմայ այս բարեսիրտ պառաւին:

Թէօտիւլ նոյն պահուն կառքին պատուհանէն սկ
բանթալօն մը տեսաւ որ ուղեկառքին վերէն կ'իջնէր:

— Մարփօւսն է արգեօք, ըսաւ տեղակալը:

Իջնողը Մարփուսն էր:

Կառքին քով, ձիերուն և կառապաններուն հետ
խառնուած գիւղացի աղջիկ մը կար որ ձամբորդներուն
ծաղիկ կը ցուցնէր. Ծաղիկ առէք ձեր տիկիններուն
համար, կը պոռար աղջիկը:

Մարփուս ծաղկավաճառին մօտեցաւ և անոր կո-
ղովին ամենագեղեցիկ ծաղիկները գնեց:

— Ա'լ հիմա հետաքրքրութիւն եկաւ վրաս, ը-
սաւ Թէօտիւլ, կառքէն վար ցատկելով: Ո՞ր շուտիկին
պիտի տանի արգեօք այն ծաղիկները: Ասանկ գեղեցիկ
փունջ մը խիստ գեղեցիկ կնոջ մը համար կ'առնուի:
Կ'ուղեմ տեսնել այն կինը:

Եւ ա'լ հիմա չէ թէ հրամանը կատարելու, այլ իր
հետաքրքրութիւնը յագեցնելու համար սկսաւ Մարփ-
ուսին ետեւէն երթալ այն շուներուն պէս որոնք իրենց
համար կ'որսան:

Մարփուս ամենեւին ուշադրութիւն չէր ըներ Թէօ-
տիւլին: Ուղեկառքէն վայելչագեղ կիներ կ'իջնէին.
բայց Մարփուս չնայեցաւ անոնց: Կարծես թէ բան մը
չէր տեսներ իր բալորտիքը:

— Սիրահա՞ր է արգեօք, մտածեց Թէօտիւլ:

Մարփուս դէպի եկեղեցին ուղղուեցաւ:

— Շատ լաւ, ըսաւ Թէօտիւլ իւրովի: Եկեղեցի՝
կ'երթայ. ըսածս է: Քիչ մը ժամերգութեամբ համեմ-
ուած ժամադրութիւնները լաւագոյն են: Աստուծոյ
վրայէն անցնող թագուն նայուածքի մը պէս անող բան
մը չկրնար ըլլալ:

Մարփուս երբ եկեղեցի հասաւ, ներս չմտաւ, և
դէպի աւագ խորանին ետեւի կողմը դարձաւ: Գմբե-
թին մոյթերէն մէկուն անկիւնը երթալով աներենոյթ
եղաւ:

— Ժամադրութիւնը դուրսն է, ըսաւ Թէօտիւլ:
Աղջիկը տեսնենք:

Եւ կօշիկներուն ծայրովը կոխելով կոխելով յառա-
ջացաւ դէպի այն անկիւնը ուրկէ դարձած էր Մարփ-
ուս:

Թէօտիւլ երբ անկիւնին քով հասաւ, շուարելով
կանգ առաւ:

Մարփուս՝ ճակատը ձեռքերուն մէջ առնելով՝ ծըն-
րադրած էր գերեզմանի մը վրայ խոտերուն մէջ: Իր
փունջը քակելով այս գերեզմանին վրայ սփռած էր:
Գերեզմանին ծայրը, ուռոյցի մը քով որ գլուխին կող-
մը կը ցուցնէր, սեւ փայտէ խաչ մը կար, խաչին վրայ
ալ սպիտակ տառերով այս անունը. ԳՆԴԱՊԵՏ ՊԱՐՈՒ-
ԲՈՆ-ՄԵՐՄԱՆ: Մարփուսի հեծկլտանքը կը լսուէր:

Աղջիկը գերեզման մըն էր:

Գ Լ Ո Ւ Խ .

Կ ՐԱՆԻ Ի Դ Ի Ն Գ Է Մ Մ Ա Ր Մ Ա Ր Ի Ո Ւ

Մարիուս՝ առաջին անգամ Բարիզէն մեկնելով ահա հոն եկած էր։ Հոն կուգար ամէն անգամ որ Պ. Ժինօրման կ'ըսէր։ Գիշերը դուրսը կ'անցունէ։

Տեղակալ Թէօտիւլ բոլորովին խռովեցաւ երբ յանկարծ տեսաւ Մարիուսին գերեզմանի մը հետ տեսութիւն ընելը, անախորժ և տարօրինակ զգայութիւն մը կրեց զօր չէր կրնար յաւ ըսրոնել։ Կրկին յարգանք մը կ'զգար Թէօտիւլ յարգանք գերեզմանի մը նկատմամբ, յարգանք նաև գնդապետի մը նկատմամբ։ Ետ քաշ ուեցաւ Մարիուսը մինակ թողլով գերեզմանատան մէջ. զինւորական հրահանգի ձև մը ունեցաւ այս նահանջը Մահը մեծ ուսազիրներով երեցաւ Թէօտիւլին, որ յար ական ձեռվ բարեւեց զայն։ Չէր գիտեր թէ ի՞նչ գրէ մօրաքրօջը, ուստի որոշեց բան մը չգրել. և հաւանական է թէ Մարիուսի սիրային յարաբերութեանց մասին Թէօտիւլի տեսած բանէն հետեւութիւն մը չպիտի ելլեր, եթէ Վէճնօնի տեսարանը գրեթէ անմիջապէս Բարիզի մէջ տեսակ մը հակադարձ հարուած չւունենար այն խորհրդաւոր կարգադրութեանց մէկուն համեմատ որոնք ստէպ կ'երեւան բաղդին մէջ։

Մարիուս երրորդ օրը առտոն խիստ կանուխ Վէրնօնէն վերադարձաւ, մեծ հօրը տունը իջաւ, և որովհետեւ երկու գիշեր ուղեկառքին մէջ մնալով յոդնած էր, ժամ մը ծովի բաղնիքը մնալու և իր տքնութեան

յոդնութիւնը փարատելու հարկը զգալով, իսկոյն իր սենեակը ելաւ, անմիջապէս հանեց վրայէն ուղեւորութեան թիկնոցը և վիզէն կախուած սև ժապաւէնը, և ելաւ բաղնիք զնաց։ Պ. Ժինօրման որ ամէն քաջառողջ ծերերու պէս կանուխ ելած էր, Մարիուսին գալը լսած, և ծերունական սրունքներովը կրցածին չափ չուտով շտապտած էր տունին վերերուն ստնդուզէն ելնելու և Մարիուսին սենեակը երթալու՝ որպէսզի զայն սղջագուրէ, հարցուփորձ ընէ և ուրկէ եկած ըլլալը քիչ մը զիտնալ։

Բայց երիտասարդը ոթսունամեայ ծերին վեր ելնելու ժամանակ չձգելով վար իջած էր, և Ժինօրման երբ վերնայարկը մտաւ, Մարիուս արդէն զացած էր.

Անկողինը աւրուած չէր. թիկնոցն ու սև ժապտէնը անկողինին վրայ դրուած էին անկասկած։

—Այս աւելի աղէկ է, ըստ Պ. Ժինօրման։

Պահ մը ետք սրահը մտաւ ուր օրիորդ Ժիլնօրյան արդէն նստած էր և իր կառանիւները կը յօրինէր լաթի մը վրայ։

Ժիլնօրյանի մուտքը յաղթական էր։

Մէկ ձեռքով թիկնոցը և միւսով վիզի ժապաւէնը բոնած էր. և կը պոռար։

—Յաղթութիւն, հիմա գաղտնիքը պիտի հասկրնանք. հիմա ամէն բան տեղն ի տեղ պիտի զիտնանք. հիմա ա'լ մեր սմբեզուկին անառակութիւնները պիտի շօշափենք. ահա զէպին մէջ ենք։ Պատկերը քովս է։

Իրօք ժապաւէնէն սև կաշիէ տուփ մը կախուած էր որ մեծ շքադրամի մը կը նմանէր բաւական։

Ծերունին տուփը առաւ առանց բանալու, քանի մը բոպէ նախեցաւ համակուիլ զգալով այն հեշտութեամբ. զմայլումով և բարկութեամբ որով կը համակուի խեղճ անօթի մը երբ իրեն չվերաբերող սքանչելի կերակուրի մը քթին տակէն անցնիւր կը տեսնէ։

— Վասն զի տարակոյս չկայ թէ պատկեր մը կայ
ասոր մէջ : Այս սրտին վրայ կը պահուի գորովալի
սիրով : Ապօ՞ւշ են, ի՞նչ են : Թերեւս այնպիսի վարնոց
բող մըն է որմէ մարդ զզուանօք կը սոսկայ : Հիմակ-
ուան երիտասարդները շատ յոռի ճաշակ ունին :

— Տեսնենք, հայր իմ, ըստ պառաւ աղջիկը :

Զսպանակի մը վրան կոխուելով տուփը կը բաց-
ուէք : Տուփին մէջ ուրիշ բան չփառն, եթէ ոչ ուշադրու-
թեամբ ծալլուած թուղթ մը :

— Ամջիկին տղային, ըստ Ժիլնօրման քահ քահ
խնդալով : Գիտեմ ի՞նչ ըլլալը : Սիրագիր մըն է անշուշտ :

— Ա՞հ, կարդանք ուրեմն, պոոաց մօրաքոյրը :

Եւ ակնոցը գրաւ, Բացին թուղթը և յետագայ
տողերը կարդացին .

«— Զաւակիս համար . Կայսրը պարոնութեան տիտ-
ղոս տուաւ ինձի Վաթէրլօյի պատեմազմի դաշտին վրայ :
Քանի որ Վերահաստատութիւնը չուզեր ճանչնալ իմ
այս տիտղոսը զոր արիւնս թափելով առած եմ, զաւա-
կըս պիտի առնէ կրէ զայն : Աւելորդ է ըսել թէ ան պար-
տաւոր է այս տետղոսին արժանի վարմունք ունենալ : »

Անկարելի է ըսել թէ ինչ զգացին հայր և աղջիկ :
Կարծես թէ մեռելի գլուխի մը շունչը սառեցուցած էր
զանոնք : Բան մը չըսին իրարու : Միայն թէ Պ. Ժիլնօր-
ման ցած ձայնով և ինքնիրեն խօսելու պէս ըստ :

— Այն սուսերածիդին գիրն է այս :

Մօրաքոյրը թուղթը քննեց, ամէն կողմը դարձուց,
նայեցաւ, յետոյ տուփին մէջ դրաւ :

Նոյն պահուն թիկնոցին գրանէն կապոյտ թուղթի
մէջ պլուած քսուակուսի, երկայն և պղտիկ ծրար մը
ինկաւ : Օրիորդ Ժիլնօրման ծրարը գետնէն առաւ, և
կապոյտ թուղթը բացաւ : Մրարին մէջ եղած Մարիու-
սի հարիւր այցատումն էր : Մէկը Պ. Ժիլնօրմանին
տուաւ որ կարդաց . Մարիուս Բոնմերի, Պարոն :

Մերունին զանգակը նաչեցուց . Նիգոլէթ եկաւ, Պ.
Ժիլնօրման ժապաւէնը, տուփը և թիկնոցը առաւ, և ա-
մէնն ալ գէպի սրահին մէջտեղը նետելով, ըստ :

— Տե՛ղը տար սա քուրջերը :

Ճիշտ ժամ մը անցաւ ամենախորին լութեամբ:
Մերն ու պառաւը կռնակի տալով նստած էին, և իւ-
րաքանչիւրը թերես միեւնոյն բանը կը մտածէր : Երբ
լրացու այս ժամը, Ժիլնօրման մօրաքոյրը ըստ :

— Աղւո՛ր բան :

Քանի մը րոպէ ետք Մարիուս տուն դառնալով ե-
րեւցաւ : Սրահին չէմէն ոտքը ներս չդրած նշմարեց իր
մեծ հայրը որ այցետումսերէն մէկը ձեռքը բռնած էր
և որ Մարիուսը տեսնելով աղաղակեց շնական և հեզ-
նալի իշխանութեան մը կերպարանքով որ անտանելի
բան մըն էր :

— Հա՛, հա՛, հա՛, հիմա պարոն ես եղեր, հա՞:
Կը չնորհաւորեմ պարոնութիւնդ : Ի՞նչ կը նշանակէ
այս :

Մարիուս թեթեւ կարմրուք մը առաւ և պատա-
խանեց .

— Կը նշանակէ թէ հօրս զաւակն եմ :

Պ. Ժիլնօրման ինդալէ դադրեցաւ, և ըստ իրս-
տութեամբ :

Ե՛ս եմ քու հայրդ .

— Իմ հայրս . Կրկնեց Մարիուս աչքերը խոնարհե-
ցնելով և խոժոռ կերպարանքով մը, խոնարհ և քաջա-
զուն մարդ մըն էր որ փառաւ որպապէո ծառայեց հան-
քապետութեան և ֆրանսայի, որ երեւելի հանդիսացաւ
մարդոց մինչեւ հիմայ ըրած պատմութեանց ամենէն
մեծին մէջ, որ քսանըկինդ տարի բանակատե-
ղիները ապրեցաւ՝ ցորեկը ոռոմբերու և գնդակներու,
պիշերն ալ ձիւնի, տիղմի և անձրեւի տակ մնալով . որ

երկու զրօշ առաւ . որ քնան վերք ընդունեցաւ , որ մոսցուած և լքուած մեռաւ , և որու միակ յանցանքը եղած է սաստիկ սիրելը երկու ապերախտ . այսինքն իր հայրենիքը և զիս :

Պ. Ժիլնօրմանի համբերութիւնը հատաւ երբ լսեց այս խօսքերը : Իսկ Հանրապետութիւն բառը լսելով կանգնեցաւ , կամ լաւ եւս է ըսել ոտքի վրայ ելաւ : Մարփուսի արտաքերած խօսքերէն ամէն մէկը ծերունիք արքայականին երեսին վրայ այն աղդեցութիւնը ունեցած էր զոր դարբնոցի մը փուքը կ'ունենայ երբ հրակէզ խարոյիք մը վրայ կը փէտ : Պ. Ժիլնօրմանի նսեմ գէմքը հետղնետէ կարմրեցաւ , շառագունեցաւ և հուսկ յիտոյ կրակ դարձաւ :

—Մարփուս , պօուաց Պ. Ժիլնօրման : Գարշելի՛ տըզ . չեմ զիտեր թէ ի՞նչ էր հայրդ , և ոչ ալ կ'ուզեմ զիտնալ . ոչ տեղեկութիւն ունիմ և ոչ ալ բան մը զիտեմ , նայց զիտեմ թէ ատոնք ամէնքն ալ թշուառական մարդիկ էին . ամէնքն ալ սրիկաներ . մարդասպաններ , արիւնուշտ յեղափոխականներ , գողեր էին . ամէնքը , կը կրկնեմ թէ ամէնքն ալ . անսնց և ոչ մին կը ճանչնամ . նորէն կը կրկնեմ թէ ամէնքն ալ այս տեսակ մարդիկ էին , լ-եցի՞ր Մարփուս : Դուն ալ հողաթափիս պարոն մըն ես . անսնց ամէնքն ալ հուզկահարներ էին որոնք Թօպէսրիէրին ծառայեցին . ամէնքն ալ աւատակներ էին որոնք Պու-օ-նաբարդին ծառայեցին , ամէնքն ալ մատնիչներ էին , որոնք իրենց օրինաւոր թագաւորը մատնեցին . կրկն և կրկն անդամ մատնեցին , ամէնքն ալ վատեր էին որոնք վաթէրլուի պատերազմին մէջ փախան թրուսիցւոց և Անգլիացւոց առջեւէն : Ահա այս է իմ զիտցած : Եթէ պառոն հայրդ ալ առնցմէ մէկն է , չզիտեմ , բայց եթէ նաև ըլլայ , հողս անզամէ է , հրամմէ նայիմ , պարոն :

Հիմա կտրգր Մարփուսին եկած էր խարոյկ մը դառնալու և Պ. Ժիլնօրմանին՝ փուք մը ըլլալու : Մարփուս մարմնովին կը սարսուար . չզիտէր թէ ինչ կ'ըլլար . զլուխը կրակ դարձած էր : Կը նմանէր քանայի մը որ իր պատարազի նշխարներուն դուրս նետուիլը կը տեսնէ , ֆաքիրի մը որ իր կուռքին վրայ անցորդի մը թուքնելը կը տեսնէ : Անկ սրելի էր որ իր առջեւ այսպիսի բաներ ըսուած ըլլային անպատճի : Բայց ի՞նչ կրնար ընել : Հայրը իր առջեւ ոտքի տակ առնուած և կոխկրտուած էր . բայց ո՞վ էր կոխկրտուած . իր մեծ հայրը : Մի՞թէ կարելի էր մէկուն վրէդը . լուծել առանց միւսը թշնամանելու : Անկարելի է նախատել իր մած հայրը . բայց նոյնպէս անկարելի էր իր հօրը վրէժը չառնել : Մէկ կողմը նուկրական գերեզման մը , միւս կողմի ալ սպիտակ մազնիր կային : Բանի մը վայրկեան այլայլեցաւ և երերաց՝ մատէս այս գաղափարներու փոթորիկով գրաւուելով . յետոյ աչքերը վեր վերցուց , իր մեծ հօրը նայեցաւ ակնապիշ և որոտալիր ձայնով մը պոռաց .

— զորնչին Պուրպօնները , և այն Լուի Ժիլ . ըսուած գէր խոզը :

Լուի Ժիլ . չորս տարիէ ի վեր մեռած էր , բայց Մարփուսի համար հոգ չէր :

Ծերունին կասկարմիր ըլլալէ դադրելով յանկարծ մազերէն աւելի ճերմկցաւ : Դարձաւ դէպի Պ. Տը Պէրի վու գուքսին կիս սրճանը որ բուխերիկին վրայ էր և տեսակ մը տարօրինակ վսեմութեամբ շատ ակնածական բարեւ . մը տուաւ կիսարձանին : Յետոյ յամբարար և լուելեան երկու անգամ բուխերիկին դէպի պատուհան և պատուհանէն դէպի ի բուխերիկը գնաց եկաւ սրահին մէկ ծայրէն միւսը երթալով և քալող քարէ արձանի մը պէտ տախտակամածը չառաչեցնելով : Եր-

Կրորդ անգամին իր աղջկանը մօտեցաւ որ պառաւ մաքի մը պէս շուարելով մտիկ կ'ընէր այս ընդհարումը, և գրեթէ հանդարտ ժպիտով մը ժպտելով ըստ անոր.

— Պարոնին պէս Պարոն մը և ինծի պէս քաղքենի մը միենոյն յարկին տակ չեն կրնար ընակիլ:

Յանկարծ կանզնեցաւ, տժգոյն, դողդոջուն. սոսկալի կերպարանք մը, և ճակատն ալ բարկութեան ահարկու ճառագայթումէն վսեմութիւն մը առաւ. և առ թեւերը դէպի ի Մարիուս տարածելով, պոռաց.

— Կորի՛ր, զնա:

Մարիուս զնաց տունէն:

Հետեւեալ օրը Պ. Ժիլնօրման իր աղջկանը ըստաւ.

— Վեց ամիսը անգամ մը այս արիւնարբուին երեսուն լուիծի դրկեցէք դուք, և ա՛լ իր խօսքը մի՛ ընէք իմ առջեւս:

Պ. Ժիլնօրման տակաւին իր բարկութիւնը կատարելապէս առած չըլլալով. և ինչպէս առնելը չզիտնալով, փոխանակ դու ըսելու՝ երնք ամիս շարունակ դուք ըսելով խօսեցաւ իր աղջկանը հետ:

Մարիուս ա՛լ սրտմտութեամբ մեկնած էր տունէն: Պարագայ մը զոր գէտք է, ըսել, ա՛լ աւելի գրգռած էր անոր զայրոյթը:

Միշտ կան պղտիկ աղէտներ որոնք ընտանեկան տրամներուն հետ կը խառնուին: Ասով արտօւնչները կ'աւելնան, թէե իրապէս անիրաւութիւնները շատցած չըլլայ: Նիգոլէթ՝ իր տիրոջ հրամանին համեմատ Մարիուսի թիկնոցը և միւս բաները աճապարանքով տեղը տանելու ժամանակ առանց նշմարելու հաւանականաբար վերնայարկերուն մթին սանդուղին վրայ ձգած էր սե կաշիէ տուփը որու մէջն էր գնդապետին գրած թուղթը: Ոչ այն տունը և ոչ ալ թուղթը գտնուեցան:

Մարիուս համոզուեցաւ թէ պարոն Ժիլնօրման, — այս օրէն սկսելով ա՛լ ուրիշ անուն չտուաւ անոր. — Կրակը նետած էր օիր հօրը կտակը»: Գոց սորված էր գնդապետին զրած քանի մը տողերը, հետեւաբար բան մը կորսնցուցած չէր թուղթը կորսնցնելովը: Բայց թուղթը, գիրը, այն նուիրական մասունքը նոյն իսկ իր հոգին կը կազմէին: Ի՞նչ եղած էին արդեօք:

Մարիուս ձգած զայցած էր առանց ըսելու թէ ո՛ւր կ'երթայ: հետը ունեցածը երեսուն ֆրանք. Ժամացոյց մը և իր գիշերային պայուսակին մէջ քանի մը զգեստ էին:

Հրապարակի կառք մը մտած և զայն ժամի վրայ վարձելով դէպի լատինական թաղը ուղղած էր՝ ինքնքինքը բաղդին յանձնելով:

Ի՞նչ պիտի ըլլար Մարիուսին վիճակը:



Այս իրողութիւնը հազարումէկ տեղատութիւններով ի առնուած ծովային մակընթացութեան մը կը նմանէր. տեղատութիւններու յատկութիւնն է խառնուրդներ կազմել. ահա այս պատճառաւ գաղափարներու խիստ տարածէպ խառնուրդներ կային. Նարուէոն ու միանգամայն աղատութիւնը կը պաշտուէին: Մենք հոս պատմութիւն մը կը զրենք: Այն ժամանակի կրկներեւոյթներն էին անոնք: Կարծիքները գանազան ձեւեր կ'ընդունին: Վոլթերեան արքայականութիւնը. — տարօրինակ զանազանութիւն. — ո՛չ նուազ զարմանալի զոգակիր մը ունեցաւ, որ է ածնաբարդեան աղատասիրութիւնը:

Ուրիշ միտքերու խումբեր ալ կային որոնք աւելի երեւելի էին: Ասոնք սկզբունքը կը քննէին, իրաւունքին կը յարէին: Բացարձակը կը սիրէին եռանդագին, և անհուն գործադրութիւններ կ'ընդունմարէին: Միտքերը բուն իսկ բացարձակին անաշառութեամբը դէպի երկինք կը մղուին և անսահմանութեան մէջ կը ծփանչերազին ծնունդ տալու համար վարդապետութիւնը միայն բացարձակին այս յատկութիւնը ունի. և ազագային ծնունդ տալու համար երազը միայն վարդապետութեան այս յատկութիւնը ունի: Ինչ որ այսօր իւթօփի է վազը միս և ուկր է:

Յառաջադէմ կարծիքները կրկին յատակներ ունէին: Գաղանիքի սկզբնաւորութիւն մը կը սպառնար « հաստատեալ բարեկարգութեան», որ կասկածելի էր և լուելեայն չարանիւթ: Յեղափոխութեան և մենամեծ նշան է այս: Իշխանութեան թաղուն դիտաւորութիւնը խրամին մէջ ժողովուրդին թագուն դիտաւորութեան կը հանդիսի: Ազստամբութեանց թիսումը պետական հարուածներու նախապատրաստութեան դէմ պատասխան կուտայ:

ԵՐԻՈՐԴ ԳԻՐՔ

ԱՊԵՍԵՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

ԳԼՈՒԽ Ա.

ԽՈՒՄԲ ԱՅ ՔԻՉ ՄՆԱՅ ՊԱՏՄԱԿՈՆ ՊՐՏԻ ՌԱԼԻ

Այն ժամանակները որոնք առերեւոյթս անտարբեր կ'երեւային, ամէն կողմ յեղափօխտական սարսուռ մը կը տարսծուէր անորոշապէս: Օդին մէջ շոմչեր կային ուրոնք 89ի և 92ի անդամնդներէն վերագարձեր էին: Երիտասարդութիւնը թող ներուի մեզ ըսել թէ փետուր կը փոփօմէր: Մարդիկ զրեթէ անդիտակցաբար նոր կերպարանք կառնէին նոյն իսկ ժամանակին շարժումէն: Ժամացոյցի երեսին վրայ քալող սլաքը հոգիներու մէջ եւս կը քալէ: Իւրաքանչիւր ոք դէպի առաջ կ'առնէր իր առնելիք քայլը: Արքայականները աղատական, աղատականներն ալ հանրիշիանական կ'ըլլային:

Թրանսայի մէջ տակաւին չկար գերժանական թուկըն
— Պունա (դաշնաւորութիւն առաջինութեան) և խտա .
լական գարպօնարութեան պէս ընդտրձակ ստորեկրեայ
ընկերութիւններ . բայց հոն մթին խոռոչներ կային
որոնք ճիւղեր ունէին : Լագուկուրտ ըսուած ընկերու-
թիւնը էքսի մէջ կը ծրագրուէր . Բարիզի մէջ ալ այս
տեսակ ընկերութիւններ կային որոնց մէկն էր ապկ-
սիի (Սյրէնգիմ) Բարեկամներու ընկերութիւնը :

Ի՞նչ էին այս Ապկսիի Բարեկամները . — Ընկերու-
թիւն մը որու առերեւոյթ նպատակն էր մանկանց դաս-
տիարակութիւնը, իսկ երական նպատակն էր մարդերու
վերականգնումը : Ուզողը ապկսին բարեկամ կը դաւա-
նէր ինքինքը . ապկսին, (անկեալ) ժողովուրդն էր :
Իր բարեկամները կ'ուզէին կանգնել զայն : Այս բառա-
խաղին վրայ (ապկսէ Ֆրանսերէնի մէջ մէկ բառ կազ-
մելով նաեւ ինկած, ևկարացած կը նշանակէ) խնդալը
ներելի չէ : Քաղաքական իրերու մէջ բառախաղները
երբեմն կարեւորութիւն ունին . մեր այս ըսածին կրնան
վկայ ըլլալ այն այլ և այլ բառախաղները որոնք պատ-
մութեան մէջ կը յիշուին, Նարսէսի, Պարպէրինիի,
Սուրբ Փետրոփ, և այլն վրայօք :

Ապկսիի բարեկամները այնքան շատ չէին : Սազմ-
նային վիճակի մէջ գաղտնի ընկերութիւն մը, կրնա-
յինք ըսել իսկ թէ միաբանութիւն մը կը կազմէին, եւ
թէ կողմնացութիւն մը կարենար գիւցազուններու
խումբ մը դառնալ : Բարիզի մէջ երկու տեղ կը գու-
մարուէին անոնք . մէկը Հալի զով Գօրինը անուն կա-
պելան էր որու վրայ ետքէն պիտի խօսինք . միւսն էր
Բանթէօնի քով Սէն-Միշէլի հրապարակին լը Գաֆէ
Միւզէն անուն պզտիկ սրճարանը որ հիմա քանդուած
է : Այս ժամանական տեղերուն առջինը բանուրնե-
րուն, երկրորդն ալ ուսանողներուն մօտ էր:

Ապկսիի բարեկամները սովորաբար Միւզէն սրճա-
րանին ետեւը սրանի մը մէջ ժողով կը կազմէին : Այս-
սրանը՝ ուրկէ մինչեւ սրճարանը ելլող խիստ երկայն և
նեղ անցք մը կար երկու պատուհան, դուռ մը և Տէ
կրէ պղտիկ փողոցին վրայ թագուն սանդուխ մը ունէր .
Սրահին մէջ կը ծիւէին, կը խմէին, կը խաղային կը
խնդային : Բարձր ձայնով ամէն բանի, իսկ ցած ձայ-
նով ուրիշ բանի վրայ կը խօսէին : Պատին վրայ Հան-
րապետութեան ժամանակի Ֆրանսային աշխարհագրա-
կան հին քարտէս մը կար կախուած . ոստիկանութեան
դործակալի մը հոտոտելիքը գրգռելու բաւող նշան մըն
էր այս :

Ապկսիի բարեկամներուն մեծագոյն մասը ուսանող-
ներէ կը բ. զկանար, և քանի մը բանւորներու հետ մը-
տերմական լարաբերութիւն ունէր : Գլխաւորները, ո-
րոնք քիչ մը պատմութեան կը վերաբերին, Անժօլրա,
Գօմպլֆէր, Ժան Բրուլիէր, Ֆէյի, Գուրֆէյրագ, Պա-
հօրէլ, Լէկլը, Ժօլի և Կրանթէր կ'անուանուէին :

Այս երիտասարդները այնպիսի սերտ բարեկամու-
թեամբ մը կապուած էին որ տեսակ մը ընտանիք կը
կազմէին : Լէկլէր ի զատ ամէնքն ալ հարաւարնակ
էին :

Այս խումբը նշանաւոր էր : Հիմա անյայտ եղաւ
այն անհրեսոյթ անդունդներուն մէջ որոնք մեր ետեւն
են, Այս տամին այն կէտին ուր հասանք, թերեւս ա-
նօդուտ չէ այս երիտասարդներու վրայ տեղիկութիւն
մը տալ՝ անոնց սգալի գիպքի մը մթութեան մէջ խո-
րասուզուիլը տեսնուելէն առաջ :

Միւածին և հարուստ երիտասարդ մըն էր Անժօլ-
րան, որուն անունը ամէնէն առաջ դրինք, ետքէն պիտի-
հասկցուի թէ ինչու նախադասեցինք անոր անունը :
Անժօլրա սոսկալի ըլլալու կարող սիրուն երիտա-

սարդ մըն էր. հրեշտակի պէս գեղանձն էր: Անժինօ-
փւս մըն էր և անոր պէս խստաբարոյ: Ով որ անոր
նայուածքին խոհուն ցոլումը տեսնէր, պիտի կտրծէր
թէ նախորդ կեանքի մը մէջ արդէն յեղափոխութեան
խորհուրդները սորված է ան: Ականատեսի մը պէս յե-
ղափոխութեան աւանդութիւնը ունէր: Մեծ բանին ա-
մէն մանր պարագաները գիտէր: Քանանայապետի և
մարտիկի բնաւորութիւն ունէր. նորահաս երիտուսար-
դի մը այսպիսի բնաւորութիւն ունենալը տարօրինակ
բան մըն է, ժամարար և մարտիկ էր. նախ և առաջ
հանրիշխանութեան զինուոր. նաև տեսլականին քա-
հանան էր ժամանակակից շարժումն վերեւը: Բիրը
խորունկ, արտեւանունքը քիչ մը կարմիր և ստորին
շուրթը ստուար և զիւրաւ անարգու, ճակատն ալ
քարձր էր: Իւչ որ է որիգոնի մը մէջ ընդարձակ եր-
կինքը, կարծես նոյն է երեսի մը վրայ մեծ ճակատը:
Այն քանի մը երիտասարդներու պէս՝ որոնք ներկայ
գարուս սկիզբները և անցեալ գարուն վերջերը կ'ապ-
րէին և որոնք կանոնիկեկ երեւեի հանդիսացած ևն՝
Անժօրա նորատի աղջիկներու պէս ծայրայեղ և առոյզ
երիտասարդութիւն մը ունէր, թէև ժամանակ առ ժա-
մանակ տժգունութիւն կուգար վրան: Արդէն առնու-
թեան հասակը մտած էր, այլ տակաւին պատանիի մը
կը նմանէր: Քսան երկու տարեկան էր, այլ տասնը
եօթը տարեկան կ'երեւար. ծանրաբարոյ էր, և կարծես
չէր գիտեր թէ երկրիս վրայ կին անունով էտկ մը
կայ: Միայն մէկ կիրք ունէր, այսինքն իրաւունքը.
միայն մէկ խորհուրդ ունէր, այսինքն քարընդուր
տապալել: Աւանդէն լեռան վրայ կրնար կրագուն ու
դոնվանսիոնի մէջն ալ Սէն-ժիւսթ ըլլալ: Հազիւ հազ
կը տեսնէր վարդերը, չէր ճանչնար գարունը, և ոչ ալ
թռչուններու դայլալիկը կը լսէր. կվատնէի մերկ վի-

զէն Արիսթօմիթօնի պէս ան ալ թերեւս չպիտի յուզ-
ուէր. ծաղիկները՝ ինչպէս Հարմոսիուսի նոյնպէս և
անոր համար՝ միայն սուրբը պահելու կը ծառայէին:
Ուրախութեանց մէջ խիստ էր: Ուր որ Հանրապետու-
թիւն չկար, հոն Անժօրա ակնկոր կը լսէր զգաստու-
թեամբ: Ազատութեան մարմարին սիրահարն էր ան:
Իր խօսքը խստիւ ներշնչուած էր և օրհներգութեան
մը սարսուոր ունէր: Յանկարծապէջ թեւերը տարածել
գիտէր: Վայ այն կնոջը որ ինքնին պիտի յանդգնէր
պահ մը սիրել զայն: Եթէ Գամպրէի հրապարակին կամ
Սէն Ժան Տը Պովէի փողոցի կրիզէթներէն մէկ՝ անոր
գպրոցէ մը նոր ելնողի նման գէմքը, մանկլաւիկի
կերպարանքը, խարտիշագեղ երկայն յօնքերը, նորածիլ
շուրթները, ընտիր ակռաները տեսնէր՝ և հետեւաբար
եթէ այս, ամէն արշալուսա ան հրապարէն զրդուելով
և իր գեղութիւնը Անժօրայի վրայ փորձել ուզէր, նա
զարմանալի և անոեկի նայուած գով մը յանկարծ պիտի
զուցնէր վիճը և պիտի սորվեցնէր անոր չչփոթել Պո-
մարչէի իդասէր քերովբէն եղեկիէլի ահարկու քերով-
բէին հետ:

Մինչդեռ Անժօրա յեղափոխութեան տրամաբանու-
թիւնը կը ներկայացնէր, Գօմպրֆէր յեղափոխութեան
փիլիսոփայութիւնը կը ներկայացնէր: Յեղափոխու-
թեան տրամաբանութիւնը և փիլիսոփայութիւնը տար-
բերութիւն մը ունին. յեղափոխութեան տրամաբանու-
թիւնը կրնայ պատերազմ հետեւիլ, մինչդեռ փիլիսո-
փայութենէն կրնայ խաղաղութիւնը հետեւիլ:

Գօմպրֆէր Անժօրան կ'ամբողջացնէր և կ'ուղղէր:
Նուազ բարձր և աւելի լայն էր: Կ'ուզէր որ ընդհա-
նուր տեսիլներու լայնատարած սկզբունքները միտքե-
րու մէջ հօսին. ուստի կ'ըսէր. Յեղափոխութիւն. բայց
քաղաքակրթութիւն, և ուղղաձիգ լերան բոլորափը

կապտագոյն ընդարձակ հորիզոնը կը բանար : Այս պատճառու Գօմպըֆէրի ամէն կարծիքները շօշափելի և գործնական բան մը ունէին : Յեղաշրջումը Գօմպըֆէրի հետ աւելի շնչելի էր քան թէ Անժօլրայի հետ : Անժօլրա յիղաշրջումին երկնային իրաւունքը, իսկ Գօմպըֆէր բնական իրաւունքը կ'արտայայտէր : Առաջինը Ռօպէսիէրի կը յարէր, երկրորդը Գօնտէրիէրի կը մատենար : Գօմպըֆէր Անժօլրայէն աւելի կ'ապրէր ամէն մարդերու կեանքովը : Եթէ այս երիտասարդները կարող եղած ըլլային պատմական երեւելի անձերու կարգը մտնել, մէկը արդար մը, իսկ միւսը իմաստուն մը եղած կ'ըլլար : Անժօլրա աւելի առնութիւն, իսկ Գօմպըֆէր աւելի մարդկութիւն ունէր : Մարդ և Այր, ահա այս էր իրօք անոնց փանաքի տարբերութիւնը : Գօմպըֆէր մեղմ էր, ինչպէս Անժօլրա խիստ էր բնական անարատութեամբ : Գօմպըֆէր քաղաքացի բառը կը սիրէր, բայց մարդ բառը նախադաս կը սեպէր : Սպանիացիներուն պէս թերեւս յօժարակամ ըսէր . հօմպըր (մարդ) : Ամէն բան կը կարդար, Պատրոնները կ'երթար, հրապարակային դասախոսութեանց ունկնդրութիւն կ'ընէր միշտ . լոյսին գունալի բեկեկումը կ'ուսանէր Արակօյէն, մեծ հետաքրքրութիւն ունէր դասի մը նկատմամբ ուր Թօփրօյ-Սէնթ-իլէր արտաքին թմբրային շնչերակին և ներքին թմբրային շնչերակին կըրկին գործողութիւնը բացատրած էր, մէկը որ երեսը կը կազմէ, միւսը որ ուղեղը կը կազմէ . հմտութիւն ունէր, գիտութեան կը հետեւէր քայլ առ քայլ, Սէն-Սիմօնը Թուրիէի հետ կը դիմադիմէր, եգիպտական նշանագիրները կը մեկնէր, գտած կոպիճները կը կտրէր, և երկրաբանութեան վրայ կը տրամաբանէր, յիշողութեամբ շերամի թիթեռ մը կ'ուրուազրէր, Աղտաէմիի բառարանին ֆրանսէրէնի սխալները կը դտնէր . Բիւյզէ-

կիւրի և Տըլէօզի դժուարին երկերը կը զննէր, բան մը չէր հաստատեր, և ոչ իսկ հրաշքները, բան մը չէր ուրանար, և ոչ իսկ ոգիները . Մօնիքիօրի կազմուած ամբողջ թիւերը կը թղթատէր և կը մտախոհէր : Կը հաստատէր թէ ապագան վարժապետին ձեռքն է, և կարեւոր խնդիրներու վրայ շատ կը մտածէր : Կ'ուղէր որ ընկերութիւնը անընդհատ աշխատի մտային և բարոյական մակարդակը բարձրացնելու, գիտութիւնը գրամելու, գաղափարները շրջաբերութեան հանելու, երիտասարդներուն միուքը բարգաւաճելու, և կը վախսար որ մէթոսներու արդի աղքատութրւնը, գրական տեսութեան հէջութիւնը, տեսութիւն որու սահմանն է միայն դասական ըսուած երկու կամ երեք դար, պաշտօնական իմաստակներու բանական վարդապետականութիւնը, դպրոցական նախապաշտումները և հին սովորութիւնները վերջապէս արուեստական ոստրանոցներու չնմանեցնեն մեր դպրոցները : Գիտուն, ըստակասէր, ծշդասէր, բազմալեզու, եռանդուն աշխատասէր ու միանգամայն խորհող էր «նաև զնորուկ իրերու նկատմամբ» . կ'ըսէին իր բարեկամները : Կը հաւտար երկաթուղիներուն : Վիշտին բարձումին վիրաբուժական գործողութեանց ժամանակ, մթին սենեակին մէջ պատկերին լուսանկարուելուն, ելեկտրական հեռագրին և օդապարկիկներուն ուղղութեանը :

Մանաւանդ թէ ոչ այնքան կը վախնար այն ամրոցներէն զորս աւելորդապաշտութիւնները, բռնամուլութիւնները և նախապաշտումները ասէն կողմէ շինած են մարդկային սեռի դէմ : Այն մարդերու թիւէն էր որոնք կը հաւտան թէ գիտութիւնը վերջապէս պիտի տիրէ մարդկային սեռի : Անժօլրա պարագլուխ մընէր, Գօմպըֆէր առաջնորդ մը : Մարդ կուզէր մէկուն քով կոսովիլ և միւսին հետ քալել : Ասով ըսել չենք

ուզեր իէ Գօմպըֆէր անկարող էր պատերազմելու .
չէր մերժեր մարմնովին փարիլ խոչընդոտին և ուժգը-
նակի ու սասակապէս յարձակիլ անոր վրայ . բայց ա-
ւելի հաճելի էր իրեն ճշմարտութեանց ուսումով և
գրական օրէնքներու հրապարակով մտրդկային սեռը
իր ճակատագիրներուն հետ յամրապէս համաձայնեցնել .
և երկու ճառագայթներէն մէկը կամ միւսը ընտրելու
համար աւելի լուսավառութեան կը միտէր քան թէ
հրդեհին : Հրդեհ մը տնչուշտ կրնայ արշալոյս մը ար-
տազրել , բայց ինչո՞ւ չսպասել արեւին ծագման : Հրա-
լեռ մը կը լուսաւորէ , բայց արշալոյսը աւելի աղէկ
կը լուսաւորէ : Գօմպըֆէր գեղեցիկին սնարատ ու թե-
րեւո վսեմին փայլատակումէն վեր կը սեպէր : Այս
դորովով և զգօն միտքը կիսովին գոն կ'ըլլար մուխէն
պղտորուած ճառագայթէ մը , բոնաբարութեամբ ստաց-
ուած յառաջդիմութենէ մը , ժողովուրդի մը ուղղապէս
դէպի ճշմարտութիւն գահավիմիլը , 1793ի ամաթիւ մը
կ'ահարեկէր դայն . բայց աւելի նողկալի կ'երեւար ի-
րեն մնայնութիւնը որմէ ապականութեան և մահուան
հոտ կ'առնէր . ամէն ինչ նկատելով աեւլի կը սիրէր
փրփուրը քան թէ գարշահուութիւնը , և հեղեղը կո-
յանոցէն , Նիակարայի ջրվէժն անկումն ալ Մօնֆոդոնի
լճէն նախապատիւ կը բռնէր : Վերջապէս ոչ դադարում
և ոչ ալ աճապարում կ'ուզէր : Մինչեռ իր աղմկասէր
բարեկամները ասպետաբար բացարձակին վրայ հոգի
տալով յեղափոխութեան փառաւոր արկածները կը
պաշտէին և կը հրաւիրէին , Գօմպըֆէրի միտումն էր
թողուլ որ ինքնին կատարուի յառաջդիմութիւնը , լաւ
յառաջդիմութիւնը . թերեւս ցուրտ , այլ անարտա , կա-
նոնական այլ անսագտանելի , հանդարտ այլ անվրդով
առաջդիմութիւնը : Գօմպըֆէր թերեւս ծունրազրէր և
ձեռնամած աղօթէր , որպէս զի ապագան իր բոլոր ան-

մեղութեամբը գայ , և որպէս զի բան մը չվրդովէ ժո-
ղովուրդներու անբաւ և առաքինի բարեշրջումը ; Պէտք
է որ բարութիւնը անենք ըլլայ , կը կրկնէր անդուլ : Եւ
իրօք եթէ յեղափոխութեան վետմութիւնն է ուղղակի
նայիլ ակնախտիզ տեսլականին և հն շանթերու մէջէն
թեւարկել արիւնալի և հրալի ճիրաններով , յառաջա-
դիմութեան գեղեցիւթիւնն ալ անարատ ըլլան է , և
Վաշնիկթընի ու Տանթօնի մէջ որնց մէկը անարատ
յառաջդիմութեան և միւսը յեղափոխութեան մարմնա-
ւորութիւնն է , կայ ան տարբերութիւնը որպէս կարա-
պաթեւ հրեշտակը արծուաթեւ հրեշտակէն կը զատ-
ուէ :

Ժան Բրուվէր՝ Գօմպըֆէրէն աւելի մեղմ զանտ-
ղանութիւն մը կը ցուցնէր : Ժշճան կ'անուանուէր ան՝
գայրիենական պղտիկ յօժարութեամբ մը որ կը խառ-
նուէր այն հզօր և սաստիկ շարժումին , որմէն ելաւ մի-
ջին դարու շատ հարկաւոր ուսումն : Ժան Բրուվէր
սիրահար էր , ծաղկի թաղար մը կը մշակէր . սրինդ կը
նուագէր . ոտանաւոր կը շինէր , ժողովուրդը կը սի-
րէր , կանանց վրայ կը մեղքնար , մանկան վրայ կու-
լար , Աստուծոյ ու միանգամայն ապագային կը վատա-
հէր , և յեղաշրջումը կը պախարակէր արքունի զլուխ
մը , այսինքն Անտրէ Շէնիէ բանահիւն զլուխը կըտ-
րելուն համար : Իր ձայնը սովորաբար փափուկ և առ-
քելուն համար : Իր ծայնը սովորաբար փափուկ և առ-
քելուն համար : Պերճաբան մը ըլլալու չափ գրա-
դէտ , և գրեթէ արեւելագէտ էր : Ամէն բանէ առաջ
բարեսիրտ էր և բանահիւսութեան մասին նախադաս
կը սեպէր ինչ որ անբաւ էր , ասիկա զարմանալի չի
կրնար թուիլ որոնց որ գիտեն թէ բարութիւնը որչա՛փ
կրնար թուիլ որոնց որ գիտեն թէ բարութիւնը որչա՛փ

նահիւսներու, այսինքն Տանթէի, Ժիւլէնալի, էսպիլի և
Եսայի մարգարէին բանահիւսութիւնները : Ֆրանսերէնի
մէջ Գօրնէյը Ռասինէն և Ակրիբա Տ'Օպինէն Գօրնէյ-
լէն վեր կը դասէր : Ամուլ վարասկի և հովտային շու-
շանի դաշտերուն մէջ յօժարակամ կը գեղերէր և պա-
տահարներով զբաղելուն չափ ամպերով ալ կը պա-
րապէր : Իր միտքը երկու գերք ունէր. մէկը դէպի
մարդ, միւսը գէպի Աստուած, կամ կ'ուսանէր և կամ
հոգեպիշ կը նայէր : Ամբողջ օրը մաղէ անցընելով կը
քննէր ընկերային խնդիրները, այսինքն վարձքը, դրա-
մագլուխը, վարկը, ամուսնութիւնը, կրօնքը, խորհու-
լու ազատութիւնը, սիրելու ազատութիւնը, դաստիա-
րակութիւնը, պատիմը, թշուառութիւնը, ընկերակցու-
թիւնը, սեպհականութիւնը, արտաքերումը և բաշ-
խումը, և այս աշխարհի այն կնճիւր որ մարդկային
սեռը մթութեամբ կը համակէ : Գիշերն ալ աստղերուն,
այսինքն ահագին մարմիններու կը նայէր : Խնչպէս Ան-
ժօրա նոյնպէս և ան հարուստ էր և միամին զաւակի :
Մեղմիկ կը խօսէր, զլուխը կը ծոէր, աչքերը վար
կ'առնէր, շփսթումով կը ժպտէր, աղէկ չէր հագուեր,
անշնորհ կերպարանք մը ունէր, ոչնչ բանէ կը կար-
մրէր, շատ վեհերոտ, այլ սակայն քաջ էր :

Ֆէօյէի հողմահար շինող բանոր մըն էր . հայրն
ու մայրը մեռած էին . օրը երեք ֆրանք կը վաստկէր
դժուարաւ, և մէկ դժուարութիւն ունէր միայն, որ
էր աշխարհս փրկել : Ուրիշ մտմտուք մըն ալ ունէր,
այսինքն ուսանիլ . կ'ըսէր թէ ուսանիլը նոյնպէս ազա-
տիլ էր : Խնդիրն Կարդալ և գրել սորված էր . ինչ
որ դիտէր, առանձին ուսած էր : Ֆէօյէի վեհ սիրտ մըն
էր, բոլոր աշխարհս կը փարէր : Այս որբը ժողովուրդ-
ները որդեգրած էր : Մօրմէն զրկուած ըլլալով, հայրե-
նիքին վրայ խորհած էր : Զէր ուզեր որ երկիրս վրայ

հայրենիքէ զուրկ մը գտնուի : Ժողովուրդի մար-
դուն յատուկ գուշակութեամբ ինքնին և ծածկապէս
կը պատրաստէր ինչ որ մենք ալսօր ազգայնութեանց
տեսլը կ'անուանենք : Յատկապէս պատմութիւնը սոր-
ված էր զիտութեամբ սրամտելու համար : Այս իթօ-
փիի սիրահարներու երիտասարդական խումբին մէջ,
որու յատուկ նպատակն էր Ֆրանսան, Ֆէօյէի ուրիշ
ազգերու վրայ մտածողն էր : Մասնաւորապէս իր մթօ-
քը կը գրաւէին Բոլոնիա, Հունգարիա, Ռումանիա,
Իտալիա : Յարմարութիւն առնէր կամ չառնէր, միշտ
իրաւոնքին պէս յամառութեամբ կ'արտասանէր ալս
անունները . Ռուսիային՝ Վարչաւիայի, Աւստրիային՝
Իտալիոյ վրայ տիրելը բանաբարութիւններ էին որոնք
Ֆէօյէի զայրոյթը կը գրգռէին սաստիկ : 1772ի բանա-
բարութիւնը մանաւանդ անոր բարկութիւնը կը շար-
ժէր : Զկայ պերճախօսութիւն մը որ այնքան բացար-
ձակ ըլլայ, որքան է ինչ որ ճշմարիտ է սրտմտութեան
մէջ . ահա Ֆէօյէի պերճախօսութիւնը այս տեսակէն
էր : Ամենեւեին չէր դադրեր խօսելէ այն վատահամբաւ-
թուականին վրայ որ է 1772ը : այն ազնիւ և արի ժո-
ղովուրդին վրայ զոր մտանութիւնը ջնջեց . այն ոճի-
րին վրայ զոր երեք տէրութիւնները գործեցին, այն
հրէշային գտաւածնութեան վրայ որ ազգային էւթեանց
սոսկալի բարձումներուն նախատիպն է և կաղապարը,
բարձումներ որոնք այն թուականէն ի վեր շատ մը ազ-
նիւ աղքերու վրայ յարձակեցան և կրնանք ըսել թէ
անոնց ծննդեան վկայ գիրը ջնջեցին : Ընկերային ամէն
ժամանակակից ոճրագործութիւնները Բոլոնիոյ բաշ-
խումբն կը ծագին : Բոլոնիոյ բաշխումը յառաջազդու-
թիւն մըն է որու հետեւութիւններն են արդի քաղա-
քական ամէն օճիրները : Զկայ բռնակալ մը, մատիչ
մը որ ծիչ մէկ դարէ ի վեր տեսած, գաւերացուցած,

ստորագրած և ստորագրութեան նշանովը անփոփոխ կերպով հաստատած չըլլայ Բօլոնիոյ բաշխումը։ Երբ ժամանակակից մատնութեանց թուղթերը խառնեն, առ մէնէն տուաջ այս մատնութեան վերաբերողները կը տեսնասու։ Վիքինայի դեսպանաժողովը այս ոճիրին խորհուրդ հարցուց իր ոճիրը զործելէն առաջ։ Որսորդները 1772ին շիկերէն զարնելով հալայի կը պոռան։ 1815ին ալ չուներուն մաս կը հանուի այս շիկերէն։ Այս էր ահա Ֆէօյեի սովորական բնաբանը։ Այս աղքատ բանւորը արդարութեան խնամակալը եղած էր, և արդարութիւնը մնձութիւն տալով կը վարձատրէր զայն։ Վասնդի իրօք իրաւունքին մէջ յաւիտենականութիւն կայ։ Ինչպէս Վենետիկը գերմանական չկրնար ըլլալ, նոյնպէս և Վարչաւիան չկրնար թաթար ըլլալ։ Թագաւորները այս մասին պարապ տեղը կ'աշխատին և իրենց պատիւր կը կորսնցնեն։ Կանուխ կամ ուշ բնկղմեալ հայրենիքը երեսը ելլերով կը ծփայ և կ'երեւայ։ Յունաստան դարձեալ Յունաստան, իտալիան դարձեալ իտալիա կ'ըլլար։ Իրաւունքը յաւերժագէս կը բողոքէ բանաբարութեան դէմ։ Ժողովուրդ մը զողցողը անընդհատ անոր տէր ըլլալովը սեպհական տէր մը չկրնար ըլլալ։ Այս բարձր նենգութիւնները ապագայ չունին բնաւ։ Ազգ մը թաշկինակի մը նշանին պէս չկրնար սրբուիլ։

Գուրփէյրագ հայր մը ունէր որ Պ. ար Գուրփէյրագ կ'անուանուէր։ Ազնուապետականութեան և ազնուութեան խնդիրներու մէջ վերահաստատութեան ժամանակի քաղքենիներուն ունեցած սխալ գաղափարներէն մէկն էր որ մասնիկին հաւտալ։ Յայտնի է թէ մասնիկը նշանակութիւն մը չունի։ Բայց «Լա Մինէրվ» լրագրին ժամանակի քաղքենիները այնքան մեծ բանի տեղ կը գնէին այս խեղճ Տը մասնիկը, որ կը կարծէին

թէ պարտաւոր էին հրաժարի անկէ։ Պ. ար Շովըլէն, Պ. Շովըլէն, Պ. ար Գօմարթէն՝ Պ. Գօմարթէն, Պ. ար Գօնսթան ար Ռըպէք՝ Պէնժամէն Գօնսթան, Պ. ար Լաֆայէթ՝ Պ. Լաֆայէթ կ'անուանուէին ինքնակամ. Գուրփէյրագ եւս չէր ուզած ես մնալ և պարզապէս Գուրփէյրագ կ'անուանուէր։

Գուրփէյրագի մասին գրեթէ այսքանը կրնայինք բաւական սեպել և մնացածին համար ալ գոհ ըլլալ ըստելով։ Գուրփէյրագ տե՛ս Թօլօմիյէս։

Իրօք Գուրփէյրագ ունէր երիտասարդութեան այն խանդը որ կրնայ շռւտիկ մտքի գեղեց ութիւն անուանուիլ։ Ետքը այս խանդը կը մարի պղտիկ կտատուին սիրունութեանը պէս, և այս տեսակ վայելչութիւն մը ունեցող երիտասարդը երկոտանի քաղքենի, և պղտիկ կատուն ալ անթերի քառոտանի կտտու մը կ'ըլլայ։

Այն սերունդները որոնք դպրոցներէ կ'անցնին, և այն երիտասարդները որոնք զինուորական ծառայութեան համար կը ժողվուին հետզեհտէ, մտքի այս յատկութիւնը իրարու կը փոխադրեն, և գրեթէ միշտ անփոփոխ կերպով ձեռքէ ձեռք իրարու կուտան։ Հետեւաբար, ինչպէս ըսինք, ով որ 1828ին Գուրփէյրագին խօսիլը լսէր, պիտի կարծէր թէ 1817ին Թօլօմիյէսն է խօսողը։ Միայն թէ Գուրփէյրագ լաւ տղայ մըն էր։ Արտաքին մտքին առերեւոյթ նմանութեանց ներքեւ միծ տարբերութիւն կար Թօլօմիյէսի և անոր մէջ։ Աւրեւութագէս կը տարբերէին իրարմէ. առաջինը ուրիշ և երկրորդը ուրիշ մարդ մըն էր։ Ի ներքուստ նկատուելով Թօլօմիյէս բժախնդիր դատասէր մը, իսկ Գուրփէյրագ բաղդախնդիր ասպետ մըն էր։

Խումբին պարազլուխն էր Անժոլրա, առաջնորդն էր Թօմպէքէր, կեդրոնն էր Գուրփէյրագ։ Միւսները աւելի

լոյս կուտային, իսկ այս՝ աւելի ջերմութիւն. վասնզի Գուրփէյրագ կեդրոնի մը ամէն յատկութիւնները ունէր, բոլորակութիւն և ճառագայթում:

Պահօրէլ զեր մը խաղացած էր 1828ի արիւնաբոյր աղմուկին ժամանակ որով տեղի տուած էր երիտասարդ Հալքմանի թաղումը:

Պահօրէլ զուարթ բնաւորութիւն և ստորին մարդերու յատուկ կերպեր և ձեւեր ունեցող: քաջսիրտ, վատնիչ, զեղիս և երբեմն առատաձեռն, շաղակրատ և երբեմն ալ պերճարան, յանդուգն և երբեմն անամօթ անձ մըն էր: նաև սատանային չորս ոտքը սեպուողներուն լաւագոյնը, յանդուգն բացկոնակներ և իիստ կարմիր կարծիքներ ունէր. մեծ աղմուկները, այս նոքն առ ի չդոյէ ապստամբութեան ամէն բանէ աւելի կոիւը, և առ ի չդոյէ յեղափոխութեան ամէն բանէ աւելի ապստամբութիւնը կը սիրէր. միշտ պատրաստ էր պատուհանի ապակիները խորտակելու, փողոցի մը սալյատակը քակելու, կառավարութիւն մը տապալելու, որպէսզի հետեւութիւնը տեսնէ. տասնըմէկ տարիէ ի վեր ուսանող մըն էր: իրս ւագիտութեան քովէն կ'անցնէր, բայց չէր յօտենար: իր նշանաբանն էր փաստան յըլլալ թնալին, և զինանշանն էր գիշերային սեղան մը որու մէջ քառակուսի գդակ մը կ'ընդնշմարուէր: Ստոյդ է թէ քիչ անգամ կ'անցնէր իրաւագիտութեան դպրոցին առջեւէն, բայց երբ անցնելու ըլլար կը կոծէր իր թիկնոցը, վասնզի դեռ բալթօն ննարուած չէր, և առողջապահիկ զգուշութիւններ կ'ընէր: ի'նչ զեղցիկ ծերունի, կ'ըսէր դպրոցին մեծ դրան համար. և ի'նչ յիշարան, կ'ըսէր դպրոցին գաներեցին ակնարկելով որ էր Պ. Տէլվէնգուր: Գաներուն մէջ երգի նիւթեր, և վարժապետներուն մէջն ալ ծիծաղաշարժ պատկերներու առիթներ կը տեսնէր: Բաւական մեծ-

կակ թոշակ մը, երեք հազար ֆրանքի մօտ բան մը կը վատնէր առանց գործ մը ընելու: Գիւղացի ծնողներ ունէր օրոնց կրցած էր սորվեցնել թէ կը պարտաւորին պահել իրենց զաւակին յուրզը:

Կ'ըսէր իր ծնողներուն համար թէ գիւղացի են և ոչ թէ քաղքենի, և այս պատճառաւ է որ ուշիմ են անոնք:

Պահօրէլ, որ քմածին միտումներ ունէր, շատ սրճարաններ կը յաճախէր. միւս երիտասարդները սուվորութիւն ունէին, իսկ այն չունէր: Պահօրէլ կը զեղերէր: Թափառումը մարդկացին է: Դեգերումը բարիզեան յատկութիւն է: Սակայն կարծուածէն տւելի սրամիտ և խոհուն անձ մըն էր:

Միութեան կապ մըն էր Ապէսէի Բարեկամներու և ուրիշ խումբերու մէջ որոնք զեռ անձեւ էին և որոնք ետքէն պիտի ծրագրուէին:

Այս նորահաս գլուխներու կոնկլավին մէջ անդամ մը կար:

Տ'Ավարէյ մարքիզը, որ երբ կուի ԺԷ. Ֆրանսաւյէն խոյս կուտար, օղնած էր անոր որ հասարակաց կառք մը մտնէ և զոր կուի ԺԷ. այս ծառայութեան փոխարէն՝ զուքս ըրած էր. կը պատմէր թէ 1814ին երբ Ֆրանսա վերադառն, մարդ մը աղերսագիր մը մատոյց թագաւորին որ նաւէն Գալէ կ'ելլէր:

— Ի՞նչ կ'ուզես, ըստ թագաւորը:
— Նամակատունի մը վարչութիւն, Վեհափառէր:

— Անունդ ի՞նչ է:
— Լ'եկը:
Թագաւորը յօնքը պսստեց. աղերսագրին ուսարագրութիւնը նայեցաւ, և տեսաւ որ անունը Լէկլը գըրաւած էր: Այս ուղղագրութիւնը նուազ պօնտարադեան

ըԱպլով, թագաւորին արդահատանքը շարժեց. և ար-
քան սկսաւ ժպտիլ. — Վեհափառ Տէր, կրկնեց խնդր-
րագիր մատուցանողը, նախահայր մը ունիմ, որ շունե-
րու սպասաւոր մըն էր և որու մականունն էր Լէկիլօլ:
Անունս այս մակրիբէն եղած է: Անունս Լէկիլօլ է, որ
կրծառաւելով Լէկիլը և աղաւազումով Լ'էկիլը եղած է:
— Թագաւորը ասոր վրայ դարբեցտւ ժպտելէ: Ետքէն
Մօյի նամակատունի փարչութիւնը տուաւ դիտմամբ
կամ անզգուշաբար:

Խումբին ճաղատ անդամը այս Լէկիլին տղան էր. և
ստորագրութիւնը Լէկիլը (Տը Մօ) կը գնէր: Իր ընկեր-
ները համառօտելու համար՝ Պոսիւէ կ'անուանէին
զայն:

Պոսիւէ զուարթ տղայ մըն էր որ ձախորդութիւն
ունէր: Իր մասնաւոր հանգամանքն էր յաջողիլ որ և
է գործի մէջ: Բայց և այնպէս ամէն բանի վրայ կը
խնդրա: Քսանըհինգ տարեկան հասակին մէջ ճաղատ
էր: Հայրը վերջապէս տունի և դաշտի մը տէր եղած
էր. բայց տղօն ստիպողական գործը եղած էր կորսրն-
ցնել այս դաշտը և տունը շահագիտական անհիմն ձեռ-
նարկութեան մը պատճառաւ: Պոսիւէի ա՛լ բան մը
մնացած չէր: Գիտուն էր և խելացի. բայց ամէն բըռ-
իրեն, ամէն բան կը խարէր զինքը. ինչ որ կը շինէր,
իր վրայ կը փլչէր: Եթէ փայտ կորելու ըլլար, մատն
ալ հետը կը կորէր: Եթէ սիրուչի մը ունենար, շուտ
մը կը զիտէր որ նաև բարեկամ մը ունի: Ամէն ժա-
մանակ դժբաղութիւն մը կը պատահէր իրեն. այս
պատճառաւ զուարթ էր: Կը բնակիմ կղմինցըներու
յարկին ներքեւ որ կ'իյնալ, կ'ըսէր: Ոչ այնքան կը զար-
յայտ բան մըն էր անոր համար, զուարթօրէն կը հա-

մակերպէր բաղդին յորի շրջումներուն և կատակ տա-
նողի մը պէս կը ժպտէր ճակատազրին խեռութեանց
վրայ: Աղքատ էր, բայց իր զուարթութեան ընդունա-
րանը անսպառելի էր: Ստակը չուտ կը հատնէր, բայց
քրքիջը սպասիլ չէր գիտեր: Երբ փորձանքը անոր կը
մտենար, Պոսիւէ սրտագին կը բարեւէր այս հին բա-
րեկամը: Մեծ աղէտները կ'ապտակէր: Այնքան ընտա-
նի էր. ճակատազրին հետ որ պատիկ տնունովը կ'ան-
ուանէր զայն: — Բարի լոյս, Փորձանք, կ'ըսէր:

Բաղդին այս հալածումները հնարքագէտ մը ըրած
էին զայն: Պոսիւէ բիւր հնարքներ ունէր: Ստակ չու-
նէր, բայց՝ երբ սիրաը ուզէր՝ «ապերասան ծախքեր»
ընելու միջոցը կը գտնէր: Գիշեր մը կարող կապող
կնոջ մը հետ ընթրելով մինչև հարիւր ֆրանք ծախք
ըրաւ, և զեղիսութեան միջոցին սա անմոռանալի խօս-
քը ըստւ. Հարիւր ֆրանքոց աղջիկ, յաշէ նայիմ սա
կօշիկներ:

Պոսիւէ դէպի փաստափանութեան պաշտօնը կը դի-
մէր յամրաբար. իրաւագիտութիւն կ'ուսանէր Պահօրէ-
լի ուսած կերպովը: Պոսիւէ քիչ անգամ բնակարան
կ'ունենար երեւմն ալ ամենեւին չէր ունենար: Մերթ
ասոր, մերթ անոր, և ամէնէն շատ ժօլիին սենեակին
մէջ կը բնակիէր:

Ժօլի բժշկութիւն կը սորզէր, Պոսիւէին երկու
տարու պզտիկ էր:

Ժօլի երեւակայտական հիւանդ երիտասարդ մըն էր:
Բժշկութեան մէջ սորզածն էր աւելի հիւանդ ըլլար
քան թէ բժիկ: Քսաներեք տարեկան հասակին մէջ
ինքզինքը հիւանդու մը կը սեպէր: և կեանքը հայե-
լիին մէջ լեզուն նայելով կ'անցնէր: Կը հաստատէր
թէ մարդս ասեղի մը պէս կը մագնիսանայ, և սենեա-
կին մէջ անկողնին զլուխը դէպի հարաւ և ոտքը դէպի

հիւսիս, կը դնէր, որպէս զի գիշնը երկրագունահն մագնիսական մեծ հոսանքը չխանգարէ իր արեան շըրջանը: Փոթորիկի ժամանակ իր երակին զարկը կը քըննէր: Բայց ամէնքն զուտառթն էր ժօլի:

Ժօլիին այս ամէն իրարու անյարմար հանգամանքը, այսինքն երիտասարդութիւնը, մշղեկրութիւնը, հիւնդուութիւնը, զուտառթութիւնը սիրով կը վարուէին միատեղ, և կը կազմէին արտակեզրոն և հաճելի անձ մը զոր իր ընկերները՝ ել բաղաձայն տառին գործածութեան մասին անխնաւ ըլլալով՝ ժօլլի կ'անուանէին:

— Զորս ելով կրնաս թեւարկել, կ'ըսէր անոր ժան բրուվէր:

Ժօլի սովորութիւն ունէր գտաւզանին ծայրովը քիթին դաշելու, այս սովորութիւնը կորովամտութեան նշան էր:

Այս ամէն երիտասարդները, որոնք խիստ կը զանազանէին իրարմէ և որոնց վրայ սակայն պէտք է անշատակ խօսի, միւնոյն կրօնքը ոննէին, այսինքն Յառաջդիմութիւն:

Ամէնքն ալ զաղղիտական յեղափոխութեան հարազատ զաւակներն էին: Ամենէն թեթեւները ծանրութիւն մը կ'առնէին, երբ կ'արտասանէին 89 ամաթիւը: Անոնց հայրերը՝ եւրաքանչիւրը իր բնութեան համեմատ՝ ֆէոյլեան, արքայական կամ վարդապետական էին կամ եղած էին, բայց հոգ չէր. այս խառնակութիւնը չէր վերաբերեր իրենց, վասն զի իրենք երիտասարդ էին, և խառնակութիւնը իրենցմէ առաջ էութիւն ունեցած էր: Անոնց երակներուն մէջ շրջաբերողը ըսկզբունքներու անարատ աւիւնն էր: Առանց միջնական զանազանութեան անոնց ամէնքն ալ անապականելի իրաւունքին և բացարձակ պարտաւորութեան կը յարէին:

Անդամակից և խորհրդակից, ամէնքն ալ ծածկաւէս տեսլականը կը ծրագրէին:

Այս ամէն եռանդու սիրտերուն և համոզակեր միտքերուն հետ սկեպտիկեան մըն ալ կար: Ի՞նչպէս անոնց հետ կը գտնուէր.— Վերադրութեամբ: Այս սկեպտիկեանին անունն էր Կրանթէր, սովորաբար R գլխագիրը կը դնէր իր ստորագրութեան տեղ: Կրանթէր մարդ մէր որ շատ կ'զգուշանար որ և է բանի մը հաւատալէ: Սակայն Բարիզի մէջ ուսում առնելով ամէնէն աւելի սորվող ուսանողներէն մէկն էր ան: Գիտեր թէ լաւագոյն սուրճը Լամպլէնի սրճարանը, և լաւագոյն գնդասեղանը Վոլթէրի սրճարանը կը գտնուի. թէ լաւ նկանը և լաւ աղջիկը Մէնի պուլվարին վրայ, երմիթամբը, շրջնատունկով եփած վառեակները Սակէ անուն կնոջ պանդոկը, համադամ ձռւկերը Գիննէթի քաղաքադրան մօտերը, և սպիտակ թեթեւ գինի մըն ալ Գօմպայի դրան մօտերը կը գտնուին: Ամէն բանին լաւ տեղերը գիտէր, նաև ասվար և շօսն ըսոււած խտղերը: Քանի մը պար, և երեւլի բրամարդ մէր: Այս ամէն յատկութիւններէն ի զատ նաև նշանաւոր գիննէր, և սուկալի տղեղ էր: Իր-մա Պոււասի որ այն ժամանակի կօշկարաբուհիներուն ամենէն գեղանին էր, զայրանալով անոր տգեղութեան դէմ, սա վծիոը տուած էր. Կրանթէր անկարելի է. բայց Կրանթէրի ինքնագովութիւնը չէր շփոթուէր: Սիրապէս և ակնապիշ կը նայէր ամէն կիներուն, ամէնուն համար կարծես ըսելով՝ «երեւ ուզկի», և աշխատելով կլլեցնել իր ընկերներուն թէ ընդհանրապէս կ'ուզուէր ինք:

Ժողովուրդի իրաւունք, մարդու իրաւունք, ընկերային դաշնագիր, զաղղիտական յեղափոխութիւն, հանրապետութիւն, հանրիշեանութիւն, մարդկութիւն, քաղաքակրթութիւն, կրօնք, յառաջդիմութիւն, ասոնք

ամէնն ալ Կրանթէրի համար գրեթէ նշանակութիւն չունէին։ Կը ժպտէր այս բառերուն վրայ։ Սկեպտիկութիւնը, իմացականութեան այս փառութիւնը ամբողջ գաղափար մը թողած չէր անոր մաքին մէջ։ Հեգնութեամբ կ'ապրէր։ Միայն մէկ ստուգութիւն կայ, որ է գինիիս բաժակը, կ'ըսէր. այս էր անոր սկզբունքը։ Ամէն կուսակցութեանց ամէն զոհողութիւնները կը ծաղրէր, եղայրը, ինչպէս նաև հայրը, երիտասարդ թօպէսթէրը, նաև կուտազրովը կը ծաղրէր։ — Լաւ կը յառաջանան, մեռնելով կ'աղաղակէր։ Խաչելութեան համար կ'ըսէր։ Ահա կախան մը որ աղէկ գործ տեսաւ։ Թափառաշրջիկ, խաղամոլ, անառակ, ստէպ գինով մէր, և այս նորահաս մտախոհներուն տհաճութիւն կը պատճառէր անընդրատ երգելով։ Կը սիրենի աղջկիները, կը սիրենի լաւ գինին, եղանակ։ Կեցցէ՛ Հանրի Դ.

Սակայն այս սկեպտիկեանը մոլեռանդութիւն մը ունէր։ Այս մելեռանդութիւնը ոչ գաղափար, ոչ վարդագետութիւն, ոչ ճարտարութիւն, ոչ ալ զիտութիւն մըն էր, այլ մարդ մը, այսինքն Անժօլրա։ Կրանթէր կ'սքանչանար Անժօլրայի վրայ, կը սիրէր և կը պատռէր զայն։ Այս բացարձակ ոգիներու քաջամարտ խումբին մէջ այս անիշխանական կասկածութը ո՞րու հետ կը միանար։ Ամենէն բացարձակին հետ։ Անժօլրա ի՞նչ կերպով կը նուտաճէր զայն։ մի՞թէ գաղափարներով։ Ոչ, այլ բնաւորութեամբը։ Շատ անգամ դիտուած երևոյթ մըն է այս։ Սկեպտիկեանի մը հաւատացեալի մը յարիլը պարզ բան մըն է ամբողջաբար գոյներու օրէնքին պէս։ Հրապար մըն է մարդուս ինչ որ չունի ինք։ Ոչ ոք Կոյրին պէս կը սիրէ լոյսը։ Թղկուհին թմրկահարներու բարձրահաս պարագլուխը, կը սիրէ։ Գորտը աչքերը դէպ երկինք կը վերցնէ միշտ

ինչո՞ւ։ — Թուչունին թեւարկութիւնը տեսնելու համար։ Կրանթէր՝ որու մտքին մէջ տարակոյսը կը սողար՝ սիրով կ'ուզեր տեսնել Անժօլրային սրտին մէջ հաւատքին թեւատարած դիրքը։ Կրանթէր Անժօլրայի պէտք ունէր։ Այս զգաստ, քաջողի, հաստատուն ուղիղ, խիստ և անարատ երիտասարդը կը հմայէր զայն։ Կրանթէր որոշապէս չէր նշմարէր և ոչ ալ մտքէն կ'անցրնէր ինքնիրեն մեկնել թէ ի՞նչպէս կը հմայուէր անկէ։ Բնազրումով կ'սքանչանար այնպիսի մարդու մը վրայ որ իր ներհակն էր։ Իր թոյլ, գիւրակոր, հիւանդային և տձեւ գաղափարները Անժօլրայի կը յարէին ողնայարի մը յարելու պէս։ Իր բարոյական ողնասիւնը այս նեցուկին վրայ կը յենուր։ Կրանթէրի անձ մը ըլլալը Անժօլրայի քով կ'երեւար։ Սակայն Կրանթէր իսկ առերեւութապէս երկու իրերու ներհակ տարրերով կը բազկանար։ Հեգնասէր էր և միանգամայն ջերմասիրտ։ Իր անտարբերութիւնը սէր կ'զգար։ Միտքը կրնար հաւատքէ զուրկ մնալ, բայց սիրտը չէր կրնար բարեկամութենէ զուրկ ապրիլ։ Մե՛ծ հակասութիւն։ Վասն զի սէր մը համօզում մըն է, այսպէս էր Կրանթէրի բնաւորութիւնը։ Կան այնպիսի մարդեր որոնք կարծես թէ երկրորդ երես, աստառ կամ յետսակողմ ըլլալու համար ծնած են։ Բօլիւքս, Բաթրօքլը, Նիսիւս, Էստամիտաս, իֆէսթիօն, Բէշմէեա են։ Ուրիշի մը վրայ կոթնելու պայմանով կ'ապրին։ անոնց անունը շարունակութիւն մըն է, և երբ կը գրուի, միշտ եւ շագկապը կ'ուզէ առջեւէն։ անոնց կեանքը իրենց յատուկ չէ։ անոնց չվերաբերող ձակատագրի մը միւս կողմն է այն։ Կրանթէր ահա այս մարդերէն մէկն էր։ Անժօլրայի աստառն էր։

Գոզզես կրնամնք ըսել թէ մտերմութիւնները այբէնդիմի տառերուն մէջ կ'սկսին։ Մրանսերէն այրէն-

գիմի տառերուն շարքին մէջ 0 եւ Բ տառերը անբաժանելի են : Ուզած կերպովդ կրնաս արտասանել 0 և Բ, կամ Օրէսթ և Բիլատ :

Կրանթէր, Անժօլրայի ձշմարիտ արբանեակը, այս երիտասարդներուն խումբին մէջ կը բնակէր, անոնց հետ կ'ապրէր, անոնց հետ միայն հաճութիւն կ'զգար. ամենուրեք անոնց ետեւէն կ'երթար : Կրանթէրի ուրախութիւնն էր տեսնել այս ստուերական նկարներուն երթեւեկելը գինիին գուրչիներուն մէջ : Կրանթէր զըսւարթ բնաւորութիւն մը ունէր, և ահա այս պատճառաւ այն երիտասարդներն իրենց խումբին չէին արտաքսեր զինքը :

Անժօլրա՝ իրը հաւատացեալ՝ կ'արհամարհէր այս սկեպտիկեանը . իրը ժուժկալ՝ կ'արհամարհէր այս գիւնովը : Հպարտութեամբ քիչ մը կարեկցութիւն կը շընորհէր անոր : Անժօլրա միշտ կը յանգիմանէր, խստիւ անդին կը հրէր, կը մերժեր զայն. Կրանթէր ալ միշտ կուգար : Ի՞նչ գեղեցիկ մարմար, կ'ըսէր Անժօլրայի համար :

Կրանթէր չընդունուած բիրատ մըն էր :



Գ Լ Ո Ւ Խ Բ .

ՊՕՍԻՐԷՐ ԴԵՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌԸ ՊԼՈՆՏՈՑԻ ՎՐԱԸ

Կէս օրէ մը ետք որ ինչպէս ընթերցողը պիտի տեսնէ համադիպութիւն մը ունէր վերը պատմուած գէպքերուն հետ, Լէկլը Տը Մօ՝ Գաֆէ Միւզէնի դրան ծնօտին կոթնած էր հեշտասիրութեամբ : Հանգիստ վարելող մարդարձնի մը կերպարանքով միայն կը մտախուհէր հոն : Մէն Միւչէլի հրապարակը կը նայէր : Կոնակով յենուլը սոտքի վրայ պառկելու կերպ մըն է զոր մտախոնները չեն ատեր : Լէկլը Տը Մօ՝ առանց թափնութեան՝ կը խորհէր պատիկ ձախորդութեան մը վրայ որ առջի օր իրեն պատահած էր իրաւագիտութեան դպրոցին մէջ և որ իր անձնական խորհուրդները կը փոխէր, խորհուրդները որոնք բաւական անորոշ էին :

Մատախութիւնը չկրնար արզիլել ոչ կառքի մը անցնիլը և ոչ նշմարութիւլը : Լէկլը Տը Մօ, որու աշխերը տեսակ մը անորոշ դեգերումի մէջ կը թափառէին . իր այս քնաշրջային վիճակին մէջ հրապարակին վրայ քալող երկանիւ կառք մը նշմարեց, որ կամաց կամաց և կարծես գեղեւումով կ'երթար : Ի՞նչ կ'ուզէր այս կառքը . ինչո՞ւ յամբարար կ'երթար : Լէկլը կառքին նայեցաւ, որու մէջ կառապանին քով երիտասարդ մը, և երիտասարդին առջեւն ալ գիշերուան բաւական մեծակակ ծրար մը կար : Անցորդներն այս ծրարին վրայ անուն մը կը տեսնէին որ ուեւ մեծ տառերով զրուած էր թուղթի մը վրայ . թուղթը կատուին վրայ կարուած էր անունը ՄԱՐԻՈՒՍ ԲՈՆՄԵՐՈՒԻ էր :

Լէկլը երբ տեսաւ այն անունը, զիրքը փոխեց. ուղիղ կայնեցաւ, և ձայնը կառքին մէջ նստող երիտասարդին ուղղելով. պուաց.

— Պարոն Մարիուս Բօնմէրսի:

Կառքը կանգ առաւ:

Երիտասարդը՝ որ նոյնպէս խորունկ մտախոհութեան մէջ կերեւար՝ աչքերը վեր ընելով:

— Ո՞վ է ան, ըստա:

Պ. Մարիուս Բօնմէրսին դուք չէ՞ք:

— Անշուշտ:

— Զեղ կը փնտուի, կրկնեց Լէկլը Տը Մօ:

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ, հարցուց Մարիուս: Վասնզի իրօք Մարիուսն էր որ իր մեծ հօրը տունէն ելած էր: Իր առջեւ կ'երեւար կերպարանք մը զոր առաջին անոգամ կը տեսնէր. ուստի շարունակեց. — Զեմ ճանչնարձեղի:

— Եւ ոչ ալ ես ձեզի կը ճանչնամ, պատասխանեց Լէկլը

Մարիուս կարծեց թէ ծաղրածու մըն է այն. կամ թէ այնպիսի անձ մը որ կ'ուզէ փողոցին մէջ իր քիթէն բանել: Մարիուս նոյն պահուն զուարթ չէր, յօնքերը պոստեց: Իսկ Լէկլը Տը Մօ՝ առանց խոռվելու շարունակեց:

— Առջի օրը դպրոցը չէիք:

— Կարելի է:

— Այո՛, ստոյդ է:

— Ուսանո՞ղ էք, հարցուց Մարիուս:

— Այո՛, ձեզի պէս, պարոն: Առջի օր դպրոց մըտայ պատահօրար: Վարժապետը աշակերտներուն անունը կուտար մի առ մի անոնց ներկայ ըլլալը կամ չըլլալը հասկնալու համար, ինչպէս գիտես, այն միջուն այս վարժապետները շատ ծիծաղելի կերպով կը

արուին: Եթէ երրորդ անգամ անունդ տայ և ձայն չի տաս, իսկոյն անունդ կը սրբաւի ցանկէն: Վաթսուն ֆրանքը ծովը նետած կ'ըլլաս:

Մարիուս սկսաւ մտիկ ընել: Լէկլը չարունակեց.

— Պօնտօ վարժապետն էր աշակերտներուն անունները տուողը: Կը ճանչնա՞ք Պօնտօն: Խիստ սրածայր և խիստ չարաշուք քիթ մը ունի, և հեշտորէն կ'առնէ բացականներուն հոսը: Նախ Բ. տառպվ սկսող անունները սկսու լիշել սմսեղուկը: Ես՝ այս տառին հետ գործ չունենալուս համար՝ մտիկ չէի ընկր: Ամէն տրուած անունը ձայն կուտար, և ոչ մէկուն անունը սրբուեցաւ. աշակերտներուն ա ևնքն ալ ներկայ էին անթերի: Պօնտօ-կը արտօմէր: Մեկուսի կ'ըսէի իւրովի. Պօնտօ, սիրականդ իմ, այսօր ամենափոքր գործ մը չպիտի կրնաս տեսնել: Պօնտօ յանկարծ Մարիուս Բօնմէրսի անունը տուաւ: Բայց ոչ ոք պատասխանեց: Պօնտօ յոյսով համակուտած նորէն և աւելի ազգու ձայնով մ: ըստ. Մարիուս Բօնմէրսի, և գրիչը ձեռք առաւ: Անգաւթ չեմ, պարոն: Շուտ մը ըսի ինքնիրենս. Ահա լաւ տղայ մը՝ որ ցանկէն պիտի սրբուի: Ուշադրութիւն: Այս տղան իրապէս կեանքի վայելումներու վը ապրող անփոյթ մըն է: Լաւ աշակերտ մը չէ ան: Նստասէր մը, ուսում առնող ուսանող մը, իմաստակ անմօրուս մը, գիտութեան, գպրութեան, աստուածաբանութեան և իմաստութեան քաջահմուտ մը, հագոււած շքուած հաստ գլուխ մը, յատկութեամբ անպիտան մը չէ ան: Պատուաւոր ծոյլ մըն է որ կը գեղերի, որ գիւղերը կ'զրօնու, որ կրիզէրներուն հետ կը տեսնուի, որ գեղանիներուն հետ կը սիրաբանէ, և որ թերեւս հիմա տարփուհին տունն է: Ազատենք զայն: Թող Պօնտօն ճաթի: Բարեկամ, նոյն պահուն Պօնտօ սրբումի սև գրիչը առնելով մելանին թաթիւց՝ անու-

Նը ներկաներու ցանկէն սրբելու պատրաստաւելով, իր վկազոյն բիբլ սրահին մէջ պտղուց, և երրորդ անգամ կրկնեց Մարիուս Բօնմերսի: Ներկայ պատասխանեցի: ասով անունդ չսրբուեցաւ ցանկէն,

— Պարոն... ըսաւ Մարիուս:

— Բայց իմ անունս սրբուեցաւ, շարունակեց Լէկլը Տը Մօ:

— Զեմ հասկնար թէ ի՞նչ ըսել կ'ուզէք, ըսաւ Մարիուս:

Լէկլը կրկնեց.

— Ահա եղեյութիւնը: Պատասխանելու համար՝ բեմին՝ և կծիկը զնելու համար՝ դուռին քովին էի: Վարժապիտը՝ կերպով մը աչքերը վրաս անկելով՝ ինձ կը նայէր: Յանկարծ Պլօնսօ՝ որ Պուալօի գիրքին մէջ լիշուած չարամիտ քիթն է թերեւս. և տառով սկսող անունները յիշել կ'սկսի: և գիրը իմ անունի սկզբնաւառն է: Ես Մօ քաղաքէն եմ և անունս լէկլը է:

— Լ'եկլը, ընդմիջեց Մարիուս կարծելով թէ կայսերական արծիւ կը նշանակէ անունը, ի՞նչ գեղեցիկ անուն:

— Պարո՞ն, Պլօնտօ երբ այդ գեղեցիկ անունին հասաւ, լ'եկլը պուաց. Աերկայ պատասխանեցի: Այն ատեն Պլօնտօ վազրի մը անուշութեամբ ինձ նայեցաւ, և ժպուելով ըսաւ, եթէ Բօնմէրսին դու հս, ապա ուրեմն լէկլը չես: Խօսք մը որ կարծես քեզի համար գառն արամագրութիւն մը կը պարունակէ, և որ սակայն միայն ինծի համար սուսկալի խօսք մըն էր: Պլօնտօ զայս ըսելէն ետք անունս սրբեց:

Մարիուս աղաղակեց.

— Ամօթով եմ քովդ, պարոն:

— Նախ և առաջ, ընդմիջեց Լէկլը, կ'ուզեմ լաւ կերպով քանի մը գովեստներ տալ և անոնց մէջ զմբու-

սել Պլօնտօն: Մեռած կ'ենթազրեմ զայն: Անոր նիհարութեան, աժգունութեան, ցրառութեան, խստութեան և հոտին մասին փոփոխութեան արժանի մեծ բան մը չկայ: Եւ կըսեմ. Eruditimini qui iudicatis terram. «Հու կը հանգչի Պլօնտօն: Քիթ Պլօնտօն, հրահանգին կովը, պահնորդական պատուերին ահազնն շունը, անուանակոչումի հրեշտակը, որ ուղիղ, քառակուսի, ճիշտ, անաչառ, պարկեշտ և սոսկալի մարդ մըն էր: Ինչպէս որ ինք իմ անունս ջնջեց, Աստուած ալ զինքը ջնջեց:

Մարիուս կրկնեց.

— Շատ կը ցաւիմ...:

Թող այս քեզի դաս մը ըլլայ, պատանիդ զու, ըսաւ Լէկլը Տը Մօ: Այսունեաւեւ նայէ՛ որ չպակսիս:

— Բիւր անգամ ներում կը ինդրեմ քեզմէ:

— Նայէ՛ որ գարձեալ ընկերոջդ անունը որբեւ տալու վտանգին չ'ենթարկուիս:

— Յիրաւի շատ կը տրամիմ...:

Լէկլը քահ քահ ինդաց:

— Բայց ես շատ կ'ուրախանամ: Փաստաբան ըլլալու վտանգին մէջն էի: Հիմայ անունիս սրբումովը այդ վտանգին ազատեցայ: Փաստաբանական պաշտօնի յաղթանակներէն կը հրաժարիմ: Ոչ այրի կնիկները պիտի պաշտպանեմ և ոչ ալ որբերու դէմ դատ պիտի վարեմ: Ոչ փաստաբանի ամդանը պիտի կրեմ և ոչ ալ դատաբաններու մէջ պիտի սպասեմ: Ահա անունս սրբուեցաւ փաստաբանցուներուն ցանկէն: Պարոն Բօնմէրսի, քեզ կը պարտիմ այս ազատումը: Կ'ուզեմ չնորհակալութեան այցելութիւն մը ըսել քեզ հանդիսաւորապէս: Ուր կը բնակիս:

— Այս կառքին մէջ, ըսաւ Մարիուս:

— Հարստութեան նշան, կրկնեց Լէկլը հանդար-
տութեամբ: Կը շնորհաւորեմ քեզի, վասն զի տարին
ինը հազար ֆրանք վարձ բերող կալուած մըն է այդ:

Նոյն պահուն Գուրփէյրագ սրճարանէն զուրս
կ'ելլէր:

Մարիուս տրտմապէս ժպտելով:

— Երկու ժամէ ի վեր է այս կալուածին մէջ
գտնուիլս, և կը փափաքիմ դուրս ելլել. բայց բան մը
պատահեցաւ չզիտեմ թէ ուր երթամ:

— Պարո՞ն, ըստ Գուրփէյրագ, իմ տունս եկէք:

— Կը վայլէր որ իմ տունս գար, բայց տուն չու-
նիմ, ըստ Լէկլը:

— Դուն լոէ, Պոսիւէ, կրկնեց Գուրփէյրագ:

— Պոսիւէ՞, բայց կարծեմ թէ անունդ Լէկլը էր:

— Լէկլը Տը Սօ, այլաբանութեամբ Պոսիւէ, պա-
տասխանեց Լէկլը:

— Գուրփէյրագ կառքը մտնելով.

— Կառապա՞ն, Բօրթ-Սէն-Ժազի պանդոկը պիտի
երթանք, ըստ:

Նոյն զիշեր Մարիուս Բօրթ-Սէն-Ժազի պանդոկին
սենեակներուն մէջ տեղաւորուած էր Գուրփէյրագին
հետ քով քովի:



Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՄԱՐԻՈՒՍԻ ԶԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ

Թանի մը օրուան մէջ Մարիուս Գուրփէյրագի բա-
րեկամը եղաւ: Երիտասարդութիւնը անմիջական կը-
ցումներու և ստիպողական յարումներու եղանակն է: Մարիուս Գուրփէյրագին քով ազատ չունչ կ'առնէր. Մարիուսի համար բաւական նոր բան էր այս: Գուր-
փէյրագ հարցումներ չըրաւ անոր: Եւ ոչ իսկ մտքէն
անցաւ հարցնել: Այս հասակի մէջ երեսները շուտ կ'ը-
սեն ամէն բան: Խօսքը անօգուտ է: Կան երիտա-
սարդներ օրոնց դէմքը կրնայ ըսուիլ թէ կը շաղակը-
րատէ: Այս տեսակ երիտասարդները անգամ մը կը նա-
յին իրարու և կը ճանչնան զիրար:

Մակայն առառ մը Գուրփէյրագ յանկարծ յետա-
գայ հարցումը ուզզեց անոր.

— Աղէկ միտքս ինկաւ, քաղաքական կարծիք մը
ունի՞ս դուն:

— Զարմանալի՛ հարցում, ըստ Մարիուս՝ գրեթէ
վիրաւորուելով հարցումէն:

— Ի՞նչ ես,

— Հանրիշխանական-Պօնաբարդեան:

— Երկու կրօնքի ծառայող թերահաւատ, ըստ
Գուրփէյրագ:

Հետեւեալ օրը Գուրփէյրագ Մարիուսը հետը առ-
նելով Թափէ-Միւզէն տարաւ: Յետոյ ժպիտով մը ա-
նոր ականջին փսփսաց: Պէտք է որ յեղափոխականնե-
րուն ներկայացնեմ քեզի: Եւ Ապկակի բարեկամներուն

սրահը տարաւ զայն, միւս ընկերներուն ներկայացուց
և կէս ձայնով, Աշակերտ մը, ըստու պարզ խօսք զո՞ր
Մարիուս չհասկցաւ:

Մարիուս ինկած էր այնպիսի միտքերու բոյնի մը
մէջ ուր հանգիստ չպիտի վայելեր, թէև լուակեաց և
ծանրաբարոյ էր, բայց այն միտքերուն պէս ինքն ալ
թեւ ու զէնք ունէր:

Մարիուս որ սովորութեամբ և ճաշակով մինչև
ան ատեն առանձնասոէր, և ամենախօսութեան ու մե-
կուսութեան միտած էր, քիչ մը խրտչեցաւ այն երի-
տասարդներուն իր բոլորտիքը թուշտիլը տեսնելով: Այս
ամէն զանազան նախաձեռնութիւնները կը զրգոէին
զայն միահամուռ և կը ձգձգէին: Այս ազատական և
աշխատասոէր միտքերուն աղմկալի երթեւեկը մրրիկ կը
յարուցանէր անոր զազափարներուն մէջ: Երբեմն աղ-
մուկին մէջ այս գաղափարները այնքան կը հեռանային
Մարիուսի միտքէն որ գժուարաւ կը ժողվէր զանոնք:
կը լսէր որ անակնկալ կերպով մը կը խօսուէր փիլե-
սոփայութեան, գրականութեան, ճարտարութեան,
պատմութեան և կրօնքի վրայ: Տարօրինակ պատկեր-
ներ կը նշմարէր, և կը կարծէր թէ տեսածը քառսն է
վասնզի հեռուէն չէր գիտեր անոնց տեսքը: Հօրը կար-
ծիքները ընդունելու համար երբ ձգած էր իր մեծ հօրը
կարծիքները, կարծած էր թէ ա'լ միտքը հաստատուն
փիմակ մը ընդունած է. հիմա՝ խօսովութեամբ և ա-
ռանց ինքնիրեն խօսովանել համարձակելու՝ կը կաս-
կածէր այս հաստատութեան վրայ: Դարձեալ տեղէն կը
շարժէր այն հրեշտակը որու տակ կը տւանէր ամէն
բան: Տեսակ մը երերում անոր ուղեղին ամէն հօրի-
զոնները վեր ի վայր կը յուղէր: Ներքին տարօրինակ
իրարանցում: Այս իրարանցումը զրեթէ կը տառապե-
ցնէր զայն:

Կ'երեւար թէ այս երիտասարդներուն համար Շնը-
ուիրագործուած բաներ» չկային: Մարիուս ամէն նիւ-
թի վրայ այնպիսի տարօրինակ խօսուածք մը կը լսէր,
որ իր տակաւին վեհերու մտքին անհանդատութիւն
կուտար:

Երբ կը ներկայանար թատերական ծանուցում մը,
որու վրայ գասական ըսուած հին ցուցակէն ողբերգու-
թեան մը անունը կ'երեւար, Պահօրէլ կը սօսար. կորն-
չի' այն ողբերգութիւնը որ սիրելի է քաղքենիներուն:
Եւ Մարիուս կը լսէր Գօմպըֆէրին յետագայ կերպավ
պատասխանելը.

— Անիբաւ ես, Պահօրէլ: Քաղքենիները ողբեր-
գութիւնը կը սիրեն, և այս մասին պէտք է հանդարա-
թողուլ զանոնք: Արդի յառաջդիմութեան զաղափար-
ներէն հեռու ողբերգութիւնն ալ իր էութեան պատճա-
ռը ունի, և ես չեմ այն անձերու թիւէն որոնք յանուն
էսզիլի կ'ուրանան անօր էութեան իրաւունք: Բնու-
թեան մէջ ծրագիրներ կան. արարածներուն մէջ ծի-
ծաղելի նմանութիւններ կան բոլորպին կազմուած.
կտուց մը որ կտուց չէ, թեւեր որ թեւ չեն ցաւագին
աղաղակ մը, որ լսողին խնդուկը կը բերէ. ահա սազն
է այս: Արդ քանի որ թուզանին քով հաւն ալ կայ,
չեմ համար թէ ինչո՞ւ զասական ողբերգութիւնը է-
ութիւն չունենայ հին ժամանակի ողբերգութեան առջև:

Երբեմն ալ Մարիուս երբ Անժօրայի և Գուրֆէյ-
րազի հետ Փան-Փագ-Ռուսոյի փողոցէն կ'անցնէր,
Գուրֆէյրազ Մարիուսին թեւը կը մտնէր, և կ'ըսէր.

— Ուշադրութիւն ըրէ: Այս Բլաթրիէր փողոցն է
որ հիմա Փան-Փագ-Ռուսոյի փողոցը կ'անցնանուի,
վասն զի զարմանալի ընտանիք մը ասկէ վաթսուն տա-
րի առաջ այս գոեհին մէջ կը բնակէր: Ընտանիք ըսա-
ծըս Փան-Փագ և Թերեզան էին: Փամանակ առ Փա-

մանակ այս ընտանիքէն պղտիկ էակներ կը ծնէին թե-
րէզան կը ծնէր, ժան-ժագն ալ կը պիտակէր զանոնք:
Եւ Անժօլրա խստիւ կը յանդիմանէր Գուրփէյրագը:
Լաէ՛ ժան-ժագ-Թուսոյի առջեւ, ես կը սքանչա-
նամ այդ մարդուն վրայ: Սասոյգէ թէ ուրացաւ իր զա-
ւակները բայց ժողովուրդը որդեգրեց:

Սյս երիտասարդներուն և ոչ մէկուն բերնէն կը լսուէր «կայսրը» բառ։ Փառ թրուլէր միայն Նարուէն կ'ըսէր երբեմն ակի։ միւս ամենքն ալ Պօնարարդ կ'ըսէին։ Իսկ Անժէլը Պուօնարար կ'առտասանէու։

Մարիուս անոյ օշապէս կը զարմանար :

ԳԱՐԵՎԻ Դ.

ՔԱՅԼԻ ՄԻՒՋԵՆԻ ԵՏԵԼԻ ՈՐՈՇՄ

Այս երիտասարդներու մէջ տեղի ունեցող խօսակցութեանց մէկը որսոց ներկայ կը գտնուէր Մարիսուս՝ երբեմն ինքն ալ խօսքի խառնուելով ստուգապէս ցընցեց անոր միտքք :

Այս խօսակցութիւնը որու կ'ակնարկենք՝ տեղի
ունեցաւ Գաֆէ Միւզէնի ետեւի սրահին մէջ ուր նոյն
իրի կունը գումարուած էին Ապեսի զբեկթէ բոլոր բա-
րեկամները։ Պատին վրայի ճրազը հանդիսապէս վառ-
ուած էր։ Այս կամ այն իրերու վրայ կը խօսէին ա-
ռանց կիրքի, այլ վլուուկով։ Անժօրայէն և Մարիու-
սէն զատ՝ որոնք կը լուէին՝ իւրաքանչիւրը իր մտքէն
փշող հովին համեմատ կը ճառէր։ Ընկերներու մէջ տե-
ղի ունեցող խօսակցութիւնները երբեմն կ'ունենան այս

հանդարտ վլվլուկները : Խօսակցութիւնը նաեւ խաղ մըն էր, խառն ի խռւռն բան մըն էր : Իրարու Խօսք կը նետէին, քար կը նետէին փոխադարձապէս : Սրա- հին չորս անկիւնը խօսակցութիւն կ'ըլլար :

Այս ներքեն սրահը բնաւ կին էք կրնար մտնել,
բացի Լուիզօնէն, որ սրճարանին սպասները լուացող
կինն էր և որ ժամանակ առ ժամանակ սրահէն կ'անց-
նէր լուացարանէն գործանոց երթալու համար։

Կրանթէք որ կատարելապէս զինով էք . Վրդովում
կուտար սրահին այն անկիւնին ուր կը կինար խելքին
փշածը բերնէն գուրս կը թափէք զիտանալով կամ չզիտ-
այով, և կը պօսար .

— Ծարտւ եմ: Երազ կը տեսնեմ, մահկանացուներ՝ Հայտէլպէրկի գինիին տակառին թող կաթուած մը իջնէ, և անոր փակցուելիք տասներկու տղրուկներէն մէկը ես ըլլալ պիտի ուզեմ: Կ'ուզէի խմել: Կը փափաքիմ մոռնալ կեանքը: Կեանքը չգիտեմ որմէ հրնարուած սսնկալի գիւտ մըն է: Այս կեանք բուռածք ամենեւ ին չտեւեր և ամենեւին արժէք մը չօւնի: Մարդո հոգին բերանը կը բերէ ապրելու համար: Կեանքը թաւերական տեսարանի մը զարդին կը նմանի: որուն մէջ իրական առարկաները շատ քիչ են: Երանութիւնը հին շրջանակ մըն է որուն մէկ կողմը միայն ներկուած է: Փողովոց գիրքին իմաստունք՝ ամէն ինչ ունայնութիւն է, կ'ըսէ. հաճամիտ եմ այս միամիտ մարդուն որ թերեւս էութիւն սննեցած չէ բնաւ: Զրօն՝ չուզելով բոլորովին մերկ մնալ՝ ունայնութեամբ հագուեցաւ: Ո՛ւնայնութիւն: զու ամէն բանի կարկտանքն ես մեծ մեծ բառերով, լինատունը գործանոց, պարող՝ վարժապետ, ձեռնածուն՝ մանկավարժ, կնիքամարտը՝ ըմբիշ, գեղագործը՝ տարրալոյծ, հերագործը՝ հարտարագէտ, կաւկիթ բանաորը՝ ձարտարապետ, կա-

սավար ծառան՝ քաջավարժ որսօրդ, նեպսւկը՝ բրերի ժիպրանն (տեսակ մը կենդանի) կը սեպուի: Ունայնութիւնը ետեւ մը և երես մը ունի, երեսը՝ ապուչէ, սեւամօրթն է ան՝ իր ուլունթով: Ետեւը տխմարէ, փիլխսոփան է ան՝ իր հնոտիներով: Մէկուն վրայ կուլամ, միւսին վրայ կը խնդամ: Ինչ որ շուք և աւագութիւն կ'անուանուի, պատիւն և արժանապատուութիւնն անգամ ընդհանրապէս քրիչօվալ կը սեպուին ժագաւորները մարդկային հապարտութիւնը խաղալիկ կընեն: Կալիգուլա հիւպատոս կ'ընէր երիվար մը: Եարեւ. սսպետութեան սստիճան տուաւ կովի կըռնակի մը: Հիմա հագուեցէք շքուեցէք ուրեմն ինչիթաթիւսի (ձի մը) հիւպատոսութեան և րօսպիփի (խորված) պարոնութեան մէջ: Խսկ մարդկանց սեպհաւկոն արժէքին ակնարկելով կ'ըսեմ թէ այն եւս աւելի յարդ մը չունի: Մտիկ ըրէք դրացիին իր դրացիին վրայ տուած զովեսար: Ճերմակը ճերմակին դէմ վայրագ է, եթէ շուշանը խօսէր, արդեօք ո՛րքան նախատինք պիտի թափէր աղաւենին վրայ: Սուտ կրօնաւորուի մը որ ջերմեռանդ կնոջ մը վրայ կը շաղակրատէքան թէ իմք: Մե՛զք որ տգէտ եմ, թէ ոչ շատ բաներ պիտի լիշէի ձեզի, բայց բ և մը չեմ գիտեր: Միշտ խելք ունեցած եմ: Ահա իմ մասիս պէտք եղածը ըսի. Խոկ դուք, ճեր արժէքն ալ կշռեմ, կը ծիծաղիմ ճեր կատարելութեան, պատուականութեանց և յատկութեանց վրայ: Ամէն յատկութիւն պակասութեան մը կը յանգի. խնայառէը ագահին կը մօտենայ, առատաձեռնը՝ զեղին կը մերձաւորի, քաջը պարծուկին քովէն կ'երթայ, ով որ խիստ բարեպաշտ կ'ըսուի, փոքր ինչ կեղծ բարեպաշտ է. Դիոզինէսի վերարկուին ծակերուն չափ մոլութիւններ կան առաքինութեան մէջ, Որո՞ւ վրայ կը սքանչանաք, սպաննուողին թէ սպաննողին, կհօա-

րի՞ թէ Բրուտոսի վրայ. ընդհանրապէս սպաննողին կողմը կը բռնուի: Ապրի՛ Բրուտոս, վասնզի սպաննեց: Ահա այս է առաքինութիւնը: Առաքինութիւն կ'ըսէք, լաւ, բայց նաև յիմարութիւն է ան: Այդ երեւելի մարդիկը այլանդակ արատներ ունին: Բրուտոս որ Կեսարը սպաննեց, պզտիկ տղու մը անդրիին սիրահար էր: Այս անդրին ինոզն էր Սթրօնժիլիօն անուն յոյն անդրիագործը. քանդակած է նաև Գեղեցիկ-Սրունք անուն ամազոնին այն պատկերը, զոր Ներոն հետր կը տանէր երր կը ճամբորդէր: Այս Սթրօնժիլիօնը միայն երկու անդրի ձգած է, որով համաձայնեցան Բրուտոս և Ներոն: Բրուտոս մէկուն սիրահարցաւ, Ներոն ալ միւսին: Բոլոր պատմութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ կրկնարանութիւն մը: Մէկ գարը միւս դարին բանագաղն է: Մարէն կոյի պատերազմը Բիանօյի պատերազմը կ'օրինակէ. Գլուփիսի Թոլպիֆազը և Նաբոլէսնի Աւատերլիցը համանման են երկու կաթիլ արինսի պէս: Մէծ կարեւորութիւն մը չեմ տար յաղթութեան: Ամէնէն մէծ ապղութիւնն է յաղթելը, ճշմարիտ փառքը համոզելն է: Հրամմեցէք, աշխատեցէք բան մը հաստատելու եթէ կրնաք, գոհ կ'ըլլաք երր կը յաջողիք — ի՞նչ միջակութիւն —, և երր կը նուաճէք — ի՞նչ թշուառութիւն: — Աւա՛զ, ունայնութիւն և վատութիւն ամէն տեղ: Յաջողութեան կը հնազանդի ամէն բան, նաև քերականութիւնը: Հետեւարար կ'արհամարհեմ մարդկային սեռը: Բոլորէն մասին իշնսնք. կ'ուզէք որ սկըսիմ սքանչանալ ժողովուրզներու վրայ. բայց ո՞ր ժողովուրդին վրայ, եթէ կը հաճիք. միթէ Յունաստանի վրայ: Աթենացիք, հին ժամանակի այս Բարիզեանները, Վուխուր կ'սպաննէին, ինչպէս Գաղղիացիք Գոլինեին սպաննեցին, և այնքան կը փաղաքէին բռնաւորները որ Անասէֆէօր՝ Պիսիսթրաթին համար կ'ըսէր.

Անոր մէզը մեղուները կը հրապուրէ։ Յիսուն տարի շարունակ Յունաստանի ամէնէն երեւելի մարդը սեպուած է այն Ֆիլթաս անուն քերականը որ շատ փոքր և շատ մանր ըլլալուն համար ստիպուած էր իր մուծակները կապարել որպէսզի հովը չառնէ չտանի գինքը, Գորինթի մեծ հրապարակին վրայ անդրի մը կար զոր Սիլանիոն շննած էր և զոր Բլին և յիշատակէ երեւելի անդրիներու հետ, այս անդրին էֆիսթաթի պատկերն էր։ Ի՞նչ ըրած էր էֆիսի տթ. — Ոտք թաթելու արհեստը գտած է։ Այս արհեստին մէջ կ'ամփոփուին Յունաստանը և փառքը։ Անցնինք ուրիշներու, կ'ուզէք որ Անգլիոյ վրայ սքանչանամ, Ֆրանսացի վրայ սքանչանամ, Ֆրանսայի վրայ, և ինչու, վասնզի Բարիի զը ունի, բայց արդէն Աթէնքի վրայ բարի կարծիքս։ Անգլիոյ վրայ, և ինչու, միթէ Լոնատնի համար, բայց ես կ'ատեմ այն քաղաքը որ լոկ առուտուրի գերի է, որ Գարթաժ մըն է։ Մանաւանդ թէ Լոնատն որ շուալլութեան մայրաքաղաքն է, ուակ թրշուառութեան կեզրոնավայրն է։ Միայն Զէրին Գրոս թաղին մէջ տարին հարիւր հովի կը մեռնի անօթութենէ։ Այս է ահա Ալպիոն։ Գերմանիան աւիշ է։ Իտալիան մազձ է։ Միթէ հիանանք Ռուսիոյ վրայ։ Վոլթէր կ'սքանչանար։ Բայց Զինաստանի վրայ ալ կը սքանչանար։ Կը հաւանիմ թէ Ռուսիա մասնաւոր գեղեցկութիւններ ունի, որոնց մէկն է բռնամոլութիւնը։ Բայց կը ցաւիմ բռնամոլներու վրայ, վասնզի փափուկ է անոնց առողջութիւնը։ Ալէքսիս մը զլիատուած, Պետրոս մը գաշունուած, Պոլոս մը խզդուած, ուրիշ Պոլոս մըն ալ կօշիկի ներբանի տուկ ճմոււած, զանազան իււաններ մորթուած, բազմաթիւ Նիքոլաներ և Վասիլիներ թունաւորուած են և այս ամէնը կը ցուցնէ թէ Ռուսիոյ կայսրներու պալատին օքը յայտնապէս մա-

հառիթ ապականութիւն մը ունի։ Ամէն քաղաքակիրթ ժողովուրդները կը հրաւիրեն խորհողը որ հիանայ պատերազմի վրայ. այդ պատերազմին, քաղաքակիրթ պատերազմին մէջ կը կազմուին և կ'ամփոփուին աւազակութեան ամէն ձեւերը։

Գափէ Միւզէնի ետեւի սրահին մէկ անկիւնը ահա այս խօսքերը կը թափթփէին Կրանթէրի բերնէն, որ սաստիկ արրշիո էր և որ սրճարանին սպասները լուսցող կնոջ հետը կ'իյնար՝ չթողլով որ սրահին անցնի։

Պոսիւէ ձեռքը Կրանթէրի երկնցնելով կը ջանար լուցնել զայն, բայց Կրանթէր նօրէն կ'ըսէր։

— Սրծիւդ Մօյի, վար առ թաթերդ։ Զիս հանդարաւեցնելու հարկ չեմ թողուր քեզ։ Մանաւանդ թէ արտում եմ, ի՞նչ կ'ուզես որ ըսեմ քեզի։ Մարդս յոսի է, մարդս տձեւ է։ Թիթեանը յաջողած է, մարդս յաջողած չէ։ Աստուած չկրցաւ յաջողապէս շինել այդ կենդանին։ Բազմութիւն մը տգեղութեանց ընտրութիւն մըն է։ Մարդս, ո'վ կ'ուզէ թող ըլլայ, թշուառական մըն է։

— Լոէ՛ քիչ մը թ զլիագիր, կրկնեց Պոսիւէ, որ իրաւագիտութեան խնդրի մը վրայ կը վիճէր մեկուսի նստող ընկերոջ մըն հետ և որ կէս մէջքէն աւելի ընկղմած էր դատական արկօթերէն նախադասութեան մը մէջ, ահաւասիկ այս նախադասութեան վերջաւորութիւնը։

—... Գալով ինծի, թէւ հազիւ հազ օրէնսգէտ և առաւելն փաստաբանութիւնը սիրող մըն եմ, կը պնզեմ թէ Նորմանտիոյ սովորական օրինաց տրամադրութեանց համեմատ Ալէն-Միշէլի տօնին օրը և ամէն մէկ տարուան համար ամէն կայուածատէրներու ժառանգութեան վիճակողները յօդուտ հողատիրոջ կը պարաւուին համարժէք մը վճարել, ամէն երկարաւեւ վարձա-

կալութանց, վարձումներու, ժառանգային երկիրներու հողական անշարժ ստացուածքներու և կալուածներու՝ զրաւի, նաև այս զբաւով երաշխաւորուած պարտքի վերաբերող պայմանագրութեանց համար...»:

— Արձագանգնե՛ր, մրմիջող յաւերժանարսեր, մրմաց կրանթէր:

Կրանթէրին խիստ մօտ և գրեթէ լոին սեղանի մը վրայ թերթ մը թուզզի, կաղամար մը և գրիչ մը կար երկու պզտիկ բաժակներու մէջտեղը, ուրկէ կը հասկցուէր թէ երգախառն զաւեշտ մը կը ծրագրաւէր: Այս գժուարին գործը ցած ձայնով կը պարաստուէր, և երկու աշխատազներուն գլուխները իրարու կը հպէին:

— Նախ անունները գանենք: Երբ անունները կը գտնուին, նիւթն ալ կը գտնուի:

— Ճիշտ է: Հսէ և գրեմ:

— Պարոն Տարիման:

— Հասառու:

— Անշուշտ:

— Եր աղջիկն է Սէլէսթին:

— ...թին: Ետքը:

— Գնդապետ Սէնվալ:

— Սէնվալ նոր անուն մը չէ: Վալսէն ըսինք:

Երգախառն զաւեշտը յօրինող նորուաներուն քով ուրիշ խումբ մը կար որ ընդհանուր աղմուկին չնորհիւ ցած ձայնով խօսելով մէնամարտութեան մը վրայ կը վիճէր: Երեսուն տարեկան ծերունի մը խրառ կուտար տասնըութը տարեկան երիտասարդի մը, և կը բացարշնէր անոր թէ ո՛րպիսի հակառակորդի հետ էր գործը:

— Զգուշացի՛ր, բարեկամ: Քաջ սրակիր մըն է ան, իր գերը անթերի կը խաղայ: Վարպետութեամբ յարձակի զիտէ: Իր սուրին հարուածները չկեղծեր, դաստակը վարժ է, սուրը կը շղացընէ, կը փալատակէ,

Հշդապէս կ'արգիլէ հակառակորդին հարուածը, և շուտիկը մաթեմաթիգական ճշդութեամբ զարնել զիտէ նաեւ ձախլիկ է ան:

Կրանթէրի զիմացի անկիւնը Փոլի և Պահօրէլ աօմինո կը խաղալին և սիրոյ վրայ կը խօսէին:

Դուն երջանիկ ես, կ'ըսէր Փոլի: Դւն սիրուհի մը ունիս որ միշտ կը խնդայ:

— Աս խնդումը պակառութիւն մըն է, կը պատասխանէր Պահօրէլ: Սիրուհի մը պէտք չէ որ խնդայ: վասն զի անոր խնդալը տեսնող մը զայն խարելու քաջալերութիւն կ'առնէ: Երբ զուարթ կը տեսնես սիրուհի մը խիզճգ չտագնապիր, իսկ եթէ արտում տեսնես, խիզճգ չտանիր խարել զայն:

— Վա՛յ ապերախտ, վա՛յ, խնդացող կին մը շատ լաւ կին ժըն է: Մանաւանդ թէ ամենեւին կոիւ չէք ըներ:

— Ատիկա մեր ըրած զայինքէն կախում ունի: Երբ մեր պղտիկ սուրբ-դաշնակցութիւնը ըրինք, ան՝ իրեն և ես ալ ինծի սահմանազլուխ մը նշանակեց նաք, որմէ անզին չենք անցնիր բնաւ: Ինչ որ հիւսիսի կողմն է, Վօի կը վիրաբերի: Ասով խաղաղ կը մնանք:

— Խաղաղութիւնը երանութիւն է որ կը մարսէ:

— Հապա դուն թնչ կ'ընես. Փոլի, ո՞ւր մնաց օրիորդ... ին հետ ունեցած զժուութիւնդ. կը հասկնաս անշուշտ թէ, որու կ'ակնարկեմ:

— Անգոյն համբերութեամբ մը երես կը դարձնէ ինձմէ:

— Սակայն դու ծիւրութեամբ նիրար թունդ հանող սիրահար մը ես:

— Աւաղ:

— Եթէ քու տեղդ ըլլայի, ա՛լ անոր երեսը անզայ չէի նայեր:

— Հասելը դիւրին է :
— Նաև ընկը : Կարծեմ Միւզիգէթա է անունը,
այնպէս չէ :

— Այու : Ա՛ն, սիրելի Պահօրէլ, հոյակապ, շատ զի-
տուն աղջիկ մըն է ան, պղտիկ ոտքեր, պղտիկ ձեռքեր
ունի. շնչով չնորհքով կը հագուի. մարմինը ձերմակ
է մսեղ, և աշքերը մոգուհիի մը աշքերուն կը նմանին:
Խելքս միտքս անոր տուած եմ :

Բարեկամ, պէտք է ուրեմն համելի ըլլալ անոր,
պէտք է վայելչասէր ըլլալ, և նեղ բանթալօն հագնիլ:
Սթօպէն ասրեայ և խաչագիծ դիպակէ բանթալօն մը
ա՛ռ; Փոխ ալ կուտայ :

— Քանիի, պոռաց կրանթէր :

Երրորդ անկինը բանսաստեղծական տաք վիճաբա-
նութիւն մը կ'ըլլար : Հեթանոսական դիցաբանութիւնը
քրիստոնէական դիցաբանութեան հետ կոռոփով կը
կոռէր : Խնդիրն Ոլիմպոսի վրայ էր, որու կողմը կը
բռնէր ժան Բրուվէր՝ իբր վիպասէր : Ժան Բրուվէր
միայն հանգստութեան միջոցին վեհերոտ էր : Երբ զըր-
գուուէր կրակուրաց կը կարէր, տեսակ մը զուարթու-
թիւն կ'առնէր իբ եռանդը և զուարթ ու միանգամայն
քնարերգային կ'ըլլար :

— Զնախատենք աստուածները, կ'ըսէր: Աստ-
ուածները թերեւս անյայտ չեղան : Ես չեմ կարծեր թէ
Դիոս մեռած է : Աստուածները երազներ են, կ'ըսէք:
Ես ալ կ'ըսեմ թէ՝ այդ երազներուն վախուստէն ետք՝
նոյն իսկ բնութեան, արդի բնութեան վիճակին մէջ
դարձեալ կը զանուին հեթանոսական ամէն հին և մհծ
առասպեկները : Բերդաքաղաքի մը կերպաբանք ունե-
ցող այսինչ լեռը, օրինակի համար, Վինեհմալը տակա-
ւին ինձի համար Սիպէլի դիցուհին գլխազիրն է. կը
կարծեմ թէ Բան չաստուածը գիշերները կուգայ ուսիւ-

ներուն կոճղին խոռոչը կը մտնէ և կը փչէ՝ մատներով
հետղհետէ ծակերը խցելով. և ի բնէ հաւտացած եմ թէ
Դիոսի սիրուհին իօ մատ ունէր Բիսվալի ջրվէժին մէջ.
այս կարծիքիս հակսուակը հաստատուած չէ դեռ :

Վերջին անկինը քաղաքական խնդիրներու վրայ
կը խօսուէր : Լուի ֆլ. ֆ չնորհած Սահմանադրութիւնը
կը չարչրուէր : Գօմպըֆէր թուլօրէն կը պաշտպանէր
զայն . Գուրֆէյրադ աղդուութեամբ կը հերքէր, Սեղա-
նին վրայ հոչակաւոր նարթ-Թուլքէի չարադէպ օրինակ
մը կար : Գուրֆէյրադ բռնած էր զայն և կը ցնցէր՝ այս
թերթին սարսուոր իր առարկութեանց հետ խառնելով :

— Նախ թագաւոր չեմ ուզեր. չեմ ուզեր՝ գէթ
խնայողութեան տեսակէտով. թագաւորները հացկա-
տակներ են : Թագաւորները ձրի չեն թագաւորեր : Ին-
չի մտիկ ըրէք, եթէ կ'ուզէք հասկնալ թագաւորներու
սղութիւնը . Երբ Ֆրանսուա Ա. մեռաւ, Ֆրանսայի մէջ
տէրութեան ընդհանուր պարտքը երեսուն հազար լիտր
եկամուտ էր . Երբ Լուի ֆֆ. մեռաւ, այս պարտքը
երկու հազար վեց հարիւր միլիոն լիտրի ելած է՝ մար-
կը քսանութ լիտր հաշուելով, ըսել է թէ 1760ին՝ Տէ-
մարէի ըսածին նայելով՝ չօրս հազար հինգ հարիւր մի-
լիոն և այսօրուան հաշիւսվ տասներկու հազար միլիոն
էր : Երկրորդ՝ Գօմպըֆէրին ներում խնդրելով՝ կ'ըսեմ
թէ չնորհուած Սահմանադրութիւն մը քաղաքակրթու-
թեան յորի միջոց մըն է : Անցումը ազատել, անցքը
մեղմել, ցնցումը նուազեցնել, ազգը, անդգայապէս
միապետութենէ հանրիշխանութեան անցնել՝ սահմա-
նազրական կեղծիքներու կիրառումով, ասոնց ամէնն
ալ պժգալի պատճառներ են : Ա՛ն, ոչ, ժողովուրդը բը-
նաւ չի լուսաւորենք կեզծ լոյսավ : Սկզբունքները ձեր
սահմանադրական գետնափորին մէջ կ'սանին և կը տժ-
գունին : Ոչ պիտակութիւն, ոչ իրաւարարութիւն պէտք

է և ոչ ալ շնորհումներ թագաւորէն առ ժողովուրդը :
Այդ ամէն շնորհումներուն մէջ 14րդ յօդուած մը կայ :
Պարզեւող ձեռքին քով ճիրան մը կայ որ ետ կ'առնէ
պարզեւը : Բացէ ի բաց կը մերժեմ ձեր սահմանազբ-
րութիւնը : Սահմանազբութիւն մը դիմակ մըն է . սր-
տութիւնը վրան է : Ժողովուրդ մը երբ Սարմանազբու-
թիւն մը կ'ընդունի , կը հրաժարի իր իշխանութենէն :
Իրաւունքը անթելի մնալով միայն իրաւունք է : Ոչ ,
սահմանազբութիւն չեմ ուզեր :

Եղանակը ձմեռ էր . բուխերիկին մէջ երկու փայտ
կը վասէր ճայթիւնով : Հրապուրիչ էր այս կրակը , և
Գուրփէ յրադ չկրցաւ դիմազրել : Զեռքին մէջ ձմլեց
խեղճ Շարթ-Թուքէն և կրակը նետեց : Թուղթը վառե-
ցաւ : Գոմպը ֆէր Լուի իլ . ին հրաշակերտին այրիւը զի-
տեղ փիլիսոփայարար , և բաւական սնապեց ըսկեր .

— Սահմանազբութիւնը բոցի փոխուեցաւ :

Եւ ահա հեղնութիւնները , հանձարեղ խօսքերը ,
երկդիմի կատակները , գաղղիացւոց յատուկ եռանդալի
զուսրթութիւնը . անզիացւոց յատուկ հաճայքը . Կիրթ
և անկիրթ ճաշակը . լաւ և յոտի պատճառաբանութիւն-
ները , տրամախօսութեան ամէն այլանդակ փամփուշտ-
ները սրահին ամէն կողմէն վեր ելլելով և ընդհարելով
զլուխներուն վերեւը տհսակ մը զուարթազին սմբա-
կոծութիւն կ'ընէին :



Գ Լ Ո Ւ Խ Ե .

Հ Ա Ր Ի Զ Ո Ն Ի Ն Ե Ը Ն Դ Ո Ւ Խ Ը

Երիտասարդական փոխադարձ ընդհարումները ըս-
քանչելի յատկութիւն մը ունին . այսինքն բնաւ չես
կրնար այն ընդհարումներուն ոչ կայծը նշմարել , ոչ
ալ փայլակը գուշակել : Քիչ մը ետք ի՞նչ պիտի ժայթ-
քի , չես գիտեր : Արգանատութեան միջոցին քրքի՞ը
կ'սկսի : Մաղրաշարժ վայրկեանին ծանրութիւն մը կու-
զայ : Դրդումները աննշան բառէ մը կախում ունին :
Իւրաքանչիւրին խանդը ինքնիխան է : Աստիճալի
ասպարէզը բացուելու համար խեղկատակ խօսք մը կը
բառէ : Այս խօսակցութիւնները յանկարծագէպ շրջում-
ներ ունին . ուր հեռատեսիլը յանկարծ կը փոխուի :
Դիպուածը այս խօսակցութեանց մեջնապետն է :

Դժուարամարս կարծիք մը՝ բառերու շառաչիւնէ
մը տարօրէն ելլելով յանկարծ եկու անցաւ այն բա-
նակոփին մէջն ուր խառնիխոււն կը պայքարէին
կրանթէր . Պահօրէլ , Բրուվէր . Պոսիէ , Գոմպը ֆէրին
և Գուրփէյրագ :

Տրամախօսութեան մէջ ի՞նչպէս կ'ըլլայ որ անա-
կնկալ խօսք մը կ'արտաքերուի . ինչո՞ւ այն խօսքը
յանկարծ կը զրաւէ լոզներուն ոչազբութիւնը : Ինչ-
պէս ըսինք քիչ մը առաջ , ոչ ոք գիտէ ասոր պատճա-
ռը : Վլվլուկի միջոցին Պօսիէ յանկարծ Գոմպը ֆէրին
չը զիտեմ ի՞նչ խօսք մը ուղղեց , և խօսքը վերջացուց
ետագաւ թուականը յառաջ բերելով :

— 18 Յունիս, 1815. Վաթերլօ:

Մարիուս՝ որ սեղանի մը վրայ ջռւրի բաժակի մը քով կոթնած էր արմուկովը, երբ լսեց Վաթերլօ աշնունը, դաստակը կզակին տակէն վերցուց, և սկսաւ ունկն զիրներուն նայիլ ուղղակի:

— Ցիրաւի, աղաղակեց Գուրֆէյրագ, այդ 18 թուանշանը տարօրինակ նշան մըն է և զարմանք կուտայ ինձ: Պօնաբարդի աղէտալիք թիւն է այս: Լուին առջեր և Պրիմէրը ետեւր դրէք, և ահա ամրողապէս կը նշմարէք Պօնաբարդի ճակատագիրը, նաև յայտարար հանգամանք մը, այսինքն թէ վերջը սկիզբին ետէն հասած է այս ճակատագրին մէջ:

Անժօլրա որ մինչեւ այն ատեն անմոռնչ կը կենար, լուսթիւնը խզեց և այս խօսքը ուղղեց Գուրֆէյրագին:

— Հսել կ'ուզես թէ քաւութիւնը ոճիրին ետևէն հասաւ:

Մարիուս՝ որ արդէն յուզուած էր Վաթերլօյին յանկարծապէս յիշուելէն՝ չէր կրնար ընդունիլ այս ունիր բառը, որ իր համբերութենէն վեր էր:

Ուստի ելաւ, յամրապէս գէսլի Ֆրանսայի աշխարհագրական քարտէսը քալեց որ պատին վրայ կախուած էր և որու ներքեւ զատ խորշի մը մէջ պղտիկ կղզի մը կը նշմարուէր. մատը այս խորշին վրայ դրաւ և ըստւ:

— Գորսի՛ գտն: Պղտիկ կղզի մը որ շատ մեծացուց Ֆրանսան:

Այս խօսքը սառնաշունչ հովի մը աղդեցութիւնը ունեցաւ: Ամէնքն ալ դադրեցան խօսելէ: Զգացին թէ բռն մը պիտի սկսէր:

Պահօրէ՛ Պախւէին պատասխանելով՝ հաշմուած արձանի զիրք մը առնելու վրայ էր: Բայց զանց ըրաւ

Տափկ ընելու համար:

Անժօլրա որ իր կապոյտ աչքը և ոչ մէկուն վրայ յառած էր և կարծես դատար լութիւնը կը դիտէր, պատասխանեց առանց Մարիուսին նայելու.

— Ֆրանսա ամենեւին Գորսիդայի մը հարկաւութութիւնը չունի մեծ ըլլալու համար: Ֆրանսան մեծ է, որովհետեւ Ֆրանսան է:

Մարիուս ամենեւին ընկրկելու որամագրութիւնը չզգաց, Անժօլրային դարձաւ, և ձայնը հանեց այնպիսի ճօնումով որ իր աղիքներուն սարսուռէն կուզար:

— Աստուած չընէ որ Ֆրանսան փոքրցնեմ, բայց Նաբոլէսնը Ֆրանսայի հետ միաւորելը Ֆրանսան փոքրցնել չէ բնաւ: Ժամանակն էն է ուրեմն խօսելու: Եւ ձեր մէջ նորեկ մըն եմ, բայց կը խոստովանիմ թէ զարմանք կուտաք ինձ: Ո՞ւր ենք, ո՞վ ենք, ո՞վ էք, ո՞վ եմ: Կայսեր վրայ մեր կարծիքը յայտնենք: Ինչպէս լոեցի. Պուօնաբարդ կ'ըսէք դուք, արքայականներուն պէս ուն շեշտելով: Գիտնանք որ մեծ հայրս աւելի աղէկը կ'ըսէ. Պուօնաբարդէ կ'ըսէ ան: Կը կարծէի թէ երիտասարդներ էք: Ո՞ւր է ձեր եռանդը. ի՞նչ բանի կը դործածէք զայն. որո՞ւ վրայ կ'սքանչանաք և թէ չէք սքանչանար կայսեր վրայ. և անկէ աւելի ի՞նչ պէտք է ձեզ: Եթէ չէք ընդունիր այդ մեծ մարդք. հապա ո՞ր մեծ մարդերը կ'ընդունիք: Նաբոլէսն ամէն բան ունէր: Կատարեալ էր ան: Մարդկային կարողաւթեանց խորանարդը ունէր իր ուղեղին մէջ: Ժիւսթինիէնին պէս օրինագիրք կը շինէր, Կեսարի պէս խօսք կը թելադրէր, իր խօստացութեան մէջ Բասդային փայւակը Թասիթի շանթին հետ կը խառնուէր, պատմութիւնը գործով կը շինէր ու միանգամայն կը գրէր, իր աեղեկագիրները եղիտականներ են. Նիւթընին թուանշանները Մարդարէին փոխարերութիւններու հետ կը

միաւորէր, Արեւելքի մէջ բուրգերուն պէս մեծ խօսքեր՝ կը թողուր իր ետեւը, Թիլսիթի մէջ վեհափառութիւն կ'ուստուցանէր կայսրներու, գիտութեանց ճեմարանին մէջ Լաբալիսին պատասխան կուտար, պետութեան ժողովին մէջ Մէրլէնի կը զիմադրէր, հոգի մը կուտար ումանց երկրաշափութեան և ումանց ալ կցկցուն խօսքերուն փաստաբաններու հետ օրէնսդէտ և աստղաբաշխներու հատ աստղագէտ էր. Գրօմէլի պէս խնայողութեամբ երկու ճրագներէն մէկը մարելով՝ թամբը կ'երթար վարագոյքի ծոպի մը սակարկութիւնը ընելու համար, ամէն բան կը աեսնէր. ամէն բան զիտէր. թէեւ այս պատճառու չէր արգիլուեր իր մանկան օրօրտնին քով բարեմիտի մը պէս խնդալու. և ահա յանկարծ Եւրոպան մտիկ կ'ընէր ահաբեկ. բանակներ կը սկսէին քալել, թողանօթակիր սայցեր կը շարժէին. գիտերուն վրայ նաւային կամուրջներ կ'երկընային, ձիաւորներու երտմիները մրբիկին մէջ կ'արշաւէին, աղջակներ, փողարներ, ամենուրեք գահերու գորդում, թագաւորութեանց սահ նանազլուխները աշխարհագրական քարտէսին վրայ կը ճօճէին, պատեանէն ելլող գերմարդկային թուրի մը չառաշիւնը կը լըսուէր, կը տեսնուէր նաև այն, որ հորիզոնին վրայ կանգուն կը կենար՝ ճեռքը փալլատակում մը և աչքերուն մէջ փողիփողում մը ունենալով, որ որոտումին մէջ իր երկու թեւերը կը տարածէր, այսինքն մեծ բանակը և ճին պարակները, և որ պատերազմի հրեշտակահան էր:

Ամէնքն ալ կը լոէին, և Անժուրա գլուխը վար կը ծուէր: Աւնկնդիր մը երբ կը լոէ, խօսողը կը կարծէ թէ ան իր ըսածներուն կը հաւանի կամ խոյս տալու հաւրաք չգտնելով, անոր կողմէ բռնելու կը ստիպուի: Մարփուս գրեթէ առանց շունչ առնելու շարունակեց

հետզհետէ բռնկուն եռանդով մը համակուելով.

— Արդարասէր ըլլանք, բարեկամներ. այսպիսի կայսեր մը կայսրութիւնը լլալ, ո՛հ, շատ փառաւոր ճակատազիր մըն է ժողովուրդի մը համար, երբ մանաւանդ ֆրանսան է այն ժողովուրդը և երբ մանաւանդ այն ժողովուրդը իր հանճարը այն մարդուն հանձարին հետ կը միաւորէ: Երեւիլ և իշխել, քալել և յաղթանակել, զօրաց օթեւան ընել ամէն մայրաքաղաքները, կրընատիէները առնել և թագաւոր ընել, աէրութեանց անկումը վճռել, յարձակելու համար քալով Եւրոպան այլակերպել, զգացնել ամէնուն թէ երբ կը սպառնաս, ձեռքդ Աստուծոյ ուուրը բռնելու կը պատրաստես, միայն մէկ մարդու մը հետեւելով՝ Աննիպալի, Կեսարի ու միանդամայն Շարլըմաննեի հետեւած ըլլալ, անուանուիլ այնպիսի ժողովուրդ մը որ անոր ամէն արշալայսերուն հետ յաղթութեան մը փառաւոր լուրը կ'աւետէ, զարթուցիչ ժամացոյցի տեղին վալիտի թնդանօթը ունենալ, լուսեղէն անդունդներու մէջ յաւերժապէս փալլատակող անգին բառեր նետել, ինչպէս են Մարէնկօ, Արգօլ, Աւստերլից, Իէնա, Վակրամ, գարերու գէնիթներուն վրայ ամէն վայրկեան յաղթութեանց համաստեղութիւններ ծագեցնել, գաղղիսական կայսրութիւնը հումէական կայսրութեան զուգակիոր ընել, ազգերու մեծը ըլլալ և բանակներու մեծը ծնանիլ, ամէն անզամ իր արծիւները սաւասնելու զրկող հուան մը պէս իր հոսմէական կրտրիներու գունդերը աշխարհիս չորս կողմը գրիել. յագթել, տիրել, շանթահարել: Եւրոպացի մէջ լլալ այնպիսի ժողովուրդ մը որ փառքի ժայրացելութեամբ ուկեպէս կը փայլի կարծես, պատմութեան մէջէն ոիտաններու փողերգ մը հնչեցնել, երկու անդամ միբապետ աշխարհիս, աշխարհակալութեամբ և տէնախտիդ

Փողփողումով. ասիկա վեհ է. ի՞նչ կայ աւելի մեծ :
— Ազատ ըլլաւ, ըստ Գօմպրֆէր :

Հիմա իր կարգին խոնարհեցուց զլուխը Մարիուս .
այս պարզ և ցուրտ խօսքը պողպատեայ սլաքի մը պէս
անոր վիպական արխմէնը ծակած անցած էր, և Մա-
րիուս կը զգար թէ անյայտ կ'ըլլար իր այն աւիւնը :
Երբ աչքերը վեր ըրաւ, Գօմպրֆէր ա՛լ սրահին մէջ
չէր : Հաւանական է որ Գօմպրֆէր Մարիուսի ծայրա-
յեղ զովեստին տուած պատասխանէն գո՞ն ըլլալով, ի-
րոք մեկնած էր, և Անժօլիքայէն զատ ամէնքն ալ ա-
նոր եաեւէն գացած էին : Սրահը պարզուած էր : Ան-
ժօլիքա Մարիուսի հետ մինակ մնացած էր և ծանրապէս
անոր կը նայէր : Աւկայն Մարիուս երբ իր զազափար-
ները քիչ մը վերաժողովեց՝ ինքդինքը յաղթահար չսե-
պեց . իր հոանդէն մաս մը մնացած էր գեռ, և տն-
շուշտ Մարիուս անով Անժօլիքայի դէմ հաւաքարանու .
Թիւններ պիտի հիւսէր, երբ յանկարծ ձայն մը լսուե-
ցաւ որ սանդուղին վրայ կ'երգէր՝ հեռանալով : Երգողը
Գօմպրֆէրը՝ երգն ալ հետեւեալն էր .

Թէ ինձ տուած ըլլար Կեսար
Պատերազմներ, փառք, նոխուրիւն,
Եւ թէ դադրիլ ինձ հարկ ըլլար
Ա՛լ սիրել մայրս սիրուն:
Պի՞ ըսէի մեծ Կեսարի .
Մերժեմ եռ փառք իշխանուրիւն .
Ո՞հ կը սիրեմ մայրս աւելի,
Միրեմ միայն մայրս սիրուն :

Գօմպրֆէրի սիրազին և վայրենական ձայնը, որով
կ'երգէր, տարօրինակ վասմաւթիւն մը կուտային ա-
նոնց : Մարիուս որ խորուն էր և ձեղունին կը նայէր,
դրեթէ մեքենապէս կրկնեց . Մա՞յրս . . . :

Նոյն պահուն զգաց թէ իր ուսին վրայ էր Անժօ-
լիքայի ձեռքը :
— Քաղաքացի՝ ըստ Անժօլիքա, մայրս ըստծը
Հանրապետութիւնն է :

Գ. Լ Ո Ւ Խ Զ.

ԿԸԱՆԻՔԻ ՆԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Այն իրիկունը Մարիուսը խօրապէս սարսեց և որր-
ախն մէջն ալ տրտմալի մթութիւն մը ծաւալեց : Մա-
րիուս զգաց ինչ որ երկիրը կ'զգայ թերեւ որ երկա-
թով կը բացուի ցարենի հատը ընդունելու համար . եր-
կիրը նախ վէրքը կ'զգայ միայն . ետքէն կ'զգայ բող-
քոցին սարսուաը և պատուղին ուրախութիւնը :

Մարիուսի վրայ տխրութիւն մը եկաւ : Հազիւ թէ
հաւատքի մը տէր եղած էր, և ահա պիտի պարտաւո-
րէր ուրեմն ուրանաւ այն հաւատքը : Ինքնին բացա-
սական պատասխան տուաւ : Ըստ իւրովի թէ չէր ու-
զեր տարակուսիլ, այլ իր կամքին հակառակ սկսաւ
տարակուսիլ : Անտանելի վիճակ մըն է երկու կրօնքի
մէջ գտնուիլը, որուն մէկը տակաւին թողուած չէ և
միւսն ալ ընդունուած չէ . արգ, ազօտ լոյսը միայն
ջղջկային հոգիներու հաճելի է : Մարիուս կորովաբիք
աչք մըն էր, և ձշմարիտ լոյսը կ'ուզէր : Տարտկոյսի
կիսալոյսերը կը տանջէին անոր աչքը : Թէեւ կը փա-
փաքէր մնալ ուր որ էր, և անկէ չխախտիլ, անդիմա-
գրապէս բռնագատուած էր շարունակելու, յառաջանա-
լու, քննելու, խորհելու, աւելի հետու քալելու :

Այս բռնագատուած մինչեւ ուր պիտի տանէր զին-
քը . այնքան քայլեր առած և հօրը մօտեցած ըլլալէն
ետք հիմա կը վախնար առնել այնպիսի քայլեր որոնք
կրնային զինքը հեռացնել անկէ : Մարիուսի անձկու-
թիւնը եւս առաւել կը շատնար այն ամէն խօրհրդա-
ծութիւններով որոնք կուգային կը գրաւէին իր միտ-

Քը: Դարսուվեր մը կը ծրագրուէր անոր բոլորտիքը։
Մարիուս համամիտ չէր ոչ իր և ոչ իր բարեկամներուն հետ. մէկուն առջեւ յանդուզն, միւսներուն առջեւ ալ յետադէմ կը սեպուէր։ Զգաց թէ կրկնակի հեռացած կը գանուի, հեռու ծերերէն, հեռու նաեւ երիտասարդներէն։ Գաֆէ Միւզէն երթալէ զազրեցաւ։

Իր խղճին այս շփոթալի վիճակին մէջ Մարիուս գրեթէ ա'լ չէր մտածեր կեանքին քանի մը իրական կողմերը։ Սակայն կեանքի իրականութիւնները չեն ուզեր մոռցուիլ։ Յանկարծ եկան դրդեցին Մարիուսը և իրենց ներկայութիւնը յայտնեցին անոր։

Առաւօտ մը պանդոկապետը Մարիուսին սենեալը մտաւ և ըստաւ անոր։

— Պ. Գուրֆէյրագ քեզի համար երաշխաւոր եղաւ։

— Այս։

— Բայց ինձի ստակ պէտք է։

— Հաէք Գուրֆէյրագին որ գայ և խօսի հետա, ըստաւ Մարիուս։

Երբ Գուրֆէյրագ եկաւ, պանդոկապետը սկնեակէն մեկնեցաւ։ Մարիուս պատմեց Գուրֆէյրագին ինչ որ տակաւին խորհած չէր անոր ըսել, թէ աշխարհիս մէջ գրեթէ անոք և անազգական էր ինք։

— Ի՞նչ պիտի ըլլաս, հարցուց Գուրֆէյրագ։

— Զգիտեմ, պատասխանեց Մարիուս։

— Ի՞նչ պիտի ընես։

— Ես ալ չեմ գիտեր։

— Ստակ ունի՞ս։

— Տամնըինդ քրանք։

— Կ'ուզէ՞ս որ փոխ տամ քեզի։

— Ամենսին։

— Զգեստ ունի՞ս։

— Ահա սւնեցած։

— Ստակ ընելու զարդեր ունի՞ս։

— Ժամացոյց մը։

— Արծա՞թ։

— Ոսկի, ահաւասիկ։

— Հանդերձավառ մը կը ճանչնամ որ կ'առնէ թիկ-հոցդ և բանթայօնդ։

— Լաւ։

— Ա՛լ մէկ բանթալոն, մէկ բաճկոն, մէկ պիտարկ և մէկ թիկնոց պիտի ունենաս։

— Նաև կօշիկներս։

— Ի՞նչ կ'ըսես. բոպիկ քալել չե՞ս ուզեր. ի՞նչ փարթամութիւն։

— Այսքանը բաւական է։

— Ժամագործ մը կը ճանչնամ որ ժամացոյցդ կը գնէ։

— Լաւ։

— Ոչ, լաւ չէ։ Ի՞նչ պիտի ընես ետքը։

— Ինչ որ պէտք պիտի ըլլայ, գէթ ինչ որ պատիւխ արատ չպիտի բերէ։

— Անգլիերէն զիտե՞ս։

— Ոչ։

— Գերմաններէն զիտե՞ս։

— Ոչ։

— Կը ցաւիմ։

— Ինչ ՞ւ։

— Վասնզի բարեկամներէս մէկը, որ զրավաճառ է, տեսակ մը հանրազիտարան կը չինէ, որու համար կրնաւիր գնրմաններէն կամ անգլիերէն յօդուածներ թարգմանել։ Սաոյդ է թէ մեծ վարձ մը չտրուիր, բայց վերջապէս կ'ապրուէիր։

— Ուրեմն անգլիերէն և գերմաններէն պիտի ոսրպիմ։

— Ի՞նչ պիտի ընես մինչեւ սորվելու։

— Զգեստներս և ժամացոյցս կը ծախեմ:

Հանդերձավաճառը կանչեցին և քսան ֆրանքի ծախեցին աւելորդ զգեստները: Յետոյ ժամացործին գացին և 45 ֆրանքի ծախեցին ժամացոյցը:

— Թէշ չեղաւ, կ'ըսէր Մարիուս Գուրֆէյրագին, պանդոկը վերադառնալով, իմ տասնընինդ ֆրանքովս ամբողջը ութսուն ֆրանք կ'ընէ:

— Հապա պանդոկապետին հաշի՞ւր:

— Աղէկ ըսիր, մոռցեր էի, ըսաւ Մարիուս:

Պանդոկապետը հաշիւր բերաւ, զոր հարկ եղաւ անմիջապէս վճարել: Հաշիւր եօթանասուն ֆրանք էր:

— Տասը ֆրանք կը մնայ ինձ, ըսաւ Մարիուս:

— Գէշ չէ, ըսաւ Գուրֆէյրագ. մինչեւ անդիերէն սօրվիլդ հինգ ֆրանքը կ'ուտես, հինգ ֆրանք ալ մինչեւ գերմաներէն սօրվիլդ: Ասով շատ շուշ լեզու մը կամ շատ յամբապէս թալեր մը կուլ տուած պիտի ըլլաս:

Սակայն մօրաքոյր ժիշնօրման որ տրամալի պարագաներու մէջ բաւական բարի անձ մըն էր բնտպէս, վերջապէս կրցած էր իմանալ Մարիուսի ուր բնակիլը:

Առաւոտ մը Մարիուս զպրոցէն երբ վերադարձաւ, յօրաքոյրէն եկած նամակ մը և վաթսուն բիսթօլ, այսինքն վեց հարիւր ֆրանք գտաւ, ամէնքն ալ լուիճի էին և կնքուած տսւփի մը մէջ դրուած:

Մարիուս ետ դրկեց երեսուն լուիճին յարգական նամակով մը, որու մէջ կ'ըսէր թէ ապրելու միջոցներ ունէր և ալ կրնար իր ամէն պիտոյքը հայթայթել: Նոյն միջոցին Մարիուսի երեք ֆրանքը մնացած էր:

Մօրաքոյրը եղելութիւնը չիմացուց, վախնալով որ ալ աւելի կը զայրանայ: Մանաւանդ թէ մեծ հայրը միթէ՞ ըսած չէր. — Ամենեւին չեմ ուզեր որ այն արիւնարբուն խօսքը ընես իմ առջեւ:

Մարիուս չուզելով պարտք ընել, Բօրթ Աէն Ժագի պանդ ուկէն ելաւ:



ՉԱՐՌՈՒԴԻ ԳԻՒՔ

ԴԺԲԱՆԴՈՒԹԵԱՆ ՎՍԵՄՈՒԹԻՒՆԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՄԱՐԻՈՒՍ Զ Փ Ա Խ Ո Ւ

Ապրիլը տաժանելի եղաւ Մարիուսի համար: Զգեստները և ժամացոյցը ուտելը բան մը չէր: Կերաւ նաև այն անբացատրելի բանը որ կ'անուանուի կատաղի կոյլ: Այս սոսկալի բանին բացատրութիւնն է օրեր առանց հացի, կրակարան առանց կրակի, շաբաթներ առանց գործի, ապագայ առանց յօյսի, թիկնոց մը որու արմուկը ծակ է, հին զլիսարկ մը որ նորատի աղջիկներուն ծիծաղը կը շարժէ, գուռ մը զոր իրիկուն գոց կը գտնես՝ սենեակին վարձքերը վճարած չըլլալուգ համար, զոնապանին և խոհավաճառին անամօթութիւնը, զրացիներուն հեգնակի ծիծաղները, խոնարհութեր, արժանապատութեանդ ոտնահարումը, որ և է գործ ընդունելու հարկը, ձանձրոյթները, դասնութիւնը:

Հիմատութիւնը։ Մարիուս սորվեցաւ թէ մարդո ինչպէս
կը լափէ այս ամէն բաներլ։

Մարիուսի կենաց մէջ եղաւ ժամանակ մը ուր իր
սանդուղին գաւկիթը ինք կ'աւելէր, ուր տասը փարայի
պանիր, կ'առնէր նպարավաճառ կնոջմէ մը, ուր երե-
կոյեան մշուշին կ'ըսպասէր հացագործին կրպակը սպր-
դելու և հաց մը գնելու համար զօր գաղտնապէս իր
վերնայարկը կը տանէր իբր թէ զողցած ըլլար զայն։
Երբեմն անչորհ երիտասարդ մը որ թեւին տակ գիրք
ունէր, որու կերպարանքը վեհերոտ և բարկալի կ'ե-
րեւար, դէպի փողոցին անկիւնը կ'ուղղուէր ծաղրասէր
խոհարարուհիներուն մէջէն անցնելով որոնք արմուկով
կը զրդէին զայն, մասպաճառին կրպակը կ'սպագէր,
զիխարկը կը հանէր ծակտին վրայէն ուրկէ քրտինք կը
հոսէր, յարդանօք բարկ կուտար մսավաճառ կնոջ որ
կը զարմանար, նաև միսը կարող ծառային, վեց կամ
հօթ ուր տալով ոչխարի կողիկ մը կուզէր, թուղթով
մը կը պլէր, թեւին տակ երկու գիրքի մէջտեղը կը
դնէր և կ'երթար։ Մարիուսն էր այս երիտասարդը։
Երեք օր կ'ապրէր այս կողիկով զօր ինք կ'եփէր։

Առջի օրը միսը կ'ուտաէր, երկրորդ օրը ճարպը
կ'ուտէր, երրորդ օրը սակորը կը կրծէր. Ժիլնօրման մո-
րաքուրը բազմից փորձեր բրաւ, և վեց հարիւր ֆը-
րանքը զրկեց անոր։ Մարիուս ամէն անգամին ալ ետ
զրկեց ստակները, ըսելով թէ բանի մը պէտք չունի։

Մարիուս տակտէին իր հօրը սուզը կը պահէր երբ
կրեց այն յեղաշրջումը զօր արդէն պատմեցինք։ Այն
ժամանակէն ի վեր սե զգեստաները հանած չէր վրայէն։
Մակայն զգեստները կը հիննային։ Եղաւ օր մը ուր ա՛լ
թիկնոց չունեցաւ։ Բանթալոնը դեռ կը հագնուէր։ Ի՞նչ
ընելու էր. Գուրգիթրագ՝ որու քանի մը լաւ ծառա-
յութիւն ալ ինք ըրած էր փոխադապէս՝ հին թիկ-

նոց մը տուաւ։ Մարիուս՝ գանապանի մը մէկ ու կէս
Փրանք տալով՝ թիկնոցին ներսը դուրս ընել տուաւ,
և անա նոր թիկնոց մը ունեցաւ։ Բայց այս թիկնոցին
գոյնը կանաչ էր։ Ուստի Մարիուս այնունետեւ միշտ
արեւը մարը մանելէն ետք գուրս ելնել սկսաւ։ Օրուան
այս միջոցին գուրս ելլելովք թիկնոցին գոյնը սե կ'ե-
րեւար։ Մարիուս միշտ սգաւոր ըլլալ ուղելով մթու-
թիւն կը հագնէր։

Այս ամէնուն մէջ փաստաբանութեան պաշտօն տ-
ուաւ։ Անօր բնակարանը կը սեպուէր Գուրգիրագի
սենեակը որու մէջ ըստ կանոնի պանանջուած թանգա-
րան մը կար. այս թանգարանին մէջ իրաւալիսու-
թեան քանի մը հին մատեաններ դրուած էին քանի մը
վիպասանութեանց պակասաւոր հատորներուն հետ։
Մարիուս իրեն ուղղուելիք նամակները Գուրգիրագի
տունը ուղղել կուտար։

Երբ փաստաբան եղաւ Մարիուս եղելութիւնը իր
մէծ հօրը իմացուց նամակով մը որ ցամաք այլ պար-
կեշտութեամբ և յարգանօք գրուած էր։ Պ. Ժիլնօրման
գողումով մը տուաւ նամակը, կարգաց, չորս կտոր ը-
րաւ և կողովի մը մէջ նետեց։ Երկու կամ երեք օր
ետք օրիորդ Ժիլնօրման իր հօրը ձայնը լսեց, որ մի-
նակ էր սենեակին մէջ և բարձր կը խօսէր։ Պ. Ժիլ-
նօրման ամէն անգամ որ սաստկապէս կը յուզուէր,
այսպէս բարձր ձայնով և առանձին կը խօսէր իր սեն-
եակին մէջ։ Օրիորդը ունկնդիր եղաւ և յետազայ
խօսքը լսեց. — Եթէ ապուշ մը չըլլայիր, պիտի գիտ-
նայիր թէ մարդս Պարոն ու միանգամայն փատաբան
չկրնար ըլլալ։

ԳԼՈՒԽ Բ.

ՄԱՐԻՈՒՍ ԱՂՔԱՏ

Թշուառութիւնն ալ ամէն բանի պէս կամաց կամաց տանելի կ'ըլլայ: Հուսկ յետոյ ձև մը կ'ընդունի և կը կազմուի: Թշուառը կ'աճի, այսինքն կը զարդանայ կերպով մը որ ազագուն այլ կենդանութեան բաւական է: Հիմայ ըսենք թէ ի՞նչ կերպով կարդարուած էք Մարիուս թօնմէրսիի ապրելու եղանակը:

Ամենէն նեղ տեղէն ելած էր ա՛լ. կերճը երթալով կ'ընդլայնէր իր առջեւ: Աշխատութեան, արիութեան, յարատեւութեան և կամքի շնորհիւ ա՛լ սկսած էր ուսուրին գրեթէ եօթ հարիւր ֆրանք քաղել իր ըրած գործէն: Գերմաներէնը անզլիկերէնը սորված էր: Մարիուս՝ Գուրփէյրազի շնորհիւ՝ անոր բարեկամ զրավաճառին հետ յարաբերութիւն հաստատած էր, և գրւ կանութեան-զրավաճառութեան մէջ օգտակարութեան միջակ պաշտօնը կը կատարէր: Յայտարարութիւններ կը զրէր, լրագիրներ կը թարգմանէր տպագրութեանց ծանօթագրութիւններ կուտար, կենսագրութիւններ կը բանաքաղէր և այլն... տարին՝ յաջող կամ տնյաջող՝ միշտ եօթ հարիւր ֆրանք կը վաստկէր, զուտ շահ: Ասով կ'ապրէր: Ի՞նչպէս: Ոչ այնքան գէւ: Հիմա կ'ըսենք թէ ի՞նչպէս կ'ապրէր:

Մարիուս տաբեկան երեսուն ֆրանք վարձք տաւով կօրպօյի հինուփուտ տունին մէջ առանց բուխերի կի հիւղ մը բռնած էր որ խուց կ'անուանուեր. և օրու մէջ՝ իրը կահ կարասի՝ միայն անհրաժեշտաբար հարկաւոր եղածը կար: Այս կարասիները իրն էին: Ամիսը ե-

բեք ֆրանք կուտար գլխաւոր վարձակալին որպէս զի զայ հիւղը աւլէ և ամէն առաւ քիչ մը տաք ջուր, թարմ հաւկիթ մը և տասը փարանոց հաց մը բերէ: Մարիուս այս հացով և հաւկիթով կը նախաճաշէր: Հաւկիթին սղութեան կամ ամենութեան համեմատ երբեմն քսանէն մինչեւ քառասուն փարա կուտար նախաճաշին համար: Իրիկունը ժամը վեցին Աէն-Ժազի գուենը թամուկով կ'երթար ճաշելու որ Տէ Մաթիւրէն փողոցին ծայրը պղնձադրոշմ ծախող Պատէի գիմացն էր: Բան չէր ուտեր: Վեց խուի պնակ մը միս, երեք սուի կէս պնակ կանաչեղին, երեք սու եւս տալով ուզածին չափ հաց կ'ուտէր: Բայց գինիի տեղ ջուր կը խմէր: Երբ ստակ կը վճարէր հաշուեսեղանին՝ ուր վեհափառապէս կը նստէր տիկին Բուսօ,—այն ժամանակ այս կինը միշտ գեր և տակաւին առոյգ,—Մարիուս ծառային սու մը, տիկին Բուսօ ալ Մարիուսին ժափտ մը կուտար: Յետոյ Մարիուս կը ձգէր կ'երթար տասնըվեց սուով ժափտ մը և ընթրիք մը վայելելէն ետք:

Այս Բուսօ անուն ճաշարանը, ուր գինիին շիշերը քիչ և ջուրի սրուակները շատ կը պարպուէին, աւելի կ'ամոքէր քան թէ կը զօրացնէր ստամոքսը: Հիմայ ա՛լ չկայ այն ճաշարանը: Պանդոկազետը աղւոր մականուն մը ունէր որ էր Զրային Բուսօ:

Այսպէս չորս սու նախաճաշիկի տասնըվեց սու ընթրիքի, ըսել է օրը քսան սու ծախս կ'ընէր իր սնունդին համար, այսինքն երեք հարիւր վաթսունը հինգ ֆրանք տարին: Այս գումարին վրայ աւելցո՛ւր տարեկան երեսուն ֆրանք տարեկանը և քանի մը մանր մունք ծախսքեր, և անա ընդ ամէնը չորս հարիւր յիսուն ֆրանք ծախս ընելով Մարիուս կ'ուտէր, կը բնակէր, պառաւին ալ ծառայութիւն ընել կուտար: Զգեստներուն հա-

մար հարիւր, ճերմակեղէներուն համար յիսուն, լուացքի համար յիսուն ֆրանք կուտար, այսպէս տարեկան բոլոր ծախքը վեց հարիւր յիսուն ֆրանքէն անդին չէր տնցներ, հետեւաբար յիսուն ֆրանք կը մնար իրեն. ըսել է թէ Մարիուս հարուստ էր: Առիթը պատահած ժամանակ բարեկամի մը տասր ֆրանք փոխ կուտար: Գուրֆէյրագ անզամ մը մինչեւ վաթսուն ֆրանք փոխ առած էր անկէ: Խոկ կրակ վառելը զանց ըրած էր բուխերիկ չունենալուն համար:

Մարիուս միշտ երկու ձեռք անթերի հագուստ ունէր. մէկը հին էր և ամեն օրուան. միւսը բոլորովին նոր էր և կարեւոր պարուզաներու համար պահուած: Երկու հագուստն ալ սեւագոյն էր: Երեք շապիկ ունէր միայն, մէկը վրան, մէկը պահարանը, միւսն ալ լուացարարուհին քով կը գտնուէր, Քանի որ կը մաշուէին, Մարիուս կը նորոգէր զանոնք: Սովորաբար պատռած էին այս շապիկները, այս պատճառաւ թիկնոցը միշտ մինչեւ կզակը կը կոճէր:

Մարիուս տարիներ անցնելէն ետք այս բարեբաստ վիճակին հասած էր: Մարիուս և ոչ խիկ օր մը ընկճըսւած էր: Ամէն տեսակ զրկում կրած, ամէն ինչ ըրած էր, բայց պարտքի տակ մտած չէր բնաւ: Մարիուսի համար պարտք մը գերութեան սկզբնաւորութիւն կը նշանակէր: Ինքնին կ'ուսէր նաև թէ պարտատէր մը տելի գէլ է քան թէ տէր մը, վասնզի տէր մը անձիդ կը տիրէ միայն, խիկ պարտստէր մը արժանապատւութեանդ վրայ կը տիրէ և կրնայ ապահկել զայն: Աւելի տղէկ կը սեպէր ութի մնալ քան թէ փոխ ստակ տռանել: Շատ օրեր ծոս պահած էր: Զգալով թէ ամէն ծայրեր իրարու կը հպին, և թէ առանց զգուշութեան վիճակի ստորնութիւնը կրնայ հոգիի նուաստութեան յանգիլ: Մարիուս նախանձապէս կը հսկէր իր արժանապատւութեան վրայ:

Մարիուս նուաստութիւն կը սեպէր այս ինչ ձեւ խօսքը կամ այն ինչ ընթացքը զոր ուրիշ որ և է պարագայի մէջ ակնածութիւն համարէր թերեւս, հետեւաբար կը զգուշանար այն խօսքէն կամ ընթացքէն: Անզգուշաբար բան մը չէր ըներ, ընկրկիլ չուզելուն համար: Երեսին վրայ տեսակ մը խստամբեր կարմրուք ունէր: Վեհերուտ էր, և այս վեհերուտութիւնը մինչեւ գաժանութիւն կը հասնէր:

Իր ամէն փորձանքներուն մէջ քաջալերուիլ, և երբեմն ալ թագուն զօրութենէ մը պաշտպանուիլ կ'զգար, զօրութիւն մը զոր իր հոգիին մէջ կը կրէր: Հոգին մարմնոյն կ'օգնէ, և երբեմնակի անոր նեցուկ կ'ըլլայ: Այս թոշունը միայն իր վանդակը կը պաշտպանէ:

Մարիուսի սրտին վրայ հօրը անունին քով ուրիշ անուն մըն ալ քանդակուած էր, այսինքն թէնարատիէի անունը: Մարիուս իր եռանդուն և ծանրաբարոյ բնութեամբ տեսակ մը սրբանուէր պատկ կը բոլորէր այն մարդուն գիտուն, որու պարտի կը կարծէր իր հօրը կեանքը, այն կտրիծ լիմնապետին որ զնդապետը ազատած էր Վաթերլոյի գունդերուն և զնդակիներուն մէջ: Ամենեւին չէր զատեր այս մարդուն յիշատակը իր հօր յիշատակէն, և երկուքո ի միասին կը ուրդէր:

Մարիուս ա՛լ աւելի երախապիտական խանդաղատանք կը զգար երբ միտքը կը բերէր այն անբաղդութիւնը որու անդունդը ինկած և սուզուած էր Թենարատիէ: Մարիուս Մօնֆէրմէլլի մէջ իմացած էր ապերջանիկ պանդոկապետին տնանկութիւնն ու սնանկութիւնը: Այն ժամանակէն ի լեր անլուր ջանքեր ըրած էր՝ Թենարատիէի հետքը գտնելու և անոր մօսենալ կարենալու համար թշուառութեան այն խաւարամած անդունդին մէջ ուր աներեւոյթ եղած էր պանդոկապետը:

Մարիուս ամէն զիւղերը գացած և խուզարկութիւն ըրած էր: Երեք տարի շարունակ զիւղերու մէջ ամէն կերպ հետազօտութիւններ ըրած էր անձանձիր, այս հետազօտութեանց համար ծախսելով ինայողութեանը աւելցուցած իր քիչ մը ստակը: Ոչ ոք կըցած էր Թենարտիէի վրայ տեղեկութիւն տալ իրեն. կը կարծուէր թէ օտար երկիր գացած էր ան: Թենարտիէի պարտառէրները նոյնպէս եթէ ոչ Մարիուսին չափ սիրով, դէֆ անօր չափ յարատեւութեամբ փնտուած էին զայն, այլ չէին կրցեր ձեռք բերել:

— Ի՞նչ, կ'ըսէր մտովին, երբ հայրս պատերազմի գաշտին վրայ մահուան կէտը հասած կը հոգեւարէր, ինքը Թենարտիէն, մուխին և ոումբին մէջէն կրցաւ գտնել և շալկելով տանիլ զայն, առանց անոր բան մը ընել պարտառորած ըլլալու, և ես որ այնքան պարտաւոր եմ Թենարտիէին, չկարենամ իրեն հասնիլ այն մթութեան մէջ ուր կը հոգեւարէ, և փոխադարձաբար մահուանէ ի կեանք վերածել զինքը: Ո՞հ, անշուշտ պիտի գտնեմ օր մը:

Մարիուս իրօք՝ Թենարտիէն գտնելու համար՝ իր թեւերէն մէկը կուտար, և թշուառութենէ ազատելու համար իր բոլոր արխւնը կը թափէր: Մարիուսի ամէնէն քաղցր և ամէնէն փառաւոր երազն էր Թենարտիէն տեսնել, անոր ծառայութիւն մը ընել, ըսել. Դուք վս չէք ճանչնար, լաւ, բայց ես ճեղի կը ճանչնամ: Ահա հոս եմ, պատրաստ եմ ձեզի ծառայելու:



Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՄԱՐԻՈՒՍ ՄԵԾՑԱԾ

Այս ատեն Մարիուս քսան տարեկան էր: Իր մեծ հօր առւնէն ելլելէն ի վեր երեք տարի անցած էր: Երկուքն ալ միւնայն վիճակի մէջ մնացած էին, երկուքն ալ փորձ մը ըրած չէին իրարու մօտենալու և տեսնուելու համար: Մանաւանդ թէ ինչո՞ւ պիտի տեսնուէին, ընդհարելո՞ւ համար: Երկուքին ո՞րը իրաւունք պիտի ունենար: Մարիուս արայրէ աման մըն էր բայց Պ. Ժիլնօրման ալ երկաթէ անօթ մըն էր:

Պէտք է ըսել սակայն թէ Մարիուս սխալտծ էր իր մեծ հօր սրտին նկատմամբ: Մարիուս երեւակայած էր թէ մեծ հայրը բնաւ սիրուծ չէր զինքը, և թէ ար կարծանս, խստաբարոյ և դուարթ ծերուկը, որ կը հայեցէր, և կը պօռար, կը բարկանար և գաւազանը կը վերցնէր ծեծ քաշելու համար, առ առաւելն զինքը կը սիրէր կատակերգութեան ծերերու այն սիրով որ թեթեւ ու միտնգամայն խիստ է: Բայց կը սխալէր Մարիուս: Կան հայրեր որոնք չեն սիրեր իրենց զաւակները: բայց չկայ մեծ հայր մը որ չպաշտէ իր թուռ: Ինչպէս ըսինք, Պ. Ժիլնօրման ներքնապէս կը սիրէր Մարիուսը սրտագին: Երբ այն պատանին աներեւութ ե զաւ, Պ. Ժիլնօրման տխրագին դատարկութիւն մը զգաց սրտին մէջ. հրաման ըրաւ որ անոր խօսքը չընեն իրեն հետ, ներքնապէս ցաւելով որ իր այս հրամանը ճշգապէս կը կտարուէր: Առջի ժամանակները

յուսագ թէ այն պուօնաբարդեանը, ժագապեանը, ահակալեանը, սեպտեմբերողը պիտի վերադառնայ: Եաբթներ անցան, ամիսներ անցան, տարիներ անցան այլ արիւնարբուն չերեւցաւ ի մեծ յուսահատութիւն մեծ հօրը: Սակայն պէտք էր որ արտաքսէի զինքը. չէի կրնար ուրիշ կերպով վարուիլ, կ'ըսէր մէծ հայրը. եթէ դարձեալ արտաքսել հարկ ըլլայ, պէտք է արտաքսել: Այո՛. կը պատասխանէր անմիջապէս իր հպարտութիւնը, այլ ոչ կը պատասխանէր արտմապէս իր ծերունական գլուխը զօր լոելեայն կ'օրէք:

Երբեմն Պ. Ժինօրմանի վրայ վհատութիւն կուդար ժամերով, վասն զի Մարիուսէն զրկուած էր: Ծերերը արեւու հարկաւորութիւն ունենալու պէս սիրելու պէտք ունին: Սէրր տաքութիւն է: Որքան ալ քաջ ըլլար իր կազմութիւնը, սրտին մէջ փոփոխութիւն մը եղած էր Մարիուսի տարտկայութեամբ: Որ և է պայմանով չպիտի ուզէր քայլ մը առնու՝ դէպ այն «պզտիկ շուտիկ» մերձենալու համար, բայց կը տառապէք: Տեղեկութիւն չէր առներ Մարիուսի վրայ, բայց միշտ ժտքին մէջն էր այն: Մարէի թաղին մէջ կ'ապրէ՛ հետզետէ առանձնութեամբ: Առաջուան պէտակաւին զուարթ և ցասկոտ էր, բայց իր զուարթութիւնը կարծես վիշտ և բարկութիւն կը պարունակէր, վասն զի ջղաճգային խատութիւն մը ունէր. ցասկութեանցն ալ միշտ տեսակ մը մեղմ և ախութ վհատութիւն մը կը յաջորդէր: Երբեմնակի կ'ըսէր.

— Ո՛հ, եթէ գալու ըլլար, ի՞նչ պատուական ապակ մը պիտի տայի իրեն:

Իսկ մօրաքոյը այնքան քիչ կը մտածէր Մարիուսի վրայ որ չէր կրնար մեծ սէր մը ունենալ անօր նկատմամբ:

Պ. Ժինօրմանին թագուն վիշտը ա՛լ ուելի բուռն

կ'երեւար, վասն զի բոլորովին իր սրտին մէջ կը պահէր զայն և ամենեւին չէր յայտներ: Երբեմն չարտդէպ բարեսէրներ Մարիուսի վրայ կը խօսէին անօր հետ և կը հարցնէին: — Պ. թոռդ ի՞նչ կ'ընէ, կամ ի՞նչ եղաւ: Ծերունի քաղքենին կը պատասխանէր՝ հառաջելով՝ եթէ արտում ըլլար. կամ թեւնոցին պոնդ մը տալով՝ եթէ ուզեր զուարթ եցեւիլ. Պ. Պարոն Բոնմէրսի փաստաբանութիւն կը ծախէ չգիտեմ ո՛ւր:

Մինչդեռ ծերունին կը ցաւէր, Մարիուս ինքն իր նկատմամբ գոհունակութիւն կ'զգար: Դժբաղդութիւնը՝ ինչպէս ամէն սիրտերու նորսպէս և Մարիուսի սրտին գառնութիւնը փարատած էր: Քաղցրութեամբ կը յիշէր Պ. Ժինօրմանը, բայց որոշած էր ալ բան մը չընդունիլ այն մարդէն որ աղէկ վարուած չէր իր հօրը հետ: Այս էր հիմա իր առջի զայրոյթներուն մեղմ թարգմանութիւնը: Ասկից զատ Մարիուս գոհ էր տառապած ըլլալուն և տակաւին տառապելուն համար: Կը տառապէք իր հօրը համար: Իր կենաց դաժանութիւնը գոհութիւն և հաճութիւն կուտար իրեն: Տեսակ մը ուրախսւթեամբ կ'ըսէր իւրօվի թէ այսպէս տառապիլը ամենապզտիկ բան մըն էր, թէ՝ ապաշխարհանք մըն էր այն, թէ առոնց այս վշտահարութեան թերեւս ուրիշ կերպով և ետքէն պիտի պատճուեր իր հօրը և այնպիսի հօր մը նկատմամբ ամբարիշտ անտարբերութիւն մը ցուցուցած ըլլալուն համար, թէ արդարութիւնը չէր ներեր որ միայն իր հայրը վիշտ կրած ըլլայ. իսկ ինքը ոչինչ. մանաւանդ թէ իր աշխատութիւններն ու զրկումները ի՞նչ էին գնդապեսին զիցաղնական կեանքին հետ համեմատուելով: Թէ վերջապէս իր հօրը մօտենալու և նմանելու միակ կերպն էր արի ըլլալ չքաւորութեան դէմ, ինչպէս հայրը սրի եղած էր թշնամիին դէմ և թէ գնդապետը ան-

յուշտ այս արիութեան ակնարկել ուզած է սա խօսքով. Շնա այս արտղոսին արժանի վարժունք ունենալու է: Մարիուս շարունակ այս խօսքերը կը կրէր չէ թէ իր կուրծքին վրայ, վասնզի զնդապետին զիրը կորսուած էր, այլ սրտին մէջ:

Մանաւանդ թէ այն օրը յորում մեծ հայրը արտաքսած էր Մարիուսը, ան տակաւին պատանի մը, իսկ հիմա այր մըն էր: Կը զգար իր առնութիւնը, կը կրկնենք թէ թշուառութիւնը օդտակար եղած էր անոր: Երիտասարդութեան մէջ աղքատութիւնը երբ կը յաջողի՝ շքեղ յատկութիւն մը ունի, որ է բոլոր կամքը գէպի ջանադրութիւն և բոլոր հոգին գէպի վերագոյն փափաքներ շրջել: Նիւթական կեանքը աղքատութեան մէջ շուտով կը մերկ նայ և իր սոսկումով կ'երճւայ. ահա ասոր համար աղքատ երիտասարդը գէպի տեսլական կեանքը կը սաւառնի անմեկնելին եռանդներով: Հարուստ երիտասարդը բիւր զրուանքներ ունի, դատուական և տմարդի զրուանքներ: Աղքատ երիտասարդը գժուարութիւն կը կրէ իր հացը ճարելու համար:

Յայտնի էր թէ Մարիուսի զօրեղ և վեհ բնութեանը հումար անցուկ զիճակ մը կրնար ըլլալ այս, և թէ Մարիուս ճակատագրին անխուսափելի խանակութեանց հետ առջի ոնդամ ընդհարելուն պէս պիտի սթափէր: Սայդ է թէ Մարիուս ա'լ փաստաբան մըն էր, բայց առ այժմ դառ չէր վարեր և ոչ իսկ փաստաբանութիւն կը ծախէր, թէեւ Պ. Փիլնօրման հակառակը կարծէր: Խքզինքը մատիսութեան տալուն համար դատաստաններէ հետու կեցած էր. փաստաբաններու հետ տեսնուի, արդարութեան պալար յաճախել, դատեր վրնաել, ձանձրալի բան. թիջո՞ւ կրէր այս ձանձրոյթը: Արհեստը փոխելու պատճառ մը չէր տեսներ բնու: Այն

աննշան զրավաճառները վերջապէս ապահով գործ մը կուտային իրեն, նուազ աշխատութիւն պահանջող գործ մը, որ՝ ինչպէս բացատրեցինք արդէն՝ կը բաւեր Մարիուսին: Քրավաճառներէն մէկը որոնց համար կ'աշխատէր Մարիուս, կարծեմ Պ. Մաժիմէլ զրավաճառը առաջարկած էր Մարիուսին իր տունը առնել զինքը, լաւ բնակարան մը տալ, կանոնաւոր գործ մը հայթայթել և տարին հազար հինգ հարիւր ֆրանք վճարել: Հանգստաբար ընակի՛լ, տարին հազար հինգ հարիւր ֆրանք շահի անշուշտ գէշ բան չէր: Բայց իր աղատութենէն զրկույլ, վարձառու մը, ամսականով ծառայող տեսակ մը զրագէտ ըլլալ, մի՛թէ կարելի բան էր այս: Մարիուս կը մտածէր թէ առաջարկութիւնը ընդունելովը իր վիճակը լաւագոյն ու միանգամայն յունգոյն կ'ըլլալ, բարեկեցութիւն կը շահէր, և արժանագատուութիւն կը կօրսնցնէր. անթերի և գեղեցիկ գժբախտութեան մը տգեղ և ծաղրելի նեղութեան մը փոխուելուն, կամ թէ կոյրին միականի դառնալուն նման բան մը պիտի ըլլար Մարիուսի վիճակը՝ այն զրավաճառին առաջարկութիւնը ընդունելով, ուստի մերժեց:

Մարիուս առանձնակի կ'աւգրէր: Ամէն բանէ գուրս մնալու ճաշակը ունենալուն, նաև սաստկապէս խըրտչած ըլլալուն համար որոշապէս միացած չէր այն խումբին հետ որու կը նախագոհնէր Անժօլրա: Թէ՛ Մարիուս և թէ այն խումբին անդամները մէկզմէկու. հետ իբր լաւ ընկեր կը տեսնուէին, ի պահանջել հարկին ոմէն կերպով իրարու օգնելու պատրաստ էին: Բայց ահա այսգան էր միայն անոնց յարաբերութիւնը: Մարիուս երկու բարեկամ ունէր, մէկը երիտասարդ մը որ Գուրգէյրազն էր, միւսը ծեր մը որ Պ. Մապէօփն էր: Ծերին կը միաէր աւելի, վասնզի անօր կը պարտէր իր

կրած ներքին յեղափոխութիւնը. նաև անոր չնորհիւթ ձանցած և սիրած էր իր հայրը : «Ան բացաւ աչքով կ'ըսէր Մարիում : Սասց է թէ այս եկեղեցպանը վընողական փոփոխութիւն մը տուած էր Մարիուսին :

Այս սակայն այս պարագային մէջ Պ. Մապէօֆ ոչ այլ ինչ եղած էր Կթէ ոչ Նախախնամութեան հանդարած և անտարբեր գործակալը : Պատահաբար և յանդէտս լոյս տուած էր Մարիուսին՝ ճրագի մը պէս զոր մէկը կը բերէ : Պ. Մապէօֆ ճրագը եղած էր և ոչ թէ ճրագը բերողը :

Իսկ Մարիուսի ներքին և քաղաքական յեղափոխութեան ակնար իւլով կ'ըսենք թէ Պ. Մապէօֆ բոլորովին անկարող էր այս յեղաշրջումը հասկնալու, ուշ զելու և կառավարելու :

Անօգուտ չենք համարիր քանի մը բան ըսել Պ. Մապէօֆի վրայ, վասնզի ետքէն դարձեալ պիտի տեսնուինք անոր հետ :

Գ Լ Ո Ւ Խ Պ.

Պ. Մ Ա Պ Է Օ Ֆ

Այս որը ուր Պ. Մապէօֆ Մարիուսին կ'ըսէր . «Անշուշտ կը հաւանիմ քաղաքական կարծիքները» իր մըտքին բուն վիճակը կը յայտնէր : Ամէն քաղաքական կարծիքներուն նկատմամբ անտարբեր էր Պ. Մապէօֆ, և անհանդարատութիւն մը չկրելու համար անխար կը հաւնէր այն կարծիքներուն ամենուն ալ, ինչպէս Յօյները կը հաւնէին «Կատաղուհիները», զանոնք «գեղանի», բարի, սիրուն և էօմէնիտա անուանելով : Պ. Մա-

պէօֆի քաղաքական կարծիքն էր եռանդագին սիրել տունկերը, նսմանաւանդ գիրքերը : Ամէն մարդու պէս ան ալ ական մասնիկ մը ունէր, առանց որոյ կարելի չէր տպրիլ այն ժամանակները . բայց ոչ արքայական, ոչ պօնաբարդական, ոչ սահմանադրական, ոչ օրէտնական, և ոչ ալ անիշտանական . այլ հին գրքերու վահառական էր :

Չէր հասկնար թէ ինչո՛ւ մարդիկ զիրար տտելու կ'զբաղէին իսել մը զրաբանութեանց նկատմամբ, ինչպէս են Սահմանադրութիւն, Հանրիշխանութիւն, Հարազատութիւն, Միապետութիւն, Հանրապետութիւն, են . , քանի որ այս ախարհի մէջ ամէն տեսակ մամուռներ, խոտեր և թուփեր կան որոնց կրնային նայիլ, և մեծահատոր ու փոքրահատոր գիրքերու դէզեր զոր կրնային թղթատել : Անօգուտ ըլլալէ սաստիկ կը զգուշանար . գիրք ունենալովը կարգալէ չէր արգիլուեր, բուսագէտ ըլլալովը պարտիզպան ըլլալէ չէր արգիլուեր : Բօնմէրսի հետ ծանօթութիւն բրած ժամանակ, իր և գնդապետին մէջ համակրութիւն մը կար, այսինքն ինչ որ գնդապետը ծաղիկներուն նկատմամբ, ինքն ալ պտուղներուն նկատմամբ կ'ընէր : Պ. Մապէօֆ յաջողած էր սերմանելով տանձեր արտաքերել, որոնք Սէն Ժէրմէնի տանձերուն պէս քաղցրահամ էին : Կ'երեւայ թէ Պ. Մապէօֆի տնկային խառնութերուն մէկէն ծնունդ տած է հոկտեմբերի միրապել ըստած դեղին և կլոր սալորը, որ հիմա երեւելի է և որ ամառնային միրապելէն ոչ նուազ անուշանոտ է : Եկեղեցի կ'երթար հեզ քան թէ ջերմեռանդ մը ըլլալուն և մարդերու երեսը սիրելուն այլ անոնց աղմուկը տաելուն համար, վասնզի միայն եկեղեցին մէջ կը հաւաքուէին և կը լոէին մարդիկ : Զգալով թէ՝ պէտք էր բան մը ըլլալ Պետութեան մէջ՝ եկեղեցպանի պաշ-

առնը բնարած էր : Երկար ժամանակէ ի վեր վաթառուն տորեկան հասակը մտած էր երբ որ մը հարցուեցաւ անոր . Միթէ՞ բնաւ ամուսնացած չես : — Մոսցայ, պատասխանեց Մապէօֆ : Քիչ մը ցաւոս էին ձեռքերը, և երբ կը քնանսար, իր անկողնի սաւաններու ծալքերուն մէջ կը կծկուէին մատերը որոնք յօդացաւի պատճառաւ չէին շարժեր : « Ֆլէօր տէ զ'անվիրօն Գօթըրէյ » անունով գիրք մը շինած հրատարակած էր գունաւոր պատկերներով . բաւական յարգի էր այս գիրքը որ պըզնձեայ կաղապարներ ունէր և զոր ինք կը վաճառէր : Օրը երկու կամ երեք գնորդ Մէզիէրի փողոցը կուգալին անոր դուռը գարնելու և զիրք գնելու համար : Տարին երկու հազար ֆրանք կ'առնէր այն զիրքերու վաճառումէն . ահա այս էր անոր ամբողջ հարստութիւնը : Թէեւ ալջատ էր, բայց համբերութեան, զըրկումներու և ժամանակին չնորհիւ ամէն տեսակ հազուագիւտ օրինակներու թանկարժէք ժաղովածոյ մը կազմելու տաղանդը ունեցած էր : Երբ որ դուրս կ'ելէր, միշտ զիրք մը կ'ունենար թեւին տակ, և շատ անդամ երկու զիրքով տօւն կը դառնար : Գետնայարկին սենեակներուն մէջ որոնք պատիկ պարտէղի մը հետ անոր բնակարանը կը կազմէին, իրը զարդ մի միայն շրջանակներու մէջ առնուած բայսերու ժողովածոյներ և հին վարպետներու քանդակներ կային : Թուր կամ հրացան մը տեսած ժամանակ կ'ահարեկէր : Կեանսքին մէջ բնաւ մօտեցած չէր թնդանօթի, և ոչ իսկ ինվալիտի մէջ : Սաամոքաը բաւական յաջողակ էր, ժողովրդապետ եղբայր մը ունէր, մազերը բոլորովին ըստիտակ էին, ա՛լ ակույ չունէր ո՛չ բերնին և ոչ ալ մտքին մէջ, մարմնովին կը դողար : Զմոռնանք ըսել նաև թէ կենդանի մարդերու մէջ ամենեւին բարեկամութիւն կամ յարաբերութիւն չունէր բացի Բոյոլ աւ-

նուն մարդէ մը որ Սէն ժագի զրան քով կին գրավածու մըն էր : Պ. Մապէօֆի երազն էր լեղակը ֆրանսայի մէջ բնաւորել :

Անոր սպասուհին նոյնպէս անմեղներու մէկ տեսակն էր : Խեղճ բարեմիտա պառաւը կոյս էր : Իր կատուն՝ Թօրօ՝ որ Սիբաթինի մատուուին մէջ թերեւու կտրնար Ալլէկրիի « Տէր Ողորմեան մլաւել, անոր ոլրատին տիրած էր : Նա բնաւ կրցած չէր կատաւէն անցնիլ : Պեխեր ունէր կատուին պէս : Իր փառքն էին իր սպիտակ գնտակները որոնք միշտ ճերմակ էին : Կիրակի օրեր պատարագէն ետք ժամանակը կ'անցնէր իր ճերմակիւդէնները արկղին մէջ համբելով . նաև անկողնին վրայ յօպայի զիպակներ տարածելով զոր կը գնէր և զոր բնաւ կարել չէր տար : Կարդալ զիտէր : Պ. Մապէօֆ Բլիւթարդ խաթուն մտկանունը տուած էր անոր :

Պ. Մապէօֆ հաւնած էր Մարիուսին, վասնզի Մարիուս՝ երիտասարդ և հեղաբարոյ ըլլալով՝ Պ. Մապէօֆի ծերութեան տաքութիւն կուտար տռանց վախցնելու անոր վեհերուտութիւնը :

1830ի միջոցներուն Մապէօֆին ժողովրդապետ եղբայրը մեռած էր, և զիկթէ անմիջապէս . զիշերային մութը տիրելու նման, ամէն հորիզոն մթահարած էր Պ. Մապէօֆի համար : Խօտար մը սնանկանալով անկէ տասը հազար ֆրանքի գումար մը կորզեց . այս էր միայն Պ. Մապէօֆի ունեցած բոլոր գումարը որ եղբօրը ժառանգութեամբը և իր սեպական ինչքովը բաղկացած էր : Յուլիսի յեղափօխութիւնը գրսվաճառութեան առուտուրը տագնապի ենթարկեց : Նեղութեան ժամանակ չծախուած իրերուն առաջինն է « Ֆլէօրուք : « Ֆլէօր տէ զ'անվիրօն տը Գօթըրէյ » ծախուելէ դադրեցաւ բոլորովին : Շաբաթներ անցան առանց գնորդ մը

գալու։ Մերթ ընդ մերթ երբ զրան պզտիկ զանգտկը կը հնչէր, Պ. Մապէօֆ կարծելով թէ եկողը զնորդ մընէ, կը սարսուէր. — Պարո՞ն, կ'ըսէր Բլիւթարդ խաթունը արտագին, ջրկիրն է եկողը։

Երկար չընենք, Պ. Մապէօֆ օր մը Մէզիէրի գախէն եւաւ, եկեղեցպանութենէ հրաժարեցաւ, Սէն Սիւրլիսի եկեղեցին հրաժեշտ տուաւ, ծախեց իր չէ թէ գիրքերուն այլ կաղապարներուն մէկ մասը որոնք ամէնէն աւելի աշքէն երած էին, և Մօնրարնասի պուլգարին վրայ պզտիկ տուն մը բռնեց, ուր սակայն երեք տմիս բնակեցաւ միայն երկու պատճառով. նախ՝ վառնզի գետնայարկին և պարտէզին վարձքը երեք հարիւր ֆրանք էր, մինչդեռ ինք երկու հարիւր ֆրանքէն աւելի վարձ տալու չէր համարձակեր, երկրորդ Ֆաթու նշանաբանին մօտ ըլլալով՝ պարզուող ատրրանակի ձայները կը լսէր, որոնք անտանելի էին իրեն։

Իր «Ֆլէօր»ը, պղնձեայ կաղապարները, բոյսերու ժողովածոները, թղթակալները և գիրքերը առաւ տաքու, և Սալրէթրիէրի քով Աւստրլիցի զիւղը տեսակ մը տնակի մէջ բնակեցաւ, ուր ատրին լիսուն թալէր վարձ տալով՝ երեք սենեակ, ցանկափակ պարտէզ մը և հոր մը ունէր։ Այս տնափոխութեան առթիւ իր գրեթէ բոլոր կարասիները վաճառեց։

Այս նոր տունը մտած օրը պարոն Մապէօֆ շատ զուարթ էր, և նոյն իսկ ինք գամեց բեւեռները՝ քանդակները և բոյսերու ժողովածոյները կախելու համար, ապա մինչեւ իրիկուն պարտէզը պեղեց, և իրիկունը տեսնելով որ Բլիւթարդ խաթունը տիսւը կ'երեւէր և կը մատէէր, անոր ուսին զարկաւ, և ժպտելով ըսաւ։

— Պա՛, լեզակը ունինք։

Միայն երկու այցելու, այսինքն Սէն Փագի զրան գրավաճառը և Մարիսու թոյլառութիւնը ունէին տնոր

հոտ տեսնուելու Աւստելլիցի տնակին մէջ, աղմկալի անուն որ՝ ամէն ինչ ըստն ըլլալու համար ըսենք թէ բաւական անախորժ էր Պ. Մապէօֆի։

Պ. Մապէօֆ անմեղ զբոսանքներ ունէր։ Դիւրագին և անակնկալ էին այս զբոսանքները, զոր ամենափոքր զիպուած մը կը հայթալիէր։ Օր մը Բլիւթարդ խաթունը սենեակին մէկ կողմը քաշուած՝ վէպ մը կը կարդար։ Բարձրածայն կը կարդար կարծելով թէ այսպէս աւելի աղէկ կը հասկնար։ Ոչ որ բարձր կ'ընթեռնու, իր ընթերցումը ինքնիրեն կը հաստատէ։ Կան մարդիկ որոնք բարձր ձայնով կը կարդան և որոնց այնպէս կ'երեւայ թէ իրենց կարդացածը իրովի կը հաստատեն իրենց պատւոյն վրայ երգում ընելով։ Բլիւթարդ խաթունը ահա այս ազգուութեամբ կը կարդար ձեռքը բռնած վէպը։ Պ. Մապէօֆ ընթերցումը կը լըսէր առանց ուշ գնելու։

Բլիւթարդ խաթունը նթերցումը շարունակելով հասաւ հետեւեալ տողին. Խոսքը վիշապազօրներու ըսպայի մը և գեղունիի մը վրայ էր։

«... Գեղունին դէմքը ծռեց և վիշապը...»։ Հոս ընթերցումը ընդմիջեց՝ ակնոցը սրբելու համար։

— Պուտաս և Տրակօն (վիշապ), կրկնեց Պ. Մապէօֆ կէս ձայնով։ Այս՝ իրաւ է, վիշապ մը կար որ իր խոռոչին մէջէն բոցեր կ'արձակէր բերնովը և երկինքը կ'այրէր։ Արգէն բազմաթիւ աստղեր հրդեհուած էին այս հրէշէն որ՝ նաև վագրի մազիլներ ունէր։ Պուտաս անոր խոռոչը գնաց և յաջողեցաւ հաւատքի բերելու վիշապը։ Լաւ զիրք մըն է կարդացած զիրք, Բլիւթարդ խաթուն։ Ասկէ աւելի գեղեցրկ աւանդութիւն չկայ։

Եւ Պ. Մապէօֆ հեշտալի մտախոհութեան մը մէջ ինկաւ։

Գ Լ ՈՒ Խ Ե.

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆԸ ԼՍԻ ԴՐԱՑԻ Է ԹՇՌԱՌՈՒԹԵԱՆ

Մարիուս կ'ախորժէր այս պարզմիտ ծերէն որյամբ-
րափէս չքաւորութեան ճիրաններուն մատնուիլը կը
տեսնէր և որ կը սկսէր կամաց կամաց զարմանալ՝ ռա-
կայն առանց տակաւին արտմելու։ Մարիուս Գուրփէյ-
քաղի կը հանդիպէր, բայց Պ. Մապէօֆը կը փնտուէր։
Կը փնտուէր, այլ խիստ քիչ անգամ, ամիսը առ առաւելն
մէկ կամ երկու անգամ։

Մարիուսի զբօսանքն էր ժամերով առանձին ման-
գալ արտաքին պուլվարներուն վրայ, կամ Շան աը
Մարսի և կամ Լիւքսանպուրկի ամէնէն մարդուատ-
ծառուղիներուն մէջ։ Օրուան կէսը կ'անցնէր պարտիզ-
պանի մը պարտէզը, աղցանի ածուները, աղբանոցին
մէջի հաւերը և նօրիայի անիւր գարձնող երփարին նա-
յելով։ Անցարդները զարմանքով կը նայէին, Մարիու-
սին, և ոմանց ալ անոր հագուստը կասկածելի, և
կերպարանքը սոսկալի կ'երեւար։ Սակայն Մարիուս
ոչ այլ ինչ էր, թէ ոչ աղքատ երիտասարդ մը որ կը
մտախոնէր առանց առարկայի։

Անգամ մը այսպէս առանձնակի ման գալու ժաշ-
մուն գոտած էր կօրպօյի խարխուլ տունը, և առանձ-
նութենէն ու ամնութենէն հրապուրութելով հոն փոխա-
դրած էր բնակութիւնը։ Այս տունին մէջ Պ. Մարիուս
անունով կը ճանչցուէր ինք։

Հին զօրապետներէ կամ իր հօրը վաղեմի ընկերնե-
րէն ոմանք երբ ճանչցան զինքը, հրաւիրեցին որ գայ-
տեսութիւն ընէ իրենց հետ։ Մարիուս մերժած չէր հը-

րաւէրը։ Զօրը վրայ խօսելու առիթ մըն էր այս։ Հե-
տեւարար ժամանակ առ ժամանակ թագուական կամախն,
Պէլլավէօն զօրապետին, Ֆրիթիօն զօրապետին տունը,
նաև ինվալիտ կ'երթար։ Ա.ո անձերու տուներուն մէջ
երբեմն կը նուագեն, երբեմն ալ կը պարեն։ Մարիուս
այսպիսի հանդիսաւոր զիշերները նոր թիկնոցը կը
հաղնէր։ Բայց ելիէ ամնաստատիկ ցուրտ ըլլար, ոչ
երեկոյթներու և ոչ ալ պարահանդէսներու կ'երթար,
վասն զի կառքի ստակ չէր կրնար վճարել, ու միան-
գումայն կ'ուզէր հայելիի պէս մաքուր կօշիկներով
հասնիլ։

Երբեմն կ'ըսէր առանց դառնութեան։ — Մարդիկ
այսպէս են. երբ ակումրի մը որահը կը մտնէս, հոգ
չէ եթէ վրադ գլուխոց ցեխոտ է, բաւտկան է որ մու-
ծակներդ մաքուր ըլլան։ Մարդիկ լաւ ընդունելութիւն
մը ընելու համար քեզմէ անստգտանելիք բան մը կը պա-
հանջեն միայն որ է, միթէ խիղճդ, ոչ, այլ կօշիկ-
ներդ։

Որտի կիրքերէն ի զատ միւս ամէն կիրքերը մտա-
խոնութեան մէջ կը ցրուին։ Մարիուսի քաղաքական
տենդերը մտախոնութեան մէջ անհետ եղած էին, ան-
հետո՛ւմ որու նպաստած էր 1830ի յեղափոխութիւնը։
Մարիուսը գոն ընելով և հանդարտեցնելով։ Մարիուսի
զգացումները՝ բարկութիւններէն ի զատ՝ միևնույնը
մնացեր էին։ Միևնոյն կարծիքները ունէր, միայն թէ
ասոնք հիմա մեղմուած էին։ Շիտակը ըսելով, ա՛լ
մասնաւրապէս կարծիքներ չունէր։ համակրութիւն-
ներ էին ունեցածք։ Ո՞րն է անոր կուսակցութիւնը։ —
Մարդկութեան կուսակցութիւնը։ Մարդկութեան մէջ
ֆրանսան կ'ընտրէր։ ազգին մէջ ժողովուրդը կ'ընտրէր
ժողովուրդին մէջն ալ կինը կ'ընտրէր։ Ամէնէն աւելի
կնոջ վրայ կը ծաւալէր իր արդահատանքը։ Հիմայ տե-

մը իրոգութենէ մը, բանահիւս մը դիւցազնէ մը
վեր կը դասէր, և աւելի կը սքանչանար Յորին նման
զրբի մը քան թէ Մարէնկօյի նման դէպքի մը վրայ:
Մանաւանդ թէ՝ ամբողջ որը մսսխոհելէն ետք՝ իրի-
կունները երբ պուլվարէն ետ կը դառնար և երբ ծա-
ռերուն ստերուն մէջէն անյատակ անջրպետը, անա-
նուն նշոյլները, վիճը մթութրնը, գաղտնքը կը
նշմարէր, շատ պզարկ կ'երեար անօր ինչ որ լոկ
մարդկային է:

Կեանքի և մարդկային փիլիսոփայութեան ճշմարիտ
կողմը ա՛լ հասկցած ըլլալ կը կարծէր, թերեւս իրօք
հասկցած էր, և ա՛լ գրեթէ միմիայն դէպի երկինք կը
նայէր, երկինք որու միան կրնայ նայիլ ճշմարտու-
թիւնը իր անդուղին յատակէն:

Բայց և այնպէս Մարիուս ապագային նկատմամբ
շատ զիտաւորութիւններ, կարգադրութիւններ, չէն-
քեր, նպատակներ կը պատրաստէր մտավոր: Աչք մը՝
այս մտախոհութեան վիճակին մէջ եթէ Մարիուսին
ներսը նայելու ըլլար. անոր հոգիին մաքրութենէն պի-
տի շանար: Իրօք եթէ մերլմարմնեղէն աչքերուն նե-
րելի ըլլար տեսնել ուրիշն խիզձը, շատ աւելի ստու-
գապէս պիտի կրնայինք դատել մարդու մեր գատողու-
թեան աւելի հիմ բռնելով ինչ որ կը մտածէ ան: Մը-
տածումը կամք ունի, այլ մտախոհութիւնը չունի: Մը-
տախոհութիւնը որ ինքնակած է բոլորովին՝ նաև հոկա-
յականին և տեսլականին մէջ մեր մտքին պատկերը
կ'առնէ և կը պահէ: Ոչինչ կրնայ այնքան ուղղապէս
և այնքան անկեղծօրին ելլել մեր հոգիի խօրերէն որ-
քան կ'ելլեն և զէպի ճակատագրին շքեղութիւնները
կը սաւառնին մեր անխորհուրդ և տարապայման փա-
փաքները: Ամէն մէկ մարդուն ճշմարիտ բնաւորութիւ-
նը կրնանք ալ աւելի այս վերին փափաքներուն մէջ
գտնել, քան թէ բաղադրուած, տրամախոհութեան մա-
զէն անցած և համակարգ տեսիլներու մէջ: Սմէն բա-
նէ աւելի մեր ցնորդները կը նմանին մեզ: Իւրաքան-

Հիւր ոք իր բնութեան համեմատ անծանօթին և ան-
հարինին վրայ կը մտախոնէ:

Մարիուսի ծառայող պառաւը 1831ին միջոցները
ըստ անոր թէ պիտի արտաքսուէին իր դրացիները,
այսինքն ֆօնտրէթի թշուառ ընտանիքը: Մարիուս որ
գրեթէ իր բոլոր օրերը դուրս կ'անցընէր, հազիւ հաղ
գիտէր դրացի ունենալը:

— Ինչո՞ւ պիտի արտաքսուին, հարցուց Մարիուս:

— Վաննզի չեն վճարեր / րենց սենեակին վարձքը.
վեց ամսուան վարձք կը պարտին:

— Ո՞րքան է այդ պարտքը:

— Քսան ֆրանք, ըստ պատուը:

Մարիուս զլլոցի մը մէջ երեսուն ֆրանք ունէր
պահուած:

— Ահա քեզի քսանընք ֆրանք, ըստ պատուին: Վճարէ այս խեղճ աղքատներուն պարտքը, հինգ ֆրանքն ա: Իրենց տուր, և մի ըսեր թէ ես եմ տուողը:

ԳԼՈՒԽ Զ.

ՅԱԶՈՐ ԴԸ

Դիպուածը ուզեց որ պահպանութեան համար Բա-
րիդ գայ այն զօրագունզը որու մէջն էր տեղակալ Թէօ-
տիւլ: Այս ասթիւ մօրագոյր Ժիկուրման երկրորդ գա-
ղափար մը ունեցաւ: Նախ անգամ մը երեւակայած էր
Թէօտիւլին տալ Մաշիուսի ամէն վարմունքը: Երկ-
րորդ գաղափարը եղաւ դաւադրել՝ Թէօտիւլը Մարիու-
սին յաջորդը ընկելու համար:

Որ և է պարագայի մէջ անպատրաստ չդժոնուելու
համար և մանաւանդ ենթադրելով թէ մեծ հայրը տու-
նին մէջ երիտասարդական երեսի մը հարկուորութիւն

կ'ունենայ, ըստ որում այս արշալոյնին ճառագայթները երբեմն քաղցր են աւերակներու, օրիորդ Ժիլնօրման կարեւոր սեպած էր ուրիշ Մարիուս մը զանել: Լաւ, ըստ մտապէս օրիորդը, պարզ վրխակ մըն է այս որ գիրքերու մէջ կը տեսնուի. Մարիուսը կարդա Թէօտիւլ: Թոռան որդի մը գրեթէ թոռ ըսել է. երբ փաստարանը կը պահի, նիզակաւոր մը կ'անուի տեղը:

Առաւու մը երբ Պ. Ժիլնօրման «Գօթիաթիէն» լրագին նման բան մը կը կարդար, աղջիկը ներս մտաւ և իր ամենահեղ ձայնավը ըստաւ, վասնզի իր սիրականին վրայ էր խնդիրը:

— Հայր իմ, այս առաւու Թէօտիւլ պիտի գայ իր յարգանաց հաւաստիքը ճեղ մատուցանելու համար:

— Ո՞վ է այդ Թէօտիւլ ըսածդ:

— Զեր թառնորդին:

— Ա՛ն, տղաղակեց մեծ հայրը:

Ապա սկսաւ կարդալ, ա՛լ չմտածեց թոռան տղաւն վրայ որ սանկ կամ նանկ Թէօտիւլ մըն էր, և պահ մը ետք վէսութիւն մը եկաւ վրան, ինչպէս որ ստէպ կը պատահէր այս: Այն «Երերթը» զօր կը կարդար և որ՝ աւելորդ է ըսել թէ՝ արքայական էր, առանց որ և է մարդագարական դիտողութիւն մը բնելու կը ծանուցանէր թէ հետեւեալ օրը տեղի պիտի ունենար այն պտտիկ դէպքերէն մէկը որոնք այն ժամանակի Բարիզին օրական դէպքերն էին: — Թէ իրաւագիտական և բժիկական դպրոցներու աշակերտները կէսօրին Բանթէօնի հրապարակը պիտի հաւաքուէին, — խորհրդակցելու համար: — Խնդիրը ներկայ ժոմանակի խնդիրներէն մէկն էր, որ երկու մասի կը բաժնուէր. մէկը աղքային պահակներու պատերազմական անօթներու խնդիրն էր. միւսն ալ վէճ մը որ պատերազմի պաշտօնէին և «քաղաքացի մարտիկներու» մէջ ծագած էր Լուզրի բակը դրուած թնդանօթներու նկատմամբ: Ուսանազները այս մասին պիտի «խորհրդակցէին»:

Այս գէպքը լիովին կը քաւէր Պ. Ժիլնօրմանի գայթողթը գրեսելու համար:

Միտքը բերաւ Մարիուսը որ ուսանող էր, և որ հաւանական էր թէ ուրիշներուն պէս «կէսօրին Բանթէօնի հրապարակը պիտի երթար խորհրդակցելու»:

Մինչեւ այս ցաւալի մատնութին մէջն էր, Թէօտիւլ տեղակալը եկաւ՝ քաղքենիփ հագուստով, — վարպետութիւն մըն էր պասպէս հագուստիլը: — և զգուշապէս ներս մտաւ օրիորդ Ժիլնօրմանի հետ: Նիզակաւորը իւրովի տրամաբանած էր սապէս. Մեր տիրուիւթը բոլոր հարստութիւնը ցկեանս եկամուտի փոխած չէ: Ասոր փոխարէն ժամանակ առ ժամանակ թէքինցիի կերպարանք առնելով ծպտիլը մեծ զանողութիւն մը չէ:

Օրիորդ Ժիլնօրման բարձր ձայնով մը ըսաւ. հօրը.

— Զեր թոռնորդին, Թէօտիւլն է:

Եւ տեղակալին ալ կամաց մը ըսաւ.

— Հաւանութիւն ցուցուր ամէն ըսաներուն:

Ազա գուրս ելաւ:

Տեղակալը որ այսպիսի պատկառելի տեսակցոււթեանց քիչ սովորած էր, վեհերատութեամբ մը, բարի լոյս, հօրեղբայր իմ, թոթովեց, և խառն բարեւ մը տուաւ. այս բարեւը կէս մը ապշտական և կէս մըն ալ քաղքենիի յատուկ բարեւ մըն էր:

— Ա՛ն, դո՞ւք էք, լաւ, հստեղէք, ըստ մեծ հայրը:

Զայս բաելէն ետք բոլորովին մոոցաւ նիզակաւորը: Թէօտիւլ նստաւ և Պ. Ժիլնօրման ստք ելաւ:

Պ. Ժիլնօրման սկսու աջէն ձախ քայել՝ ձեռքերը զրպաններուն մէջ դրած, բարձրածայն խոռելով և ցասկոտ ու նիհար մատերովը իր երկու քսակներուն մէջ դրած ժամացոյցները չարչարելով:

— Եկել մը խնդոտներ, ասո՞նք պիտի գումարուին Բանթէօնի հրապարակը. վա՞յ ձեր խելքին վայ: Դեռ երէկ կաթէ կարուեցան և այսօր մարդ եղեր են ստա-

հակները : Ո՞ւր կ'երթանք : ի՞նչ պիտի ոլլայ մեր վերջը : Յայտնի է թէ դէպի անգունդը կ'երթանք : Ահա՝ տես՞թէ ուր տարին մեզ «անշապիկները» : Քաղաքացիներու թնդանօթնե՛ր . քաղաքացիներու թնդանօթներուն վրայ խորհրդակցի՛ւ . ազգային պահակներու փութերուն վրայ հրապարակը երթալ և զրաբանե՛լ , ո՞ւր լսուեր է ասանկ բան մը . և ի՞նչ տեսակ մարդերու հետ պիտի դանաւին հօն : Տե՛ս անգամ մը թէ ժագուպէնութիւնը մինչեւ ո՞ւր կ'երթայ : Աստուած վկայ , ո՞վ որ կ'ուզէ , պատրաստ եմ զրաւ դնելու հետը թէ հօն վաղեմի վերապարտներ և ազգառուած դատապարտեալներ պիտի գտնուին միայն : Հանրապետականներ և թիսպարտներ , ասոնք մէկ քիթ և մէկ թաշկինակ կը կազմեն : Գարնո , ո՞ւր կ'ուզես որ երթամ , մատնիչ , կ'ըսէր . — Ո՞ւր որ կ'ուզես , աւանա՛կ , կը պատասխանէր ֆուչէ : Ահա այսպիսի մարդեր են հանրապետականներ :

— Իրաւ է , ըստ Թէօտիւլ :

Պ . Ժիլնօրման լուսիը կէս մը դարձուց , սեսաւ Թէօտիւլ , և շարունակեց .

— Երբ կը մտածեմ թէ սա անզգամը գարպօնաբարթեան անգամ ըլլալու սրիկայութիւնը ըրաւ : Ի՞նչո՞ւ ելար գայիք տունէս : Հանրապետական ըլլալու համար , հա՞ : Վա՛յ քու խելքիդ , վա՛յ : Նոխ ժողովուրդը չուզեր քու հանրապետութիւնդ , ամենեւին չուզեր , ան խելք մետք ունի , զիսէ թէ միշտ թագաւորներ եղած են և պիտի ոլլան միշտ . շատ տղէկ զիտէ թէ ժողովուրդը վերջապէս ժողովուրդ է , և կը ծաղրէ քու հանրապետութիւնդ . լսեցի՞ր , սինլքոր : Այլանդակութիւն այլանդակութեանց , որու վրայ մարդո՞քան ալ սոսկայ , քիչ է : Հայր Տիւշէնի սիրահարի՛ւ , կիլեօթինին ւիրապէս նայի՛լ , 93ի պատշամին ներքեաղերգել , և փանդիր զարնե՛լ , այդ երիտասարդները

այնքան ապուշ են որ շիտակը թքնելս կուգայ իրենց վրայ : Ամէնքն ալ ահա այս վիճակին մէջ են : Եւ ոչ իսկ մէկուն գլուխը խելք կա՛յ : Անմիտ մը ըլլալու համար փողոցը անցնող օդը ծծելը կը բաւէ : Տասնըիններորդ դարը թոյն է : Որ սրիկային հանդիպիս , կը տեսնես որ նոխազի մօրուքին պէս մօրուք մը ձգած է ինքզինքը մարդու մը տեղ դրած է , և իր ծեր ծնողաց վրայ կը ծիծաղի : Հարցո՞ւր թէ ի՞նչ է ան . հանրապետական է եղեր , վիպական է եղեր : Վիպակա՞ն . ի՞նչ ըսել է այս . կ'աղաւեմ , չնորհ ըրէ՛ ըսէ՛ ինձ թէ ի՞նչ կը նշանակէ այդ , Ամէն տեսակ լիմարութիւններ ասկէ տարի մը առաջ կրնակի մէջ տեսած էինք տակայ : Եւ չըսե՞ս ինձ թէ ի՞նչ բան է այդ կրնակին . հակադրութիւններ , պժուումներ որոնք և ոչ իսկ ֆրանսներէն գրուած են : Այս չէր բաւեր , և ահա հիմակ ալ կուվրի բակը թնդանօթներ ունին եղեր : Ահա ասոնք են արդի ժամանակի աւագակութիւններ :

— Իրաւունք ունիք , հօրեղբայր , ըստ Թէօտիւլ :

Պ . Ժիլնօրման կրկնեց .

— Միւզէօմի բակին մէջ թնդանօթներ գնե՛լ , և ի՞նչ ընելու համար : Ի՞նչ կ'ուզես ինձմէ , թնդանօթ : Մի՞թէ Պէլվէտէրի Ապողոնը (Ապողոնի արձանը) ոմբակոծե՞լ կ'ուզես : Փամփուշտները ի՞նչ բան ունին Մէտախսիի Աստղիկին հետ : Իրաւ կ'ըսեմ թէ սրիկայ են այս հիմակուան երիտասարդները : Քանիի՞ կ'առնես ատոնց Պէնժամէն Գօնսթանը : Իսկ որոնք որ սրիկայ չեն գիտնաս որ ապուշ են : Իրենց ամէն ձիգը կը թափեն ագեղնալու համար . աղէկ չեն հագուիր , կիներէն կը վախնան , պոռնիկներուն բոլորտիքը կը դառնան մաւրալու կերպարանքով մը որ սպասուհիներու ինդուքք կը բերէ : Պատիւս վրայ կ'երդնում թէ սիրու ամօթաւար աղքատներ են անոնք : Տձեւ են և այս տձեւու-

թիւնը իրենց ապշութեամբը կ' ամբողջանայ. Թիէրպէնի և Բօթիէի բառախաղերը կը կրկնեն, տապրակի նման թիկնաց, ձբադարմանի բանկոն, հաստ կտաւէ շապիկ, հաստ չուխայէ բանթալօն, հաստ կտշիէ կօշիկ կը հագնին, և թռչունի մը փետուրներուն կը նմանին. իրենց խօսուածքն ալ իրենց հագուստին կը յարմարի: Մարդ կրնայ անոնց խառնաշփոթ բարբառը գործածել իրենց հին ու փուտ մուճակը նորոգելու համար. և այս ամէն անպիտան լակոտները կը յանդգնին քաղաքական կարծիքներ ունենալու: Պէտք էր խստիւ արզիլել քաղաքական կարծիքներ ունենալը: Հաւկիթները գրութիւններ կը չինեն, ընկերային ժողովը կը վերակազմեն, միավետութիւնը կը քանդեն, ամէն օրէնքները վաշ կը նետեն, շտեմարանը մառանի՝ և դռնապանն ալ թագաւորի տեղ կը գործածեն, Եւրոպան հիմնովին տակն ու վրայ կ'ընեն, աշխարհս կը վերաշինեն, և կիներէն չնորհք ընդունիլ կը կարծեն ծածկաբար նաւելով լաթ լուացող կանանց սրունքին, երբ սայլը կը մտնեն ասոնք: Ահ, Մարիուս, ա՛հ, անզգամ գու, հրապարակ իջնել պուա՛լ կանչվոտելու համար. վիճի՛լ, քննե՛լ, միջոցներ պատրաստել. ասոնք ալ միջօց են, Աստուած իմ. անկարգութիւնը կը փաքնայ և կ'ըլլայ մորոսութիւն: Քառոր տեսած էի, հիմայ ալ տղայական վլվուկ կը տեսնեմ: Դպրոցի տշակերտները ելլե՛ն և ազգային պահակներու վրայ խօրհուրդ ընե՛ն, այս և ոչ իսկ Օժիպազրվաս և Գտատօտաշ ըսուած վայրենիներուն մէջ տեսնուած բան է: Բոկոտն քալող վայրենիները իրենց ֆամիլուշին փետրագունափ նման զլիանոցով և ձեռքի մահակով աւելի խելք ունին քան թէ այս ուսման աստիճանաւորները: Թզուկնե՛ր, օրոնք հինգ ստակ չեն արքեր և ելեր են վճիռ տալու, օրոշում ընելու, խօրհուրդ կազմելու և պատճառաբանե-

լու: Աշխարհիս վախճանն է այս: Անշուշտ սա թշուտուական նրկագունդիս վերջն է այս: Վերջնական հեծկում մը պէտք էր. Ֆրանսա ահա կը հեծկուոյ: Խորհրդակցեցէք, անզգամներ: Այս բաները մեր գլխէն չպիտի պակսին քանի որ Օտէօնի կամարներուն տակ լրագիր կարդալու կ'երթան: Այս ընթերցումը մէկ ըստակի կը նստի անոնց, բայց նաև ամէնուն ուղիղ խելքն ալ, իմացականութիւնն ալ, սիրուն ալ, հոգին ալ, միտքն ալ մէկ ստակի կ'ըլլայ: Անկէ կ'ելլեն, և ամէն մէկը ընտանիքին տունէն կծիկը կը դնէ: Ամէն լրագիրները ժանտախտ են, ամէնքն ալ, նաև Տրարո Պրան. իրօք խմբագուրը Մարթէնվէլ ժագոպէն մըն էր: Ահ, արդար երկինք, հիմա ա՛լ կրնաս պարծիւ թէ մեծ հօրդ համբերութիւնը հատցուցիր:

— Անտարակոյս, ըստ Թէօտիւլ:

Եւ Պ. Ժիլնօրման քիչ մը շունչ առնելու տակն, նիզակաւորը յարմար առիթ սեպեց վարդապետաբար շարունակելու.

— Պէտք էր որ միտյն Մօնիքիօր մար իբր լրագիր և Ռազմական տառեկիրը իբր գիրք:

Պ. Ժիլնօրման շարունակեց.

— Իրենց Սիէյէսին կը նմանին. արքայասպան մը որ վերջէն նախարար կ'ըլլայ. ահա միշտ այս է ատոնց վերջը: Աներեսները ամէն կարզի մարդոց հետ գու ըսելով կը խօսին որպէս զի ետքը պարոն կոմս ըսեն: Պարո՞ն կոմս, որ սեպտեմբերի սպանիչներուն պէս մեծ են: Սիէյէս փիլիսոփա՞ն, էհ, գէթ փառք կուտամ անձիս որ ինչչէս առ ոչինչ գրած եմ Թիվօւիի կեղծաւորին ակնոցները, նոյնպէս կարեւորութիւն տուած չեմ այդ ամէն փիլիսոփաներու փիլիսոփայութեանց: Օր մը Մալէքէի քարտիէն անցան նախարարները՝ մանիշակագոյն թաւշէ վերարկւներով որոնց


վրայ մեղուներ սփռուած էին, և Հանրի Գ. ք. ձեւ գըլ-
խարկներով։ Տեսայ անոնց անցնիլը. սոսկալի կերպա-
րանք ունէին։ Կարծես թէ վագրին պալտափին կապիկ-
ներն էին։ Թաղաքացինե՛ր, կը յայտնեմ ձեզ թէ ձեր
յառաջիմութիւնը յիմարութիւն մըն է, թէ ձեր մար-
դասիրութիւնը երազ մըն է, թէ ձեր հեղափոխութիւնը
ոճիր մըն է, թէ ձեր հանրապետութիւնը հրէշ մըն է,
թէ ձեր նորաբոյս և կոյս Ֆրանսան բողանոցէն ելած
է, և՝ ո'վ կ'ուզէք եղէք, իրաւագէտներ ալ ըլլաք,
տնտեսագէտներ ալ ըլլաք. օրէնսգէտներ ալ ըլլաք,
կիլեօթինին դանակէն աւելի ալ ճանչնաք ազատու-
թեան, հաւասարութեան և եղբայրութեան ի՞նչ ըլլալը.
հոգս չէ, ամենուդ ալ կը հաստատեմ իմ ըստած։ Ահա
գիտցած ըլլաք միամիտ աղբարներ։

— Անանկ է հապա՛, պատուական կերպով ձշմար-
տութիւնը կը խօսիք, պօռաց տեղակալը։

Պ. Փիլնօրման կիսատ թողուց շարժում մը զոր ըս-
կսած էր, ետեւը դարձաւ, ուղղակի նիզակաւոր թէօ-
տիւլին նայեցաւ, և ըստ անոր։

— Դուն ալ աւանակին մէկն ես եղեր։

ՎԵՐՋ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՆ



6403



84
Z - 66